



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

2283

2284

Handwritten text, possibly a title or description, in a cursive script.

Zur 1-2

84
U-86

Handwritten text, possibly a name or signature, in a cursive script.

1905

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՍՏԱՆԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՍՏԱՆԻ

ԲՈՒԿՆԵՐՆԵՐ

ԿԱՏԱԿԵՐԳՔ

Մ Ո Ն Ի Ե Ր Ի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՍՏԱՆԻ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՍՏԱՆԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՍՏԱՆԻ
ԿՈՄՍՏԱՆԻ ԿՈՄՍՏԱՆԻ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՍՏԱՆԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ
ՄԻՍՏՐԱԿԵՆՏՐԱՏ

ԿԱՏԱԿԵՐԳԻ
Մ Ո Ն Ի Ե Ր Ի

ԹԱՐԳՄԱՆԵՅ
ՄԵՍՐՈՎ ՆՈՒՊԱՐԵԱՆ

ՀԱՏՈՐ ԵՐԿՐՈՐԴ

ԱԶՆՈՒԱՄՈՆ ՔԱՂՔԵՆԻՆ. — ՍՔԱԲԷՆԻ ՆԵՆԳՈՒԹԻՒՆՆԵՐԸ. —
ԿԱՐԴԱՅՈՂ ԿԻՆԵՐ:



Բ Ջ Մ Բ Բ
ՑԳԱԳՐ. Մ. ՄԵՍՐՈՒՐԵԱՆ ՈՐԳԻ
1905

معارف نظارت جلیله سی و مطبوعات اداره علیہ سی رخصتیله
طبع و نشر اولمشدر سا ۱۸ تشرین ثانی ۱۳۱۸

606

ՀԱՅԿԱՍՏԱՆԻ

Մ Ա Լ Բ Գ Դ Ե Վ

ԲՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ

ՄԱՐԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ

ԷՄՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ

ՄԱՐԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՒՄԱՆ ԿՈՄԻՏԵ



134
40

Կ Գ Գ Գ Գ

ԿԱՆՈՒՄԱՆ ԿՈՄԻՏԵ

1902

ԱԶՆՈՒԱՄՈԼ

ՔԱՂՔԵՆԻՆ

(LE BOURGEOIS GENTILHOMME)

ԿԱՍԱԿԻԳ ՀԻՆԳ ԱՐԱՐԵՈՎ



Ա Ն Ձ Ի Ն Փ



Պ. ԺՈՒՐՏԷՆ	Քաղքեկի մը:
ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ	Իր կիներ:
ԼԻՒՍԻԼ	Ժոշրտեկի աղջիկը:
ՔԼԷՕՆԴ	Սիրահար Լիշուկի:
ՏՕՐԻՍԷՆ	Մարքիզոզնի:
ՏՕՐԱՆԴ	Կոմս, հովանի Տօրիսեկի:
ՆԻՔՕԼ	Սպասուռնի Պ. Ժոշրտեկի:
ԲՕՎԻԷԼ	Սպասուստր Քլիսեղի:
ԵՐԱԺՇՏՈՒԹԵԱՆ ՈՒՍՈՒՑԻԶ ՄԸ ԵՒ ԻՐ ԱՇՍԿԵՐՏԸ:	
ՊԱՐՈՒ ՈՒՍՈՒՑԻԶ ՄԸ:	
ՍՐԱԽԱՂԻ ՈՒՍՈՒՑԻԶ ՄԸ:	
ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹԵԱՆ ՈՒՍՈՒՑԻԶ ՄԸ:	
ԴԵՐՁԱԿ ՄԸ:	
ԴԵՐՁԱԿԻ ՄԱՆԶ ՄԸ:	
ԵՐԿՈՒ ԼԱՃԵՐ:	

ՏՍԱՆՔԱՆՆ Է Ի ԲԱՐՈՋ, Պ. ԺՈՒՐՏԷՆԻ ՏՈՒՆԸ



Ա Ր Ա Ր Ք Ա Ռ Ա Ջ Ի Ն



Մի շատ նուագարաններու ձայնով վարագոյրը կը բացուի. մէջտեղը երս-
ժշտութեան վարժապետին աշակերտը կը տեսնուի՝ որ սեղանի մը վրայ կը յօ-
րինէ Ք. Ժուրտէնէ ապսպրուած ցայգանուագի եղանակ մը:

Տ Ե Ս Ա Ր Ա Ն Ա.

ԵՐԱԺՇՏՈՒԹԵԱՆ ՈՒՍՈՒՑԻԶ ՄԸ, ՊԱՐՈՒ ՈՒՍՈՒՑԻԶ ՄԸ, ԵՐԵՔ
ԵՐԱԺԻՇՏՆԵՐ, ԵՐԿՈՒ ՋՈՒԹԱԿԱՀԱՐՆԵՐ, ԵՐԿՈՒ ՊԱՐՈՂՆԵՐ

ԵՐԱԺՇՏ. ՈՒՍՈՒՑԻԶ. — (երաժիշկներուն.) Այս սրահը
եկէ՛ք հանգստացէ՛ք մինչեւ որ գայ:
ՊԱՐՈՒ ՈՒՍՈՒՑԻԶ. — (պարողներուն.) Դո՛ւք ալ ա՛յս
կողմը եկէ՛ք:
ԵՐԱԺՇՏ. ՈՒՍՈՒՑԻԶ. — (իր աշակերտին.) Պատրաստե-
ցի՞ր:

ԱՇՍԿԵՐՏ. — Այո՛:
ԵՐԱԺՇՏ. ՈՒՍՈՒՑԻԶ. — Տեսնեմ. . . : Լա՛ւ:
ՊԱՐՈՒ ՈՒՍՈՒՑԻԶ. — Նոր եղանակ մ'է՛:
ԵՐԱԺՇՏ. ՈՒՍՈՒՑԻԶ. — Այո՛, ցայգանուագի եղանակ մը՝
զոր հոս չարադրել տուի՝ մինչեւ որ մեր մարդն արթննայ:
ՊԱՐՈՒ ՈՒՍՈՒՑԻԶ. — Կրնա՞մ անգամ մը տեսնել:
ԵՐԱԺՇՏ. ՈՒՍՈՒՑԻԶ. — Երբ գայ՝ պիտի լսես տրամա-
խօսութեամբ մէկտեղ. ա՛լ չուշանար:

ՊԱՐՈՒ ՈՒՍՈՒՑԻՉ. — Դուն եւ ես հիմայ շատ գործ ունինք :

ԵՐԱԺՇՏ. ՈՒՍՈՒՑԻՉ. — Ստոյգ է մեւ պէտք եղած մարդը գտած ենք : Այս պարոն ժուրաւէնը՝ իր ազնուականութեան եւ կնահաճութեան ցնորքներով մեզի համար լաւ հասոյթ մ'է : Թէ՛ իմ երաժշտութեանս եւ թէ՛ քու ալ պարերուդ համար ո՛րքան փափաքելի էր որ ամէն մարդ այս մեր պարոն ժուրաւէնին նմանէր :

ՊԱՐՈՒ ՈՒՍՈՒՑԻՉ. — Նմանէր՝ այլ ոչ բոլորովին . ես կուզէի որ մեր սորվեցուցած բաները քիչ մ'աւելի հասկնար :

ԵՐԱԺՇՏ. ՈՒՍՈՒՑԻՉ. — Իբրա՛ չհասկնար , այլ լաւ կը վճարէ . եւ մեր երկուքին ալ արուեստները ամենէ աւելի այդ բանին պէտք ունին հիմայ :

ՊԱՐՈՒ ՈՒՍՈՒՑԻՉ. — Կը խոստովանիմ թէ իմ մասին քիչ մը փառք կը փնտռեմ : Ծափահարութիւնները կ'աղղեն ինձի , եւ այնպէս կը կարծեմ թէ ամէն ղեղարուեստներումէջ գծնդակ բան մ'է տխմարներու դիմաց ելլել եւ յորինուած երկի մը մասին յիմարի մը խակ եւ անձաշակ զնահատումները մտիկ ընել : Չես կրնար ժխտել թէ մեծ հաճոյք է աշխատիլ այնպիսի անձանց համար՝ որք արուեստի փափկութիւններն զգալու կարող՝ երկասիրութեան մը ղեղեցկութիւնները կը հասկնան ու կը գնահատեն , եւ իրենց ողորջալի հաւանումներով կը պատուեն զքեզ : Այո՛ , աշխատութեան մ ամենէ հաճելի տրիտուրը՝ տեանելն է թէ կը հասկնան զայն , եւ պատուարեք ծափերով կը շոյեն , կը փայփայեն : Իմ կարծիքով մեր յոգնութեանց ասկէ աւելի լաւ վարձատրութիւն չկրնար ըլլալ : Լուսամիտ ներբողներ մեզի համար ամենաքաղցր վայելքներ են :

ԵՐԱԺՇՏ. ՈՒՍՈՒՑԻՉ. — Ես ալ քեզ պէս կը մտածեմ , եւ մեծապէս կ'ախորժիմ զրուատիքներէ : Այո՛ , ծափերու նման անձնասիրութիւն շոյող զգուող բան չկայ անշուշտ . բայց մարդս խուսկով չապրիր եւ չոր գովեստներով բարեկեցիկ կեանք չունենար , պէտք է դրականն ալ խառնել անոր : Այս պատճառաւ գովելու ամենէ լաւ կերպը ձեռքերով գովելն է : Իբրա՛ մեր մարդն անպէտ անտեղեակ մէկն է՝ որ ամէն բաներու վրայ փեղեղեղ կը խօսի , գովելիքը չգովեր , չգովելիքը կը գովէ , բայց իր ստակը մտքին սխալ դատումները կ'ուղղէ , կը սրբագրէ . անոր դատողութիւնն իր քօակին մէջ է , այնպէս որ այդ տգէտ քաղքենին՝ ինչպէս կը տեանես՝ մեզ հա-

մար աւելի մեծ արժէք ունի՝ քան թէ մեզ իրեն ներկայացուցող ուսեալ ջոջը :

ՊԱՐՈՒ ՈՒՍՈՒՑԻՉ. — Ըսածներուդ մէջ ճշմարտութիւն կայ , բայց ինձ այնպէս կը թուի թէ ստակին վրայ պէտք եղածէն քիչ մ'աւելի կը կոթնիս . շահն ստորին բան մ'է՝ եւ պարկեշտ մէկը պէտք չէ երբէք կարեւորութիւն տայ անոր :

ԵՐԱԺՇՏ. ՈՒՍՈՒՑԻՉ. — Ասով մէկտեղ մեր մարդուն սուած ստակները սիրով կ'ընդունիս :

ՊԱՐՈՒ ՈՒՍՈՒՑԻՉ. — Անշո՛ւշտ կ'ընդունիմ , բայց բոլոր երջանկութիւնս անոր վրայ չեմ կայացներ . կը փափաքէի որ նա իր հարստութեան հետ քիչ մ'աւելի կիրթ ճաշակ ունենար :

ԵՐԱԺՇՏ. ՈՒՍՈՒՑԻՉ. — Ես ալ այդ բանը կը փափաքէի , եւ երկուքս ալ կըցածնուս չափ ատոր կ'աշխատենք : Բայց որ եւ է կերպիւ ինք միջոց մը կ'ըլլայ որ հասարակութեան մէջ ճանչցուինք , եւ ինչ գովեստ որ կուտանք իրեն՝ փոխաբէնն ստակով կը հասուցանէ :

ՊԱՐՈՒ ՈՒՍՈՒՑԻՉ. — Ահա կուգայ :

ՏԵՍԱՐԱՆ Բ.

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԻՆ՝ առտեփն պարեգօտով և գիշերային գրակով , ԵՐԱԺՇՏՈՒԹԵԱՆ ՈՒՍՈՒՑԻՉ , ՊԱՐՈՒ ՈՒՍՈՒՑԻՉ , ԵՐԱԺՇՏՈՒՆԻ ՄԸ , ԵՐԿՈՒ ԵՐԱԺՇՏՆԵՐ , ՊԱՐՈՂՆԵՐ , ԵՐԿՈՒ ԼԱՃԵՐ

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԵՆ. — Է՛հ , պարոններ , ի՞նչ կայ նայինք . ձեր խեղկատակութիւնը պիտի ներկայացնէ՞ք :

ՊԱՐՈՒ ՈՒՍՈՒՑԻՉ. — Ի՞նչպէս . ի՞նչ ըսել է խեղկատակութիւն :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԵՆ. — Է՛հ , բանը . . . ի՞նչ է անունը . երբ ու պարի ձեր նախաբանը կամ արամախօսութիւնը :

ՊԱՐՈՒ ՈՒՍՈՒՑԻՉ. — Ա՛հ , ա՛հ :

ԵՐԱԺՇՏ. ՈՒՍՈՒՑԻՉ. — Այո՛ , պատրաստ ենք , պարոն :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԵՆ. — Զձեզ փոքր ինչ սպասցնելուս պատճառն այն էր որ ուղեցի այսօր ազնուական ջոջի մը պէս

հագուելի. դերձակս մետաքսեայ գուլպաներ զրկած էր զորս քիչ մնաց ոտքս չպիտի անցընէի:

ԵՐԱԺՇՏ. ՈՒՍՈՒՑԻԶ. — Ձեր պարասյ ժամուռն կ'սպասենք ամէնքս ալ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ոտքէ ցզուլու սքանչելի կերպով հագուած շքուած պիտի տեսնէք զիս:

ԵՐԱԺՇՏ. ՈՒՍՈՒՑԻԶ. — Ատոր տարակոյս չունինք:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Հնդիկ պաստառէ սա' հագուածը շինել տուի:

ՊԱՐՈՆ ՈՒՍՈՒՑԻԶ. — Խի'սա զեղեցիկ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Դերձակս ըսաւ թէ ազնուականներն առտու այսպիսի հագուած կը հագնին եղեր:

ԵՐԱԺՇՏ. ՈՒՍՈՒՑԻԶ. — Եւ սքանչելի կերպով ալ կը վայլէ ձեզ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ծօ', լաճե՛ր, ծօ', իմ երկու լաճերս:

Ա. ԼԱՃ. — Հրամմեցէ՛ք, պարոն:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Պէտք չկայ, ուղեցի տեսնել թէ ձայնս կը լսէ՞ք: (Պարու եւ երաժշտութեան ուսուցիչներուն.) Լաճերուս հագուածին ի՞նչ ըսիք:

ՊԱՐՈՆ ՈՒՍՈՒՑԻԶ. — Խիստ շքեղ են:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — (Պարեգօսը կես մը բանաչոյ եւ կարմիր քաշիչե նեղ զսապակը եւ կանանչ քաշիչե ֆորակալը ցուցնելով.) Այս առտին հագուածս ալ առտուան դասերուս համար է:

ԵՐԱԺՇՏ. ՈՒՍՈՒՑԻԶ. — Խի'սա ընտիր:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ծօ', լա՛ճ:

Ա. ԼԱՃ. — Հրամմեցէ՛ք, պարոն:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Միւս լաճին կ'ըսեմ:

Բ. ԼԱՃ. — Հրամմեցէ՛ք, պարոն:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — (Պարեգօսը հանելով.) Բռնէ՛ սա պարեգօսս: (Պարու եւ երաժշտութեան ուսուցիչներուն.) Զիս լաւ կը գտնէ՞ք այսպէս:

ՊԱՐՈՆ ՈՒՍՈՒՑԻԶ. — Սքանչելի:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Հիմա գա՛նք ձեր բանին:

ԵՐԱԺՇՏ. ՈՒՍՈՒՑԻԶ. — Նախ եւ յառաջ կ'ուզէի որ լսէք եղանակ մը՝ (աշակերտը ցուցնելով) զոր շարադրեց ձեր խնդրած ցայգանուակին համար: Իմ աշակերտներէս մէկն է՝ որ սքանչելի տաղանդ ունի այս տեսակ բաներու:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Այո՛, բայց այս տեսակ բան մը

պէտք չէր որ աշակերտի ձեռք գրել տայիր. այս գործին համար դուն անգամ հաղիւ կը բաւէիր:

ԵՐԱԺՇՏ. ՈՒՍՈՒՑԻԶ. — Աշակերտի անունէն մի՛ խաբուիք, պարոն. այս տեսակ աշակերտները ամենէ մեծ վարպեաներու չափ հմտութիւն ունին, եւ յօրինած եղանակն ալ ամենազեղեցիկ բան մ'է՛ զոր չափազանց պիտի հաւանիք եթէ մտիկ ընէք:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — (Իր շահերու.) Պարեգօսս բերէ՛ք որ աւելի աղէկ լսեմ. . . . կեցիք, կարծեմ առանց պարեգօսի աւելի աղէկ պիտի երեւիմ: Ո՛չ, ո՛չ, տուէ՛ք պարեգօսս. աւելի լաւ կ'ըլլայ:

ԵՐԱԺՇՏՈՒ ՀԻՆ. —

Բարէ՛, կը հիւժիմ ցորեկ եւ գիշեր.

Իմ ցաւըս մեծ է

Այն օրէն հետէ՛

Որ քու գեղեցիկ անոյշ աչուրներ իրենց խստութեամբ կը չարչրկեն զիս: Եթէ, ո՛ սերդ իմ, այդպէս կը վարուիս ինձ հետ որ ունիմ սիրտ մի սիրալիբ, Գու թշնամիիդ ի՛նչ պիտ' ընէիր:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Սգալի ու տխուր է այդ երգը, եւ մարդուն քունը կը բերէ. կ'ուզէի որ տեղ տեղ զուարթ ձեւ մը տայիր անոր:

ԵՐԱԺՇՏ. ՈՒՍՈՒՑԻԶ. — Պէտք է, պարոն, որ եղանակն խօսքերուն յարմար ըլլայ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ասկէ յառաջ եղանակ մը սորված եմ՝ որ խիստ սիրուն է: կեցի՛ր. . . . ի՞նչպէս կ'սկսէր:

ՊԱՐՈՆ ՈՒՍՈՒՑԻԶ. — Ձեմ գիտեր ո՞ր եղանակին համար է ըսածնիդ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Սա մէջը ոչխար կայ, ա՛յն եղանակը:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ոչխա՞ր:

ՊԱՐՈՆ ՈՒՍՈՒՑԻԶ. — Ոչխա՞ր:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Հա՛, միտքս կուգայ: (կերէ:)

Ես վարդուհին որչան ջընաղ՝
Այնքան ալ հեզ կը կարծէի.
Ոչխարէ իսկ հեզուկ, աւա՛ղ.

Ինձ կ'երեւար իմ վարդուհի:
Աւա՛ղ, աւա՛ղ, ըիւրապատիկ
Անագորուն է այդ աղջիկ
Քան անտառի
Քազան վայրի:

Սիրուն չէ՞ այս եղանակը:

ԵՐԱԺՇՏ. ՈՒՍՈՒՑԻԶ. — Այո՛, ամենասիրուն:

ՊԱՐՈՒ ԺՈՒՐՏԷՆ. — Ձեր երգելու կերպն ալ աղուոր է:

ՊԱՐՈՒ ԺՈՒՐՏԷՆ. — Եւ երաժշտութիւն ալ չեմ սորված:

ԵՐԱԺՇՏ. ՈՒՍՈՒՑԻԶ. — Պէտք էք, պարոն, ինչպէս պարու՛ նոյնպէս երաժշտութեան ալ դաս առնուք: Այս երկու արուեստներն իրար հետ սերտ առնչութիւն ունին:

ՊԱՐՈՒ ԺՈՒՐՏԷՆ. — Եւ երկուքն ալ մարդուս միտքը կը բանան գեղեցիկ բաներու:

ՊԱՐՈՒ ԺՈՒՐՏԷՆ. — Ազնուականներն երաժշտութիւն ալ կը սորվե՞ն:

ԵՐԱԺՇՏ. ՈՒՍՈՒՑԻԶ. — Այո՛, պարոն, կը սորվին:

ՊԱՐՈՒ ԺՈՒՐՏԷՆ. — Ուրեմն ես ալ կը սորվիմ. բայց չեմ գիտեր ի՞նչպէս ժամանակ գտնեմ, վասն զի սրախաղի ուսուցչէ՛ դատ փիլիսոփայութեան վարժապետ մ'ալ բռնեցի՛ որ այս առաւօտ իր դասը պիտի սկսի:

ԵՐԱԺՇՏ. ՈՒՍՈՒՑԻԶ. — Փիլիսոփայութիւնը բան մ'է՛ անշուշտ, այլ երաժշտութիւնը, պարոն, երաժշտութիւնը:

ՊԱՐՈՒ ԺՈՒՐՏԷՆ. — Երաժշտութիւնը ու պարը . . . Երաժշտութիւն ու պար ամէն բանի կը բաւէ:

ԵՐԱԺՇՏ. ՈՒՍՈՒՑԻԶ. — Տէրութեան մը մէջ երաժշտութիւնէ օգտակար բան չկայ:

ՊԱՐՈՒ ԺՈՒՐՏԷՆ. — Մարդոց համար պարէ աւելի պէտքացու բան չկայ:

ՊԱՐՈՒ ԺՈՒՐՏԷՆ. — Է՛հ, այդպէս թող ըլլայ, երկայն մի՛ ընէք:

ԵՐԱԺՇՏ. ՈՒՍՈՒՑԻԶ. — Կ'ուզէ՞ք տեսնել մեր երկուքին արուեստը:

ՊԱՐՈՒ ԺՈՒՐՏԷՆ. — Այո՛:

ԵՐԱԺՇՏ. ՈՒՍՈՒՑԻԶ. — Ինչպէս ըսած եմ արդէն՝ պզտի փորձ մ'է այս զոր ատենով շարադրած եմ՝ երաժշտութեան արտայայտել կրցած զանազան կրքերու:

ՊԱՐՈՒ ԺՈՒՐՏԷՆ. — Խիստ լաւ:

ԵՐԱԺՇՏ. ՈՒՍՈՒՑԻԶ. — (Երաժիշտներուն.) Օ՛հ, յառաջ

անցի՛ք: (Պ. Ժուրսեկնի.) Այնպէս պէտք է ենթադրէք թէ այս նուագային խումբը հովուական հագուստներ հաղած ըլլայ:

ՊԱՐՈՒ ԺՈՒՐՏԷՆ. — Ամէն այսպիսի ասիթներու մէջ սովորութիւն է հովիւի կերպարանօք երեւիլ: Ինչո՞ւ այս այսպէս կ'ըլլայ:

ՊԱՐՈՒ ՈՒՍՈՒՑԻԶ. — Երբ անձինքներն հարկ է երաժշտութեամբ խօսեցնել՝ հաւանականութեան համար հովուերգական ձեւն ընտրելի է: Երգն ամէն ժամանակ հովիւներու յատկացած է, արամախօսուած ժամանակ՝ բնական չէ որ քաղաքացիներ իրենց ներքին կիրքերն երգերով յայտնեն:

ՊԱՐՈՒ ԺՈՒՐՏԷՆ. — Ինչ որ է, տեսնե՛նք հիմայ սա ձեր խաղերը:

ՏՐԱՄԱԽՈՍՈՒԹԻՒՆ ԵՐԱԺՇՏՈՒԹԵԱՄԲ
ԵՐԱԺՇՏՈՒՀԻ ՄԸ ԵՒ ԵՐԿՈՒ ԵՐԱԺՇՏՆԵՐ

ԵՐԱԺՇՏՈՒՀԻ. —

Սիրտ սիրահար
Հոգերու մէջ կը ծփի յար.
Այնպէս կ'ըսուի
Թէ մուղիւր կը տառապի:
Չկայ սակայն
Ազատ սրտի պէս անոյշ բան:

Ա. ԵՐԱԺՇՏ. —

Չկայ այնչափ հաճելի բան
Ամենաշաղրբ բան խանդըն ան՝
Որ նոյն ըղձիւք գորովագին
Կ'ապրեցնէ սրտեր կրկին.
Առանց սիրոյ երկրի վրայ
Երչանկութիւն սեպէ՛ չկայ:
Սէրըն հանէ՛
Մարդու կեանքէ,
Համ ու հոտն ալ մէկտեղ կ'ելլէ:

Բ. ԵՐԱԺՇՏ. —

Խիստ անոյշ բան է սէրն եմէ
Անկեղծութիւնն ունի իր հիմ.
Սակայն, անսենգ հաւատարիմ
Սրտով այսօր աղջիկ ո՞ւր է:

Սեռ իգական՝
Որ գոյութեան է անարժան
Պէտք էր, բարէ՛,
Ուճացնել զմեզ իրմէ :

Ա. ԵՐԱԺԻՇՏ. —
Հուր գեղեցիկ .

ԵՐԱԺՇՏՈՒՀԻ. —
Անսիրուծի՛ւն գերերջանիկ :

Բ. ԵՐԱԺԻՇՏ. —
Խաբերա՛յ սեռ :

Ա. ԵՐԱԺԻՇՏ. —
Անուշի՛կ սէր :

ԵՐԱԺՇՏՈՒՀԻ. —
Կը նախընտրեմ ամէն բանէ :

Բ. ԵՐԱԺԻՇՏ. —
Կի՛ն բառն սոսկում հոգևոյս կ'ազդէ .

Ա. ԵՐԱԺԻՇՏ. —
Թո՛ղ այդ քու հեռ,
Ու պաշտէ՛ սէր :

ԵՐԱԺՇՏՈՒՀԻ. —
Սիրոյն վըրայ
Հաստատ կեցող աղջիկ միշտ կա՛յ :

Բ. ԵՐԱԺԻՇՏ. —
Բարէ՛, ո՛ւր է աղջիկ այդպէս .
Եւ ո՛չ մէկ հատ կը տեսնեմ ես :

ԵՐԱԺՇՏՈՒՀԻ —
Առ ի պատիւ քնքոյշ սեռիս՝
Կ'ընծայեմ սիրտս, կ'ընդունի՞ս զիս :

Բ. ԵՐԱԺԻՇՏ. —
Կընա՛մ հաւատալ թէ քու խօսքեր
Ճշմարիտ են ու չին խաբեր :

ԵՐԱԺՇՏՈՒՀԻ. —
Տեսնենք փորձո՛ւ թէ ո՞վ մեզմէ
Աւելի սէր պիտի յայտնէ :

Բ. ԵՐԱԺԻՇՏ. —

Ով իր հրոյն ըլլայ դըժող՝
Դից բարկութիւնն վրա՛ն թափի թող :

ԵՐԵՔՆԻՆ ՄԷԿՏԵՂ. —

Ասանկ կրակո՛ւ մը տենչալի
Թող մեր հոգին այրի, մրկի .
Սէրն ի՛նչ անոյշ՝ երբ սիրոյք կրկին
Անքակ սիրո՛ւ իրար կապուին :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ա՞յսքան է :

ԵՐԱԺՇՏ. ՈՒՍՈՒՑԻԶ. — Այո՛ :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Աղէկ շտկուած էր, բաւական սի-
րուն խօսքեր ալ կան մէջը :

ՊԱՐՈՒ ՈՒՍՈՒՑԻԶ. — Իմ արուեստիս գալով՝ ահա պզտի
փորձ մ'ամենէ գեղեցիկ շարժումներու եւ դիրքերու՝ որոնք
պարի մը մէջ կրնան երբէք մտնել :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Նորէն հովիւնե՞ր պիտի ելլեն :

ՊԱՐՈՒ ՈՒՍՈՒՑԻԶ. — Պիտի տես՝ էք ու հաւնիք : (պա-
րողներուն.) Օ՛ն, յառա՛ջ :

ՊԱՐԱԿԱՆ ՀԱՆԳԷՍ

(Չ-րս պարբերներ էրենց —————ընէ հրահայտ կերպ կերպ շարժու-
մերն — — — — — արտիները կը կարգեն :)



հուժիւնն ի՞նչպէս ընել պէտք եմ, քանզի պահեկէ մը պէտք պիտի ունենամ:

ՊԱՐՈՒ ՈՒՍՈՒՑԻՉ.— Մարքիզուհի մը բարեւելու համար խոնարհութիւն մը, ըսիք:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Այո՛, Մարքիզուհի մ'որու անունը Տօրիմէն է:

ՊԱՐՈՒ ՈՒՍՈՒՑԻՉ.— Ձեռքերնիդ ինձ տուէ՛ք:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Ո՛չ, դուք ձեւն ըրէ՛ք. ես միտքս կը պահեմ:

ՊԱՐՈՒ ՈՒՍՈՒՑԻՉ.— Եթէ կ'ուզէք մեծ յարգանքով մը բարեւել՝ նախ դէպի ետեւ խոնարհութիւն մ'ընել պէտք է, ետքը քալել իրեն՝ դէպի ետեւ երեք խոնարհութիւններով, եւ վերջինին՝ մարմինը ձուլ մինչեւ անոր ծնկուրները:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Ըրէ՛ք տեսնեմ: (Պարու ուսուցիչը երեք խոնարհութիւններն ընելի ետք.) Լաւ հասկցայ:

Տ Ե Ս Ա Ր Ա Ն Բ .

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ, ԵՐԱԺՇՏՈՒԹԵԱՆ ՈՒՍՈՒՑԻՉ,
ՊԱՐՈՒ ՈՒՍՈՒՑԻՉԸ, ԼԱՃ ՄՐ

ԼԱՃԸ.— Տէր իմ, սրախաղի վարպետն եկած է:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Ըսէ՛ որ ներս գայ դասը տալու համար: (պարու եւ երաժշտութեան ուսուցիչներուն.) Կ'ուզեմ որ դուք ալ ներկայ ըլլաք:

Տ Ե Ս Ա Ր Ա Ն Գ .

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ, ՄՐԱԽԱՂԻ ՈՒՍՈՒՑԻՉԸ, ՊԱՐՈՒ և
ԵՐԱԺՇՏՈՒԹԵԱՆ ՈՒՍՈՒՑԻՉԸ, ԼԱՃ ՄՐ՝
երկու փորձաքուշը բանած

ՄՐԱԽԱՂԻ ՈՒՍՈՒՑԻՉ.— (երկու փորձաքուշերը շաճիկն ձեռքէն առնելի ետք՝ որոնցմէ մին Պ. Ժուրսեանի կը ներկայացնէ.) Օ՛հ, պարոն. խոնարհութիւն ըրէ՛ք: Ձեր մարմինը՝ կանգուն: Ձախ երանքին վրայ փոքր ինչ ծռած: Ոտքերն՝

միեւնոյն գծի վրայ, Դաստակն՝ ձեր ազդրի առջեւով: Թուրի ծայրը՝ ձեր ուսի դիմացովը: Թեւը՝ ո՛չ այնքան բուրբուրի տարածուն: Ձախ ձեռքը ձեր աչքին հաւասար: Ձախ ուսը գծէն աւելի դուրսկեկ, Գլուխը՝ շիտակ, Նայուածքը՝ անվհեք: Յառաջ անցէ՛ք: Մարմինն՝ ամուր: Խուսափի շարժումով թուրիս դպէ՛ք, եւ նոյն կերպով վերջ տուէ՛ք: Մէկ, երկու, նորէն ձեր տե՛ղը: Յաճախեցէ՛ք ձեր հարուածները աննահանջ: Ոստում մը դէպի ետեւ: Երբ հարուածը կ'ուղղէք՝ պէտք է որ յառաջ թուրը շարժի եւ մարմինը բուրբուրի կողմնակի դիրք առնու: Մէկ, երկու, Երրորդակ շարժումով դպէ՛ք թուրիս, եւ նոյն կերպով վերջ տուէ՛ք: Յառա՛ջ: Մարմինն՝ ամուր: Յառա՛ջ: Ատկէ ճամբայ ելէ՛ք: Մէկ, երկու: Ձեր տեղը: Յաճախեցէ՛ք հարուածները: Ոստում մը դէպ ի ետեւ: Ի զգոյշի՛, պարոն, ի զգոյշի՛:

(Սրբիւրի ուսուցիչը բռնէ իր հարուածներ կուրծքը. « Ի դոյնէ՛, Ի դոյնէ՛ » ըսելով)

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Է՛հ, ի՞նչպէս եմ:

ԵՐԱԺՇՏ. ՈՒՍՈՒՑԻՉ.— Սքանչելի՛, պարոն, սքանչելի՛:

ՄՐԱԽԱՂԻ ՈՒՍՈՒՑԻՉ.— Արդէն ըսած եմ, սրախաղի բուրբուածը տալ եւ երբէք չընդունիլ. եւ ինչպէս անցեալ օր ապացուցական փաստով յայտնեցի ձեզ, եթէ թշնամոյն թուրը մարմնոյ գիծէն հեռացնելը գիտնաք՝ անկարելի է որ հարուած ընդունիք, եւ այս՝ դաստակի դէպ ի ներս կամ դէպ ի դուրս պզտի շարժումէ մը կախում ունի միայն:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Այս կերպով ուրեմն մարդ մ'առանց սրտոտ ըլլալու ապահով է թէ թշնամին պիտի սպաննէ, եւ ինք չպիտի սպաննուի:

ՄՐԱԽԱՂԻ ՈՒՍՈՒՑԻՉ.— Անշուշտ. ատոր ապացուցումը չտեսա՞ք:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Այո՛:

ՄՐԱԽԱՂԻ ՈՒՍՈՒՑԻՉ.— Եւ ասով կրնաք մակաբերել թէ սրախաղի գիտութիւնն ո՛րքան եւ ո՛րքան դերազանց է միւս բոլոր անօգուտ գիտութիւններէն, զոր օրինակ, երաժշտութիւն, պար . . . :

ՊԱՐՈՒ ՈՒՍՈՒՑԻՉ.— Կամայ, սրախաղի վարպետ, մի՛ այդքան արտորար պարու նկատմամբ, յարգանքով խօսէ՛:

ԵՐԱԺՇՏ. ՈՒՍՈՒՑԻՉ.— Երաժշտութեան պատուականութեան մասին աւելի պատշաճ լեզու մը գործածէ՛:

ՍՐԱԽԱՂԻ ՈՒՍՈՒՑԻԶ. — Զարմանալի՛ մարդիկ՝ որ ձեր գիտութիւններն իմինիս հետ կը բաղդատէք:

ԵՐԱԺՇՏ. ՈՒՍՈՒՑԻԶ. — Նայէ՛ սա մեծ մարդը:

ՊԱՐՈՒ ՈՒՍՈՒՑԻԶ. — Ի՞նչ ալ այլանդակ է՝ իր լանջապահովը:

ՍՐԱԽԱՂԻ ՈՒՍՈՒՑԻԶ. — Պարոն պարու վարժապետ, աչքդ բաց, գլխդ լաւ տեսակէն պարել կուտամ: Քեզ ալ պարոն երաժշտութեան վարժապետ, լաւ տեսակէն երգել կուտամ: Կը լսէ՞ք:

ՊԱՐՈՒ ՈՒՍՈՒՑԻԶ. — Պարոն սուր խաղցնող, ես քու չափդ կը ճանչցնեմ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — (պարու ուսուցչին.) Ին՞չեթ ես որ ելլես կուրծքիս այդ մարդուն հետ՝ որ երբորդակ, չորբորդակ հարուածներու հմուտ է, եւ որ ապացուցական փաստով մարդ մեռցնելը գիտէ:

ՊԱՐՈՒ ՈՒՍՈՒՑԻԶ. — Ես մէ՛կ ստակի չեմ առնուր ոչ իր ապացուցական փաստը, եւ ոչ իսկ իր երբորդակ չորբորդակ հարուածները:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — (պարու ուսուցչին.) Հանդարտէ՛ կ'ըսեմ:

ՍՐԱԽԱՂԻ ՈՒՍՈՒՑԻԶ. — (պարու ուսուցչին.) Լի՛րբ, թշուառական գլխդ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Է՛, կեցիր, սրախաղել վարպե՛տըս:

ՊԱՐՈՒ ՈՒՍՈՒՑԻԶ. — (սրախաղի ուսուցչին.) Յիմա՛ր անասուն գլխդ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Կեցի՛ր, պարու վարպետս:

ՍՐԱԽԱՂԻ ՈՒՍՈՒՑԻԶ. — Անգամ մը վրա՛դ իյնամ . . .

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — (սրախաղի վարպետին.) Հանդարտէ՛, կ'աղաչեմ:

ՊԱՐՈՒ ՈՒՍՈՒՑԻԶ. — Մէյմը բռնե՛մ գլխդ . . .

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — (պարու ուսուցչին.) Հանդարտէ՛, այս ի՞նչ տեսակ մարդ ես:

ՍՐԱԽԱՂԻ ՈՒՍՈՒՑԻԶ. — Պատուական ձեծ մ'ուտես՝ որ խելքդ գլուխդ գայ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — (սրախաղի ուսուցչին.) Խնդրեմ, չնո՛րհ . . .

ՊԱՐՈՒ ՈՒՍՈՒՑԻԶ. — Պատուական տեսակէն զփոց մը պիտի տամ որ հասկնաս:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — (Պարու ուսուցչին.) Է՛հ, բաւական է, կ'աղաչեմ:

ԵՐԱԺՇՏ. ՈՒՍՈՒՑԻԶ. — Թողէ՛ք որ այսուհետեւ չնորհքով խօսիլը սորվեցնենք իրեն:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — (Երաժշտութեան ուսուցչին.) Հանդարտէ, Աստու. սիրոյն. այս ի՞նչ զարմանալի մարդեր էք:

ՏԵՍԱՐԱՆ Դ.

ՓԻԼԻՍՈՓՍՑՈՒԹԵԱՆ ՈՒՍՈՒՑԻԶ, ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ,
ԵՐԱԺՇՏՈՒԹԵԱՆ ՈՒՍՈՒՑԻԶ, ՊԱՐՈՒ ՈՒՍՈՒՑԻԶ, ՍՐԱԽԱՂԻ
ՈՒՍՈՒՑԻԶ, ԼԱՃ ՄԸ

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Եկո՛ւ, պարոն փիլիսոփայ, ճիշդ ժամանակին կը հասնիս քու փիլիսոփայութեամբդ մէկտեղ. եկո՛ւ սա մարդիկը խաղաղէ:

134
40

ՓԻԼԻՍՈՓ. ՈՒՍՈՒՑԻԶ. — Ի՞նչ է, ի՞նչ կայ, պարոններ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Իրենց արուեստներու նախապատուութեան խնդրին համար սաստիկ կրքի ելան՝ իրար նախատելու եւ բանը ձեծի հանելու աստիճան:

ՓԻԼԻՍՈՓ. ՈՒՍՈՒՑԻԶ. — Է՛հ, պարոններ, պէ՞տք է որ այդպէս կրքի ելլէք. կարդացած չէ՞ք Սենեքայի հմտալից զրուածը բարկութեա՛ վրայ: Աշխարհի մէջ կա՛յ բան մ'աւելի ստորին եւ ամօթալի քան այդ կիրքը որ զմարդ վայրի զազան մը կը դարձնէ. մեր բոլոր շարժումներուն տէրն եւ իշխողն խելքը պէտք չէ՞ ըլլայ:

ՊԱՐՈՒ ՈՒՍՈՒՑԻԶ. — Ի՞նչ ըսել է, այս մարդն զմեզ երկուքս ալ թշնամանեց՝ արհամարհելով պարոն որ իմ արուեստըս է, եւ երաժշտութիւնը՝ որ պարոնինն է:

ՓԻԼԻՍՈՓ. ՈՒՍՈՒՑԻԶ. — Իմաստուն մարդ մ'եղած թընամանքները բանի տեղ չգնէր. անարդանաց արուելիք ամենէ՛ մեծ պատասխանը չափաւորութիւնն ու համբերութիւնն է:

ՍՐԱԽԱՂԻ ՈՒՍՈՒՑԻԶ. — Ասոնք ելեր լրբօրէն իրենց արուեստներն իմինիս հետ կը բաղդատեն:

ՓԻԼԻՍՈՓ. ՈՒՍՈՒՑԻԶ. — Եւ այդ բանն հո՞գ կ'ընես:



Մարդիկ սին փառաց եւ աստիճանի մասին պէտք չեն մաքա-
ռիլ, իմաստութիւն ու առաքինութիւնն է որ զմեզ կատարե-
լապէս կը զանազանէ մէկմէկէ :

ՊԱՐՈՆ ՌԻՍՈՒՑԻԶ. — Ես սա՛ր բանին վրայ կը պնդեմ
թէ ըստ ամենայնի պատուոյ արժանի գիտութիւն մ'է
պարը :

ԵՐԱԺՇՏ. ՌԻՍՈՒՑԻԶ. — Ես ալ կը պնդեմ թէ երաժշտու-
թիւնը ամէն դարերու մէջ յարգուած մեծարուած գիտութիւն
մ'է :

ՍՐԱԽԱՂԻ ՌԻՍՈՒՑԻԶ. — Իսկ ես անոնց երկուքին ալ կը
պնդեմ թէ սրախաղութիւնը գիտութիւններու մէջ ամենէ
զեղեցիկն է ու պիտանին :

ՓԻԼԻՍՈՓ. ՌԻՍՈՒՑԻԶ. — Հապա փիլիսոփայութիւնն ի՞նչ
է : Յիրաւի երեքդ ալ բաւական ժպիրն ըլլալ պէտք է որ
այսպիսի ամբարտաւանութեամբ խօսիք առջևս, եւ անամօ-
թաբար գիտութեան անուն տաք այնպիսի բաներու՝ որք
արուեստի անուան անգամ արժանի չեն, եւ որոնք զինամբը-
ցիկի, երգիչի եւ պարորդի ողորմելի յորջորջմամբ միայն
պէտք են ճանչցուիլ :

ՍՐԱԽԱՂԻ ՌԻՍՈՒՑԻԶ. — Օ՛ն անդր, անպիտան փիլիսո-
փայ :

ԵՐԱԺՇՏ. ՌԻՍՈՒՑԻԶ. Օ՛ն անդր, երկու փարանոց
իմաստա՛կ :

ՊԱՐՈՆ ՌԻՍՈՒՑԻԶ. — Օ՛ն անդր, անշա՛ն սփեռտէս :

ՓԻԼԻՍՈՓ. ՌԻՍՈՒՑԻԶ. — Ի՛նչ, երեք սինլքորներ, . . . :

(Փիլիսոփան անոնց վրայ կը յարձակի ու ըստ ձեռք ինչ կարգէ երեւելու :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Տէ՛ր փիլիսոփայ :

ՓԻԼԻՍՈՓ. ՌԻՍՈՒՑԻԶ. — Լիբրե՛ր, անպիտաններ, թըշ-
ու առականներ :

ՍՐԱԽԱՂԻ ՌԻՍՈՒՑԻԶ. — Յիմա՛ր անասուն :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Պարոններ :

ՓԻԼԻՍՈՓ. ՌԻՍՈՒՑԻԶ. — Անեբեաններ, անամօթներ :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Տէ՛ր փիլիսոփայ :

ՊԱՐՈՆ ՌԻՍՈՒՑԻԶ. — Համետաւո՛ր էջ :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Պարոններ :

ՓԻԼԻՍՈՓ. ՌԻՍՈՒՑԻԶ. — Անզգամներ, ապիրատներ :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Տէ՛ր փիլիսոփայ :

ԵՐԱԺՇՏ. ՌԻՍՈՒՑԻԶ. — Սեւերես, լի՛րբ փիլիսոփայ :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Պարոններ :

ՓԻԼԻՍՈՓ. ՌԻՍՈՒՑԻԶ. — Նենդաւորներ, խարդախներ,
անառակներ :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Տէ՛ր փիլիսոփայ : Պարոններ, Տէ՛ր
փիլիսոփայ : Պարոններ : Տէ՛ր փիլիսոփայ :

(Մեծկուտի զուրմ կ'ելէն :

Տ Ե Ս Ա Ր Ա Ն Ե .

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ, ԼԱՃ ՄԸ

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ո՛ն, դացէ՛ք ուղածնուդ չափ ձեծ-
կուեցէք. ես չեմ կրնար զձեզ հանդարտեցնել. զձեզ իրարմէ
զատելու համար պարեգօտս մէկ սակի ընկելու ժամանակ չու-
նիմ. Երթալ իրենց մէջ խօթուիլը խենթութիւն է. վրայէն
հարուած մ'ալ ընդունեցայ որու ցաւը կ'զգամ դեռ :

Տ Ե Ս Ա Ր Ա Ն Զ .

ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹԵԱՆ ՌԻՍՈՒՑԻԶ, ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ, ԼԱՃ ՄԸ

ՓԻԼԻՍՈՓ. ՌԻՍՈՒՑԻԶ. — (Փողնոցը շփեցնով) . Գա՛նք
մեր դասին :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ո՛ն, պարոն, կը ցաւիմ որ այնքան
ձեծ կերպք :

ՓԻԼԻՍՈՓ. ՌԻՍՈՒՑԻԶ. — Հող չէ : Փիլիսոփայ մ'ամէն
բան համակերպութեամբ կ'ընդունի. Յորնաղի ոճով երգիծա-
նութիւն մը պիտի հրատարակեմ՝ որ անոնց վայն ի գլուխը
բերէ : Թո՛ղունք այս խնդիրը, Հիմայ ի՞նչ սորվիլ կ'ուզէք :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ինչ որ կրնամ՝ սորվիլ կ'ուզեմ.
Վասն զի ամենամեծ փափաք ունիմ զխնական ըլլալու. կը
բարկանամ որ ինչո՞ւ հայրս ու մայրս մանկութեանս ժամա-
նակ բոլոր գիտութիւնները սորվեցնել չտուին ինձ :

ՓԻԼԻՍՈՓ. ՌԻՍՈՒՑԻԶ. — Իբաւացի է այդ զգացումը.
Նամ, սինէ տօղորինս, վիդա էտը բուսով մօրդիս իմակօ :
Այս խօսքը կը հասկնաք. լատիներէն գիտէք անչուշտ :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Այո՛, այլ բացատրէ՛ այդ խօսքին նշանակութիւնը՝ իբր թէ լատիներէն դիտցած չըլլայի :

ՓԻԼԻՍՈՓ. ՈՒՍՈՒՑԻԶ. — Այս խօսքը կը նշանակէ թէ՛ առանց գիտութեան՝ կեանքը մահու պատկեր մ'է գրեթէ :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Այս լատիներէնը չատ ճշմարիտ բան մը կը խօսի :

ՓԻԼԻՍՈՓ. ՈՒՍՈՒՑԻԶ. — Գիտութեանց սկզբնաւորութիւն՝ նախնական ծանօթութիւն մը չունի՞ք ամենեւին :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Այո՛, ունիմ. կարդալ գրել գիտեմ :

ՓԻԼԻՍՈՓ. ՈՒՍՈՒՑԻԶ. — Ուսկի՞ց կ'ուզէ՞ք որ սկիզբ ընենք, կ'ուզէ՞ք որ ձեզ արամաբանութիւն սորվեցնեմ :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Այդ արամաբանութիւն ըսածդ ի՞նչ կ'ըլլայ կոր :

ՓԻԼԻՍՈՓ. ՈՒՍՈՒՑԻԶ. — Տրամաբանութիւնը մտքի երեք գործողութիւնները կը սորվեցնէ :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Է՛հ, ս՞րտնք են եղեր մտքի այդ երեք գործողութիւնները :

ՓԻԼԻՍՈՓ. ՈՒՍՈՒՑԻԶ. — Առաջինը, երկրորդը, երրորդը: Առաջինն է լատ. իմանալ ընդհանուրներու (universaux) միջոցաւ. երկրորդը՝ լատ. դասել ստորոգութեանց (categories) միջոցաւ. երրորդը ճիշտ հետեւութիւն մը հանել՝ ձեւերու միջոցաւ. Պարպարա, Սելարենդ, Տաւիլի, Ֆերիօ, Պարալիբ-դոն, եւ այլն :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ի՞նչ կոչա բառեր են ասոնք: Այս արամաբանութիւն ըսածդ բանիս չգար. աւելի համով բան մը սորվի՛նք :

ՓԻԼԻՍՈՓ. ՈՒՍՈՒՑԻԶ. — Կ'ուզէ՞ք բարոյագիտութիւն սորվիլ :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Բարոյագիտութիւն :

ՓԻԼԻՍՈՓ. ՈՒՍՈՒՑԻԶ. — Այո՛ :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Այդ բարոյագիտութիւն ըսածդ ի՞նչ բան է :

ՓԻԼԻՍՈՓ. ՈՒՍՈՒՑԻԶ. — Բարոյագիտութիւնը երջանկութեան վրայ կը ճառէ. մարդուս կը սորվեցնէ իր կիրքերը չափաւորել, եւ . . .

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ո՛չ, թողո՛ւնք այդ բարոյագիտութիւնը: Սաստիկ մաղձոտ մէկն եմ, եւ այս մասին որ եւ է բարոյագիտութիւն ստակ չընեք. կ'ուզեմ որ կրքի ելած ժամանակս բարկանամ ու զածիս չափ :

ՓԻԼԻՍՈՓ. ՈՒՍՈՒՑԻԶ. — Կ'ուզէ՞ք բնագիտութիւն սորվիլ :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Է՛հ, այդ բնագիտութիւն ըսածդ ի՛նչ է :

ՓԻԼԻՍՈՓ. ՈՒՍՈՒՑԻԶ. — Բնագիտութիւնն այն է որ բնական բաներու սկզբունքները եւ մարմնոց յատկութիւնները կը սորվեցնէ, տարեբաց, հանքերու, քարերու, տունկերու եւ կենդանեաց բնութեան վրայ կը ճառէ, եւ բոլոր օդերեւոյթներու պատճառները կը սորվեցնէ. զոր օրինակ ծիրանի գօտին, ասուպները, զիսաւորները, փայլակները, որոտումը, կայծակը, անձրեւը, ձիւնը, կարկուտը, հովերը եւ հողմապտոյտները (tourbillons) :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Շատ չչնկոց՝ շատ խառնաշփոթութիւն կայ այդ բաներուն մէջ :

ՓԻԼԻՍՈՓ. ՈՒՍՈՒՑԻԶ. — Ի՞նչ կ'ուզէ՞ք ուրեմն որ սորվեցնեմ :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ուղղագրութիւն սորվեցուր :

ՓԻԼԻՍՈՓ. ՈՒՍՈՒՑԻԶ. — Շատ լաւ :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ետքէն ասմարը կը սորվեցնես որպէս զի գիտնամ թէ ե՞րբ լուսին կայ, ե՞րբ չկայ :

ՓԻԼԻՍՈՓ. ՈՒՍՈՒՑԻԶ. — Լաւ : Ձեր նպատակին հետեւելու եւ այս նիւթս փիլիսոփայօրէն ճառելու համար՝ հարկ է՝ իրերու կարգին համեմատ՝ նախ ճշտիւ ճանչնալ հասկնալ տառերու բնութիւնը, եւ զանոնք ամէնքն ալ արտասանելու տարրեր տարրեր կերպերը: Այս մասին հարկ է ըսեմ որ տառերը երկու տեսակ են. ձայնաւոր տառեր՝ վասն զի ձայները կ'արտայայտեն, եւ բաղաձայն տառեր՝ որք ձայնաւորներու հետ հնչիւն կը հանեն, եւ ձայներու զանազան արտաբերութիւնները կը յայտնեն միայն: Փրահներէն լեզուի մէջ հինգ ձայներ կամ ձայնաւորներ կան. a, e, i, o, u :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ձեր ըսածներն հասկցայ բոլորն ալ: ՓԻԼԻՍՈՓ. ՈՒՍՈՒՑԻԶ. — A ձայնը բերանը սաստիկ բառաւոր կը ձեւանայ. a :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — A, a: Այո՛, այնպէս է :

ՓԻԼԻՍՈՓ. ՈՒՍՈՒՑԻԶ. — E ձայնը վարի ծնօտը վերին մօտեցնելով կը ձեւանայ e, e :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — A, e, a, e: Իրաւ այդպէս է. ի՞նչ գեղեցիկ բաներ են ասոնք :

ՓԻԼԻՍՈՓ. ՈՒՍՈՒՑԻԶ. — E, i ձայնը ծնօտներն իրար

աւելի մօտեցնելով, եւ բերնի երկու անկիւնները զէպի ա- կանջները խոտորելով i, a, e, i:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — A, e, i, i, i, i, i ճիշդ այդպէս է: Կեց- ցէ՛ գիտութիւն:

ՓԻԼԻՍՈՓ. ՈՒՍՈՒՑԻԶ. — O ձայնը կը ձեւանայ ծնօտ- ները բանալով եւ չըթուենքները անկիւններու կողմէն մօտե- ցնելով, վերը եւ վարը. o:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — O, o: Ամենաճի՛շդ, a, e, i, o, i, o:

ՓԻԼԻՍՈՓ. ՈՒՍՈՒՑԻԶ. — Բերնի բացուածքը o ձայնը ճշտիւ ներկայացնող պզտի կլոր մը կը ձեւացնէ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — O, o, o: Իրաւունք ունիս: O: Գի- տութիւնն ո՛րքան գեղեցիկ բան է:

ՓԻԼԻՍՈՓ. ՈՒՍՈՒՑԻԶ. — U ձայնը կը ձեւանայ ակա- ները մօտեցնելով՝ առանց բոլորովին միացնելու եւ երկու չըթուենքները գէպ ի դուրս տարածելով եւ զանոնք իրար մօ- տեցնելով՝ առանց իսպառ միացնելու. u:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — U, u: Ըստ ամենայնի ճշմարիտ է ըսածդ. U:

ՓԻԼԻՍՈՓ. ՈՒՍՈՒՑԻԶ. — Երկու շուրթերը կ'երկնան՝ որպէս թէ պոկանց ծոկտուք մ'ընէր մէկը՝ իբր հեզնութեան կամ դժգոհութեան նշան: Այնպէս որ եթէ ուզէք այդ ծոկը- տուքն ընելով ծաղրել մէկը, u միայն կ'ընտք ըսել:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — U, u: Ճշմարիտ է: Ա՛հ, ինչո՞ւ աւելի կանուխ ուսում առած չըլլայի՛ բոլոր այս բաները գիտնալու համար:

ՓԻԼԻՍՈՓ. ՈՒՍՈՒՑԻԶ. — Վաղը միւս տառերը պիտի ուսուցնաս իրենք՝ որոնք բաղաձայններն են:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Բաղաձայններու մէջ ալ ասանկ հե- տաքքրական բաներ կա՞ն արդեօք:

ՓԻԼԻՍՈՓ. ՈՒՍՈՒՑԻԶ. — Անտարակոյս, Օրինակի հա- մար d բաղաձայնը կ'արտասանուի լեզուին ծայրը վերի ակ- ոաններուն վերեւը զարնելով. da:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Da, da: Այս ի՞նչ աղուոր բաներ են, այս ի՞նչ աղուոր բաներ են:

ՓԻԼԻՍՈՓ. ՈՒՍՈՒՑԻԶ. — F բաղաձայնը՝ վրայի ակա- ները վարի շուրթին կռթնցնելով. fa:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Fa, fa: Այս ալ ճշմարիտ է: Ա՛խ իմ հայրս, ա՛խ իմ մայրս, ինչո՞ւ անուսում թողուիք զիս:

ՓԻԼԻՍՈՓ. ՈՒՍՈՒՑԻԶ. — Եւ r բաղաձայնը՝ լեզուի ծայրը քիմքի մինչեւ վերի կողմը սանելով. այնպէս որ թեթեւ մը շօշափուած օդին՝ որ դուրս կ'ելլէ ուժով, տեղի կուտայ, եւ տեսակ մը դողող շխուտով կը զանայ իր առջի տեղը. r, ra:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — R, r, ra. r, r, r, r, r, ra: Ճշմարիտ է: Ո՛հ, ի՞նչ զիտուն մտղա ես եղեր, եւ ո՛րքան փուճ ժամա- նակ կորսնցուցեր եմ. r, r, r, ra:

ՓԻԼԻՍՈՓ. ՈՒՍՈՒՑԻԶ. — Բոլոր այս հետաքրքրական բաները պարագայիւք պիտի բացատրեմ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ո՛հ, այո՛, կ'աղաչեմ որ բացատրես: Սակայն հիմայ զաղանի բան մը պիտի ըսեմ խոստովանաբար: Ամենաբարձր տո՛մէ տիկնոջ մը սիրահարած եմ. կուզէի որ օգնես ինձ պզտի սոմսակ մը զրելու՝ զոր իր ստից ասկ պիտի ձգեմ:

ՓԻԼԻՍՈՓ. ՈՒՍՈՒՑԻԶ. — Խի՛ստ լաւ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Կնամեճար ընթացք մը պիտի ըլլայ այս:

ՓԻԼԻՍՈՓ. ՈՒՍՈՒՑԻԶ. — Անշուշտ: Կ'ուզէք ոտանաւոր գրել իրեն:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ոչ, ոչ. ոտանաւոր չեմ ու- զեր:

ՓԻԼԻՍՈՓ. ՈՒՍՈՒՑԻԶ. — Արձա՞կ կ'ուզէք ուրեմն:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Չէ՛, ո՛չ արձակ կ'ուզեմ ոչ ոտա- նաւոր:

ՓԻԼԻՍՈՓ. ՈՒՍՈՒՑԻԶ. — Ի՛հ, պէտք է որ կա՛մ մէկն ըլլայ կամ միւսը:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ինչո՞ւ համար:

ՓԻԼԻՍՈՓ. ՈՒՍՈՒՑԻԶ. — Այս պատճառաւ որ, միտ- քը յայտնելու համար կա՛մ արձակ կայ կամ ոտանա- ւոր:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Կամ արձակ կայ, եւ կամ ոտանաւոր կ'ըսես:

ՓԻԼԻՍՈՓ. ՈՒՍՈՒՑԻԶ. — Այո՛, պարոն: Ամէն ինչ որ արձակ չէ՛ ոտանաւոր է, եւ ամէն ինչ որ ոտանաւոր չէ՛ արձակ է:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ի՛հ, հիմայ խօսածնիս ի՞նչ է:

ՓԻԼԻՍՈՓ. ՈՒՍՈՒՑԻԶ. — Արձակ է:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ի՞նչ, եբբ կ'ըսեմ. «Եթօ՛ւլ, հո»

ղաթափներս եւ ցայգագդակս բե՛ր, ասիկա արձա՞կ է :

ՓԻԼԻՍՈՓ. ՈՒՍՈՒՑԻԶ.— Այո՛, պարոն :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Շա՛ւ բա՛ն . առանց զխնայու ջառասուն տարիէ ի վեր արձակ կը խօսիմ եղեր . շա՛ւ չնորհակալ եմ որ այս բանս սորվեցուցիր ինձի : Գալով մեր խնդրոյն՝ կ'ուզեմ ամսակի մը մէջ գրել . Գեղանի մարքիզուհի, քու գեղեցիկ աչքերուդ կրակը կը մեռցնէ զիս : Այլ կ'ուզէի որ կոկիկ ու չնորհքով դարձուածք մ'ունենար :

ՓԻԼԻՍՈՓ. ՈՒՍՈՒՑԻԶ.— Պէտք է գրել թէ իր աչքերուն կրակը կ'այրէ կը խանձէ ձեր սիրտը, թէ գիշեր եւ ցորեկ կը մըկիք, կը սոչորիք իր սէրէն, թէ . . . :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ո՛չ, ո՛չ, ո՛չ . այդ խօսքերը չեմ ուզեր. ըսա՛ձս կ'ուզեմ միայն : Գեղանի մարքիզուհի, քու գեղեցիկ աչքերուդ կրակը կը մեռցնէ զիս :

ՓԻԼԻՍՈՓ. ՈՒՍՈՒՑԻԶ.— Սակայն այդ խօսքը քիչ մը ընդլայնել պէտք է :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ո՛չ, կ'ըսեմ : Կ'ուզեմ որ ամսակին մէջ այդ խօսքը միայն գրուած ըլլայ, բայց չնորհքով ու վերջին նորաձեւութեան համեմատ չակուած : Խնդրեմ, ըսէ՛ ինձ ի՞նչ տարբեր տարբեր ձեւերով այդ խօսքը կրնայ գրուիլ :

ՓԻԼԻՍՈՓ. ՈՒՍՈՒՑԻԶ.— Նախ ձեր ըսած ձեւով կրնայ գրուիլ . Գեղանի՛ մարքիզուհի, քու գեղեցիկ աչքերուդ կրակը կը մեռցնէ զիս : Կամ . Քու գեղեցիկ աչքերուդ կրակը, գեղանի մարքիզուհի, կը մեռցնէ զիս : Կամ . Քու գեղեցիկ աչքերուդ, գեղանի մարքիզուհի, կրակը կը մեռցնէ զիս : Կամ . Կրակը քու գեղեցիկ աչքերուդ, գեղանի մարքիզուհի, կը մեռցնէ զիս : Կամ . Քու գեղեցիկ աչքերուդ, գեղանի մարքիզուհի, կը մեռցնէ զիս կրակը :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Բայց ամէն ձեւերէն ո՞րն է լատագոյնը :

ՓԻԼԻՍՈՓ. ՈՒՍՈՒՑԻԶ.— Չեր ըսածը . Գեղանի մարքիզուհի, քու գեղեցիկ աչքերուդ կրակը կը մեռցնէ զիս :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ուսմունք առած չըլլալովս մէկտեղ առաջին անգամէն աղէկ ձեւը գտեր եմ : Չափազանց չնորհակալ եմ քեզմէ . վաղը կանուխէն գաս կրկին :

ՓԻԼԻՍՈՓ. ՈՒՍՈՒՑԻԶ.— Սիրով :

ՏԵՍԱՐԱՆ Է.

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. ԼԱՃ ՄԸ

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— (Իր շաճիկն .) Ի՞նչպէս, մեկնոցս չբերի՞ն դեռ :

ԼԱՃ.— Ո՛չ, պարոն, չբերին :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Այս թշուառական դերձակը բանը կ'ուշացնէ, ես ալ շատ գործ ունիմ այսօր : Բարկութենէս կը ճաթիմ, կրողի՛ն երթայ այդ անպիտան դերձակը . գետի՛նն անցնի այդ ոչուփուճ դերձակը : Մէյ մը ձեռքս անցնէ՛ր սա շուն դերձակը, սա անզգամ դերձակը, սա գարշելի դերձակը . . . :

ՏԵՍԱՐԱՆ Ը.

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ, ԴԵՐՁԱԿ, ԴԵՐՁԱԿԻ ՄԱՆՁ ՄԸ

Ճեռք Պ. Ժողովուրդի մեկնոցը, ԼԱՃ ՄԸ

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Ա՛հ, եկա՞ր վերջապէս . եթէ քիչ մ'ալ ուշանայիր՝ պարզապէս պիտի նեղանայի քեզ դէմ :

ԴԵՐՁԱԿ.— Աւելի կանուխ չկրցայ գալ . գուցէ քսան աչկերտ աչխատցուցի ձեր մեկնոցին :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Խրկած մետաքսեայ դուլպաներդ այնքան նեղ են՝ որ մինչև հագնելս հոգիս բերանս եկաւ . երկու տեղէ ալ բացուեցան արդէն :

ԴԵՐՁԱԿ.— Անոնք երթալով կը լայնան, անհոգ եղիք :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Այո՛, ուրիշ կողմերէ ալ բացուելով : Շինել տուած մուճակներդ ալ ոտքս սոսկալի կերպով կը ցաւցնեն :

ԴԵՐՁԱԿ.— Չէ, այդ չկրնար ըլլալ, պարոն :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Ի՞նչպէս չկրնար ըլլալ :

ԴԵՐՁԱԿ.— Չկրնար ըլլալ որ ձեր ոտքը ցաւցնեն :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Կը ցաւցնեն, կ'ըսեմ, խօսք կը հասկնա՞ս :

ԴԵՐՁԱԿ.— Այդպէս կ'երեւակայէք :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Այդպէս կ'երեւակայեմ վասն զի ցաւը կ'զգամ: Տեսէ՛ք սըւորը ըսած խօսքը:

ԴԵՐՁԱԿ.— Ահա ձեզ ամենափոստաւոր մեկնոց մը, խիստ լաւ յարմարուած: Հրաշակերտ մ'է լուրջ մեկնոց մը հնարել՝ որ սեւագոյն չըլլայ: Բարի զի ամենէ քաջ դերձակն՝ թող ասանկ մեկնոց մը չինէ՛ եթէ կընայ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Ի՞նչ է այս. ծաղիկները գլխի վար դրեր ես:

ԴԵՐՁԱԿ.— Ինձ չըսիք որ գլխի վեր դնեմ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Այդ ալ ըսե՞լ պէտք է:

ԴԵՐՁԱԿ.— Հարկաւ: Ամէն ազնուական անձանց մեկնոցներուն վրայ գլխի վար դրուած են:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Ազնուական անձանց մեկնոցներուն վրայ ծաղիկները գլխի վար դրուած են կ'ըսես:

ԴԵՐՁԱԿ.— Այո՛, պարոն:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Եթէ այդպէս է՝ լաւ ուրեմն:

ԴԵՐՁԱԿ.— Եթէ կ'ուզէք՝ գլխի վեր կը դարձնեմ զանոնք:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Ո՛չ, ո՛չ:

ԴԵՐՁԱԿ.— Բաւական է որ այդպէս հրաման ընէք:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Ձէ, կ'ըսեմ. աղէկ ըրեր ես: Այս մեկնոցը ի՞նչպէս է. կը վայլե՞ ինձ:

ԴԵՐՁԱԿ.— Այդ ալ խօսք է: Ո՛ր պատկերահանը կ'ուզէ թող ելէ իր վրձինովը ատկէ աւելի ճիշդ ու ճիշդ բան մը նկարէ: Խանութիս մէջ աշակերտ մ'ունիմ որ լաջն անսակէ զստապան չինելու մասին աշխարհի ամենէ մեծ հանձարն է. նոյնպէս ուրիշ աշակերտ մ'ալ որ բաճկոնակի մը մասերը մէկտեղ բերելու կողմէ ժամանակիս ամենէ անուանի վարպետն է:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Կեղծամը եւ փետուրները ի՞նչպէս են, շնորհքով են:

ԴԵՐՁԱԿ.— Ամէն բան կարգին է:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— (Դերձակը դիտելով.) Ա՛յ, ա՛յ, պարոն դերձակ, կը ճանչնամ, վերջին անգամ ինձ չինած մեկնոցիդ պատտանէն է այս հագածդ:

ԴԵՐՁԱԿ.— Այդ պատտանն այնքան սաստիկ հաւնեցայ՝ որ ուզեցի մեկնոց մը հանել ինձի:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Այո՛, բայց պէտք չէր իմ պատտանէս հանել:

ԴԵՐՁԱԿ.— Ձեր նոր մեկնոցը կը հագնե՞ք անգամ մը:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. - Այո՛, տո՛ւր նայեմ:

ԴԵՐՁԱԿ.— Կեցի՛ք. այսպէս չըլլար. հետս մարդիկ բերած եմ որ նուագաւոր շարժումներով հազուեցնեն զձեզ, զի այս տեսակ մեկնոցներ արարողութեամբ կը հագնուին: Ծօ՛, ո՞ւր էք, եկէ՛ք:

Տ Ե Ս Ա Ր Ա Ն Թ .

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ, ԴԵՐՁԱԿ, ԴԵՐՁԱԿԻ ՄԱՆՁԸ, պարոն ԴԵՐՁԱԿԻ ՄԱՆՁԵՐ, ԼԱՃ ՄԸ

ԴԵՐՁԱԿ. - (Իր մանչերուն.) Այս մեկնոցը հագցուցէք պարոնին՝ ինչ կերպով որ կը հագցնէք ազնուատոնմ անձերու:

ԱՌԱՋԻՆ ՊԱՐՈՒՍԱԳ

(Դերձակն չորս պարոն մանչերը Պ. Ժուրտէնի կը հօտելան: Երկուսն անոր հագած զստապանը կը տանէ կը հանէ, իսկ Քաս Երկուսն անոր քիտանիքը, որի ետէ՛ Քյոյ նստախաւոր շարժումով նոր մեկնոցը կը հագցնեն: Պ. Ժուրտէն անոնց զեղեղ զեղեղով՝ մեկնոցը կը ցուցնէ՝ որպէս զի պետէ թէ լաւ վայլած է իրեն:)

ԴԵՐՁԱԿԻ ՄԱՆՁԸ.— Պե՛րձ սեպուհ, հաճեցէ՛ք մանչերուն նուէր մ'ընել:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Ի՞նչպէս անուանեցիր զիս:

ԴԵՐՁԱԿԻ ՄԱՆՁԸ.— Պերձ սեպուհ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Պե՛րձ սեպուհ: Ահա ի՞նչ բան է ազնուականի նման հագուել կապուելը: Պարզ քաղքենիի նման հագուէ՛ ո՞վ «Պերձ սեպուհ» անունը կուտայ քեզի: (Ստակ տարով.) Ահա՛ «Պերձ սեպուհ» անուանելուդ վարձքը:

ԴԵՐՁԱԿԻ ՄԱՆՁԸ. - Վսեմապատիւ տէ՛ր, չափազանց երախտապարտ ենք ձեզ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Վսեմապատիւ տէր: Ո՛չ, ո՛չ. վսեմապատիւ տէր: Կեցի՛ր. «վսեմապատիւ տէր» ը վարձուց արժանի է. «վսեմապատիւ տէր» ը պղտիկ խօսք չէ: Ահա, «վսեմապատիւ տէր» ը քեզ պարգեւ կը շնորհէ:

ԴԵՐՁԱԿԻ ՄԱՆՁԸ.— Վսեմապատիւ տէ՛ր, ամէնքս ալ պիտի երթանք ձեր մեծութեան արեւշատութեան համար գինի խմենք:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ձեր մեծութեան. ո՛հ, ո՛հ, ո՛հ: Կեցի՛ր, մի՛ երթար, « Ձեր մեծութեան » ըսող, եկո՛ւր: (Մեղմ՛ մեկուսի.) Եթէ դորձը « բարձրապատուութեան հանէ՛ քսակիս մէջ եղածը չեղածը պիտի տամ », (Բարձր.) Ա՛ս սըւի « ձեր մեծութեան » խօսքին համար:

ԴԵՐՁԱԿԻ ՄԱՆՁԸ. — Վսիմա՛դատիւ տէ՛ր, ձեր մեծութեան առատաձեռնութեան համար խոնարհաբար շնորհակալութիւն կը յայտնենք:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Աղէկ որ « բարձրապատուութեան » չըսաւ. զրպանիս բոլոր ստակը պիտի տայի:

ՏԵՍԱՐԱՆ Ժ.

ԵՐԿՐՈՐԳ ՊԱՐԱԽԱՂ

(Դեր)՝ Ինչ չէր յանձնէր Պ. Ժուրտէնի որսա՞յ պարհեներուն համար հրճուանէ՞ կը պարէնէ:



ԱՐԱՐՔ ԵՐՐՈՐԴ

ՏԵՍԱՐԱՆ Ա.

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ, ԵՐԿՈՒ ԼԱՃԵՐ

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ետեւէս եկէ՛ք, բոլոր քաղաքը պիտի դառնամ մեկնոցս ցուցնելու համար, երկուքդ ալ նայեցէ՛ք որ ճիշտ քայլափոխներուս վրայէն քալէ՛ք՝ որպէս զի իմ լաճերս ըլլալնիդ լաւ հասկցուի:

ԼԱՃԵՐ. — Այո՛, պարոն:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Նիքօյը կանչեցէ՛ք. քանի մը պատուէրներ ունիմ տալիք: Ո՛հ, ահա կուգայ, մի՛ շարժիք տեղերնէդ:

ՏԵՍԱՐԱՆ Բ.

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ, ՆԻՔՕԼ, ԵՐԿՈՒ ԼԱՃԵՐ

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Նիքօ՛ւ:

ՆԻՔՕԼ. — Հրամմեցէ՛ք:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Մտիկ ըրէ՛:

ՆԻՔՕԼ. — (Ժիծաղեղով.) Հի, հի, հի, հի, հի:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Խնդալու ի՞նչ բան կայ, լիբո աղջիկ:

ՆԻՔՕԼ. — Հի, հի, հի, հի, հի, հի:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Այս ջլթիկն ինչո՞ւ կը խնդայ:

ՆԻՔՕԼ. — Հի, հի, հի: Այդ ի՞նչ եղեր էք: Հի, հի, հի:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ի՞նչ եղե՛ր եմ:

ՆԻՔՕԼ. — Ա՛հ, ա՛. այդ ի՞նչ բան է, Հի, հի, հի, հի, հի:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ի՞նչ աներես աղջիկ է աս: Ի՞նչ, կը

ծաղրե՞ս զիս:

ՆԻՔՕԼ. — Ո՛չ, պարոն, ինչո՞ւ ծաղրեմ: Հի, հի, հի, հի,

հի, հի:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Եթէ մէյ մ՛ալ խնդաս՝ քթիդ բեր-

նիդ լաւ մը պիտի տամ:

ՆԻՔՕԼ. — Ի՞նչ ընեմ, տէր իմ, չեմ կրնար ինքզինքս բռնել, Հի, հի, հի, հի, հի, հի:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Վերջ պիտի տա՞ս թէ ոչ:

ՆԻՔՕԼ. — Ներեցէ՛ք, տէր իմ. այնքան տարօրինակ երև-

ւոյթ մ՛ուսիք որ չեմ կրնար ծիծաղս բռնել, Հի, հի, հի:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Տեսէ՛ք մէյմը սա աղջկան լրբու-

թիւնը:

ՆԻՔՕԼ. — Ձեր այդ հազուստներով իրաւցնէ զուարճալի բան մ՛եղած էք: Հի, հի:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Հիմա՛յ զքեզ . . . :

ՆԻՔՕԼ. — Կ՛աղաչեմ, մի՛ բարկանաք: Հի, հի, հի, հի:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Եթէ ամենապզտի ծիծաղ մը տես-

նեմ՝ այնպիսի ասպտակ մը պիտի իջեցնեմ երեսիդ՝ որ ո՛ւր բլլալիչ չըլլալիչ զուս ալ չզիտնաս:

ՆԻՔՕԼ. — Է՛հ, խիստ լաւ, պարոն, չեմ խնդար:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Աչքդ չորս բա՛ց, Հիմայ երթաս սրահը . . . :

ՆԻՔՕԼ. — Հի, հի:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Երթաս, կ՛ըսեմ, սրահը . . . :

ՆԻՔՕԼ. — Հի, Հի:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Լաւ մը մաքրես, եւ . . . :

ՆԻՔՕԼ. — Հի, հի:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Դա՞րձեալ:

ՆԻՔՕԼ. — (խնդու/եկ գեսի/ն իյնալով.) Պարոն, ծեծեցէք զիս՝ եթէ այդ է ձեր կամքը, եւ թողէք որ կուշտ մը խնդամ՝

եթէ ոչ պիտի ճաթիմ: Հի, հի, հի, հի, հի:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Հի՛մայ կը ճաթիմ:

ՆԻՔՕԼ. — Կ՛աղաչեմ, տէր իմ, թողէ՛ք որ խնդամ: Հի, հի, հի:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Մէյմը բռնե՛մ զքեզ . . . :

ՆԻՔՕԼ. — Եթէ չխնդամ՝ պիտի ճաթիմ: Հի, հի, հի:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ո՛ւր տեսուեր է ասանկ գետինն անցնելիք սպասուհի մ՛որ հրամաններս մտիկ ընելու. տեղ՝ ելլէ լրբորէն խնդայ երեսիս:

ՆԻՔՕԼ. — Է՛հ, ի՞նչ է ձեր հրամանը, պարոն, ըսէք:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Պահեկէ մը հիւրեր պիտի դան, տունն հաւքտե՛ս, աներե՛ս ծառայ:

ՆԻՔՕԼ. — (ոս/ ելլելով.) Ո՛հ, հիմայ խնդուքի ամէն ա- խորժակս փախաւ, ձեր հիւրերն որոնց մէկը կ՛երթայ միւսը կուգայ, տունը տեղն այն աստիճան տակնուվրայի կը բերեն՝ որ բոլոր զուարթութիւնս կորսնցունելու համար այս մէկ բառը բաւական է:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ձրսե՞ս, անպիտան, որ քեզի համար զուս ամէն հիւրի առջեւ գոցել պէտք եմ եղեր:

ՆԻՔՕԼ. — Եթէ ոչ ամէնուն՝ գոնէ ոմանց առջեւ շատ ա- ղէկ կ՛ընէիք, պարոն, ձեր զուռը գոցելով:

ՏԵՍԱՐԱՆ Գ.

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ, ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ, ՆԻՔՕԼ, ԵՐԿՈՒ ԼԱՃԵՐ

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ա՛հ, ա՛հ, ահա նոր արտառոցու- թիւն մ՛ալ. էրի՛կ, ի՞նչ է այդ հազուստ կապուստը: Այդ կերպ հագուելով՝ չե՞ս մտածեր հասարակութիւնը. կ՛ուզես որ ամէն տեղ ծիծաղի՛ն վրայ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Դարտակները՝ անխելքնե՛րը միայն պիտի ծիծաղին վրաս:

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. — Բոլոր աշխարհ զքեզ ծաղրելու հա- մար այս ժամուս սպասելու պէտք չունէր. երկա՛ր ժամա- նակներէ հետէ քու արարքներդ հանրութեան ծիծաղը կը շարժեն:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ըսէ նայիմ անդամ մը, ո՞վ կ՛ըլլան կոր այս հանրութիւն ըսածդ:

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. — Այս հանրութիւնն այնպիսի հանրութիւն մ'է՛ որ իրաւունք եւ քեզմէ ալ աւելի խելք ունի. ճշմարիտ կ'ըսեմ, վարած կեանքէդ ես կ'ամչնամ: Ձեռ հասկնար թէ մեր տունը տեղն ի՞նչ է: Հոս կարծես թէ ամէն օր բարեկենդանի վերջին օրն եղած ըլլայ, եւ առտուընէ սկսեալ պարտք կատարած ըլլալու համար ջուրակներու եւ երգիչներու գոռուգոչ մը կայ՝ որ գրացիները ամէն ժամ անհանդիստ կ'ընէ:

ՆԻՔՕԼ. — Տիկինը շատ շիտակ կը խօսի: Ես որ տունը տեղը միշտ մաքուր բանելու հոգ կը տանիմ՝ ա՛լ քաշելիքս չմնաց շատ մը անպէտ եւ անօգուտ մարդերէ՛ զորս չգիտեմ ի՞նչ պատճառաւ ձեր գլուխը կը ժողվէք: Անոնց ոտքերը թաղերուն ըսողը տիղմը ժողվելով՝ հոս կը բերեն, եւ խեղճ Մարիամին հոգին կ'ելլէ տախտակները շփելէն ու շփելէն՝ զորոնք ձեր համովիկ պարոնները ամէն օր շարունակ կը ցեխոտեն:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Հէ՛, մեր Նիքօլ սպասուհին. թեպէտ գեղջուկ մը՝ այլ այնպիսի բանուկ լեզու մ'ունի որ...

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. — Նիքօլ իրաւունք ունի, եւ իր խելքը քուկիւնէդ շատ է: Կ'ուզէի գիտնալ թէ այդ քու տարիքիդ մէջ պարու գասատուն ի՞նչ պիտի ընես:

ՆԻՔՕԼ. — Ինչպէս նաեւ սրախաղի այդ յաղթահասակ վարպետը՝ որ իր ոտքի տոփեաններով բոլոր տունը կը դըրդէ, եւ սրահին ապակիները կը սասանէ տեղերնէն:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Դո՛ւն սպասուհիս եւ դո՛ւն կինս, ձայներնիդ քաշեցէ՛ք:

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ըսէ՛ նայիմ, ա՞յն ժամանակին համար կ'ուզես պարել սորվիլ՝ երբ ոտքերդ կարող պիտի չըլլան շարժելու:

ՆԻՔՕԼ. — Մէկը մեռցնելու միտք ունիք՝ որ սրախաղի վարժութեան ելեր էք:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ձայնդնիդ քաշեցէ՛ք կ'ըսեմ. երկուքնիդ ալ մէկմէկէ աւելի միտ տգէտներ էք՝ որ այդ վարժութեանց օգուտները չէք հասկնար:

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. — Պէտք է իր մանաւանդ քու աղջկանդ վրայ մտածել՝ որ կարգուելու տարիքին մէջ է:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Աղջկանս վրայ պիտի մտածեմ՝ երբ փեսայ մ'ելլէ. բայց ազուտոր բաները սորվիլն ալ պէտք է մտածեմ:

ՆԻՔՕԼ. — Սա ալ իմացայ, տիկին, որ յիմարութիւնը կատարնալ ըլլալու համար այսօր ելեր փիլիսոփայութեան վարժապետ մ'ալ բռնեք է:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Անչո՛ւշա կը բռնեմ: Ես կ'ուզեմ խե՛ղք ունենալ եւ ամէն բանի վրայ արամաբանել գիտնալ շնորհքով մարդոց հետ խօսած միջոցիս:

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. — Է՛հ, չես ելլեր վարժարան ալ չե՞ս երթար՝ որպէս զի այդ տարիքիդ մէջ դաւաղանով ձեռ ալ ուտես:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ինչո՞ւ չէ: Ո՛ւր էր թէ այս ժամուս իսկ հրապարակաւ ձեռ ուտելի՛ դպրոցի մէջ սորվուած բաները գիտնալու համար:

ՆԻՔՕԼ. — Այո՛, անտարակոյս. ասով ձեր սրունքը եղածէն աւելի ձեւաւո՛ր պիտի ըլլար:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Անչո՛ւշա:

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. — Տունդ կառավարելու համար շիտակը շա՛տ պէտքացու են այդ բաները:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Անչո՛ւշա պէտքացու են: Դուք երկուքդ ալ անբան անասուններու պէս կը խօսիք, ձեր տղիտութեան վրայ ես կ'ամչնամ: (Տիկին ժուրսեմի.) Օրինակի համար, ըսէ՛ նայինք, գիտե՞ս թէ այս պահուս խօսածդ ի՞նչ է:

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. — Այո՛, գիտեմ թէ խիստ ճիշդ խօսք մ'է խօսածս, եւ թէ ընթացքդ փոխել պէտք ես:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ատոր վրայ չէ խօսքս, քեզ կը հարցնեմ թէ ի՞նչ են ըսած խօսքերդ:

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ըսածներս շա՛տ իրաւացի խօսքեր են, իսկ քու ընթացքդ՝ խիստ յիմար:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Խօսքս ատոր վրայ չէ, կ'ըսեմ: Կը հարցնեմ թէ ինչ որ կը խօսիմ, ինչ որ կ'ըսեմ այս ժամուս՝ ի՞նչ է:

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. — Պարապ խօսքեր:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ո՛չ, ո՛չ. այդ չէ հարցուցածս: Երկուքնուս ըսածը, այս ժամուս մեր խօսած լեզո՞ւն:

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. — Է՛հ խօսած ի՞նչ է եղեր երկուքնուս լեզուն:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Կը հարցնեմ թէ ի՞նչ անուն ունի:

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ինչ անուն որ տալ աւղես՝ այն անունն ունի:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Արձա՛կ է, արձա՛կ, անխմաստ տգէտ կի՛ն:

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. — Արձա՛կ մի:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Այո՛, արձակ: Ամէն ինչ որ արձակ է՝ ոտանաւոր չէ, եւ ամէն ինչ՝ որ ոտանաւոր չէ՝ արձակ է: Կը տեսնե՞ս ի՛նչ բան է եղեր ուսմունք անուլը: (Նիօրիսն.) Էհ, դուն ալ ըսէ՛ նայինք, զիտե՞ս թէ ի՞նչ ընել պէտք է՝ և ըսելու համար:

ՆԻՔՕԼ. — Ի՞նչ խօսք է ադ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Այո՛: Ձրանսերէն և ըսելու համար ի՞նչ կ'ընես:

ՆԻՔՕԼ. — Ի՞նչ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ս ըսէ՛ տեսնեմ:

ՆԻՔՕԼ. — Ահա կ'ըսեմ. և:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ի՞նչ է այդ ըրածդ:

ՆԻՔՕԼ. — Այդ ըրածս և ըսել է:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Այո՛, բայց և ըսած միջոցիդ ի՞նչ կ'ընես:

ՆԻՔՕԼ. — Ըսած բանդ կ'ընեմ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ո՛հ, արժանիքներու հետ գործ ունենալ, ի՛նչ անտանելի բան է եղեր: Շըթունքդ դէպի դուրս կ'երկնցնես, եւ վերի ծնօտդ վարինին կը մօտեցնես. և, կը տեսնե՞ս: Շըթերու ծումրտուք մը կ'ընեմ. և:

ՆԻՔՕԼ. — Այո՛, աղուոր գիտելիք մ'է եղեր այս:

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. — Շիտակը սքանչելի՛ բան:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Այլապէս աղուոր է եթէ տեսնէիք թէ ի՞նչպէս կ'արտասանուի օ, եւ da, da, եւ fa, fa:

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ի՞նչ արեղցիեղ խօսքեր:

ՆԻՔՕԼ. — Այդ ամէն բաներուն օգուան ի՞նչ է:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Կը ճաթիմ երբ այսպէս տգէտ կի՛ններ կը տեսնեմ առջեւս:

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. — Հաւատա՛ ինձ, խիտ լաւ գործ մը ըրած կ'ըլլաս եթէ այդ բոլոր մարդիկն իրենց փուճումուճ գիտցածներով դուրս վնաս տունէդ:

ՆԻՔՕԼ. — Եւ մանաւանդ այդ սրախաղի վարպետ ըսուած ուղար՝ որ տունը տեղը փոշիով կը լեցնէ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Է՛հ, դուն ալ այդ մարդը չես կրնար քաշել: Բու անճոռնութիւնդ ցուցնեմ հիմայ որ հասկնաս: (Երկու փորձարուրեր քերել սալով՝ մեկը Նիօրի ձեռքը կու

սալ.) Ահա՛ ապացուցական պատճառ, մարմնոյ դիրքը թշնամուոյն դէմ: Երբ թրածայրով չորեակ հարուածը տաս՝ սապէս պիտի ընես, երբ եռեակ հարուածը տաս՝ սապէս: Այս կերպով հակառակորդէդ չես սպաննուիր. դեղեցիկ չէ՞ այս՝ որ մէկու մը հետ կուտած ժամուկ չմեռնելուդ վրայ վստահ ըլլաս: Նա՛, թրածայրով հարուածէ որ տեսնես

ՆԻՔՕԼ. — Օ՛հ, տեսնենք՝ ի՞նչպէս կ'ըլլայ:

(Նիօրի Բրաձայրի ֆ շար հարստաձէր կարոյ Պ. Ժորժէնէ:)

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Է՛հ, ի՞նչ է այդ, կամաց կամաց. վա՛յ գետինն անցնելիք աղջիկ, վա՛յ:

ՆԻՔՕԼ. — Դուք չըսի՞ք որ թրածայրով հարուածեմ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Այո՛, այլ դուն եռեակ հարուածը կուտաս՝ չորեակէն յառաջ, եւ չես թողուր որ խտորեմ այդ հարուածը:

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. — Դուն քու քմայքներովդ խենթեցիր ես, էրիկ. եւ այս խենթութիւնը ազնուականներու յաճախելէդ ի վեր վրայ եկաւ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ազնուականաց յաճախելով ես խելք ունենալս կը ցուցնեմ քու էսնաֆներուդ յաճախելէդ հազար անգամ գեղեցիկ է այս:

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. — Է՛հ, չիտակը ազնուականաց յաճախելէդ շա՛տ բան կը շահես. շա՛տ լաւ գործեր տեսար մանաւանդ այդ վայելչազգեստ կոմսին հետ՝ որ խելքդ միտքդ առած է:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Լուէ՛, կնիկ, բերնէդ ելածը գիտցի՛ր: Դուն անոր վրայ խօսած ատենդ չես գիտեր թէ ո՞րու վրայ կը խօսիս: Նա քու կարծածէդ աւելի բարձր մարդ է, ազնուական մ'որ մեծ պատիւ ունի ամեն տեղ եւ որ ինչպէս՝ ես քեզի կը խօսիմ՝ այնպէս կը խօսի մեծերու հետ ինձ համար մեծ պատիւ չէ՞ որ ասանկ նշանաւոր մարդ մը տունս մտնէ ելլէ, էր սիրելի բարեկամը կոչէ զիս, եւ իբր առ հաւատար հետս վարուի: Այդ բարեսիրտ ազնուականը խելքէ մտքէ չանցած բարութիւն կը ցուցնէ ինձի. եւ ամէնուն առջեւ այնպիսի փայփայանքներ կ'ընէ՝ որ ես իսկ կ'ամնամ:

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. — Այո՛, քեզի փայփայանքներ կ'ընէ եւ հազար կերպ ազնուութիւններ կը ցուցնէ, այլ միեւնոյն ժամանակ ստակներդ կը քաշէ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Այդ ի՞նչ խօսք է. ինձի համար պա-

տիւ չէ՞ ատանկ բարձրաստիճան մէկու մը ստակ փոխ տալ. այդչա՞փն ալ չընեմ այնպիսի բարձր ազնուականի մ'որ իր սիրելի բարեկամը կ'անուանէ զիս:

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. — Է՛հ, այդ բարձրաստիճան մարդը՝ այդ ազնուականը քեզ համար ի՞նչ կ'ընէ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Այնպիսի բաներ՝ որ եթէ զիսնաս՝ դուն ալ պիտի զարմանաս:

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. — Է՛հ ի՞նչ է եղեր այդ ազնուականին քեզ ըրածը:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ատիկայ չեմ կրնար խօսիլ: Արդէն իրեն տուած ստակս քիչ ատենէն պիտի հատուցանէ:

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. — Վա՛յ խելքիդ որ պիտի հատուցանէ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Անտարակոյս կը հատուցանէ. խօ՛սք տուաւ:

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. — Այո՛, այո՛, խօսք տուաւ, այլ պիտի տեսնես թէ այդ խօսքը չպիտի բռնէ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Իր ազնուականութեան վրայ երգուընցաւ թէ պիտի հատուցանէ:

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. — Սպասէ՛, եթէ բան չունիս:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Այդ ի՞նչ պինդզուլու կնիկ ես եղեր... ես ապահով եմ որ անիկա իր խօսքը պիտի բռնէ:

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ես ալ ապահով եմ թէ չպիտի բռնէ. բոլոր այդ փայփայանքը զքեզ խարել խարխրելու համար է միայն:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Լո՛ւու: Ահա կուգայ:

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. — Այդ այցելութիւնը պակաս էր. գալուն պատճառը գուցէ նոր փոխառութիւն մ'ըլլայ. սրտիս նեղութիւն կուգայ երբ սա կոմսիդ երեսը կը տեսնեմ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Լո՛ւու, կ'ըսեմ:

Տ Ե Ս Ա Ր Ա Ն Դ .

ՏՕՐԱՆԴ, ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ, ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ, ՆԻՔՕԼ

ՏՕՐԱՆԴ. — Սիրելի բարեկամս Պարոն Ժուրտէն, ի՞նչպէս էք, ո՞րնա էք:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Աղէկ եմ, փա՛ռք Աստուծոյ, ձեր յարգութեան ծառայ:

ՏՕՐԱՆԴ. — Տիկին Ժուրտէնը ի՞նչպէս է:

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. — Տիկին Ժուրտէնը ինչպէս կը տեսնէք՝ այնպէս է:

ՏՕՐԱՆԴ. — Այդ ի՞նչ սքանչելի մեկնոց հագած էք, Պարոն Ժուրտէն:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ինչպէս կը անոնէք:

ՏՕՐԱՆԴ. — Ձեր այդ մեկնոցով բոլորովին ազնիւ ձեւ մը ունիք. երեսասարդ ազնուականները ձեզի չափ չնորհքով չեն:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ի՞նչեք կ'ըսէք, ի՞նչեք կ'ըսէք, պարոն Տօրանդ:

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. — (Վեկուսի.) Խարերա՛ն էրկանս տկար կողմէն կը բռնէ:

ՏՕՐԱՆԴ. — Դարձէ՛ք անգամ մը որ տեսնեմ. խի՛ստ ընտիր, խի՛ստ վայելուչ:

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. — (Վեկուսի.) Այո՛, որքան առջեւէն՝ նոյնքան եւ ետեւէն՝ յիմար ու անխելք:

ՏՕՐԱՆԴ. — Հաւատացէ՛ք պարոն Ժուրտէն, խիստ անհամբեր էի զձեզ տեսնելու: Աչխարհի մէջ չկայ մէկը որ այնքան յարգեմ. այս առաւօտ դարձեալ ձեր վրայօք կը խօսէի բարձր շրջանակներու մէջ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Մեծ պատիւ կ'ընէք ինձ, պարոն: (Տիկին Ժուրտէնի.) Լսեցի՞ր:

ՏՕՐԱՆԴ. — Գլխարկնիդ զրէ՛ք, պարոն Ժուրտէն:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ո՛չ, պարոն. պէտք է պատշաճ յարգանքը ընեմ ձեզ:

ՏՕՐԱՆԴ. — Հոգ չէ՛, զրէ՛ք կ'ըսեմ. մեր մէջ այդպիսի ձեւերու հարկ չկայ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ի՞նչ, պարոն, կարելի՞ է որ . . .

ՏՕՐԱՆԴ. — Դրէ՛ք գլխարկնիդ, պարոն Ժուրտէն, զրէ՛ք. դուք իմ բարեկամս էք:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ձեր ծառան եմ, պարոն:

ՏՕՐԱՆԴ. — Եթէ գլխարկնիդ չդնէք՝ ես ալ չպիտի դնեմ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — (Գլխարկը դնելով.) Աւելի լաւ է անքաղաքավար ըլլալ քան նեղացուցիչ:

ՏՕՐԱՆԴ. — Գիտէք թէ պարտք ունիմ ձեզի:

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. — (Վեկուսի.) Ո՛հ, այդ բանը շատ աղէկ զիտեսք:

ՏՕՐԱՆԴ. — Շատ պարտականերու մէջ ազնուօրէն դրամ փոխ տալով՝ արդարեւ զիս պարտական թողած էք:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Կ'աղաչեմ, պարոն կոմս, այդպիսի խօսքեր մի՛ ընէք:

ՏՐԱՆԴ.— Այլ ես թէ՛ առածս վճարող եւ թէ՛ մատուցուած ծառայութիւն մը ճանչցող մարդ եմ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Ատոր տարակոյս չունիմ, պարոն կոմս:

ՏՐԱՆԴ.— Կ'ուզեմ ձեզ պարտքս հատուցանել, եւ մեր հաշիւները տեսնելու դիտմամբ եկած եմ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— (մեղմիկ Տիկին ժուրսկենի.) Չէի՞ ըսեր քեզ:

ՏՐԱՆԴ.— Տեսնե՛նք հիմայ ի՞նչ է պարտքս:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— (մեղմիկ Տիկին ժուրսկենի.) Կը հասկնա՞ս թէ ո՛րքան ծաղրելի էին կասկածներդ:

ՏՐԱՆԴ.— Կը յիշէ՞ք ձեր տուած ստակները:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Միտքս է կարծեմ, ահա՛ անոնց ցուցակը: Անգամ մը ձեզ տրուած՝ երկու հարիւր ոսկի:

ՏՐԱՆԴ.— Ճիշդ է:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Ուրիշ անգամ մը՝ հարիւր քսան ոսկի:

ՏՐԱՆԴ.— Ճի՛շդ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Ուրիշ անգամ մ'ալ՝ հարիւր քսան սուն ոսկի:

ՏՐԱՆԴ.— Ճիշդ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Ընդամենը կ'ընէ չորս հարիւր ոսկի:

ՏՐԱՆԴ.— Ամենաճիշդ հաշիւ, չորս հարիւր ոսկի:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Ձեր փետրավաճառին հարիւր եօթսունըչորս ոսկի եւ քսանհինգ զրուշ:

ՏՐԱՆԴ.— Ճիշդ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Երկու հարիւր քսանսուն եւ ինն ոսկի եւ եօթսուն զրուշ ձեր դերձակին:

ՏՐԱՆԴ.— Ճիշդ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Երեք հարիւր իննսուն ոսկի եւ երեսուն եւ կէս զրուշ ձեր զանազան իրեղէններու վաճառականին:

ՏՐԱՆԴ.— Շատ ճիշդ: Երեսուն եւ կէս ալ զրուշ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Եւ հարիւր վաթսուն եւ հինգ ոսկի, քսանսուն երկու զրուշ ձեր թամբավաճառին:

ՏՐԱՆԴ.— Խիստ ճիշդ բոլորն ալ: Ընդամենը ի՞նչ կ'ընէ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Ընդամենը կ'ընէ ինն հարիւր ութսուն եւ ութ ոսկի՝ լիքան հարիւր զրուշէն, եւ վաթսուն եւ եօթ զրուշ քսան փարայ:

ՏՐԱՆԴ.— Ընդհանուր գումարն ալ ճիշդ ինն հարիւր ութսուն եւ ութ ոսկի՝ լիքան հարիւր զրուշէն, եւ վաթսուն եւ եօթ զրուշ քսան փարայ: Հարիւր ոսկի եւս զրէք՝ զոր պիտի տաք ինձի, կ'ընէ ճշգիւ հազար ութսուն եւ ութ ոսկի, վաթսուն եւ եօթ զրուշ քսան փարայ:

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ.— (մեղմիկ Պ. ժուրսկենի.) Է՛հ, ի՞նչ պէս եղաւ հիմայ. հասկցա՞ր. ճիշդ գուշակե՞ր էի:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— (մեղմիկ Տիկին ժուրսկենի.) Լսէ՛:

ՏՐԱՆԴ.— Ի՞նչ, արդեօք այս հարիւր ոսկին ուզելով կը նեղե՞մ զձեզ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Չէ, ինչո՞ւ նեղէք:

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ.— (մեղմիկ Պ. ժուրսկենի.) Այս մարդը կովու նման կը կթէ զքեզ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— (մեղմիկ Տիկին ժուրսկենի.) Լսէ՛:

ՏՐԱՆԴ.— Եթէ այս խնդրանքս կը նեղէ ձեզ՝ ուրիշ կը դիմեմ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Ի՞նչ խօսք է այդ, պարոն կոմս:

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ.— (մեղմիկ Պ. ժուրսկենի.) Մինչեւ որ տունդ չքանդէ՝ սիրաբ չպիտի հանդէլ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— (մեղմիկ Տիկին ժուրսկենի.) Լսէ՛ կ'ըսեմ:

ՏՐԱՆԴ.— Եթէ այդպէս է՝ հոգ չէ, ըսէ՛ք բացարձակ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Ոչ, պարոն կոմս:

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ.— (մեղմիկ Պ. ժուրսկենի.) Կատարեալ խաբերայ մ'է այդ մարդը:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— (մեղմիկ Տիկին ժուրսկենի.) Լսէ՛, կ'ըսեմ. այս ի՞նչ կին ես գուն:

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ.— (մեղմիկ Պ. ժուրսկենի.) Մինչեւ վերջին փողդ պիտի քամէ լինցնէ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— (մեղմիկ Տիկին ժուրսկենի.) Չայնդ պիտի քաշե՞ս թէ ոչ:

ՏՐԱՆԴ.— Ձեռքիս տակ շատ մարդիկ ունիմ որք ուրախութեամբ կուտան ինձ այդ գումարը, այլ որովհետեւ իմ լատագոյն բարեկամս դուք էք՝ մտածեցի թէ ուրիշ դիմում ընելով ձեզ դէմ մեղանշած պիտի ըլլայի:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Ինձ մեծ պատիւ մը կ'ընէք, պարօն-
երթամ բերեմ ձեր ուղած գուժարը:

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ.— (մեղմիկ՝ Պ. Ժուրսեկնի.) Ի՞նչ, այդ
հարիւր ոսկի՞ն ալ պիտի տաս:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— (մեղմիկ՝ Տիկինն Ժուրսեկնի.) Ի՞նչ
կրնամ ընել: Կուզես որ չէ՞ ըսեմ այսպիսի բարձրաստիճան
մարդու մ'որ այս առաւօտ իմ վրաս խօսեր է բարձր շրջա-
նակներու մէջ:

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ.— (մեղմիկ՝ Պ. Ժուրսեկնի.) Կատարեալ
միամիտ մ'ես, այսքան միայն կ'ըսեմ:

ՏԵՍԱՐԱՆ Ե.

ՏՐԱՆԴ, ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ, ՆԻՔՈՒ

ՏՐԱՆԴ.— Ի՞նչ ունիք. փոքր ինչ մեղամաղձոտ կ'երե-
ւիք, Տիկինն Ժուրսեկն:

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ.— Կ'զգամ թէ գլխիս մէջ բան մը կը
դառնայ:

ՏՐԱՆԴ.— Իսկ օրիորդն ո՞ւր է. չեմ տեսներ:

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ.— Օրիորդը եղած տեղը շատ լաւ է:

ՏՐԱՆԴ.— Ի՞նչպէս է որպիսութիւնը:

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ.— Շատ լաւ է, հոգը մի' տանիք:

ՏՐԱՆԴ.— Կը յօժարի՞ք, Տիկինն Ժուրսեկն, այս օրերէս
մէկը օրիորդին հետ գալ ներկայացուած կատակերգութիւնը
եւ պարանցիկը տեսնել:

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ.— Ո՛հ, այո՛, այդ պոկաս էր, կատա-
կերգութիւն եւ պարանցիկ տեսնել. շիտակը շա՛տ ախորժակ
ունինք խնդալու, խնդալու շա՛տ ախորժակ ունինք:

ՏՐԱՆԴ.— Կարծեմ, Տիկինն Ժուրսեկն, որ ձեր գեղանի եւ
քաղցրաբարոյ հանգամանքով շա՛տ հոմանիներ ունեցած էք
ձեր երիտասարդ հասակի մէջ:

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ.— Ի՞նչ ըսել կ'ուզէք, պարօն, տիկին
Ժուրսեկնը զառամեա՞լ կը կարծէք. իր գլուխը կ'երերտկա՞յ:

ՏՐԱՆԴ.— Ո՛հ, Տիկինն Ժուրսեկն, ներեցէք կ'աղաչեմ:
Զմածեցի թէ դուք երիտասարդ հասակի մէջ էք, ստէպ կը
բարբանջեմ այսպէս: Անճոռնութեանս ներեցէ՛ք կ'աղա-
չեմ:

ՏԵՍԱՐԱՆ Զ.

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ, ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ, ՏՐԱՆԴ, ՆԻՔՈՒ

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— (Տօրանի.) Ահա ձեզ հարիւր ոսկի:
ՏՐԱՆԴ.— Կ'աղաչեմ, պարօն Ժուրսեկն, որ հաւատաք
իմ բոլոր անձուիրութեանս. մեծ փափաք ունիմ ձեզ ծառա-
յութիւն մը մատուցանել:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Շնորհապարտ եմ ձեզ, պարօն կոմս:
ՏՐԱՆԴ.— Եթէ տիկինն Ժուրսեկն կը փափաքի մեծ մար-
քիզի մ'ապարանքին մէջ ներկայացուած պարու եւ երգի մի-
ջախաղերը տեսնել, կրնամ սրահին մէջ լաւագոյն տեղերը
իրեն համար պահել տալ:

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ.— Տիկինն Ժուրսեկն փափաք չունի այդ
խաղերը տեսնելու:

ՏՐԱՆԴ.— (մեղմիկ՝ Պ. Ժուրսեկնի.) Ինչպէս տոմսակէս
իմացած էք՝ մեր գեղանի մարքիզուհին ընդհուպ պիտի
դայ հոս պարանցիկին եւ խնճոյքին. նաեւ միտքն ըրի որ ձեր
տալիք նուէրն ընդունի:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Քիչ մը հեռուն երթա՛նք, պատճա-
ռը կը մակաբերէք:

ՏՐԱՆԴ.— Շարաթ մը կայ որ զձեզ չեմ տեսած, եւ լուր
ալ չկրցայ տալ այն աղամանդին վրայօք՝ զոր մարքիզուհւոյն
նուէր մ'ըլլալու համար յանձնած էիք ինձ: Պատճառը սա է
որ, ամենամեծ զժուարութիւններ ունեցայ իր խղճմտութիւնը
յաղթահարելու եւ ա՛յսօր միայն համոզուեցաւ զայն ընդունիլ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Եւ ի՞նչպէս գտաւ նուէրս:

ՏՐԱՆԴ.— Սքանչելի՛. այնպէս կը կարծեմ թէ այդ ա-
ղամանդի գեղեցկութիւնը ձեզ նկատմամբ ամենանպաս-
տաւոր ազդեցութիւն մը պիտի ընէ մարքիզուհւոյն մտաց
վրայ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Ո՞ւր էր որ այնպէս ըլլար:

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ.— (Նիֆօլի.) Մէյ մ'որ էրիկս գանէ՛
անկարելի բան է որ բաժնուի անկէ:

ՏՐԱՆԴ.— Թէ՛ նուէրին ճօխութիւնը եւ թէ՛ ձեր սիրոյն
մեծութիւնը ամէն կերպով գովեցի:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Զեր այս բոլոր ազնուութեանց ի՞նչ-
պէս պատասխանեմ, պարօն կոմս. բոլորովին ամօթահար

մնացած եմ տեսնելով որ ձեզ նման բարձր անձ մը ինձ համար կը խոնարհի այդ բաներն ընելու :

ՏՕՐԱՆԴ.— Այո՛, անտարակոյս, եւ բոլոր սրտովս կ'ընեմ.

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ.— (Նիֆօլի.) Սա մարդը կարծես թէ լեռ մը՝ սրտիս վրայ նստած է :

ՏՕՐԱՆԴ.— Իմ մասին բա՛ն մ'աչքիս չերեւիր՝ երբ բարեւ կամի մը ծառայելու վրայ է խնդիրը : Այն պահուն՝ որ խորհրդաբար ինձ հասկցուցիք ձեր հիացումը այդ չքնաղ մարքիզուհւոյն համար՝ որու տունը կը մտնեմ կ'ելնեմ, տեսաք թէ առջի վայրկեանէն ես ինքս աջակցութիւնս առաջարկեցի ձեր սիրոյն օգնելու :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Ծճմարիտ է, այսքան ազնուութեան համար յերաւի ամօթով եմ ձեր առջեւ :

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ.— (Նիֆօլի.) Ե՞րբ պիտի կորսուի երթայ սա անիծեալ մարդը :

ՆԻՔՕԼ.— Իբարմէ ա՛յնքան մեծ համ կ'առնուն՝ որ չեն կրնար զատուիլ :

ՏՕՐԱՆԴ.— Անոր սրտին ազդելու համար լաւ հնարք մը բանեցուցէք : Կանայք չա՛տ կախորժին որ մէկն իրենց համար ծախքերէ ելլէ. ձեր անգամ անգամ տուած ցայգանու ազները, անպակաս ծաղկեփունջերը, սքանչելի հրախաղերը գետի վրայ, պարզեւած գեղեցիկ աղամանը, ինչպէս նաեւ նոր նուէրը՝ զոր պատրաստած էք իրեն համար, այս ամէն բաներս աւելի քաջ կը խօսին ի նպաստ ձեր սիրոյն քան բոլոր այն խօսքերը՝ զոր կրնաք ուղղել իրեն :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Չկայ ծախք մ'որու առջեւ ընկրկիմ, եթէ այդ կերպով անոր սրտի ճամբան կրնամ դանել : Բարձրատոհմ կին մ'ինձի համար գերբիւր հրատրոյրներ ունի, եւ չկայ զոհողութիւն՝ զոր չընեմ այսպիսի մեծ պատիւ մը դնոյ առնելու համար :

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ.— (Աեղմիկ՝ Նիֆօլի.) Այսքան երկար խօսելու ի՞նչ բան կրնան ունենալ. դնա՛ կամայոյն կ'ակամջ դի՛ր սըւոնց խօսքերուն :

ՏՕՐԱՆԴ.— Ի մօտոյ անոր տեսութեան գերազոյն հաճոյքը պիտի վայելէք եւ ձեր աչքերը լիուրի գոհացում պիտի ունենան :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Բոլորովին ազատ ըլլալու համար զործն այնպէս մը շտկեցի որ կինս ճաշելու համար իր քրոջ տունը երթայ՝ ուր պիտի մնայ բոլոր օրը :

ՏՕՐԱՆԴ.— Խոհեմ գործ տեսեր էք, զի ձեր տիկինը կըրնար մեզ նեղութիւն տալ : Ձեր կողմէն պէտք եղած հրամանները տուած եմ խոհարարին, եւ պարանցիկին համար ալ ամէն բան կարգադրած : Այդ պարանցիկին ձեւերը իմ գիւտս են, եւ եթէ գործադրութիւնը գաղափարին համապատասխանէ՝ տարակոյս չունիմ թէ . . . :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— (Դիտելով թէ Նիֆօլ մտիկ կ'ընէ, եւ ապսակ մը տարւոյ.) Վա՛յ լիբր աղջիկ : (Տօրանի.) Դուրս ելլե՛նք ասկէ :

ՏԵՍԱՐԱՆ Է.

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ, ՆԻՔՕԼ.

ՆԻՔՕԼ.— Հետաքրքրութիւնս ապտակ մ'արժեց ինձ, բայց կարծեմ, տիկին, խաղ մը կը պատրաստուի կոր, եւ իրենց փափաքն այն է որ դուք ներկայ չգտնուիք :

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ.— Բաւական ժամանակ կայ, Նիքօլ, որ ամուսնոյս վրայ կասկածներ ծնած են սրտիս մէջ : Եթէ չեմ սխալիւր բանին տակ սիրոյ խնդիր մը կայ, զոր կաշխատիմ ի վեր հանելու : Այլ թողո՛ւնք այս կէտը եւ աղջկանս վրայ խօսի՛նք. Գիտես թէ Բլէժոն կը սիրէ զան, այդ երիտասարդն յարմար կը դատեմ ինձ փեսայ առնելու, ուստի պիտի օգնեմ իր նպատակին, եւ եթէ կարելի է՝ Լիւսիլը պիտի տամ անոր :

ՆԻՔՕԼ.— Ծճմարիտ, տիկին, սաստիկ ուրախ եմ զձեզ այս զգացմանց մէջ տեսնելով. վասն զի եթէ դուք ձեր աղջկան համար լաւ փեսայ մը կը սեպէք տէրը՝ ես ալ անոր սպասուողը ինձ ոչ նուազ լաւ փեսայ կը սեպեմ, եւ կը փափաքիմ որ անոնց ամուսնութեան հովանւոյն տակ մեր ամուսնութիւնն ալ կատարուի :

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ.— Գնա՛ իմ կողմէս բարեւ ըրէ՛ իրեն, եւ ըսէ՛ թէ գայ հիմայ դանէ՛ զիս՝ որպէս զի առաջարկը ի միասին ընենք ամուսնոյս :

ՆԻՔՕԼ.— Ուրախութեամբ կը վազեմ այդ բանին, վասն զի ինձ համար ատկէ հաճելի յանձնարարութիւն չէր կըրնար ըլլալ : (Առանձին.) Ո՛րքան ուրախ պիտի ընեմ զիւրեքնք :

ՏԵՍԱՐԱՆ Ը.

ՔԼԷՕՆԴ, ՔՕՎԻԷԼ, ՆԻՔՕԼ

ՆԻՔՕԼ.— (Քչեօնդի.) Ո՛հ, ճիշտ ժամանակին եկաք, պարոն Բլէժնդ. ուրախութեան բանքեր մ'եմ, եւ

ՔԼԷՕՆԴ.— Գնա՛ սրկէ, նենդուհի, եւ մի՛ խաբխրեր զիս քու սուտուժուտ խօսքերով:

ՆԻՔՕԼ.— Ա՛յսպէս կ'ընդունիք . . . :

ՔԼԷՕՆԴ.— Գնա՛ սրկէ, կ'ըսեմ, եւ ըսէ՛ քու սիրադրուժ տիրուհւոյդ թէ այլ եւս միամիտ Բլէժնդը չէ կարող խաբել:

ՆԻՔՕԼ.— Ի՞նչ քմայք է այդ: Ըսէ՛ ի՛նձ խնդրեմ, սիրելի Քօվիէլ, ի՞նչ կը նշանակէ այս:

ՔՕՎԻԷԼ.— Սիրելի Քօվիէլ, հա՛, ա՛. զգա՛մ աղջիկ. կորի՛ր աչքիս առջեւէն, բարեժողի՛կ, եւ զիս հանդարտ թո՛ղ:

ՆԻՔՕԼ.— Ի՞նչ, դո՞ւն ալ

ՔՕՎԻԷԼ.— Գնա՛ աչքիս առջեւէն, կ'ըսեմ, եւ ա՛լ հետս մի՛ խօսիր:

ՆԻՔՕԼ.— (մեկուսի.) Ի՞նչ եղեր են ասոնք: Երթամ պատմեմ տիրուհւոյս այս զարմանալի անցքը:

ՏԵՍԱՐԱՆ Թ.

ՔԼԷՕՆԴ, ՔՕՎԻԷԼ

ՔԼԷՕՆԴ.— Ի՞նչ, հոմանուոյ մը հետ ա՛յսպէս վարուի՛ որ ամենէ հաւատարի՛մը եւ ամենէ խանդակա՛թն է հոմանինեւրուն:

ՔՕՎԻԷԼ.— Արտասոց՝ քսամենելի բան մ'է այդ երկու քին ալ մեզ ըրածը:

ՔԼԷՕՆԴ.— Ամէն երեւակայելի հրայրք եւ գորով ցուցնե՛մ աղջկան մը, աչխարհի մէջ զի՛նք սիրեմ միայն. մտքիս մէջ զի՛նք ունենամ միայն, իմ բոլոր հոգածութեանցս, բոլոր ըղձանացս եւ բոլոր ուրախութեանս առարկան նա՛ լինի, իր վրա՛յ միայն խօսիմ, իր վրա՛յ միայն խորհիմ, իր վրա՛յ միայն երազեմ, իրմո՛վ միայն շնչեմ, սիրտս ի՛նա՛ ապրի միայն, եւ ահա արժանաւոր արիտուրը կ'ստանամ այնքան

սիրոյ եւ անձնուիրութեան: Երկու օր երեսը չեմ տեսներ, երկու՛ ահագին դարեր ինձի համար. պատահմամբ կը հանդակմ իրեն. զինք տեսնելով՝ սիրտս կը յափշտակուի հոգեզմայլ, ուրախութիւնը կը ճառագայթէ դէմքիս վրայ, դէպի իրեն կը վազեմ բերկրապատար. եւ այդ սիրադրուժ արարածը դէմքն անդին: դարձնելով՝ այնպիսի կոշտ կերպով մը կ'անցնի առջեւէս՝ որպէս թէ իր բովանդակ կեանքին մէջ զիս բնաւ տեսած չըլլար:

ՔՕՎԻԷԼ.— Ձեր ըսածներն ե՛ս ալ կ'ըսեմ:

ՔԼԷՕՆԴ.— Ապաշնորհ Լիւսիլի այս նենդութեան նմանը ո՛ւր տեսնուած է, Քօվիէլ:

ՔՕՎԻԷԼ.— Հապա այդ անդգամ Նիքօլի նենդութեան նմանը, տէր իմ:

ՔԼԷՕՆԴ.— Ի՛նչ սրտեռանդն զոհողութիւններ եւ առաջադրութիւններ ըրած եմ այդ աղջկան, ո՛րքան հառաչած թառաչած եմ իրեն համար:

ՔՕՎԻԷԼ.— Ի՛նչ սրտագին մեծարանքներ եւ հոգածութիւններ ցուցած՝ խոհանոցին մէջ ի՛նչ ծառայութիւններ մատուցած եմ իրեն:

ՔԼԷՕՆԴ.— Իր ծնկուղիներն ինկած՝ ո՛րքան արցունքներ թափած եմ:

ՔՕՎԻԷԼ.— Իրեն համար ո՛րքան եւ ո՛րքան ջուր քաշած եմ հորէն:

ՔԼԷՕՆԴ.— Ի՛նչ խանդ ու եռանդ յայտնած եմ՝ անձէս իսկ աւելի սիրելով զինք:

ՔՕՎԻԷԼ.— Վառ կրակին առջեւ ո՛րքան այրած տապկուած եմ՝ իր տեղը շամփուրը դարձնելու համար:

ՔԼԷՕՆԴ.— Եւ այդ աղջիկը արհամարհանքով խո՛յս կուտայ ինձմէ:

ՔՕՎԻԷԼ.— Եւ այդ աղջիկը աներեսաբար կռնա՛կը կը դարձնէ ինձ:

ՔԼԷՕՆԴ.— Դժոխքի արժանի նենդութիւն մ'է այս:

ՔՕՎԻԷԼ.— Բիւրաւոր աստաղներու արժանի մասնութիւն մ'է այս:

ՔԼԷՕՆԴ.— Քօվիէլ, երբէք չելլես ինպատ անոր բան չխօսիս ինձ:

ՔՕՎԻԷԼ.— Ե՛ս, տէր իմ. Աստուած չընէ:

ՔԼԷՕՆԴ.— Այդ անհաւատարիմ աղջկան ընթացքը ջատագովելու չփորձես երբէ՛ք:

ՔՕՎԻԻԷԼ.— Հո՛գս հատեր է որ այդ բանն ընեմ :

ՔԼԷՕՆԴ.— Գիտցի՛ր որ պաշտպանողական բոլոր խօսքերդ փուճը պիտի երթան :

ՔՕՎԻԻԷԼ.— Ո՛րու մաքէն կ'անցնի պաշտպանել զան :

ՔԼԷՕՆԴ.— Ամէն յարաբերութիւն պիտի խզեմ եւ յաւիտեան քէն պիտի պահեմ իր հետ :

ՔՕՎԻԻԷԼ.— Շատ լաւ կ'ընէք :

ՔԼԷՕՆԴ.— Այդ պարտն կոմսը որ իրենց տունը կը մանէ կ'ելնէ՛ գուցէ իր սիրտն յափշտակած ըլլայ . կ'երեւի թէ անոր ազնուականութենէն աչքը շլացեր է : Այլ իմ պատուոյս համար պէտք է որ իր անհաւատարմութիւնը կանխեմ : Ինք որքան քայլ որ կ'առնու փոխուելու համար՝ նոյնքանը ես ալ իմ կողմէս պիտի առնու՛մ, եւ ինձմէ հեռացած ըլլալու բոլոր փառքն իրեն չպիտի թողու՛մ :

ՔՕՎԻԻԷԼ.— Խի՛ստ իրաւացի . ես ալ ձեր այդ բոլոր զգացմանց հաղորդ եմ ըստ ամենայնի :

ՔԼԷՕՆԴ.— Դուռն իմ սրտնեղութեանս օգնէ՛, Քօլիէլ, եւ ուշադիր պաշտպանէ իմ որոշու՛մս՝ եթէ երբէք սիրոյ միացորդ մ'ի նպաստ այդ անսիրտ աղջկան խօսի : Խնդրեմ որքան կըրնաս՝ անոր գէշը խօսէ . այնպէս նկարագրութիւն մ'ըրէ՛, որ արհամարհեմ զինք, եւ ինչ պակասութիւններ որ տեսած ես իր վրայ, յայտնէ՛ ինձ համարձակ՝ սրպէս զի սիրտս պաղի իրմէ :

ՔՕՎԻԻԷԼ.— Այդ աղջիկը, տէր իմ . այդ բեկբեկուհի՞ն՝ այդ ծեքծեքուհի՞ն ձեր սիրտը պիտի այրէ : Ես իր վրայ աչքի զարնելիք բան մը չեմ տեսած . ձեզի աւելի արժանաւոր անթի՛ւ աղջիկներ կընաք գտնել : Նախ՝ աչքերը մանր են :

ՔԼԷՕՆԴ.— Ծճմարիտ է խօսքդ, մանր են աչքերը, այլ ո՛րքան հրաբորբոք, ո՛րքան շողշողուն, ո՛րքան սուր, ո՛րքան սրտագրաւ . անոնց նմանը ո՛ւր տեսնուած է աշխարհի վրայ :

ՔՕՎԻԻԷԼ.— Բերանը մեծ է :

ՔԼԷՕՆԴ.— Այո՛, այլ այդ մեծ ըսած բերանդ բերաններու ամենէն գեղեցիկն է ու շնորհալին . այդ բերանը՝ աշխարհի ամենէն յանկուցիչ՝ ամենէն սիրաշունչ բերանն է՝ որ տեսնողին իղձերն ու հիացումը կը գրաւէ :

ՔՕՎԻԻԷԼ.— Հասակը կարճ է, դուք ալ գիտէք :

ՔԼԷՕՆԴ.— Այո՛, բայց ի՛նչ ազատ՝ ի՛նչ ձեւաւոր հասակ :

ՔՕՎԻԻԷԼ.— Իր խօսուածքն ու շարժումներն շինովի անփութութիւն մը կը յայտնեն :

ՔԼԷՕՆԴ.— Ծճմարիտ է, այլ ո՛րքան շնորհալի անփութութիւն . ի՛նչ յանկուցիչ ձեւեր՝ որք չզիտեմ ի՛նչ հրապոյր մ'ուռնին սրտերու մինչեւ խորը թափանցող :

ՔՕՎԻԻԷԼ.— Գալով մտքին . . .

ՔԼԷՕՆԴ.— Ո՛հ, Քօլիէլ, այդ մասին բան մը մի՛ խօսիր . ի՛նչ սուր՝ ի՛նչ բարակ միտք է այն :

ՔՕՎԻԻԷԼ.— Իր խօսակցութիւնը . . .

ՔԼԷՕՆԴ.— Իր խօսակցութիւնը պարզապէս հիանալի է :

ՔՕՎԻԻԷԼ.— Ծանր եւ լուրջ շարժուկացք մ'ուռնի միջառ :

ՔԼԷՕՆԴ.— Ի՞նչ, Քօլիէլ, կ'ուղէիր որ գոհ եւ ուրախ դուրսթու՞թի՛ն մը՝ միշտ սրտաբաց ուրախութի՛ւն մը յայտնէր . ո՛րքան անձուռնի են այն կանայք՝ որք շարունակ կը խնդան :

ՔՕՎԻԻԷԼ.— Այլ վերջապէս այնպիսի քմշտութիւն մ'ուռնի՛ որու նմանը չկայ աշխարհի մէջ :

ՔԼԷՕՆԴ.— Այո՛, քմշտ է Լիւսի, ես ալ կ'ընդունիմ . բայց գեղուհւոյ մ'ամէն ինչ կը վայէ . գեղուհւոյ մ'ամէն բանին կը տանի մարդ :

ՔՕՎԻԻԷԼ.— Ըստ որում գործերն այս վիճակի մէջ են՝ կը տեսնեմ, տէր իմ, որ Լիւսիը յաւիտեան սիրելու միտք ունիք :

ՔԼԷՕՆԴ.— Ե՛ս . աւելի լաւ կը սեպեմ մեռնիլ, քան թէ սիրել զինք, որքան սիրեցի մինչեւ հիմայ՝ այնքան ալ պիտի ատեմ ասկէ հտք :

ՔՕՎԻԻԷԼ.— Ի՞նչպէս կարող պիտի ըլլաք ատել՝ երբ այդքան կատարեալ կը գտնէք զինք :

ՔԼԷՕՆԴ.— Ատով ահա իմ վրէժխնդրութիւնս աւելի փառաւոր պիտի ըլլայ . ատով իմ հոգւոյս ուժը լաւ եւս կը ցուցնեմ ատելով զինք, անդարձ հեռանալով իրմէ՛՝ որքան եւ գեղանի՛ որքան եւ հրապուրալի՛՝ որքան եւ ամենասիրուն ալ ըլլայ : Ահա կուգայ :

ՏԵՍԱՐԱՆ Ժ

Լիւսի, ՔԼԷՕՆԴ, ՔՕՎԻԻԷԼ, ՆիքՕլ

ՆիքՕլ. - (Լիւսիի.) Այդ բանին սիրտս շատ նեղացաւ :
Լիւսի. - Ըսածս է, ՆիքՕլ : Այլ ահա նոյն ինքն Քլէօնդ :

ՔԼԷՕՆԴ. — (Քոլիեղի.) Խօսք մ'իսկ չպիտի ուղղեմ անոր :
 ՔՕՎԻԷԼ. — Ես ալ ձեզ նման բերան չպիտի բանամ :
 ԼԻԻՍԻԼ. — Ի՞նչ է այդ , Քլէօնդ . ի՞նչ ունիս :
 ՆԻՔՕԼ. — Ի՞նչ ունիս , Քոլիեղ :
 ԼԻԻՍԻԼ. — Ի՞նչ է սրտիդ նեղութիւնը :
 ՆԻՔՕԼ. — Ի՞նչո՞ւ դէմքդ այդպէս խոժոռ է :
 ԼԻԻՍԻԼ. — Հա՞մը ես , Քլէօնդ :
 ՆԻՔՕԼ. — Լեզուդ կապուե՞ր է , Քոլիեղ :
 ՔԼԷՕՆԴ. — Ի՞նչ անդգայ ընթացք :
 ՔՕՎԻԷԼ. — Ի՞նչ յուզայի ընթացք :
 ԼԻԻՍԻԼ. — Կը տեսնեմ որ պահ մը յառաջ մեր հանդիպու-
 մը միտքդ յուզեր է :
 ՔԼԷՕՆԴ. — (Քոլիեղի.) Կը տեսնես ըրածն ի՞նչպէս ինքն
 ալ կը հասկնայ :
 ՆԻՔՕԼ. — Մեր այս առտուան ընթացքէն սիրտդ նեղա-
 ցած կ'երևի :
 ՔՕՎԻԷԼ. — (Քլեօնդի.) Պատճառն ինքնին կը գուշակէ :
 ԼԻԻՍԻԼ. — Սրտնեղութեանդ պատճառն այդ է , այնպէս
 չէ՞ , Քլէօնդ :
 ՔԼԷՕՆԴ. — Այո՛ , նենդուհի՛ , այդ է սրտնեղութեանս պատ-
 ճառը , որովհետեւ պէտք կ'ըլլայ որ խօսիմ : Սա չափը պիտի
 ըսեմ քեզ թէ գործած անհաւատարմութեամբ չպիտի պան-
 ծաս՝ ինչպէս կը կարծես . ես քեզմէ յառաջ յարաբերութիւնս
 պիտի խզեմ քեզի հետ , եւ զիս վճռած ըլլալու փառքը
 չպիտի ունենաս : Անտարակոյս ինձ համար դժուարին պիտի
 ըլլայ յաղթել սիրոյս . սիրտս պիտի մորմոքի եւ ժամանակ մը
 պիտի տառապիմ , բայց պիտի յաջողիմ վերջապէս , զի աւելի
 լաւ ունիմ դաշոյնը միսել սրտիս՝ քան թէ քեզ վերադառնալու
 տկարութիւնն ունենալ :
 ՔՕՎԻԷԼ. — (Նիֆօլի.) Ես ալ ճիշդ նոյնպէս :
 ԼԻԻՍԻԼ. — Փուճ բանի մը համար ա՛յդքան աղմուկ ու
 շշնկոց , Ըսեմ քեզ , Քլէօնդ , թէ ի՞նչու այս առաւօտ քեզմէ
 հեռու փախայ :
 ՔԼԷՕՆԴ. — (Լիւսիլի ֆոլեկն հեռանալ ուզելով.) Ո՛չ ,
 խօսք մտիկ չեմ ընել :
 ՆԻՔՕԼ. — (Քոլիեղի.) Քեզ հասկցնեմ թէ ի՞նչու շուտով
 մը ձեր քովէն անցանք :
 ՔՕՎԻԷԼ. — (Առջնպէս հեռանալ ուզելով Նիֆօլի ֆոլեկն.)
 Խօսք մտիկ չեմ ընել :

ԼԻԻՍԻԼ. — (Քլեօնդի ետեւէն երթալով.) Պատճառն այն է
 որ այս առաւօտ . . . :
 ՔԼԷՕՆԴ. — (առանց Լիւսիլի նայելու ֆալելով միշտ.) Ո՛չ ,
 կ'ըսեմ :
 ՆԻՔՕԼ. — (Քոլիեղի ետեւէն երթալով.) Լսէ՛ անգամ
 մը . . . :
 ՔՕՎԻԷԼ. — (առանց Նիֆօլի նայելու Առջնպէս ֆալելով
 միշտ.) Ո՛չ , անգամ աղջիկ :
 ԼԻԻՍԻԼ. — Մտիկ ըրէ՛ :
 ՔԼԷՕՆԴ. — Ամենեւին :
 ՆԻՔՕԼ. — Թո՛ղ որ խօսիմ :
 ՔՕՎԻԷԼ. — Մտիկ իսկ չեմ ընել :
 ԼԻԻՍԻԼ. — Քլէօնդ :
 ՔԼԷՕՆԴ. — Ո՛չ :
 ՆԻՔՕԼ. — Քոլիեղ :
 ՔՕՎԻԷԼ. — Ամենեւին :
 ԼԻԻՍԻԼ. — Կեցի՛ր , Քլէօնդ :
 ՔԼԷՕՆԴ. — Բաջաղա՛նք :
 ՆԻՔՕԼ. — Լսէ՛ , Քոլիեղ , ի՞նչ պիտի ըսեմ :
 ՔՕՎԻԷԼ. — Ոչինչ խօսքեր :
 ԼԻԻՍԻԼ. — Վայրկեա՛ն մը , Քլէօնդ :
 ՔԼԷՕՆԴ. — Եւ ոչ իսկ վայրկեան մը :
 ՆԻՔՕԼ. — Համբերէ՛ քիչ մը :
 ՔՕՎԻԷԼ. — Բա՛րա՛ բա՛ :
 ԼԻԻՍԻԼ. — Ըսելիքս երկու խօսք է :
 ՔԼԷՕՆԴ. — Ո՛չ . ա՛լ ըմբոս ամէն բա՛ :
 ՆԻՔՕԼ. — Խօսք մը միայն պիտի ըսեմ :
 ՔՕՎԻԷԼ. — Ա՛լ հետս մի՛ խօսիր , չեմ ուզեր :
 ԼԻԻՍԻԼ. — (կանկ առնելով.) Է՛հ , չե՞ս ուզեր մտիկ ընել .
 լա՛ւ . կարծիքիդ վրայ մնացի՛ր , եւ սիրտդ ինչ կ'ուզէ՛ այն
 ըրէ՛ :
 ՆԻՔՕԼ. — (Առջնպէս կանկ առնելով.) Քանի որ այդպէս
 կը վարուիս՝ ինչպէս կ'ուզես՝ ա՛յնպէս կարծէ :
 ՔԼԷՕՆԴ. — (դեպի Լիւսիլ դառնալով.) Է՛հ , ըսէ նայինք
 այն ձեր համոզիկ ընթացքին պատճառը :
 ԼԻԻՍԻԼ. — (Իր կարգին հեռանալով Քլեօնդի.) Ա՛լ չեմ
 ըսել :
 ՔՕՎԻԷԼ. — (դեպի Նիֆօլ դառնալով.) Բանը պատմէ՛
 լսեմ :

ՆԻՔՕԼ. — (նոյնպէս հեռանալով Բօվիէի.) Ա՛լ չպիտի պատմեմ:

ՔԼԷՕՆԴ. — (Լիւսիլի ետեւէն երթալով.) Խօսէ՛, Լիւսիլ...

ԼԻՒՍԻԼ. — (առանց Բշեօնիին նայելու ֆաշելով միշտ.) Չէ՛, բա՛ն մը չպիտի խօսիմ:

ՔՕՎԻԷԼ. — (Նիֆօշի ետեւէն երթալով.) Պատմէ՛, Նիքօլ...

ՆԻՔՕԼ. — (առանց Բօվիէի նայելու՝ նոյնպէս ֆաշելով միշտ.) Չէ՛, բա՛ն մը չեմ պատմեր:

ՔԼԷՕՆԴ. — Կ՛ազատեմ, Լիւսիլ:

ԼԻՒՍԻԼ. — Ո՛չ, ըսի:

ՔՕՎԻԷԼ. — Խնդրեմ Նիքօլ:

ՆԻՔՕԼ. — Ա՛լ մտիկ իսկ չեմ ընեք:

ՔԼԷՕՆԴ. — Կը պաղատիմ:

ԼԻՒՍԻԼ. — Թո՛ղ զիս:

ՔՕՎԻԷԼ. — Աստծու սիրոյն, Նիքօլ:

ՆԻՔՕԼ. — Գոտ՛ աչքիս առջեւէն:

ՔԼԷՕՆԴ. — Լիւսիլ՛:

ԼԻՒՍԻԼ. — Ո՛չ:

ՔՕՎԻԷԼ. — Նիքօլ՛:

ՆԻՔՕԼ. — Ամենեւի՛ն:

ՔԼԷՕՆԴ. — Աստծու սիրոյն, Լիւսիլ:

ԼԻՒՍԻԼ. — Չեմ ուզեք:

ՔՕՎԻԷԼ. — Երեսդ դարձո՛ւր, խօսէ՛ ինձ, Նիքօլ:

ՆԻՔՕԼ. — Բերան իսկ չեմ բանար:

ՔԼԷՕՆԴ. — Փարատէ՛ տարակոյսներս, Լիւսիլ:

ԼԻՒՍԻԼ. — Ո՛չ, չպիտի փարատեմ:

ՔՕՎԻԷԼ. — Միտքս հանդարտեցո՛ւր, Նիքօլ:

ՆԻՔՕԼ. — Ո՛չ, չպիտի հանդարտեցնեմ:

ՔԼԷՕՆԴ. — Լաւ ուրիմն. քանի որ հողդ չէ ամենեւին որ զիս մտաբանելու թիւնէս ազատես, եւ ինձ ցոյց տուած անարժան վարմունքդ արգարացնես, զիս այս վերջին անգամս կը տեսնես, ապա չնորհ քարսիրտ արարած. քեզմէ հեռու՝ վշտես ու տարիչես մեռնիմ պիտի:

ՔՕՎԻԷԼ. — (Նիֆօշի.) Ես ալ սիրովս պիտի հետեւիմ, Նիքօլ:

ԼԻՒՍԻԼ. — (Բշեօնիի՛ նր կուգե հեռանալ.) ՔԼԷօ՛նդ:

ՆԻՔՕԼ. — (Բօվիէի՛ նր իր շիրոջ ետեւէն կ'երթայ.)

Քօվիէ՛լ:

ՔԼԷՕՆԴ. — (կանկ առնելով.) Ի՞նչ կայ:

ՔՕՎԻԷԼ. — (կանկ առնելով.) Ի՞նչ պիտի ըսես նայիմ:

ԼԻՒՍԻԼ. — Ո՛ր կ'երթաս:

ՔԼԷՕՆԴ. — Ուր որ ըսի:

ՔՕՎԻԷԼ. — Մեռնելու կ'երթանք:

ԼԻՒՍԻԼ. — Մեռնելու կ'երթաս, Քլէօնդ:

ՔԼԷՕՆԴ. — Այո՛, անխիղճ ազջիկ, քանի որ կուզես որ մեռնիմ:

ԼԻՒՍԻԼ. — Ե՛ս կ'ուզեմ որ մեռնի՛ս:

ՔԼԷՕՆԴ. — Այո՛, դո՛ւն կ'ուզես:

ԼԻՒՍԻԼ. — Ո՞վ ըսաւ այդ բանը:

ՔԼԷՕՆԴ. — (Լիւսիլի մօտեւալով.) Կասկածներս փարատել չուզեիք մահս ուզել չէ՛:

ԼԻՒՍԻԼ. — Է՛ն ստոր յանցանքն ի՞մա է. եթէ մտիկ ընել ուզէիր՝ պիտի ըսէի թէ այս առտուան ձախորդ անցքին՝ որու վրայ կը դանդատիս, պատճառն պառաւ մօրաքրոջս ներկայութիւնն էր. Այդ երանելին միտքը դրած է թէ մարդու մը մօտենա՛լը մրջյն աղջկան մ'անպատուութիւն կը բերէ, այս մասին անվերջ եւ անգաղղում քարոզներ կը կարգայ մեր զուխը, եւ այնպէս կը ներկայացնէ բոլոր այլ մարդիկը՝ որպէս թէ մէյմէկ զգուշանալի սատաններ եղած ըլլան:

ՆԻՔՕԼ. — (Բօվիէի.) Բանին դաղանիքն այդ է անա:

ՔԼԷՕՆԴ. — Չիս չե՞ս խաբեր, Լիւսիլ:

ՔՕՎԻԷԼ. — (Նիֆօշի.) Սաւա մը չէ՞ այդ, Նիքօլ, զոր կ'ուզես կլլեցնել ինձ:

ԼԻՒՍԻԼ. — (Բշեօնիի.) Խօսքս ամենաճշմարիտ է, Քլէօնդ:

ՆԻՔՕԼ. — (Բօվիէի.) Բանին էութիւնն այս է, Բօվիէլ:

ՔՕՎԻԷԼ. — (Բշեօնիի.) Հաւատա՞նք այդ պատմութեան:

ՔԼԷՕՆԴ. — Ա՛խ, Լիւսիլ, ի՞նչպէս գիտես քու մէ՛կ խօսքով միայն սրտիս բոլոր ալիկոծութիւնը հանդարտել. մարդըս իր սիրածին խօսքերուն ո՛րքան զիւրու կը համոզուի:

ՔՕՎԻԷԼ. — Այս չարաճճիները ի՞նչպէս մարդուս սիրտը կ'որսան զիւրու:

Տ Ե Ս Ա Ր Ա Ն Ժ Ա .

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ, ՔԼԷՕՆԴ, ԼԻՒՍԻԼ, ՔՕՎԻԷԼ, ՆԻՔՕԼ

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. — Խիստ ուրախ եմ զձեզ տեսնելուս, Քլէօնդ, եւ բուն յարմար ատենին հոս կը դանուիք: Ամուսի-

Handwritten notes and numbers: 15, 15, 75, 15, 5, 22, 5.

նըս կուգայ ահա, ժամանակ չկորսնցնելով Լիւսիլը ուղեցէ՛ք իրմէ՛ :

ՔԼԷՕՆԴ. — Ո՛հ, տիկին, ի՞նչ անոյշ խօսք էր այդ՝ զոր խօսեցաք, եւ ո՛րքան կը համապատասխանէ իմ ըզձանաց : Աւելի գեղեցիկ հրաման՝ աւելի թանկագին շնորհ կրնայի՞ երբէք ընդունիլ :

Տ Ե Ս Ա Ր Ա Ն Ժ Բ .

ՔԼԷՕՆԴ, ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ, ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ, ԼԻՒՍԻԼ,
ՔՕՎԻԼ, ՆԻՔՕԼ

ՔԼԷՕՆԴ. — Տիւ՛ր ժուրտէն, երկար սաեհէ ի վեր խորհուրդ մը յղացած եմ՝ զոր ձեզ յայտնելու համար չուղեցի իմ կողմէս մէկը դնել : Ինձ համար ա՛յնքան կարեւորութիւն ունեցող խնդիր մ'է որ ես անձամբ կը ներկայացնեմ զայն, եւ առանց պատ ի պատ խօսքերու՝ կը խոստովանիմ թէ ձեզ փեսայ ըլլալը՝ մեծ պատիւ՝ մեծ շնորհ մ'է՝ որու մասին ձեր հաւանութիւնը կը հայցեմ :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Որ եւ է պատասխան տալէ յառաջ՝ կը խնդրեմ սա՛ զրուցէք թէ աշխուակա՞ն էք թէ ոչ :

ՔԼԷՕՆԴ. — Այսպիսի հարցման մը պատասխանելու համար, տիւր ժուրտէն, շատ մարդիկ երկար չեն տատամսիր, իրենց սրտին ուղածը կ'ըսեն ամենայն յօժարութեամբ Բնաւին խիղճ չեն ըներ այդ անուշը վրանին աւնելու, եւ սովորութիւնն այսօր կարծես այս գողութիւնը ներելի ըրած ըլլայ : Իմ մասին կը խոստովանիմ թէ այս նիւթի մէջ զգացումներս աւելի փափուկ են : Ես կը կարծեմ թէ որ եւ է խարէութիւն պարկեշտ մարդու մ'անարժան է, եւ թէ վատութիւն ըրած կ'ըլլանք բնութեան մեզ տուած ծնունդը ծածկելով, աշխարհի առջեւ գողունի տիւրտուով մը զարգարուելով, չեղած բանը եղածի պէս ցուցնելով : Ես առանց ստութեան՝ պատուաւոր պաշտօններ վարած ծնողացմէ սերած՝ եւ վնց տարի տէրութեան զինուոր ըլլալու պատիւն ունեցած եմ. սակէ զատ աշխարհի մէջ սանկ նանկ զիրք մը բռնելու համար բաւական հարստութիւն ունիմ, այլ այս ամէն բաներով մէկտեղ չեմ ուզեր աշխուականութեան տիւրտու առնուլ վրաս, թեպէտ իմ տեղս շատեր պիտի յաւակնէին այդ բանին.

ուստի անկեղծօրէն կը յայտնեմ թէ ես աշխուական տոհմի զաւակ չեմ :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ինձ նայէ՛, պարոն Քլէօնդ. աղջիկս քեզի համար չէ :

ՔԼԷՕՆԴ. — Եւ ինչո՞ւ :
ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Աշխուական զարմէ չեմ, հետեւապէս աղջիկս չեմ կրնար առնուլ :

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. — Այդ աշխուական խօսքով ի՞նչ ըսել կ'ուզես. միթէ մենք ալ Մօնմօրանսիներէ ն կնք կամ . . .

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Լսէ՛, կի՛ն. կը հասկնամ թէ խօսքն ո՞ւր պիտի բերես :

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. — Միթէ մենք ալ էսնաֆ ընտանիքներէ սերած չե՞նք :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ըրածդ զբխօսութիւն չէ՞ հիմայ :

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ըսէ՛ նայեմ, հայրդ իմ հօրս նման չուկայի մարդ չէ՞ր :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ի՞նչ անձոռնի կին՝ որ երբէք առիթ չի փախցներ այսպէս ամեղցփեղ խօսելու : Եթէ քու հայրդ չուկայի մարդ էր՝ քարը զլուխը, եւ ի՞նչ ընեմ. հօրս համար այդպէս ըսողներն իրենց բերնէն ելածը չեն զխտեր : Իմ առաջին եւ վերջին խօսքս այս է թէ ես աշխուական փեսայ կ'ուզեմ :

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. — Աղջկանդ յարմար էրիկ մը պէտք է. իրեն համար աւելի լաւ է պարկեշտ մարդ մը՝ հարուստ եւ շնորհքով քան աշխուական մ'անարժաթ եւ անձոռնի :

ՆԻՔՕԼ. — Այդ ճշմարիտ խօսք է : Մեր զիւզի ջօջի որդին անշնորհ աձեւին ու զարտակին մէկն է :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — (Նի|օլի.) Լսէ՛, լիբը աղջիկ. ամէն խօսքի մէջ քիթդ կը խօթես : Ես աղջկանս բաւող հարստութիւն ունիմ, պատիւ միայն պէտք է ինձ. կ'ուզեմ զինքը մարքիզուհի ընել :

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. — Մարքիզուհի՞ :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Այո՛, մարքիզուհի :

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ես այդ բանին բնու հաճութիւն չեմ տար : Մեզմէ մեծերու հետ ինամաթիւնները մեծամեծ անպատեհութեանց ենթակայ են միշտ : Չեմ ուզեր որ փեսայ մը աղջկանս երեսը զարնէ ի՞նչ ընտանիքէ սերած ըլլալը, եւ աղջկանս ծնած զաւակներ զիս մեծ - մայր կօչելու ամհնան : Ձօջ տիկնոջ մը հազուստ - կապուստով ինձ այցելութեան

եկած ատեն՝ եթէ անուշաղբութեամբ թաղեցիներէն մէկուն թարեւ չտայ՝ հաղար կերպ ամեղցփեղ խօսքերու դուս բացած պիտի ըլլայ: «Կը տեսնէ՞ք, պիտի ըսեն, մեծութիւն ծախող սա տիկին մարքիզուհին. պարոն ժուրտէնի աղջիկն է՝ որ պղտիկութեան ատեն մեծ-տիկնութիւն խաղալով կը զուարճանար: Այս բարձր դիրքը հիմա՛յ ունի. իր երկու մեծ-հայրերը չուխայ ծախող թանգարներ՝ մեռած ժամանակ իրենց զաւակներուն հարստութիւն թողուցին, հարստութիւն՝ որու մեղքը ծանր կերպով միւս աշխարհի մէջ թերեւս կը քաւեն հիմայ. պարկեշտ ընթացքով այնքան հարստութիւն չժողովուրդը: Ես այս տեսակ բամբասանքներու չեմ ուզեր առիթ տալ. մէկ խօսքով այնպիսի մարդ կ'ուզեմ որ աղջիկս առնելուն համար ինձ չնորհապարտ ըլլայ, եւ որու ըսեմ. «Նստի՛ր, փեսայ մեզ հետ հաց ուտես»:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. - Փոքրոզի անձի մը զգացումներ են ատոնք՝ միշտ գծծութեան մէջ մնալ ուղել: Խօսք մտիկ չեմ ընեմ. ինչ որ ալ ըսէք՝ աղջիկս մարքիզուհի պիտի ըլլայ. եւ եթէ զիս աւելի բարկացնէք՝ զան դքսուհի կ'ընեմ:

ՏԵՍԱՐԱՆ ԺԳ.

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ, ԼԻՒՍԻԼ, ՔԼԷՕՆԴ, ՆԻՔՕԼ, ՔՕՎԻԷԼ

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. - Քլէօնդ, յոյսդ մի՛ կտրեր տակաւին: (Լիւսիլի.) Աղջիկս, հետս եկուր եւ աներկիւղ ըսէ՛ հօրդ որ սիրադ Քլէօնդի հետ է, եւ եթէ զան չառնուս աշխարհք մտնել չես ուզեր:

ՏԵՍԱՐԱՆ ԺԴ.

ՔԼԷՕՆԴ, ՔՕՎԻԷԼ

ՔՕՎԻԷԼ. - Շիտակը, տէր իմ աղէ՛կ դորձ տեսաք ձեր այդ յայտնած բարձր զգացումներով:
 ՔԼԷՕՆԴ. - Ի՞նչ ընեմ. ուրիշներուն օրինակներով խըղճ-մտութիւնս չկրնար փարատիլ:
 ՔՕՎԻԷԼ. - Միթէ խեղճ է այդպիսի մէկու մը հետ լրջօրէն

խօսիլ. չէ՞ք տեսներ որ խենթին մէկն է, իր ցնորքներուն յարմարելով ի՞նչ կը կորսնցնէիք:

ՔԼԷՕՆԴ. - Իրաւունք ունիս, այլ չէի կարծեր թէ պարոն ժուրտէնի փեսան ըլլալու համար պէտք էի ազնուակամութեան ապացոյցներ տալ:

ՔՕՎԻԷԼ. - (Ծիծաղելով.) Ա՛հ, ա՛հ, ա՛հ:

ՔԼԷՕՆԴ. - Ի՞նչ բանի կը խնդաս:

ՔՕՎԻԷԼ. - Մեր մարդը խաբելու եւ զձեզ ձեր նպատակին հասցնելու համար բան մ'իշխու. միաքս:

ՔԼԷՕՆԴ. - Ի՞նչ բան:

ՔՕՎԻԷԼ. - Տարօրինակ գաղափար մը:

ՔԼԷՕՆԴ. - Խօսէ՛ նայիմ, ի՞նչ գաղափար է:

ՔՕՎԻԷԼ. - Այս վերջին ժամանակներս զանազան տարազներով ծպտուն խումբ մը կայ կազմուած՝ որ խիստ յարմար կուզայ այս պարագայիս: Մեր ծախիլի մարդուն խաղ մը կ'ուզեմ խաղալ եւ այդ ծպտեալ խումբը խաղիս պիտի ծառայեցնեմ: Տեսարանի կատակերգութիւն մ'է այս պարզապէս, բայց այդ մարդուն հետ ամէն տեսակ փորձ կրնայ ըլլալ՝ առանց այնքան բարակը փնտռելու: Այնպիսի մէկն է՝ որ իր դերը ըստ ամենայնի պիտի կատարէ խումբին մէջ, եւ իրեն ուղղուելիք ամէն խենթութեան խօսքերը կատարելապէս պիտի կլլէ: Դերասաններն ու հագուստներն պատրաստ են. հրաման տուէ՛ք որ դորձեմ:

ՔԼԷՕՆԴ. - Այլ բանը հասկցո՛ւր նայիմ, Քօվիել:

ՔՕՎԻԷԼ. - Ահա մեր մարդը ի՞նչու, քաջութիւնք ասկէ. ետքէն ամէն ինչ կը հասկցնեմ:

ՏԵՍԱՐԱՆ ԺԵ.

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. - (առանձին.) Ի՞նչ բան է այս: Շարունակ երեսիս կը զարնեն մեծ-աղաները. իսկ ես ամենէն զեղեցիկ բանը կը զանեմ՝ այդ մեծ-աղաներուն հետ տեսութիւն ընել, սրտնց քով միայն պատիւ ու քաղաքափարութիւն կայ չիտակը կոմս կամ մարքիզ ծնած ըլլալու համար բոլոր ունեցածս կուտայի:

ՏԵՍԱՐԱՆ ԺԶ.

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ, ԼԱՃ ՄԸ

ԼԱՃԸ.— Տէր իմ, պարտն հոմար կուդայ՝ կնոջ մը ձեռքէն բռնած :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Բանի մը հրամաններ ունիմ տալիք, ըսէ՛ իրենց թէ պահեկէ մը պիտի գամ :

ՏԵՍԱՐԱՆ ԺԷ.

ՏՐԻՄԷՆ, ՏՐԱՆԴ, ԼԱՃ ՄԸ

ԼԱՃԸ.— Տէրս պահեկէ մը պիտի գայ :

ՏՐԱՆԴ.— Շատ լաւ :

ՏԵՍԱՐԱՆ ԺԸ.

ՏՐԻՄԷՆ, ՏՐԱՆԴ

ՏՐԻՄԷՆ.— Չգիտեմ, Տօրանդ, այլ այս անգամ եւս տարօրինակ ընթացքի մը մէջ կը գտնուիմ ձեզ հետ դալով առն մ'ուր ծանօթ մը չունիմ :

ՏՐԱՆԴ.— Չեր հո՛սանին ի պատիւ ձեզ սեղան մը ստուռ համար ո՞ւր կրնար ընտրել, քանի որ գայթակղութիւն չսրտու ձառելու համար ո՛չ ձեր տունը կ'ուզէք եւ ոչ իմս :

ՏՐԻՄԷՆ.— Այլ չէք ըսեր թէ ամէն օր անդալի կերպիւ ձեր սիրոյն հարկ եղածէն աւելի մեծ ցոյցերը ընդունելու, ձամբուն մէջ կը մտնեմ. կան բաներ՝ զորս չեմ ուզեր ընել այլ ճար չկայ, կը յաղթէք ընդդիմութեանս . քաղաքավար յամառութեամբ մ'ի վերջոյ ամէն ձեր ուղածներն ընել կուտարք : Յօլովակի այցելութիւններով սկսանք, յետոյ սիրոյ յայտարարութիւններն եկան՝ որոնց հեռեւանքն եղան ցայտանուազներ եւ փոքր նուէրներ, եւ ասոնցմէ ալ ետք՝ մեծազին պարզեւներ : Այս բոլոր բաներուն գէմ զրի, այլ գուք խրոչել չէք զիտեր, եւ ոտն առ ոտն կը տիրանաք իմ սրբմանցս : Ա՛լ ես ինք իրմէս վստահ չեմ, եւ կը կարծեմ հուսի՛ տրեմն ա-

մուսնութեան ջուրերուն պիտի բերէք զիս՝ որմէ սակայն հետու մնալ կ'ուզէի :

ՏՐԱՆԴ.— Ըշմարիտ, տիկին, գուք պէտք էիք արդէն ամուսնացած ըլլալ, Այլի էք, եւ մէկէ մը կախում չունիք . ես իմ անձիս տէր եմ, եւ զձեզ անձէս իսկ աւելի կը սիրեմ. ի՞նչ արգելք ունիք որ նոյն իսկ այսօր զիս գերերջանիկ չընէք :

ՏՐԻՄԷՆ.— Ի՞նչ ըսեմ, Տօրանդ . երկու կողմէ ալ չա՛տ եւ չա՛տ յատկութիւններ պէտք են միատեղ երջանիկ ապրելու համար, եւ աշխարհիս երկու ամենէ խոհական անձերը ստէպ գժուարութիւն կը կրեն կազմելու միութիւն մ'որմէ գոհ մնան :

ՏՐԱՆԴ.— Լուրջ մտածում մը չէ, տիկին, ամուսնութեան մէջ այդքան գժուարութիւններ երեւակայել, եւ ձեր անձնական փորձառութիւնը ուրիշ ամուսնութեանց նկատմամբ բան մը չեզրակացներ :

ՏՐԻՄԷՆ.— Վերջապէս միշտ իմ խօսքիս կուգամ : Ինձ համար ըրած ձեր մեծամեծ ծախքերը երկու պատճառներով ինձ մտատանջութիւն կը պատճառեն . մի՛ն այն է որ ուզածէս աւելի կը կաշկանդեն հետուն կը տանին զիս . իսկ միւսը՝ չնեղանաք խօսքիս՝ ձեր ըրած ծախքերը ապահով եմ թէ գժուար գիրքի մը մէջ կը թողուն զձեզ, եւ այդ բանը չեմ ուզեր ամենեւ ին :

ՏՐԱՆԴ.— Ո՛հ, տիկին, ասոնք պզտիկ բաներ են, եւ այս տեսակ ծախքերով չէ որ . . . :

ՏՐԻՄԷՆ.— Ես ըսածս գիտեմ. եւ մանաւանդ ձեր ինձ բանի տուած աղամանդն այնպիսի մեծազին բան մ'է . . . :

ՏՐԱՆԴ.— Ո՛հ, տիկին, կը խնդրեմ, բանն այնքան մի՛ մեծցնէք . ձեր սիրահարը ձեզ անարժան իսկ կը դանչ զայն, եւ . . . : Տան տէրը կուգայ :

ՏԵՍԱՐԱՆ ԺԹ.

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ, ՏՐԻՄԷՆ, ՏՐԱՆԴ

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— (որ երկու խնարհուրթիւն ընելէ ետք՝ չափազանց մօտ կը գտնուի Տօրիմեկիս.) Ի՛նչ մը հետուն պացէք, տիկին :

ՏՕՐԻՄԷՆ. — Ի՞նչպէս :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Բա՛յլ մը, եթէ կը հաճիք :

ՏՕՐԻՄԷՆ. — Ի՞նչ խօսք է այս :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Փոքր ինչ նահանջեցէ՛ք որ երբորդ խոնարհութիւնս ընեմ :

ՏՕՐԱՆԴ. — Տիկին պարոն ժուրտէն, քաղաքավարութեան կանոններու լաւ տեղեակ է :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Նուաստութեանս մեծ փառք ու պարծանք մ'է, տիկին այն բաղդին՝ այն երջանութեան վիճակիլ՝ որ դուք բարեհաճութիւնն ունենաք այս գերազանց շնորհն ընելու, ձեր ներկայութեամբ զիս պատուելու անգնահատելի պատիւն ընծայելու, եւ՝ եթէ արժանիքն իսկ ունենայի ձերինին նման բարձր արժանիքի մ'արժանի հանգիստնալու, եւ երկինք . . . որ նախանձոտ է իմ բարեխառութեան . . . ինձ շնորհած ըլլար . . . այն ձիրքն՝ այն առաւելութիւնն՝ որ զիս արժանի սեպէի այն . . . :

ՏՕՐԱՆԴ. — Կը բաւէ, պարոն ժուրտէն : Տիկինը մեծ գովանքներէ չախորժիր, եւ գիտէ թէ դուք խելացի մէկն էք : (Մեղմիկ՝ Տօրիմեհի.) Տանուտէրն իր բոլոր ձեւերուն մէջ ծաղրելի խեղճ քաղքենի մ'է ինչպէս կը տեսնէք :

ՏՕՐԻՄԷՆ. — (Վեղմիկ՝ Տօրանդի.) Այդպէս ըլլալը դժուարին չէ նշմարել :

ՏՕՐԱՆԴ. — Տիկին, պարոն ժուրտէն իմ ամենամեծ բարեկամս է :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Չափազանց պատիւ կ'ընէք ինձի, պարոն կոմս :

ՏՕՐԱՆԴ. — Եւ ես իր անձին մեծ յարգանք ունիմ :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Այս շնորհիս արժանանալու համար տակաւին բան մ'ըրած չեմ, տիկին :

ՏՕՐԱՆԴ. — (Վեղմիկ Պ. Ժուրսեհի.) Չըլլայ որ իրեն արուած ազամանդին խօսքն ընէք :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — (Վեղմիկ Տօրանդի.) Գոնէ չհարցնեմ թէ ի՞նչպէս գտաւ դայն :

ՏՕՐԱՆԴ. — (Վեղմիկ Պ. Ժուրսեհի.) Ամենեւին. խօսքն անգամ մի՛ ընէք. մեծ տոթ կ'ըլլայ. իբրեւ ալիւ մարդ վարուելու համար՝ ա՛յնպէս մը պէտք է ընէք՝ որպէս թէ այն ընծան իրեն խրկողը դուք չէք : (Բարձր.) Տիկին, պարոն ժուրտէն կ'ըսէ թէ չափազանց ուրախ է զձեզ իր առնոր տեսնելով :

ՏՕՐԻՄԷՆ. — Պարոն ժուրտէն մեծ պատիւ կ'ընէ ինձ :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — (Վեղմիկ Տօրանդի.) Ո՛րքան շնորհակալ եմ, պարոն կոմս, որ իմ տեղս հարկ եղածը խօսեցաք տիկնոջ :

ՏՕՐԱՆԴ. — (Վեղմիկ Պ. Ժուրսեհի.) Ձինք հոս բերելու համար ահազին դժուարութիւններ քաշեցի :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — (Վեղմիկ Տօրանդի.) Չեմ գիտեր ի՞նչպէս յայտնել իմ երախտագիտութիւնս :

ՏՕՐԱՆԴ. — Տիկին, պարոն ժուրտէն կ'ըսէ թէ ամենագեղեցիկ կը դանէ զձեզ :

ՏՕՐԻՄԷՆ. — Այդ իր աշնուութիւնն է, պարոն ժուրտէն պատիւ կ'ընէ ինձ :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Պատիւը դուք կ'ընէք, տիկին, եւ . . . :

ՏՕՐԱՆԴ. — Ժամ է ճաշելու :

Տ Ե Ս Ա Ր Ա Ն Ի .

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ, ՏՕՐԻՄԷՆ, ՏՕՐԱՆԴ, ԼԱՃ ՄԸ

ԼԱՃԸ. — (Պ. Ժուրսեհի.) Սեղանը պատրաստ է, աէր իմ :
ՏՕՐԱՆԴ. — Երթա՛նք ուրիմն երամիշտներն ալ թող զան

Տ Ե Ս Ա Ր Ա Ն Ի Ա .

ՊԱՐԱԽՉՂ

(Վեց խնամարներ՝ որտ ինձոյժը պարտաստ էն, փորեշ իւր բե՛ն՝ երբորտ փշխալը կաշիլով ուրի ետ իւրդիւնի տեւան իւր բերե՛ն :)



ԱՐԱՐՔ ՉՈՐՐՈՐԴ

ՏԵՍԱՐԱՆ Ա.

ՏՐԻՄԷՆ, ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ, ՏՐԱՆԳ, ԵՐԵՒ ԵՐԱԺԻՇՏՆԵՐ,
ԼԱՃ ՄՐ.

ՏՐԻՄԷՆ.— Աս ի՞նչ ամենաճոխ սեղան է, Տօրանդ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Ձեր աղնուութիւնն է այդ, տիկին. կ'ուզէի որ ձեզ աւելի արժանի բան մ'ըլլար:

(Տօրիճն, Պ. Ժուրտէն, Տօրանդ, Է. Երեւ, Էրաժիշտ, սեղան կը նստին.)

ՏՐԱՆԳ.— Պարոն Ժուրտէնը այսպէս խօսելու իրաւունք ունի, տիկին, եւ զիս չնորհապարտ կը թռչու զձեզ այսօրինակ պերճութեամբ ընդունելով: Ես ալ իրեն համամիտ եմ թէ սեղանը ձեզի արժանի չէ: Ըստ սրում ե'ս՝ ըրի կարգադրութիւնները, եւ մեր բարեկամներուն պէս հարկ եղած հմտութիւնը չունիմ՝ ոչ այնքան արուեստով պատրաստած սեղան մը կը տեսնէք ձեր սաջեւ՝ ուր անյարմար ուտելիքներ եւ կիթթ ճաշակի դէմ բաներ պիտի գտնուին հարկաւ: Եթէ Տամիս ըլլար այս խրախճանին կարգադրիչը՝ ամէն ինչ հըմտալից ու վայելուչ պիտի ըլլար, եւ ինքն ալ իր կողմէ չպիտի մտնար իր տուած սեղանին մէջ մի կերակուրները չսփաղանց լեզուով մը փառաւորել, եւ լաւ պատասաններու մասին իր բարձր կարողութիւնը ձեզ ճանչցնել. նա պիտի

դովէր ձեզ ոսկեղօծ շեղեղրով եւ ամէնուստ ուսուցաւոր կեղեւով հաց մը՝ ահա այի տակ անուշիկ մը չաչող. մութ կարմրագոյն եւ անկծու գինի մ'սրու նոր պատրաստուածի թթուութիւնը ոչ այնչափ տիրական ոյժ ունի. աղաքեղով զարդարուն ոչխարենի մը, նորմանտական հորթի մ'սպիտակ երկընկեկ մէջքը՝ որ նշագանդուածի փափկութիւնն ունի ահա այի տակ. անոյճ սքանչելի հոտ մ'առած կաքաւներ, եւ իբր իրեն մէկ գիւտը՝ նուշի ջուրով սպիտակեալ արգանակէ ապուր մ'աղաւնեակներով զարդարուն խոշոր հնդկահաւէ մը ոյժ առած, որու վրայի կողմը եղերգով միացած սպիտակ սոխեր կը տեսնուին: Այլ իմ մասին՝ կը խոստովանիմ աղետութիւնս, եւ ինչպէս խիստ լաւ խօսեցաւ պարոն Ժուրտէն՝ կ'ուզէի որ խնձոյքը ձեզ աւելի արժանաւոր բան մ'ըլլար:

ՏՐԻՄԷՆ.— Այս պատուասիրական խօսքերուն ուրիշ պատասխան չեմ տար՝ բայց եթէ անորմէ ուտելով, ինչպէս կ'ընեմ իսկ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Ո՛հ, ի՞նչ զեղեցիկ ձեռքեր:

ՏՐԻՄԷՆ.— Ձեռքերը բան մը չեն, պարոն Ժուրտէն, այլ աղամանդին վրայ կ'ուզէք խօսիլ՝ որ յոյժ զեղեցիկ է իրօք:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Ե՞ս, տիկին. Աստուած չընէ որ աղամանդին վրայ խօսիլ ուզեմ. կ'համեմար մարդու խօսք չէ այդ, աղամանդը չնչին բան մ'է:

ՏՐԻՄԷՆ.— Խիստ դժուարահաճ էք, պարոն Ժուրտէն:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Ձեր աղնուութիւնն է տիկին, որ...:

ՏՐԱՆԳ.— (Պ. Ժուրտէնի նշան մ'ընկելէ ետք.) Հապա, գինի տուէ՛ք պարոն Ժուրտէնի եւ միւս պարոններուն՝ որք պիտի բարեհաճին մեզ սեղանի երդ մ'երգել:

ՏՐԻՄԷՆ.— Կերուխումի երաժշտութիւն խառնելը սքանչելի կերպիւ համեմել է զայն. եղած պատուասիրութիւններն ստուգիւ մեծ են:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Տիկին...:

ՏՐԱՆԳ.— Սա պարոններուն երգերը մտիկ ընե՛նք, պարոն Ժուրտէն. անոնց ըսելիքները մեր խօսքերէն լաւագոյն են:

Ա. ԵՒ Բ. ԵՐԱԺԻՇՏՆԵՐՆ ՄԻԱԶԱՅՆ.— (Բաժակ ի ձեռիւն.)

Ըսկըսելու համար, Շուշան, մատ մը գինի.
Քու ձեռաց մէջ գաւաթն ի՞նչ սեճ հրապոյր ունի.

Դուն եւ գինին կ'օգնէք իրար,
 Երկուքնուդ վրայ իմ սրտի սէրն կ'աւելնայ յար.
 Իմ, քու, իր մէջ, երդնո՛ւնք, ուխտե՛նք, սիրուհիդ իմ,
 Սէր հարազատ, հաւատարիմ:

Թըջելո՛ւ քու բերանդ՝ ո՛րքան կ'աղուորնայ նա,
 Նոյնպէս բերանդ իրմով ո՛րքան գեղեցկանայ.
 Մէկը միւսին փափաք կ'ազդէ,
 Ու ես ձեզմով յափշտակուած՝ կ'արըշուիմ խանդէ.
 Իմ, քու, իր մէջ, երդնո՛ւնք, ուխտե՛նք սիրուհիդ իմ,
 Սէր հարազատ, հաւատարիմ:

Բ. ԵՒ Գ. ԵՐԱԺԻՇՏՆԵՐ ՄԻՍՁՍՅՆ. —

Խմե՛նք, խմենք, ո՛ր բարեկամք,
 Զի ժամանակ կը փախչի՛ շո՛ւտ.
 Խմե՛նք, այո՛, որքան կրնամք,
 Կեանքէն յաւէտ ջաղե՛նք օգուտ:

Մէյ մ'որ անցնինք Ստիւքս գետէն՝
 Զը մընար սէր, ոչ ալ գինի:
 Խմե՛նք ուրեմն առատօրէն,
 Զի միշտ խմել չէ կարելի:

Դարտակ յիմարն թող մտածէ՛
 Երջանկութիւն ո՞րն է կեանքի:
 Մեր հաստատուն կարծիքն է թէ
 Գինւոյ մէջ այն կը գտնուի:

Գեղ, փառք, պատիւ ու մամոնայն
 Հոգ ու թախիծ չեն փարատեր.
 Խմելով մենք կրնանք միայն
 Անցընել լաւ կեանքի ժամեր:

ԵՐԵՔՆԻՆ ՄԻՍՁՍՅՆ. —

Գինի՛, գինի՛. ո՛ մանչ, լեցո՛ւր զեղուն գաւաթ.
 Լեցո՛ւր, լեցո՛ւր, մինչեւ ըսենք՝ բաւ է եւ շատ:

ՏՐԻՄԷՆ. — Խիստ գեղեցիկ է այս. ասկէ գեղեցիկ եր-
 գել չըլար:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Հոս աւելի գեղեցիկ բան մ'ալ կը
 տեսնեմ, տիկին:

ՏՐԻՄԷՆ. — Ո՛հ, տիար ժուրտէնը կարծածէս աւելի կնա-
 մեծար է եղեր:

ՏՐԱՆԴ. — Այդ ալ խօսք է, տիկին. դուք ո՞րու տեղ
 դրած էք տիար ժուրտէնը:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Կը փափաքիմ որ տիկինն ըսելիքիս
 համեմատ կարծիք կազմէ իմ վրաս:

ՏՐԻՄԷՆ. — Նորէ՞ն ձեր գովանքները կ'սկսիք

ՏՐԱՆԴ. — (Տօրիմեկի.) Դուք, տիկին, տիար ժուրտէնի
 ի՞նչ մարդ ըլլալը չէք ճանչնար:

ՏՐԻՄԷՆ. — Ո՛հ, ի՞նչպէս կարող ըլլամ անոր խօսքերուն
 պատասխան հասցնել:

ՏՐԱՆԴ. — Եւ իրօք պատասխանը տիար ժուրտէնի չըր-
 թանց վրայ միշտ պատրաստ է: Այլ կը դիտէ՞ք, տիկին,
 ո՛րքան կնամեծար է նա. ձեր մատերուն զպած բոլոր կտոր-
 ները կ'ուտէ:

ՏՐԻՄԷՆ. — Տիար ժուրտէնը կատարելապէս հրապուրալի
 մարդ մ'է:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Եթէ կարենայի, տիկին, հրապուրել
 ձեր սիրաը, իրաւցնէ . . . :

ՏԵՍԱՐԱՆ Բ.

**ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ, ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ, ՏՐԻՄԷՆ, ՏՐԱՆԴ,
 ԵՐԱԺԻՇՏՆԵՐ, ԼԱՃԵՐ**

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ո՛հ, ո՛հ, պատուական ընկերութիւն
 մը կը գտնեմ հոս. յայտնի է թէ իմ գալուստս չէր սպասուեր:
 Այս գեղեցիկ զիտումով ուրեմն, իմ պատուակա՛ն ամուսինս,
 ա՛յնչափ հոգ տարիր որ երթամ քրօջս տունը ճաշեմ: Քիչ
 մը յառաջ թատրոն տեսայ, հոս ալ ուրախութեան սեղան կը
 տեսնեմ: Ա՛յսպէս ուրեմն քու ինչքդ կը վատնես. հոս չեղած
 միջոցիս խնջոյք կուտաս կրներու. եւ զիս տունէն ճամբելով՝
 երգ եւ նուազ կը հրամցնես անոնց:

ՏՐԱՆԴ. — Ի՛նչ ըսել կ'ուզէք, տիկին ժուրտէն. այդ
 ի՞նչ ցնորք է ձերինը. մտքերնիդ զրեք էք որ ձեր ամուսինը

իր ինչքե՞րը կը վատնէ, եւ թէ այդ խնճոյքը տուողն ի՞նչն է: Տուողը ինք չէ, ե՛ս եմ. ինք միայն իր ատենը նուիրեց այս հացկերոյթին: Պէտք էք, տիկին, լաւ ուշադրութիւն ընել ձեր բերնէն ելած խօսքերուն:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Այո՛, սեւերես կի՛ն, պարոն կոմսն է սեղանն տուողը այս աղնուատոհմ նաղելի տիկնոջ, ինձ պատիւ բրաւ տունս ընարելով եւ զիս ալ մէկտեղ առնելով:

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. Պարա՛յ խօսքեր բոլորն ալ, ես ըսածս գիտե՛մ:

ՏՕՐԱՆԴ. — Լաւ ակնոցներ դրէ՛ք, տիկին ժուրտէն, որ քաջ տեսնէք:

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. Ես ակնոցի պէտք չունիմ, պարոն, եւ եղածները քաջ կը տեսնեմ: Վաղուց բանին հօտը կ'առնէի, մի՛ կարծէք թէ տխմար մէկն եմ: Ձեզի պէս մեծ աղնուակառնի մը համար խիստ անվայել ընթացք է այդպէս շահագործել ամուսնոյս յիմարութիւնները: Իսկ դուք, տիկին, մեծ խաթունի մը համար ոչ չնորհարով եւ ոչ վայելուչ բան է ընտանիքի մը մէջ գծաութիւն ձգել, եւ հանդուրժել որ ամուսինս ձեր սիրահարն ըլլայ:

ՏՕՐԻՄԷՆ. — Ի՞նչ խօսքեր են ասոնք: Ձեր բրածը լաւ բան չէր, Տօրանդ. զիս այսպէս նշատ'ի ընէք այս այլանդակ կնոջ յիմարական ցնորքներուն:

ՏՕՐԱՆԴ. — (Տօրիմեկնի ետեւեւ երթալով՝ ուր դուրս կ'երկէ.) Տիկին, տիկին, ս՞ուր կը վազէք այդպէս:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Տիկին . . . պարոն կոմս, իմ կողմէս ներուժ խնդրեցէք, եւ ջանացէք զինք ետ բերելու:

ՏԵՍԱՐԱՆ Գ.

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ, ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ, ԼԱՃԵՐ

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Հաւնեցա՞ր բրածդ, սեւերես կին: Եկար ամէնուն առջեւ ինձ դէմ նախաախնքներ թափեցիր, աղնուական անձեր տունէս դուրս վտնտեցիր:

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. — Խե՛րն եմ անիծեր անոնց աղնուականութեան:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ձեմ զիտեր ի՞նչպէս կը համբերեմ

ու սակնու վրայ բրած սեղանիդ պնակներով զլուխդ շորս կտոր չեմ ընեք, գարշելի կին:

(Լ.՝ԵՐԸ ԵՂՄԷԸ ԵՆ ՎԵՐՆԷՆ ԵՆ ԴԱՆԷՆ:)

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. — (դուրս ելլելով.) Քանի՛ կ'առնեմ այդ սպառնալիքդ, ես իմ իրաւունքներս կը պաշտպանեմ, եւ բոլոր կանանց սեռն իմ կողմս ունիմ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Կորի՛ր առջեւէս, կնիկ, եթէ ոչ՝ գէշ կ'ընեմ:

ՏԵՍԱՐԱՆ Դ.

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — (առանձին.) Թշուառական կինս խիստ ձախող ժամու մը հասաւ. Աղուոր խօսքեր զրուցելու տրամադիր էի, եւ երբէք այսքան սրախօսութիւնս բռնած չէր: Ո՞վ է այս մարդը:

ՏԵՍԱՐԱՆ Ե.

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ, ՔՕՎԻԷԼ

ՔՕՎԻԷԼ. — Ձիս ճանչցա՞ք, պարոն: ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ո՛չ, պարոն, չեմ ճանչնար: ՔՕՎԻԷԼ. — (գեւեղեղ մեկ ոտնաչափ բարձրութեամբ իջեցնելով ձեռքը.) Ձեզ սաշափ պզտի եղած ժամանակնիդ ճանչցած եմ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ա՞յդչափ պզտի եղած ժամանակս: ՔՕՎԻԷԼ. — Այո՛, Ամենագեղեցիկ տղայ մ'էիք եւ ամէն կիներ իրենց թեւերուն վրայ առած կը պագնէին զձեզ: ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Իրենց թեւերուն վրայ առած կը պագնէի՞ն զիս: ՔՕՎԻԷԼ. — Այո՛, ես ձեր հանգուցեալ հօրը մեծ բարեկամն էի:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Իմ հանգուցեալ հօրս բարեկամը:

ՔՕՎԻԷԼ. - Այո՛, խիստ պարկեշտ ազնուական մ'էր ձեր հայրը՛:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. - Հա՞յրս պարկեշտ ազնուական մ'էր.

ՔՕՎԻԷԼ. - Այո՛:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. - Աղէկ ճանչցա՞ք զինք՛:

ՔՕՎԻԷԼ. - Ճանչնալն ալ խօսք է՛:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. - Իբր ազնուական մը ճանչցաք՛:

ՔՕՎԻԷԼ. - Բուն ազնուական մը՛:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. - Այս Ի՞նչ տեսակ անձոննի աչխարհ է՛:

ՔՕՎԻԷԼ. - Ի՞նչ ըսել կ'ուզէք, պարոն՛:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. - Կան յիմարներ՝ որք կ'ըսեն թէ նա առուտուրի մարդ մ է եղեր:

ՔՕՎԻԷԼ. - Նա՞, առուտուրի մարդ. կատարեալ՛ զըպարտութիւն, նա երբէք առուտուրի մարդ չէ եղած: Իբ բոլոր ըրածն ա՛յն էր որ ինք խիստ ազնիւ ըլլալով ու խիստ պատրաստական, եւ պատաններէ ալ լաւ տեղեկութիւն ունենալով՝ ամէն կողմ կ'երթար ու տեսակներ կ'ընտրէր եւ իր խնուծը բերելով ստիկ փոխարէն բարեկամներու կուտար զանոնք՛:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. - Մեծապէս ուրախ եմ, պարոն, զձեզ ճանչնալուս որպէս զի այս վկայութիւնս տաք թէ հայրս ազնուական մ'էր:

ՔՕՎԻԷԼ. - Ամէնուն առջեւ հաստատելու պատրաստ եմ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. - Ձեզ շնորհապարտ պիտի մնամ: Եւ Ի՞նչ պատճառով կուզաք հոս, պարոն՛:

ՔՕՎԻԷԼ. - Ձեր ողորմած-հոգի հայրը՛ ինչպէս ըսի՛ պարկեշտ ազնուական մը ճանչնալէս ի վեր՝ բոլոր աշխարհ դարձայ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. - Բոլո՞ր աշխարհ դարձաք, կ'ըսէք:

ՔՕՎԻԷԼ. - Այո՛, բոլոր աշխարհ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. - Կարծեմ այդ բոլոր աշխարհը խիստ հեռու է ասկէ՛:

ՔՕՎԻԷԼ. - Անտարակո՛յս Չորս օր կայ որ այս երկար ուղեւորութիւններէն դարձայ, եւ ըստ որում ձեր անձին վերաբերեալ ամէն ինչ կը շահագրգռէ զիս՝ մեծ աւետիս մը տալու կուզամ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. - Ի՞նչ աւետիս

ՔՕՎԻԷԼ. - Իմացա՞ք թէ չինաստանցի ազնուական մը հոս կը գտնուի:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. - Ե՞ս. ես այդպիսի բան չիմացայ:

ՔՕՎԻԷԼ. - Չարմանալի՛ բան. ա՛յնքան պերճ կազմածներ՝ ձիեր ու ծառաներ ունի՛ որ ամէնքը տեսնելու կը վազեն. իբր պերճաշուք իշխան ընդունուեցաւ քաղաքիս մէջ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. - Իբաւ որ լսած չէի այդ լուրը՛:

ՔՕՎԻԷԼ. - Ձեզի համար կարեւոր կէտն այն է որ ձեր աղջկան զարնուեր է՛:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. - Չինաստանցի ազնուականը:

ՔՕՎԻԷԼ. - Այո՛, եւ կ'ուզէ ձեզ փեսայ ըլլալ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. - Ինձ փեսա՞յ, չինաստանցի ազնուական մը:

ՔՕՎԻԷԼ. - Այո՛, զինք տեսնելու գացեր էի, եւ որովհետեւ չիներէն քաջ գիտեմ՝ ինձ հետ երկարօրէն խօսեցաւ, եւ մէկ շատ դրոյցներէ հոք ըսաւ. «Աքսիամ քոք սօյեր ծնգ ալլա Սուսթաֆ Պիտէլում ամանահէմ վարահինի ուսէր քարպուլամ». որ ըսել է. Տեսա՞՞ծ ես խիստ զեղեցիկ աղջիկ մը որու հայրը պարոն Ժուրտէն կը կոչուի եղեր, նոյն ինքն Բարիզցի ազնուական մը:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. - Չինաստանցին ա՞յսպէս խօսեցաւ իմ վրայօքս՛:

ՔՕՎԻԷԼ. - Այո՛: Երբ պատասխանեցի իրեն թէ մասնաւոր կերպիւ կը ճանչնամ զձեզ եւ թէ ձեր աղջիկը տեսած եմ՝ «Ա՛խ, ըսաւ, մարապապա սահէմ», որ ըսել է «Ո՛րքան զարնուած եմ այդ աղջկան»:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. - Մարապապա սահէմ. Ա՛խ, ո՛րքան զարնուած եմ այդ աղջկան ըսել է:

ՔՕՎԻԷԼ. - Այո՛:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. - Շիտակը աղէկ որ ըսեր. վասն զի իմ մասին չպիտի հաւտայի բնաւ թէ մարապապա սահէմ «Ա՛խ, ո՛րքան զարնուած եմ այդ աղջկան» ըսել ըլլայ. Ի՞նչ դարմանալի լեզու է եղեր այս չիներէնը:

ՔՕՎԻԷԼ. - Կարծուածէն աւելի զարմանալի: Գիտէ՞ք ինչ ըսել է քաջարաքամուշէն՛:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. - Քաջարաքամուշէն՝. ո՛չ, չեմ գիտեր:

ՔՕՎԻԷԼ. - Կը նշանակէ. սիրակա՛ն հոգես:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Քաղաքաքամուշէն՝ սիրական հոգի՞ս
կը նշանակէ :

ՔՕՎԻԷԼ. — Այո՛ :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Զարմանալի՛ բան : Քաղաքաքամու-
շէն՝ «Սիրական հոգիս» ըսել է եղեր : Այդպիսի խօսք կ'ըլ-
լա՞յ . զարմանալի՛ , զարմանալի՛ :

ՔՕՎԻԷԼ. — Վերջապէս՝ իմ դեպքանութիւնս կատարեալ
կ'ընեմ ըսելով թէ չինաստանցի ազնուականը ձեր աղջիկը
կնութեան կ'ուզէ , եւ իրեն արժանի աներ մ'ունենալու
համար՝ միտքը դրած է մամամուշի ընել զձեզ՝ որ մեծ աստի-
ճան մ'է իր երկրին մէջ :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Մամամուշի՞ մե՛ծ աստիճան :

ՔՕՎԻԷԼ. — Այո՛ , մամամուշի , այսինքն մեր լեզուով
բարձր ասպետ , պալատինոս . Պալատինոսը այն հին . . . վերջա-
պէս պալատինոս : Բոլոր երկրի ամենէ պանծալի աստիճանն
ա՛յս է , որով աշխարհի ամենաբարձր ազնուականներուն հա-
ւասար պիտի ըլլաք :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Մեծ պատիւ կ'ընէ ինձ , եւ կաղա-
չեմ որ զիս իր քով տանիք՝ շնորհակալութիւններս յայսնե-
լու :

ՔՕՎԻԷԼ. — Ի՞նչ կ'ըսէք . ինքը հիմայ հոս պիտի
դայ :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Հո՞ս պիտի դայ :

ՔՕՎԻԷԼ. — Այո՛ , եւ աստիճանատուութեան հանդէսին
ամէն պէտք եղածներն իր հետ պիտի բերէ :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Այդ ո՛րքան կ'աճապարէ :

ՔՕՎԻԷԼ. — Ինք սիրահարած է ու ամէն բան շուտ կ'ուզէ :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Զիս անհանդիստ ընող միակ կէտը
սա է որ աղջիկս՝ պինդ-ղլուխին մէկը՝ Քլէօնդ անունով մէ-
կու մը խելք տուեր է , եւ կը պնդէ ու կ'երդնու թէ անորմէ
զատ ուրիշ մէկու հետ չպիտի կարգուի :

ՔՕՎԻԷԼ. — Երբ չինաստանցի ազնուականը տեսնէ՝ կար-
ծիքն իսկոյն պիտի փոխէ . ասկէ զատ զարմանալի բան մը
կայ . չինաստանցի այս ազնուականը մեծ նմանութիւն ունի
այդ Քլէօնդին՝ զոր հիմայ զիպուածով ինձ ցոյց տուին :
Զեր աղջկան սէրը կրնայ դիւրաւ Քլէօնդէն չինացի իշ-
խանին անցնիլ . Ի՞նչ կը տեսնեմ . անա կուգայ իշ-
խանը :

ՏԵՍԱՐԱՆ Զ.

ՔԼԷՕՆԴ. Զիւնացիի հագոչառով . ԵՐԵՒ ՄԱՆԿԱԻԿՆԵՐ՝
Քիեօնդի պատմութեանը բռնած են . ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ , ՔՕՎԻԷԼ .

ՔԼԷՕՆԴ. — Անպուստին օրն պօրաք , ճօրտնա մասայէջի .
ՔՕՎԻԷԼ. — (Պ. Ժորճեհի.) Ըսել կ'ուզէ . «պարոն ժուր-
տէն , սիրող ծագկալից վարդենիի մը պէս ըլլայ բոլոր
տարին» Իր երկրին քաղաքավարական ձևերն են ասոնք :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ամենախոնարհ ծառայ եմ նորին
չինական բարձրագատութեան :

ՔՕՎԻԷԼ. — Քառիկար քամպոքօ ուսմին մօրաք :

ՔԼԷՕՆԴ. — Ուսմին եօք քաղամալքի պազում պաշ ալս
մօրամ :

ՔՕՎԻԷԼ. — «Աստուած քեզ առիւծի ոյժ եւ օձի խոհմու-
թիւն շնորհէ» կ'ըսէ :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Նորին չինական բարձրագատու-
թիւնը մեծ պատիւ կ'ընէ ինձի , եւ ես կը մտղթեմ իրեն ամէն
կերպ բարօրութիւն :

ՔՕՎԻԷԼ. — Բոսա պինասէն սատօք պապալի օրաքաք
ուրամ :

ՔԼԷՕՆԴ. — Պել - մէն :

ՔՕՎԻԷԼ. — Կ'ըսէ թէ շուտ իրեն հետ երթաք արարողու-
թեան պատրաստուելու , որպէս զի անկէ ետք ձեր աղջկան
հետ ամուսնութիւնը կատարէ :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Այդքան բան երկո՞ւ բառով միայն :

ՔՕՎԻԷԼ. — Այո՛ , չինեքէնն այդպէս է . քիչ խօսքով շատ
բան կը բացատրէ : Շուտով դո՞ցէ՛ք իրեն հետ՝ ուր որ տանի :

ՏԵՍԱՐԱՆ Է.

ՔՕՎԻԷԼ.

ՔՕՎԻԷԼ. — (առանձին.) Ա՛հ , ա՛հ , ա՛հ . Աստուած վկայ .
շա՛տ դուարձալի բան : Ի՞նչ դիւրախար միամիտ մարդ է սա
պարոն ժուրտէնը : Իր դերը բերնուց սերտած խի ըլլար՝
այսքան լաւ չպիտի ներկայացնէր : Ա՛հ , ա՛հ :

ՏԵՍԱՐԱՆ Ը.

ՏՐԱՆԴ, ՔՕՎԻԷԼ

ՔՕՎԻԷԼ. — Կ'աղաչեմ, պարոն, որ զուարճալի խաղի մը մէջ ձեր օգնութիւնը շնորհէք մեզի:

ՏՐԱՆԴ. — Ծ'օ, այդ ի՞նչ է, Քօվիել. այդպէս հագուած շտկրտուած՝ ո՞վ կրնար ճանչնալ զքեզ:

ՔՕՎԻԷԼ. — Ի՞նչ խնդալիք բան. ա՛ն, ա՛ն:

ՏՐԱՆԴ. — Ի՞նչ բանի կը ծիծաղի՛ս:

ՔՕՎԻԷԼ. — Խիստ ծիծաղելի բանի մը համար:

ՏՐԱՆԴ. — Ըսէ՛ նայիմ, ի՞նչ է այդ բանը:

ՔՕՎԻԷԼ. — Անկարելի է որ գուշակէք թէ ի՞նչ տարօրինակ հնարք մը կը բանեցնենք՝ որպէս զի համոզենք զպարոն ժուրտէն, իր աղջիկը տիրոջ տալու:

ՏՐԱՆԴ. — Հնարքը չեմ գուշակեր, այլ կը գուշակեմ թէ քանի որ դուն ես հնարողը՝ անշուշտ եւ անպատճառ իր նպատակին պիտի հասնի:

ՔՕՎԻԷԼ. — Ի՞նչ բարեճաղիկ մ'ըլլալս կը ճանչնաք, գիտեմ:

ՏՐԱՆԴ. — Բանը հասկցո՛ւր նայիմ, Քօվիել:

ՔՕՎԻԷԼ. — Կը տեսնեմ որ կուգան՝ կ'աղաչեմ պահ մը հեռացէք այս տեղէն: Խնդրոյն մէկ մասը պիտի տեսնէք, մնացեալն ալ կը պատմեմ ձեզ:

ՏԵՍԱՐԱՆ Թ.

ՁԻՆԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻԻՆ

ՔՐՄԱՊԵՏ, ՔՈՒՐՄԵՐ, ՔՐՄԱԿԵՍԻՆ ԵՂԵԱԿԱՆ՝ ԵՐԳՈՂ ՈՅ ՎՅԱՐՈՂ ՁԻՆԱՑԻՆԵՐ

ԱՌԱՋԻՆ ՊԱՐԱԽԱՂ

(Սեյ ինչոյնիւր նախաբաններս յայնոք զոյ՛ զոյ՛ կը մտնեն ծանրօրէն: Երբէ՛ շեք պատարաններ բանա՛ծ են խիստ բարձր՝ որոնցմ-՛վ դանազան յներ կ'ընեն ու միւսոյն ժամանակ կը պարեն Երգող ինչոյնիւրն այդ պատարաններուն որպէ՛ն անցնելով՝ կ'երթան պատարանին երկու կողմը կը

շարունակ: Անոնց երևին կողմ, բնական էր բարձրով մեկտեղ: Այն ատեն ինչպէ՛ս պատարանները գերին գտելով՝ ծանր կը կրկնեն: Քրմայե-րը և բարձրը անոնց մեջտեղը սորի՛ զրայ կը կենան, և միջոցեալ բնա-պետը պատարան կ'ափէ (invoyer) մէկ շար ծածկոտներով ու բալա-բաններով և առանց բերնէն բառ ինչ հանելու՝ ընկերակց ինչերը ինչեր-նէն երկինք բարձրացուցած կ'երկրագոյն կրճական երգերով. և այսպէ-ս կը շարունակեն մինչև սխալ աւարտման, որի ետք մեծք սոր զ'ելլեն, և երկու բարձր կ'երթան Պ. ժուրտէնը բերելու:)

ՏԵՍԱՐԱՆ Ժ.

ՔՐՄԱՊԵՏ, ՔՈՒՐՄԵՐ, ՎՅԱՐՈՂ ՈՅ ԵՐԳՈՂ ՁԻՆԱՑԻՆԵՐ, ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ՝ գրուիք իսկ՝ առանց չիմական փեղոյրի և առանց քոչրի

- ՔՐՄԱՊԵՏԸ. — (Պ. ժուրտէնի.)
- Եթէ գիտես՝
- Օ՛ն, ըսէ՛ մեզ.
- Թէ չգիտես՝
- Պէտք է լուս:
- Մեծ ցուրմ մ'եմ ես.
- Է՛ն, դուն ի՞նչ ես.
- Թէ չես գիտեր՝
- Ապա լուռ լի՛ր:

(Երկու բարձր Պ. ժուրտէնը ետ կը գնեն:)

ՏԵՍԱՐԱՆ ԺԱ.

ՔՐՄԱՊԵՏ, ՔՈՒՐՄԵՐ, ՎՅԱՐՈՂ ՈՅ ԵՐԳՈՂ ՁԻՆԵՐ

- ՔՐՄԱՊԵՏ. — Ըսէ՛ք, ո՛ր չինացիք, ո՞վ է հոտ. զուխնկ-լե՛ան մը:
- ՁԻՆԱՑԻՔ. — Ո՛չ:
- ՔՐՄԱՊԵՏ. — Կրկնամիկրտակա՞ն մը:
- ՁԻՆԱՑԻՔ. — Ո՛չ:
- ՔՐՄԱՊԵՏ. — Ղփաթ՞ մը:

ՉԻՆԱՑԻՔ. — Ո՛չ :

ՔՐՄԱՊԵՏ. — Հուստիանոս մը : Մորապետան մը :

ՉԻՆԱՑԻՔ. — Ո՛չ, ո՛չ :

ՔՐՄԱՊԵՏ. — Պրահայական մը :

ՉԻՆԱՑԻՔ. — Ո՛չ :

ՔՐՄԱՊԵՏ. — Պուտտայական մը ուրեմն :

ՉԻՆԱՑԻՔ. — Այո՛, այո՛, պուտտայական մը :

ՔՐՄԱՊԵՏ. — Եւ ի՞նչպէս կը կոչուի . ի՞նչ է անունը :

ՉԻՆԱՑԻՔ. — Ճիւղբոխնա, ճիւղբոխնա :

ՔՐՄԱՊԵՏ. — (ցասփելով.) Ճիւղբոխնա, ճիւղբոխնա :

ՔՐՄԱՊԵՏ. —

Ճիւղբոխնայի համար՝ Չիներ՝,

Կ'ըլլան ինձի աղաչանքներ .

Այդ ճիւղբոխնան կ'ուզեմ ես հոս

Ընել մէկ մեծ պայատինոս .

Տալ սաղաւարտ՝ նոյնպէս եւ Թուր՝

Որ ցուցնէ իր ոյժի հուր :

Ճիւղբոխնայի համար, Չիներ,

Կ'ըլլան ինձի աղաչանքներ :

(Չինացիներուն :

Ըսէք նայիմ մեր ճիւղբոխնան

Պիտ՝ ըլլա՛յ լաւ պուտտայական :

ՉԻՆԱՑԻՔ. —

Այո՛, այո՛, պիտ՝ ըլլայ լաւ պուտտայական :

ՔՐՄԱՊԵՏ. — (երգելով ու պարելով.) Հա լա պա, պա լա
չու, պա լա պա, պա լա տա :

ՉԻՆԱՑԻՔ. — Հա լա պա, պա լա չու, պա լա պա, պա լա
տա :

ՏԵՍԱՐԱՆ ԺԳ.

Երգող պարող ՉԻՆԱՑԻՆԵՐ

ԵՐԿՐՈՐԴ ՊՃՐԱԽԱՂ

ՏԵՍԱՐԱՆ ԺԳ.

ՔՐՄԱՊԵՏ, ՔՈՒՐՄԵՐ, ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ, պարող ու երգող
ՉԻՆԱՑԻՆԵՐ

(Քրահեղեք եւ կը բառնայ իր բարեղանքի գեղարդով՝ որ բարա-
պասան կերպեա խոր՝ շարժելով կարգ լաւ մտերով զարդարանալ է.
Էրեւն կ'ընկերանալ երկու տղաքեր խաճիուրը (Պուտտայական-
բնական մարտնչերու հասարակ) բռնաք. գլխիկին՝ որա՞նչը խորե-
րով լաւ ճրագներով զարդարանալ :

Մէս երկու տղաքեր Պ. Ժուրտեւը բերելով ծանր կրկնել կու-
րան՝ յետեւը գեղանման, այնպէս որ իր կանակը՝ որո՞ւ զբոյ Խաճիուրը
բռնաք է, էքք բրահել կը ծառայէ բրահելին : Աս երկուրտ ծառայ-
լէն պարտ մը կ'ընէ յետեւը պուտտելով, որեւ տրեւ Խաճիուրին զբոյ
դարձելով, Ե բարտնչու անոր իրերեքը իրարեքով որեւ ետ յետեւը
երկին՝ բարձրացնելով Հու. կը բռնէ բարձր-յայն :

Այս երկուրտ պարտ զմտնն ընկերակոյ զնայնեքը գեղն է գեղ
խորհրդելով ու կանգնելով՝ շարժելու կ'երթնն :

Հու, հու, հու :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — (Խաճիուրը կոնկիկն վրայիկն վեր-
ցուելի տեսք.) Էօ՛Ք :

ՔՐՄԱՊԵՏԸ. — (Պ. Ժուրտեւի.)

Դուն չե՛ս նենգող,

ՉԻՆԱՑԻՔ. —

Ո՛չ, ո՛չ, ո՛չ :

ՔՐՄԱՊԵՏԸ. —

Պարծուկ կամ գող .

ՉԻՆԱՑԻՔ. —

Ո՛չ, ո՛չ, ո՛չ :

ՔՐՄԱՊԵՏԸ. — (Չինացիներուն.)

Այս սաղաւարտը կրէ Թող :

ՉԻՆԱՑԻՔ. —

Դուն չե՛ս նենգող,

Ո՛չ, ո՛չ, ո՛չ :

Պարծուկ կամ գող,
Ո՛չ, ո՛չ, ո՛չ.
Սաղաւարտին ըլլաս կրող:

ԵՐՐՈՐԴ ՊԱՐԱԽԱՂ

(Պարու ջինացի, ռաբաբիներու յայնչ Մանգրիէի քեշուր Պ. Ժորժէի իւրեւ իւրեւնի:)

ԲՐՄԱՊԵՏԸ.— (Թուրք Պ. Ժորժէի սալով.)
Դուն չես գուհիկ, դուն ազնիւ ես,
Թուր կուտամ քեզ:

ԶԻՆԱՑԻՔ.— (Թուրք ձեռքի սալով.)
Դուն չես գուհիկ, դուն ազնիւ ես,
Թուր կուտամ քեզ:

ԶՈՐՐՈՐԴ ՊԱՐԱԽԱՂ

(Պարու ջինացի, ռաբաբի շէքի Մարի Կարաճիներ Կարաճի Պ. Ժորժէի:)

ԲՐՄԱՊԵՏ.—
Տուէ՛ք անոր
Հարուածք գանի նուագաւոր:

ԶԻՆԱՑԻՔ.—
Տուէ՛ք անոր
Հարուածք գանի նուագաւոր:

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՊԱՐԱԽԱՂ

(Պարու ջինացի, ռաբաբի շէքի Մարի Կարաճիներ Կարաճի Պ. Ժորժէի:)

ԲՐՄԱՊԵՏ.—
Մի՛ ամչնար, փայտի հարուած
Ա՛լ վերջինն է անարգանաց:

ԶԻՆԱՑԻՔ.—
Մի՛ ամչնար, փայտի հարուած
Ա՛լ վերջինն է անարգանաց:

(Բրնայեան երբորդ ոգոս իւր Կարաճի իւրեւնի որիւն յարգանս է իւր Կարաճի շէքի Մարի Կարաճիներ Կարաճի Պ. Ժորժէի իւրեւնի:)

ԱՐԱՐՔ ՀԻՆԳԵՐՈՐԴ

ՏԵՍԱՐԱՆ Ա.

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ, ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ,

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ.— Տէ՛ր ողորմեա, Աստուած հասնի մեզի, ի՞նչ է այս, ի՞նչ կը տեսնեմ: Ի՞նչ կերպարանք, ի՞նչ վրայ-գլուխ է այս. բարեկենդան կը կարծես, էրիկ: Խօսէ՛, ի՞նչ է այս. ո՞վ այդպէս հազուեցուց զքեզ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Տե՛ս անգամ մը սա լիբը կիւր՝ ոք մամամուշի մ'այս կերպ կը խօսի:

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ.— Ի՞նչ խօսք է այդ, ի՞նչ կ'ըսես էրիկ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Այո՛, զիս պատուել մեծարել պէտք էք. ես հիմա մամամուշի եղայ:

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ.— Մամամուշի ըսելով ի՞նչ ըսել կ'ուզես:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Մամամուշի եղայ, կ'ըսեմ, մամա մուշի. կը հասկնաս:

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ.— Ի՞նչ անձոնի խօսք է այդ, ի՞նչ ըսել է մամամուշի:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Մամամուշի մեր լեզուով կը նշանակէ պալատին, պալատինոս:

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. — Այդ ի՞նչ խնթ խօսք է, պալատին, պալատինոս :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Տղէ՛տ խեղճ կին. պալատին, պալատինոս բարձր աստիճան մ'է: որու քիչ մը յառաջ արարողութիւնը կատարուեցաւ :

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ի՞նչ արարողութիւն :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ճուրտինայի համար, չինե՛ր :

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ի՞նչ ըսել է այդ անձտոնի խօսքը :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ճուրտինա, այսինքն ժուրտէն ըսել կ'ուզէ :

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. — Է՛ն, աղէկ, հասկցանք, ժուրտէն ի՞նչ եղեր է ժուրտէնը :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Այդ ճուրտինան կ'ուզեմ ես հոս՝ ընել մէկ մեծ պալատինոս :

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ի՞նչ խօսք է այդ :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Տալ սաղաւարտ նոյնպէս եւ թուր :

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ի՞նչ ըսել է այդ խօսքը :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Որ ցուցնէ իր ոյժի հուր :

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. — Է՛ն, ի՞նչ ըսել կ'ուզես :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Տուէք անոր՝ հարուածք գանի նուագաւոր :

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. — Այդ աղաւաղ խօսքերուն իմաստն ի՞նչ է :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Մի՛ ամչնար. փայտի հարուած՝ ա՛լ վերջինն է անարգանաց :

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. — Այլ վերջապէս ի՞նչ կը նշանակեն այս ամէն բաները :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — (պարեղով ու երգելով.) Հու լա պա, պա լա շու, պա լա պա, պա լա տա. (Գեսիկ կ'իյնայ) :

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. — Զի՛ւն ու կարկուտ. էրիկս կատարելապէս փախուցեր է :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — (ոտի երգելով ու հեռանալով.) Լոէ՛, ատեղցիկդ կին, եւ յարգանք վարուէ՛, մեծապատիւ մեծաշուք մամամուշի հետ :

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. — (առանձին.) Ի՞նչ բանով արդեօք իր խելքն այսպէս կորսնցուց : Ետեւէն փաղեմ, չթողում որ դուրս ելլէ : (Տօրիմեկն ու Տօրանդր տեսնելով.) Վա՛յ, վա՛յ, աստիք պակաս էին. ո՛ր կողմ դառնամ՝ փորձանք կը տեսնեմ :

ՏԵՍԱՐԱՆ Բ.

ՏՕՐԱՆԴԻ, ՏՕՐԻՄԷՆ,

ՏՕՐԱՆԴԻ. — Այո՛, տիկին, ասանկ զուարճալի բան ոչ կայ եւ ոչ կրնայ ըլլալ. չեմ կարծեր որ բոլոր աշխարհի մէջ այս աստիճան յիմար մէկը գտնուի : Ասկէ զատ, տիկին, պէտք է օգնել Քլէժօնդի սիրահարութեան, եւ զիմակաւորներուն ոյժ տալ : Խիստ շնորհքով համակրելի երիտասարդ մ'է Քլէժօնդ :

ՏՕՐԻՄԷՆ. — Իրօք, լաւ բաղդի արժանի մէկն է, ու ես ալ մեծապէս կը յարգեմ զինք :

ՏՕՐԱՆԴԻ. — Ասկէ զատ, տիկին, պարանցիկ մ'ուներնք որ մեր բանին կուզայ, պէտք չէ այս առիթը փախցնել. տեսնենք խորհուրդս պիտի կրնա՞յ յաջողիլ :

ՏՕՐԻՄԷՆ. — Այո՛, չքեղ հանդերձանքներ տեսայ, Տօրանդր եւ ա՛լ այս բանին չեմ կրնար աչք զոցել : Կ'ուզեմ արդիւնել այդ բոլոր մտաւնայելիքը, եւ ինձ համար ձեր ըրած մեծամեծ ծախքերը դադարեցնելու համար որոշեցի ձեզ հետ շուտով պտակը կատարել : Գաղտնիքն ա՛յս է. այս ամէն բաներս ամուսնութեամբ կը լինան :

ՏՕՐԱՆԴԻ. — Իրա՛ւ, տիկին, այսպիսի ուրախալի որոշում մ'ըրած էք :

ՏՕՐԻՄԷՆ. — Այո՛, որպէս զի ձեր հարստութիւնը չփճացնէք, զի կը տեսնեմ որ եթէ ամուսնութիւնը չկատարուի՝ շատ չանցած մոխրի վրայ պիտի նստիք :

ՏՕՐԱՆԴԻ. — Ո՛րքան շնորհապարտ պէտք է ըլլամ ձեզ, տիկին, որ այսչափ հոգածութիւն կը յայտնէք իմ ընչիցս պահպանութեան : Արդէն սրտիս հետ՝ բոլոր ունեցածս շունեցածս ալ ձերն է, տիկին, եւ ձեր ուզած ձեւով պիտի գործածէք զայն :

ՏԵՍԱՐԱՆ Գ.

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ, ՏՕՐԻՄԷՆ, ՏՕՐԱՆԴԻ

ՏՕՐԱՆԴԻ. — Տիկինն ու ես, տխար ժուրտէն, կուզանք ձեր ստացած նոր աստիճանին առթիւ մեր անկեղծ շնորհաւո-

բուժիչներն ընել, եւ ձեզ հետ խնդակից ըլլալ որ ձեր աղ-
ջիկը չինաստանի ազնուականին հետ կը կարգէք:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— (չինական ձեռով խոնարհութիւն-
ներ ընելէ ետք.) Տիար Տօրանդ իմ բարեկամս, կը մաղթեմ ձեզ
օձի ոյժ եւ առիւծի իմաստութիւն:

ՏՕՐԻՄԷՆ.— Խիստ ուրախ եմ, տիար Ժուրտէն, որ ձեր
ստացած փառաւոր աստիճանին առթիւ առաջին անգամ շնոր-
հաւորողներէ մէկը կ'ըլլամ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Տիկին, կը մաղթեմ որ ձեր վարդե-
նին տարին բոլոր ծաղկալից ըլլայ: Յանձունս շնորհապարտ
եմ ձեզ որ ինձ եղած պատիւներուն այս աստիճան ուրախ
կ'ըլլաք: Ես ալ խիստ ուրախ եմ որ բարեհաճեցաք նորէն մեր
տունը հրամմել, որով պիտի կարենամ կնոջս այլանդակ վար-
մունքին համար խոնարհաբար ձեր ներողութիւնը խնդրել:

ՏՕՐԻՄԷՆ.— Այդ բան մը չէ. ես կը ներեմ իր անվայել
ընթացքին, ձեր սէրը պէտք է իրեն համար թանկագին եղած
ըլլայ, դարմանալի չէ որ ձեզ նման մարդու մը տիրացումը
երբեմն իրեն սիրտը դող հանէ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Սրտիս տէր դուք եղած էք, աղ-
նուաշուք տիկին:

ՏՕՐԱՆԴ.— Կը տեսնէք, տիկին, որ պարսն ժուրտէն պեր-
ճութիւններէ շլացող մարդ չէ, եւ իր մեծութեանը մէջ ալ
իբ բարեկամները կը ձանձնայ միշտ:

ՏՕՐԻՄԷՆ.— Մեծանձն հոգիի մը նշան է այդ:

ՏՕՐԱՆԴ.— Եւ ո՞ւր է նորին չինական բարձրապատու-
թիւնը. իբր ձեզ բարեկամներ՝ կը փափաքինք մեր յարգանք-
ները մատուցանել իրեն:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Ահա կուգայ. մարդ զրկեցի որ աղ-
ջիկս երթան բերեն որպէս զի նորին չինական բարձրապատ-
ուութեան հետ կարգեմ զինք:

ՏԵՍԱՐԱՆ Դ.

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ, ՏՕՐԻՄԷՆ, ՏՕՐԱՆԴ, ՔԼԷՕՆԴ

չինական հագուստով

ՏՕՐԱՆԴ.— (Քրիստոսի.) Տէր իմ, իբր ձեր աներոջ բա-
րեկամներ՝ կուգանք մեր խորին յարգանքն ու մեծա-

րանքը մատուցանել ձեր գերամեծար բարձրապատու-
թեան:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Ո՞ւր է թարգմանը որ ձեր ո՞վ ըլլա-
լը հասկցնէ ու միանգամայն ձեր ըսածները բացատրէ նորին
բարձրապատուութեան: Տեսնէք թէ ձեր պատասխանը պիտի
տայ, զի չիներէնը քաջ գիտէ՝ Ծ'օ', ո՞ւր է, ո՞ր ծակը մտեր է
այդ թարգմանը. (Քրիստոսի.) Սըրուֆ, սըրիֆ, սըրօֆ, սըրաֆ:
Պարոնը մեծ աղայ մ'է, մեծ չէլէպի մ'է, մեծ սինետօր մ'է,
խակ տիկինը՝ մեծ խաթուն մը, մեծ հանում մը, մեծ մատամ
մը: (Տեսնելով որ իր միտքը չիրևար հասկցնել.) Այս ի՞նչ
գժուար բան է: (Քրիստոսի՝ Տօրանդը ցուցնելով.) Պարոնը՝
Ֆրանսացի մամամուշի, տիկինն ալ՝ նոյնպէս ֆրանսացի մա-
մամուշի: Ասկէ աւելի հասկանալի կերպով չէ կարելի խօսիլ:
Հա՛, ահա թարգմանը եկաւ:

ՏԵՍԱՐԱՆ Ե.

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ, ՏՕՐԻՄԷՆ, ՏՕՐԱՆԴ ՔԼԷՕՆԴ՝ չինական

հագուստով, ՔՕՎԻԷԼ, ժպտած

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Ո՞ւր դացիք աներեւոյթ եղաք: Ա-
ռանց ձեզի բառ մը իսկ չենք կրնար խօսիլ: (Քրիստոսի ցուց-
նելով.) Հասկցուցէ՛ք նորին բարձրապատուութեան որ այս
պարոնն ու տիկինն ազնուազարմ անձինք են՝ որք իբր ինձ
բարեկամներ կուգան իրենց յարգանքն ու մեծարանքը նուր-
բել: (Տօրիմեկնի եւ Տօրանդի.) Պիտի տեսնէք թէ ի՞նչպէս
պատասխանները պիտի հասկցնէ իսկոյն:

ՔՕՎԻԷԼ.— Այապալա քրօսիամ աքսի պօրամ ալապա-
մէն:

ՔԼԷՕՆԴ.— Քաղալեքի դիւպալ ուրին սողեր ամալու-
շան:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— (Տօրիմեկնի եւ Տօրանդի.) կը տես-
նէ՞ք:

ՔՕՎԻԷԼ.— Կ'ըսէ թէ բարեբաստութեան անձրեւով ձեր
ընտանեաց բուրաստանը տոզոսի միշտ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Չըսի՞ թէ չիներէն կը խօսի:

ՏՕՐԻՄԷՆ.— Սքանչելի՛ է այս:

ՏԵՍԱՐԱՆ Զ.

ԼԻԻՍԻԼ, ՔԼԷՅՈՆԻ, ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ, ՏՕՐԻՄԷՆ,
ՏՕՐԱՆԻ, ՔՕՎԻԷԼ,

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. - Եկո՛ւր, աղջիկս, մտանցի՛ր եւ սո՛ւր
ձեռքդ պարոնին՝ որ դքեզ կնութեան ուղելու պատիւը
կ'ընէ:

ԼԻԻՍԻԼ. — Ի՞նչ է այդ, հայրիկ, ի՞նչպիսի մարդ էք դուք:
Ի՞նչ, կատակերգութի՞ւն կը խաղաք:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ — Ո՛չ, ո՛չ. կատակերգութիւն չէ՛,
ընդհակառակն խիստ լուրջ գործ մ'է քեզի համար, երեւա-
կայութեանէդ անցածէն աւելի պատուաւոր ու փառաւոր գործ
մը: (Քիչօհր ջուզնեղով.) Ահա՛ այս ամուսինը կուտամ
քեզ:

ԼԻԻՍԻԼ. — Ինձի՞, հայրիկ:
ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Այո՛, քեզի: Հասկա՛, ձեռքդ երկն-
ցո՛ւր իրեն, եւ փառք սո՛ւր Աստուծոյ որ այսպիսի երջան-
կութեան մ'արժանի եղար:

ԼԻԻՍԻԼ. — Ես կարգուիլ չեմ ուզեր, հայրիկ:
ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ես հայրդ եմ, եւ կ'ուզեմ որ կար-
գուիս:

ԼԻԻՍԻԼ. — Ո՛չ, չեմ կարգուիր:
ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ինձ նայէ՛, երկայն խօսք պէտք չէ.
սո՛ւր ձեռքդ, կ'ըսեմ:

ԼԻԻՍԻԼ. — Ո՛չ, հայրիկ. քեզ ըսած եմ թէ որ եւ է իշխա-
նութիւն չկրնար ստիպել զիս Քլէօնդէն ուրիշ ամուսին մը
աննելու, եւ աւելի աղէկ ունիմ ամէն տեսակ վիշտ ու նե-
ղութիւն քան թէ . . . (Քիչօհր ճս նշնաղով.) Այլ սակայն
կը մտածեմ թէ հայր էք, եւ ես կատարեալ հնազանդութիւն
կը պարտիմ ձեզի. ինչպէս կ'ուզէք՝ այնպէս տնօրինե-
ցէք:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ուրախ եմ որ պարտականութիւնդ
ճանչցար շուտով. ես կ'ուզեմ որ աղջիկս ինձ հնազանդ
ըլայ:

ՏԵՍԱՐԱՆ Է.

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ, ՔԼԷՅՈՆԻ, ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ, ԼԻԻՍԻԼ,
ՏՕՐԱՆԻ, ՏՕՐԻՄԷՆ, ՔՕՎԻԷԼ

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ի՞նչ կը տեսնեմ, ի՞նչ է այս.
կ'ըսեն թէ աղջիկդ զիմակաւորի՞ մը տալ կ'ուզես եղեր:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Չայո՞ք քաջէ՛, ժպիւրհ կի՛ն. ամէն
բանի մէջ այլանդակութիւնդ կը ցուցնես, խելքդ գլուխդ
զաւիք չունի:

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. — Այդ քու խելքդ է որ ամենեւին
գլուխդ չպիտի գայ, եւ արդէն երթալով ալ կը պակսի:
Միտքդ ի՞նչ է. ի՞նչ է այս բազմութիւնը որ հոս ժողովուեր է:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Կ'ուզեմ մեր աղջիկը չինացի ազ-
նուականի մը հետ ամուսնացնել:

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ի՞նչ, չինացի աղնուականի հետ
պիտի ամուսնացնե՞ս աղջիկդ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — (Քօլիեղ ջուզնեղով.) Այո՛: Ահա՛
թարգմանը. անոր միջոցաւ մեծարանքներդ յայտնէ՛ իրեն.
ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ես թարգմանի պէտք չունիմ. ես
ինքս երեսին պիտի ըսեմ թէ աղջիկս իրեն համար չէ:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. — Չայո՞ք պիտի քաջե՞ս թէ ո՛չ:
ՏՕՐԱՆԻ. — Ի՞նչպէս, տիկին ժուրտէն, ասանկ մեծ պատ-
ուոյ մը դէ՞մ կը դնէք, կը մերժէ՞ք նորին չինական բարձրա-

պատուութիւնը ձեզ փեսայ ունենալ:

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. — Դուք ձեր գործին խառնուեցէ՛ք,
պարոն:

ՏՕՐԻՄԷՆ. — Այսպիսի մեծ պատիւ մը մերժել խելք չէ:
ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. — Չեզ ալ կ'աղաչեմ, տիկին, որ ձեզ
չվերարեբող գործի չխառնուիք:

ՏՕՐԱՆԻ. — Մենք մեծ համակրութիւն ունինք ձեր վրայ,
եւ ձեր օգուտը միայն կ'ուզենք:

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. — Ես ձեր համակրութիւնը չեմ ուզեր:
ՏՕՐԱՆԻ. — Ահա ձեր աղջիկը կը հաւանի հօրը յայտնած
կամքին:

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. — Աղջիկս կը հաւանի՞ չինացի մ'առ-
նելու:

ՏՕՐԱՆԴ. - Այո՛ .

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. - Միթէ կրնա՞յ մոռնալ Գլէօնդը :

ՏՕՐԱՆԴ. - Բարձրաստիճան տիկին մ'ըլլալու համար աղջիկ մը ի՞նչ չընէր :

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. - Կը խղզե՛մ զան՝ եթէ այդպիսի խենթութիւն մ'ընէ :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. - Փուճ խօսքեր մտիկ ընելու ատեն չունիմ . այս ամուսնութիւնը պիտի կատարուի . լմնցա՛ւ :

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. - Ես ալ կ'ըսեմ թէ չպիտի՛ կատարուի :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. - Պօռա՛ կանչէ՛ , որքան կ'ուզես :

ԼԻՒՍԻԼ. - Մայրի՛կ :

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. - (Լիւսիլի.) Աներեսին մէկն ես . ա՛յսքան կ'ըսեմ :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. - (Տիկին ժուրսեկի.) Ի՞նչ , ինձի հնազանդելուն համար կը սաստե՞ս աղջկանս :

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. - Այո՛ , կը սաստեմ . աղջիկը միայն քուկդ չէ , իմս ալ է :

ՔՕՎԻԷԼ. - (Տիկին ժուրսեկի.) Տիկի՛ն :

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. - Դուք ի՞նչ մէջ մտաք . ի՞նչ պիտի ըսէք նայիմ :

ՔՕՎԻԷԼ. - Խօ՛սք մը միայն .

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. - Խօսք մօսք մտիկ չեմ ընէր :

ՔՕՎԻԷԼ. - (Պ. ժուրսեկի.) Պարօն , եթէ տիկինը հաւանի որ գաղտնի խօսք մ'ըսեմ իրեն՝ մէկէն կը հաճեցնեմ զինք :

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. - Մտքերնէ՛ց հանեցէ՛ք , երբէք չպիտի հաճիմ :

ՔՕՎԻԷԼ. - Մտիկ ըրէ՛ք ու ետքը խօսեցէ՛ք :

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. - Ո՛չ :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. - (Տիկին ժուրսեկի.) Մտիկ ըրէ՛ նայինք , սա մարդը ի՞նչ պիտի ըսէ :

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. - Չէ , մտիկ չեմ ընէր :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. - Դուցէ այնպիսի բան մ'ըսէ որ . . . :

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. - Ո՛չ , չեմ ուզեր որ բան մ'ըսէ ինձի :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. - Ի՞նչ կամակորութիւն է այս . մտիկ ընելով ի՞նչ պիտի կորսնցնես :

ՔՕՎԻԷԼ. - Անգամ մը մտիկ ըրէ՛ք միայն . ետքն ազատ էք ձեր ուղածն ընելու :

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. - Է՛ն , ըսէք նայինք , ի՞նչ է :

ՔՕՎԻԷԼ. - (Վեղմիկ Տիկին ժուրսեկի.) Քանի՛ քանի՛ անգամ նշան ըրինք ձեւ ու չղիտեցիք , Չէ՞ք տեսներ թէ ձեր ամուսնոյն ցնորքներուն յարմարելու համար պատրաստուած խաղ մ'է այս , թէ այս ծպտանքով կը խարենք զինք , եւ թէ չինացի ազնուականը նոյն ինքն Գլէօնդն է :

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. - (Վեղմիկ Քօվիէլի.) Վա՛յ . ա՞յդպէս է :

ՔՕՎԻԷԼ. - (Վեղմիկ Տիկին ժուրսեկի.) Ես ալ՝ Քօվիէլ՝ թարգմանի դերը կը կատարեմ :

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. - (Վեղմիկ Քօվիէլի.) Ա՞յդպէս է . կը հաւանիմ ուրեմն :

ՔՕՎԻԷԼ. (Վեղմիկ Տիկին ժուրսեկի.) Գործն յայտնի մի՛ ընէք :

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. - (Քարձր.) Այո՛ , բանը լմնցաւ . այս ամուսնութեան հաճութիւնս կուտամ :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. - Մայր ու աղջիկ վերջապէ՛ս խօսք հասկցան : (Տիկին ժուրսեկի.) Դուն մտիկ ընել չկիր ուզեր , այլ ես քաջ գիտէի թէ պարոն թարգմանը չինացի ազնուականին ի՞նչ մարդ ըլլալը լացատրելով պիտի համուէր քեզ :

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. - Այո՛ , լիուիլ բացատրութիւններ տուաւ , ու ես զո՛ւ մնացի : Նօտարը բերել տա՛նք :

ՏՕՐԱՆԴ. - Աղէ՛կ խօսք : Եւ որպէս զի , տիկին ժուրսեկն , աւելի եւս զո՛ւ մնաք եւ իսպառ փարատէք այն նախանձութիւնը՝ զոր ձեր ամուսնոյն մասին թերեւս ունեցած ըլլաք՝ մենք երկուքս՝ տիկինը եւ ես , միեւնոյն նօտարի միջոցաւ ամուսնութիւն պիտի կնքենք :

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ. - Խիստ լաւ , թող այդ ալ այդպէս ըլլայ :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. - (Վեղմիկ Տօրանիլի.) Բանն հաւտացնելու համար է , այնպէս չէ՞ :

ՏՕՐԱՆԴ. - (Վեղմիկ Պ. ժուրսեկի.) Է՛ն , հարկ կ'ըլլայ որ այսպիսի կեղծիքով մը խարուի :

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ. - (Վեղմիկ.) Լա՛ւ , լա՛ւ : (Քարձր.) Նօտարը կանչել տուէ՛ք :

ՏՕՐԱՆԴ. - Թող մէկ կողմէն նօտարը գայ ու կրկին գաշնապիրները պատրաստելու վրայ ըլլայ՝ մենք տեսնե՛նք մեր պարախաղը եւ նորին չինական բարձրապատուութիւնը զուարճացնենք անով :


ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Լա՛ւ գաղափար: Օ՛ն, մեր տեղերը
բռնե՛նք:

ՏԻԿԻՆ ԺՈՒՐՏԷՆ.— Հապա նիքօ՛ւր:

ՊԱՐՈՆ ԺՈՒՐՏԷՆ.— Զան ալ թարգմանին կուտամ, իսկ
կինս՝ ով որ ուզէ՝ անոր:

ՔՕՎԻԷԼ.— Շնորհակալ եմ, պարոն: (Մեկուսի.) Մարդ
չկոչեն զիս՝ եթէ սա պարոն ժուրտէնէ աւելի խենթ մէկը կը
գտնուի աշխարհի վրայ:

(Կարգիւնը կտրուի և գործը կը շարունակուի 5-րդ և 6-րդ խմբերու մէջ)



Ս Ք Ա Բ Է Ն Ի Ն Ե Ն Գ Ո Ւ Թ Ի Ի Ն Ն Ե Ր Ը

(LES FOURBERIES DE SCAPIN)

ԿԱՏԱԿԵՐԳ ԵՐԵՔ ԱՐԱՐՔՈՎ



Ա Ն Ձ Ի Ն Ք



ԱՐԿԱՆԴ
ԺԵՐՕՆԴ
ՕՔԳԱՎ
ԼԷԱՆԴԻ
ՁԵՐՊԻՆԷԴ

Հայր Օրդավի և Զերպիկեղի:
Հայր Լեանտրի և Հիասիկեղի:
Որդի Արկանդի՝ Հիասիկեղի սիրահար:
Որդի Ժերոնդի՝ Զերպիկեղի սիրահար:
Գնչուհի կարծուած և Արկանդի աղջիկ
Ճանչուած, և սիրուածի Լեանդի:

ՀԻԱՍԻՆԴ
ՍՔԱԲԷՆ
ԿԻՐԱԿՈՍ
ՆԷՏԻՆ
ՔԱՐԼ
ԵՐԿՈՒ ԲԵՌՆԱԿԻՐՆԵՐ

Ժերոնդի աղջիկ՝ Օրդավի սիրուածի:
Սպասաւոր Լեանտրի, խաբեբայ մեկը:
Սպասաւոր Օրդավի:
Ծածկայր Հիասիկեղի:
Խաբեբայ:

ՏԵՍԱՐԱՆ Է Ի ՆԱԲՈԼԻ



ԱՐԱՐՔ ԱՌԱՋԻՆ



ՏԵՍԱՐԱՆ Ա.

ՕՔԳԱՎ, ԿԻՐԱԿՈՍ

ՕՔԳԱՎ. — Սիրահարի մը համար ի՞նչ գէշ լուր, այս ի՞նչ
ամենազոտուար դիրքի մէջ կ'ըլլնամ: Ուրեմն Սելվէսըր նաւա-
հանդիստէն լուր առիւր թէ: հայրս կը վերադառնայ:

ԿԻՐԱԿՈՍ. — Այո՛:

ՕՔԳԱՎ. — Թէ այս առաւօտ կը հասնի՞:

ԿԻՐԱԿՈՍ. — Այո՛, այս առաւօտ:

ՕՔԳԱՎ. — Եւ թէ զիս կարգելու մտքով կուգայ:

ԿԻՐԱԿՈՍ. — Այո՛:

ՕՔԳԱՎ. — Տխար ժերոնդի մէկ աղջկա՞ն հետ:

ԿԻՐԱԿՈՍ. — Այո՛, տխար ժերոնդի մէկ աղջկան հետ

ՕՔԳԱՎ. — Եւ թէ աղջիկը այս բանիս համար Թարանթէ
հո՞ս կանչուած է:

ԿԻՐԱԿՈՍ. — Այո՛:

ՕՔԳԱՎ. — Այս լուրերը հօրեղբորմէ՞ս իմացար:

ԿԻՐԱԿՈՍ. — Այո՛, ձեր հօրեղբորմէ:

ՕՔԳԱՎ. — Հա՞յրս նամակով այս տեղեկու թիւնները տուած
է հօրեղբորս:

ԿԻՐԱԿՈՍ. — Այո՛, ձեր հայրը՝ նամակով:

ՕՔԴԱՎ.— Եւ կ'ըսես թէ հօրեղբայրս բոլոր մեր բաները գիտէ՞:

ԿԻՐԱԿՈՍ.— Այո՛, բոլոր մեր բաները գիտէ:

ՕՔԴԱՎ.— Է՛հ, խօսէ՛ ամէն բան, բառերն աքծանո՞վ պէտք է հանել բերնէդ:

ԿԻՐԱԿՈՍ.— Ատկէ աւելին ի՞նչ կրնամ խօսիլ: Դուք ոչ մի պարագայ կը մոռնաք, եւ գործերն ճիշտ եղածին պէս կը խօսիք:

ՕՔԴԱՎ.— Գոնէ խորհուրդ մը տուր ինձի, Կիրակոս, ըսէ՛ թէ ի՞նչ ընել պէտք եմ այս իմ ամենադժնդակ դիրքիս մէջ:

ԿԻՐԱԿՈՍ.— Ի՞նչ ըսեմ, ես ալ ձեզ նման շփոթեր մնացեր եմ, ես ինքս խորհուրդ տուողի մը պէտք ունիմ:

ՕՔԴԱՎ.— Հօրս այս անիծեալ վերադարձը մէջքս կոտրեց:

ԿԻՐԱԿՈՍ.— Իմ ալ մէջքս կոտրեց:

ՕՔԴԱՎ.— Ուժգին սաստերու ի՞նչ յանկարծահաս փոթո-
րիկ մը պիտի գոռայ գլխուս երբ հայրս բանն իմանայ:

ԿԻՐԱԿՈՍ.— Սաստը բան մը չէ, ո՞ւր էր թէ ես ալ սաստեր լսելով ազատէի, բայց կարծեմ թէ ձեր խենթու-
թիւններն աւելի սուղի պիտի նստին ինձի, հետուէն ծեծ ու փայտի ամպ մը ձեւացած կը տեսնեմ՝ որ գանկիս վրայ պիտի պայթի սաստկօրէն:

ՕՔԴԱՎ.— Տէ՛ր Աստուած, ո՞ր ճամբով գոլուս ելլեմ գըտ-
նուած տագնապալի վիճակէս:

ԿԻՐԱԿՈՍ.— Այդ բանը տագնապալի վիճակի մը մէջ ինք-
զինքդ նետելէ յառա՛ջ պէտք էիք մտածել:

ՕՔԴԱՎ.— Գու տարածամ խրատներովդ զիս կը մեռցնես, Կիրակոս:

ԿԻՐԱԿՈՍ.— Դուք ձեր խենթումենթ գործերով զիս շատ
աւելի կը մեռցնէք, տէր իմ:

ՕՔԴԱՎ.— Ի՞նչ ընեմ հիմայ, ի՞նչ ճամբայ բռնեմ, ի՞նչ
միջոցի դիմեմ:

Տ Ե Ս Ա Ր Ա Ն Բ .

ՕՔԴԱՎ, ՍՔԱԲԷՆ, ԿԻՐԱԿՈՍ

ՍՔԱԲԷՆ.— Ի՞նչ է այդ, տիար Օքդավ, ի՞նչ ունիք, ի՞նչ
կայ, մեծ վրդովի՛ մեծ շփոթութեան մէջ կը տեսնեմ զձեզ:

ՕՔԴԱՎ.— Ա՛խ, կորսուած եմ, սիրելիդ իմ Սքաբէն,
ամենայնուհանդերձ վիճակի մը մէջ կը գտնուիմ, մարդիկներու
ամենէ գժբաղդն եմ ես:

ՍՔԱԲԷՆ.— Ի՞նչ պէ՛ս, ի՞նչ կայ:

ՕՔԴԱՎ.— Ինձ վերաբերութեամբ բան մը չլսեցի՞ր:

ՍՔԱԲԷՆ.— Ո՛չ:

ՕՔԴԱՎ.— Հայրս քաղաքս կը հասնի տիար Ժերօնդի հետ՝
զիս ամուսնացնելու խորհուրդով:

ՍՔԱԲԷՆ.— Է՛հ, այդ բանին մէջ ի՞նչ կայ. այդքան
գէշ:

ՕՔԴԱՎ.— Բարէ՛, չես գիտեր, Սքաբէն, հնչուեցիս պատ-
ճառը:

ՍՔԱԲԷՆ.— Չէ, չեմ գիտեր, այլ ձեր ձեռքն է որ շուտով
իմանամ զայն. մխիթարիչ մ'եմ ես, երիտասարդներու գոր-
ծերուն շահագրգռուող մէկը:

ՕՔԴԱՎ.— Ա՛խ, Սքաբէն, եթէ կարենայիր միջոցը գտնել,
հնարք մը մտածել գտնուած տագնապէս զիս ազատելու հա-
մար՝ կեանքս եւ անկէ աւելին իսկ պարտաւոր պիտի մնամ
քեզ:

ՍՔԱԲԷՆ.— Ձեզ խօսք մ'ըսե՛մ, տիար Օքդավ. երբ բանի
մը մէջ խառնուիմ՝ քիչ գործք կայ որ ձեռքէս փախի. ես
ի վերուստ յատուկ հանձար մ'ստացած եմ վարպետ եւ բարե-
պտուղ հնարքներ երեւակայելու, որոնց ուսմիկը նենգութիւն
անունը կուտայ, եւ առանց սնափառութեան կրնամ ըսել
թէ չէ տեսնուած ինձ նման ճարտար եւ սատանորդի մէկը՝
որ այս աղնիւ արուեստի մէջ աւելի փառք ու դափնիներ
շահած ըլլայ: Բայց հաւատացէք, արժանիքի պատիւ- չկայ
այսօր. գործի մը պատճառաւ այնքան մեծ սրտնեղութիւն
մ'ունեցայ՝ որ ալ ամէն բանէ ձեռք քաշեցի:

ՕՔԴԱՎ.— Ինչպէ՞ս, ի՞նչ գործք էր այդ, Սքաբէն:

ՍՔԱԲԷՆ.— Պատահար մ'ուր արդարութեան հետ արուե-
ցայ:

ՕՔԴԱՎ.— Սրդարութեան հետ:

ՍՔԱԲԷՆ.— Այո՛, պզտի կռիւ մ'ունեցանք միատեղ:

ԿԻՐԱԿՈՍ.— Դուն եւ արդարութի՞ւնը:

ՍՔԱԲԷՆ.— Այո, եւ ինձ դէմ խիստ անարժան ընթացք
մ'ունեցաւ եւ որմէ այնքան նեղացաւ սիրտս՝ որ որոշեցի
ասկէ ետք բան մը չընել: Սակայն պատմեցէք նայիմ
ձեր գործը:

չկապէք՝ մինչեւ վաղը առտու պիտի քչէ. թողուցէք որ երկու խօսքով լմնցնեմ զայն. (Սփաբեհի.) Այն վայրկենէն բուռն սիրով յափշտակուած՝ կ'ուզէ երթալ շարունակ մխիթարել իր վշտահար սիրունին: Սպասուհին՝ մօր մահուամբ խնամակալ եղած աղջկան՝ կը մերժէ այդ յաճախակի այցելութիւնները: Տէրս յուսահատութեան մատնուած՝ կ'աղաչէ՝ կը պաղատի, կը թախանձէ, այլ ի դուր: Միշտ սա պատասխանը կ'ընդունի թէ աղջիկը՝ թէպէտ անինչ եւ անպաշտպան պարկեշտ ընտանիքի զաւակ է, եւ ամուսնութեան պայմանով միայն իր հետապնդութիւնք կ'ընդունուին: Ինքնիրեն բանը կը քննէ, կը յուզէ, կը դատէ, կը կշռէ եւ վերջապէս իր որոշումը կուտայ. ահա այս կերպով երեք օրէ հետէ պսակուած է այդ աղջկան հետ:

ՍՔԱՐԷՆ. — Կը հասկնամ կատարելապէս:

ԿԻՐՍԱԿՈՍ. — Հիմա դի՛ր ատոր հետ հօրը անակնկալ վերադարձը՝ որ ամիսէ մը կ'սպասուէր, դի՛ր նաեւ դինք տիար Ժերօնդի աղջկան հետ կարգելու խորհուրդը՝ որ մէջտեղ կայ: Տիար Ժերօնդ այդ զաւակը երկրորդ կնոջմէ մ'ունեցեր է՝ որու հետ Թարանթի մէջ ամուսնացեր է եղեր:

ՕՔԴԱՎ. — Եւ ասոնց վրայ աւելցո՛ւր այդ սիրուն օրիորդին չքաւորութիւնը եւ իրեն նպաստելու անկարող վիճակս:

ՍՔԱՐԷՆ. — Ա՛յս է եղեր ձեր նեղութիւնը, այսպիսի չնչին խնդրոյ մը համար այդ ո՛րքան տապալակ մատնուած էք երկուքդ ալ, այդպէս իրար անցնելու ի՞նչ կայ: Չե՞ս ամչնար, Կիրակոս, որ այսպիսի ոչինչ բանի մը համար շուարիս մնաս, ամօթ չէ՞ այդ քու ահագին հասակիդ՝ որ բան մը չգտնես գլխուդ մէջ, մտքիդ մէջ չդարբնես, չհնարես շնորհքով վարպետութիւն մը, ըստիւր հնարք մը՝ ձեր դործը շտկելու համար: Մե՛ղք քեզի, այդ ի՞նչ անխելք ես եղեր: Ո՛ւր էր որ ասկէ առաջ այդ երկու ծերունիները ձեռքս տային. գիրենք խաբել խաբխաբելու համար անանկ խաղեր պիտի խաղայի՝ որ իրենք ալ զարմացած մնային. սանկ՝ պղտիկ էի տակաւին՝ եւ հազար տեսակ վարպետութիւններով ու խորամանկութիւններով արդէն նշանաւոր եղած էի:

ԿԻՐՍԱԿՈՍ. — Ի՞նչ ընեմ, Աստուած քու ձիրքերդ ինձի չէ շնորհեր, ես քեզ նման ատեաններու հետ գժտելու տաղանդը չունիմ:

ՕՔԴԱՎ. — Ահա իմ սիրուն Հիասինդս:

ՏԵՍԱՐԱՆ Գ.

ՀԻԱՍԻՆԴ, ՕՔԴԱՎ, ՍՔԱՐԷՆ, ԿԻՐԱԿՈՍ

ՀԻԱՍԻՆԴ. — Ա՛խ, Օքդավ, ստո՞յգ է ինչ որ Կիրակոս ըսեր էր ծծօրս՝ նետինի թէ հայրդ կը վերադառնայ եւ կուզէ կարգել զքեզ:

ՕՔԴԱՎ. — Այո՛, սիրուն Հիասինդ, եւ այս լուրերը դառն հարուած մը տուին սրտիս: Այլ ի՞նչ կը տեսնեմ, կուլա՞ս. ինչո՞ւ այդ արցունքները, ըսէ՛, կը կասկածի՞ս վրաս թէ քեզ անհաւատարիմ գտնուեմ, իմ սիրոյս վրայ վստահ չե՞ս միթէ:

ՀԻԱՍԻՆԴ. — Այո՛, Օքդավ, վստահ եմ թէ դիս կը սիրես, այլ մինչեւ վերջը սիրելուդ վրայ չունիմ վստահութիւն:

ՕՔԴԱՎ. — Է՛հ, քեզ սիրողը, Հիասինդ, կրնա՞յ բոլոր կենացը մէջ չսիրել:

ՀԻԱՍԻՆԴ. — Ի՞նչ ըսեմ, Օքդավ, լսած եմ թէ արական սեռը մերինին չափ երկար ժամանակ չսիրեր, եւ թէ էրեկ մարդոց ցուցած խանդն ու եռանդը դիւրաւ կը վառի, ու դիւրաւ ալ կը մարի:

ՕՔԴԱՎ. — Ա՛հ, սիրելիդ իմ Հիասինդ, ըսել է թէ իմ սիրտս ուրիշ մարդոց սրտին չնմանիր, ես իմ մասիս կ'զգամ թէ մինչեւ գերեզման պիտի սիրեմ զքեզ:

ՀԻԱՍԻՆԴ. — Սիրելի է ինձ հաւատալ թէ ինչ որ կ'ըսես՝ քու սրտէդ է, եւ խօսքերուդ անկեղծութեան վրայ չեմ տարակուսիր, այլ կը վախնամ ծնողական իշխանութենէ՝ որ վրաս ունեցած գողտրիկ զգացումներուդ պիտի հակառակի: Դուն հօր մ'ազդեցութեան տակ ես՝ որ զքեզ ուրիշ աղջկան մը հետ ամուսնացնել կ'ուզէ, եւ եթէ այս դժբաղդութիւնը մը կ'ստատայի՝ աներկբայ եմ որ սրտիս ցաւէն պիտի մեռնիմ:

ՕՔԴԱՎ. — Ո՛չ, սիրելիդ իմ Հիասինդ, հայրս չկրնար բռնադատել զիս քեզի դէմ ուխտադրութ գտնուելու, եւ եթէ հարկ ըլլայ՝ նոյն օրն իսկ հայրենիքէս պիտի ձգեմ հեռանամ՝ որպէս զի քեզմէ չբաժնուիմ: Արդէն՝ երեսն իսկ չտեսած՝ սոսկալի ատելութիւն մը կ'զգամ ինձ սահմանուած աղջկան դէմ, եւ՝ առանց քար սիրտ մ'ունենալու՝ կը բաղձամ որ ծովը յաւիտեանս յաւիտեանից քչէ հեռացնէ զան մեզմէ: Մի՛ լար ուրեմն, կ'աղաչեմ, սիրելիդ իմ Հիասինդ, վասն զի քու ար-

ցունքներդ կը մեռնեն զիս, քու լալդ տեսնելով սիրտս կտոր կտոր կ'ըլլայ:

ՀԻԱՍԻՆԴԻ. — Կը սրբեմ արցունքներս՝ քանի որ այդպէս կ'ուզես, եւ անյողող սրտիս կ'սպասեմ երկնից ընկելք տնօրէնութեան:

ՕԲԴԱՎ. — Այո՛, երկինք նպաստամատոյց պիտի ըլլայ մեզ:

ՀԻԱՍԻՆԴԻ. — Անշուշտ՝ եթէ դուն հաւատարիմ մնաս:

ՕԲԴԱՎ. — Ո՛հ, հաւատարութիւնս աներկբայ է:

ՀԻԱՍԻՆԴԻ. — Ուրեմն երջանկութիւնս ալ աներկբայ է:

ՄԲԱՅԷՆ. — (մեկուսի.) Անմիտ աղջիկ չէ սա, ձեռք կուտայ:

ՕԲԴԱՎ. — (Մխարհէր ցուցրնելով.) Սա մարդը՝ եթէ ուզէ կրնայ խելքէ մաքէ դուրս օգնութիւններ ընել մեր ամէն նեղութեանց մէջ:

ՄԲԱՅԷՆ. — Բերնէս մեծ երգումներ հանած եմ ասկէ ետք ուրիշներու գործերուն չխառնուելու, այլ եթէ երկուքդ զիս աղաչէք թախանձէք՝ գուցէ . . . :

ՕԲԴԱՎ. — Ո՛հ, եթէ քու օգնութիւնդ վայելելու համար աղաչելու թախանձելու վրայ է գործը՝ հապա, կը պաղատիմ քեզի բոլոր սրտով որ մեր գործին առաջնորդութիւնը ձեռք առնուս:

ՄԲԱՅԷՆ. — (Հիասթինդի.) Եւ դուք, օրիորդ, բան մը չէք ըսեր:

ՀԻԱՍԻՆԴԻ. Ես ալ Օքդալի հետ կը պաղատիմ յանուն քեզ սիրելի եղած ամէն բաներուն որ մեր սիրոյն թանկագին օգնութիւնդ չզլանաս:

ՄԲԱՅԷՆ. Պէտք է մարդասիրաբար տեղի տալ ձեր աղաչանաց. անոց եղիք, ես ձեզի պիտի օգնեմ:

ՕԲԴԱՎ. — Հաւատա, Սքարէն, թէ . . . :

ՄԲԱՅԷՆ. — (Օղորդի.) Լո՛ւս. (Հիասթինդի.) Օրիորդ, դուք հանդարտ սրտով ձեր բանին պացէք:

ՏԵՍԱՐԱՆ Դ.

ՕԲԴԱՎ, ՄԲԱՅԷՆ, ԿԻՐԱԿՈՍ

ՄԲԱՅԷՆ. — (Օղորդի.) Եւ դուք պատրաստուեցէք անյողող եւ անվահներ ձեր հօր զիմաց ելլելու:

ՕԲԴԱՎ. — Ի՞նչ ըսեմ, հօրս զիմաց ելլելիքս մտածելով հիմակուրնէ կը դողամ, բնական վեհերոտութիւն մ'ունիմ՝ որու չեմ կարող յաղթել:

ՄԲԱՅԷՆ. — Սակայն պէտք է որ առաջին բախումին անյողողդ երեւիք, եթէ ոչ՝ տկարութիւն տեսնելով զձեզ տղու մը պէս դարձնելու առիթ պիտի առնու: Հա՛, տեսնեմ, աչխատեցէք ձեր դէմքն յերկուրելու, համարձակ ձեւ մ'առէք եւ նայեցէ՛ք որ ամէն ըսածներուն աներկիւղ պատասխաններ տաք:

ՕԲԴԱՎ. — Ամէն ջանք պիտի ընեմ համարձակ երեւալու:

ՄԲԱՅԷՆ. — Հապա, տեսնեմ, զձեզ վարժելու համար փորձ մը ընե՛նք, Ձեր կատարելիք գերը փորձենք, նայինք պիտի յաջողի՞ք, Օ՛ն, ձեր դէմքը ցուցէ՛ք անվե՛հեր, ձեր գլուխը՝ բարձր ու նայուածքն աներկիւղ:

ՕԲԴԱՎ. — Այսպէ՛ս:

ՄԲԱՅԷՆ. — Քիչ մը եւս:

ՕԲԴԱՎ. — Ս՛ոյսպէս:

ՄԲԱՅԷՆ. — Լա՛ւ: Ենթադրեցէք թէ ես ձեր հայրն եմ ու կը հասնիմ, համարձակ պատասխանեցէք ինձ՝ որպէս թէ բուն իսկ ձեր հօր պատասխանէիք: Ի՞նչ, անպիտան, դարչելի՛, ստահա՛կ, ինձ նման հօր մ'անարժան զուակ, այնքան անառակութիւններէ ետք, իմ հոս չեղած միջոցիս խաղացած վատ խաղէդ ետք՝ կը համարձակի՞ս զիմացս ելլելու: Իմ տարած այնքան եւ այնքան խնամոց պատուէն ա՛յդ է, անպիտան, այդ յարգանքը կը ցուցնես ինձ: (Օ՛ն անդր:) Դու, անառակ, առանց քու հօրդ հաւանութեան գացեր խօսք - կապ անառակ, առանց քու հօրդ հաւանութիւն մ'ես կ'ընէր: Պատասխան ըրեր՝ գաղտնի ամուսնութիւն մ'ես կ'ընէր: Պատասխան տուր, դարչելի՛, պատասխան տուր: Նայինք քու փուճուճ մուճ պատճառներդ . . . : Տէր ողորմեա՛, այդ ի՞նչ է. չփոթած կը մնա՞ք այդպէս:

ՕԲԴԱՎ. — Կ'ենթադրեմ թէ բուն իսկ հայրս է որ կը խօսի:

ՄԲԱՅԷՆ. — Է՛հ, ձեր հայրն ըլլալուն պատճառա՛ւ այդպէս պէտք չէ որ լուս մնաք միամիտի մը նման:

ՕԲԴԱՎ. Ուրեմն աւելի արիւթիւն պիտի առնում եւ անվահներ պիտի պատասխանեմ:

ՄԲԱՅԷՆ. — Պիտի ընէ՞ք այդ բանը:

ՕԲԴԱՎ. — Պիտի ընե՛մ:

ԿԻՐԱԿՈՍ.— Ձեր հայրը, ձեր հայրը կը տեսնեմ որ կուգայ:

ՕՔԴԱՎ.— Տէ՛ր Աստուած, բանս լմնցաւ, հոս չեմ կենար:

ՏԵՍԱՐԱՆ Ե.

ՍՔԱԲԷՆ, ԿԻՐԱԿՈՍ

ՍՔԱԲԷՆ.— Ինձ նայեցէք, Օքղայ, կեցի՛ք, մի՛ երթաք, Կծիկը դրաւ փախաւ: Այս ինչ վախկոտ խեղճ մէկն է եղեր, մենք սպասենք ձերունուոյն:

ԿԻՐԱԿՈՍ.— Ես ի՞նչ պիտի ըսեմ:

ՍՔԱԲԷՆ.— Խօսի՛ն ինձ թո՛ղ, ինձ հետ եկո՛ւր միայն:

ՏԵՍԱՐԱՆ Զ.

ԱՐԿԱՆԴԻ, ՍՔԱԲԷՆ, ԿԻՐԱԿՈՍ՝ տեսարանին խորը

ԱՐԿԱՆԴԻ.— (ինկզիւնի առանձին կարծեղով.) Ո՛ւր լսուեր է այսպիսի սրիկայ ընթացք:

ՍՔԱԲԷՆ.— (Կիրակոսի.) Գործն իմացեր է արդէն, եւ ա՛յնքան բարկացած է՝ որ այդ նիւթին վրայ ինքնիբերն կը խօսի բարձրաձայն:

ԱՐԿԱՆԴԻ.— (ինկզիւնի առանձին կարծեղով.) Այս ի՞նչ յանդգնութիւն, ի՞նչ լրբութիւն:

ՍՔԱԲԷՆ.— (Կիրակոսի.) Մտիկ ընենք, նայինք ի՞նչ կը խօսի:

ԱՐԿԱՆԴԻ.— (ինկզիւնի առանձին կարծեղով.) Տեսնե՛մ, ի՞նչ պիտի ըսէ կնքած սա խենթ ամուսնութեանը վրայ:

ՍՔԱԲԷՆ.— (մեկուսի.) Ի՞նչ ըսելիքը մենք մտածած ենք արդէն:

ԱՐԿԱՆԴԻ.— (ինկզիւնի առանձին կարծեղով.) Ի՞նչ, կը կարծեն թէ սուտամուտ խօսքերով պիտի խաբարե՞ն զիս:

ՍՔԱԲԷՆ.— (մեկուսի.) Գուցէ՛:

ԱՐԿԱՆԴԻ.— (ինկզիւնի առանձին կարծեղով.) Իբեհց բոլոր խօսքերը օդը պիտի ցնդին:

ՍՔԱԲԷՆ.— (մեկուսի.) Տեսնենք:

ԱՐԿԱՆԴԻ.— (ինկզիւնի առանձին կարծեղով.) Ոչ, չպիտի խաբեն զիս:

ՍՔԱԲԷՆ.— (մեկուսի.) Այդ յայտնի չէ:

ԱՐԿԱՆԴԻ.— (ինկզիւնի առանձին կարծեղով.) Իմ անառակ զաւակս տեղ մը փակեմ որ եւ է վախ չունենալու համար:

ՍՔԱԲԷՆ.— (մեկուսի.) Ատոր ճարը կը նայինք:

ԱՐԿԱՆԴԻ.— (ինկզիւնի առանձին կարծեղով.) Եւ այդ ոչուփուճ Կիրակոսն ալ ձեռի տակ պիտի սատկեցնեմ:

ԿԻՐԱԿՈՍ.— (Սխաբեկի.) Չարմանք պիտի ըլլար՝ եթէ մոռնար զիս:

ԱՐԿԱՆԴԻ.— (Կիրակոսը նշմարեղով.) Վա՛յ, հո՞ս ես եղեր, ընտանեաց իմաստ՛ուն դաստիարակ, երիտասարդներու առաքինի՛ առաջնորդ:

ՍՔԱԲԷՆ.— Պարոն Արկանդ, խիստ ուրախ եմ զձեզ վերադարձած տեսնելով:

ԱՐԿԱՆԴԻ.— Բարե՛ւ, Սքաբէն: (Կիրակոսին.) Շիտա՛կը, խիստ լաւ հետեւեր ես տուած պատուէրներուս, եւ զաւակս խիստ իմաստուն ընթացք ունեցեր է բացակայութեանս միջոցին:

ՍՔԱԲԷՆ.— Ձեր առողջութիւնը լա՛ւ է, պարոն Արկանդ, ինչպէս կը տեսնեմ:

ԱՐԿԱՆԴԻ.— Բաւական լաւ: (Կիրակոսին.) Բան չես խօսեր, անպիտան. ըսածներուս չես պատասխաներ:

ՍՔԱԲԷՆ.— Ձեր ճամբորդութիւնը հանգի՞ստ էր, պարոն Արկանդ:

ԱՐԿԱՆԴԻ.— Է՛հ, հանգիստ էր, ի՞նչ կ'ըլլայ: Թո՛ղ որ հանգիստ կորուս ընեմ:

ՍՔԱԲԷՆ.— Ի՞նչ, կոուի՞լ կուզէք, պարոն Արկանդ:

ԱՐԿԱՆԴԻ.— Այո՛, կոուի՞լ կուզեմ:

ՍՔԱԲԷՆ.— Եւ որո՞ւ հետ:

ԱՐԿԱՆԴԻ.— (Կիրակոսը ցուցնելով.) Սա անպիտանին հետ:

ՍՔԱԲԷՆ.— Եւ ինչո՞ւ կոուիք:

ԱՐԿԱՆԴԻ.— Իմ հոս չեղած ատենս եղածը չլսեցի՞ր:

ՍՔԱԲԷՆ.— Այո՛ սանկ պզտի բան մը լսեցի:

ԱՐԿԱՆԴԻ.— Ի՞նչպէս սանկ պզտի բան, այսպիսի՛ ընթացք մը:

ՄՔԱՔԷՆ.— Իրաւունք ունիք:

ԱՐԿԱՆԴ.— Այսպիսի յանդգնութի՛ւն մը:

ՄՔԱՔԷՆ.— Ճշմարիտ է:

ԱՐԿԱՆԴ.— Զաւակ մը առանց հօրը հաւանութեան ելլէ կարգուի՛

ՄՔԱՔԷՆ.— Այո՛, մեղադրելի բան մ'է այս, այլ իմ կարծիքս այն է որ ձայն չհանէք:

ԱՐԿԱՆԴ.— Իմ կարծիքս այդ չէ, եւ կրցածիս չափ ձայն պիտի հանեմ: Ի՞նչ, չե՞ս ընդունիր թէ աշխարհի ամէն իրաւունքներն ունիմ բարկանալու:

ՄՔԱՔԷՆ.— Իրաւունք ունիք անշուշտ: Ես ալ լսած ժամանակս բարկացայ եւ ձեր սիրոյն համար կուռեցայ անգամ ձեր որդւոյն հետ: Հարցուցէ՛ք իրեն թէ ո՞րքան սաստեցի զինք, ո՞րքան յանդիմանութիւններ ըրի իր հայրը յարգած չըլլալուն, հայր մ'որու դարչապարնեքը համբուրել պէտք է: Դուք իսկ այնքան լաւ չպիտի խօսէիք իրեն հետ: Բայց ի՞նչ ըսեմ, իր իրաւունքը հասկցայ, եւ մտածեցի թէ՛ գործին խորը քննելով՝ այնքան ալ յանցանք չէ ըրածը:

ԱՐԿԱՆԴ.— Ի՞նչ ամեղցփեղ կը խօսիս: Այնքան յանցանք չէ՞ եղեր երթալ յախուռն կերպիւ ամուսնանալ անձանօթ աղջկան մը հետ:

ՄՔԱՔԷՆ.— Ի՞նչ ընէր, բաղդն այդպէս բերաւ:

ԱՐԿԱՆԴ.— Օ՛հ, ո՛հ, ի՞նչ լաւ պատճառ: Գնա՛ ամենէ չըլլա իք ո՞ճերը գործէ՛, նենգէ՛, գողցի՛ր, զա՛րկ, սպաննէ՛, եւ ետքը ինքզինքդ արդարացնելու համար ըսէ որ բաղդն այդպէս ուզեց, այդպէս բերաւ:

ՄՔԱՔԷՆ.— Է՛հ, դուք ալ տիար Արկանդ, բոլորովին փիւլիստիայօրէն կ'առնուք խօսքս, ըսել ուզեցի թէ ճակատագրապէս այս գործին մէջ բռնուած գտնուեցաւ:

ԱՐԿԱՆԴ.— Եւ ինչո՞ւ բռնուէր այս գործին մէջ:

ՄՔԱՔԷՆ.— Տէր ողորմեա՛, տիար Արկանդ, կ'ուզէք որ ձեր որդին ձեզի չափ զգօն ու խոհակա՞ն ըլլայ: Երիտասարդ ըսածդ երիտասարդ է եւ այնքան խոհեմութիւն չունենար միայն օրինաւոր գործ տեսնելու համար, օրինակ մեր Լէանարըն՝ որ խրատներուս մտիկ չընելով՝ զնաց ձեր զաւկէն աւելի գէշ բան մ'ըրաւ: Դուք ալ երիտասարդ եղած չէ՞ք, տիար Արկանդ, դուք ալ ձեր կարգին խենթութիւններ ըրած չէ՞ք միթէ: Ես լսած եմ թէ ատենով կրակուբոց մէկն էք եղեր կանանց քով, թէ այն ժամանակներու բարեծաղիկ ունի-

ներու հետ ձեր չարածճիւղութիւնները կ'ընէք եղեր՝ բաներն մինչեւ ծայրագոյն աստիճանները մղելով:

ԱՐԿԱՆԴ.— Այո՛, այդպէս է, Սքաբէն իրաւունք ունիս, բայց կնահածութեան սահմաններու մէջ մնացի միշտ, եւ չեւայ իր ըրածը չըրի երբէք:

ՄՔԱՔԷՆ.— Է՛հ, ի՞նչ ընէր խեղճը. Ծաղկահասակ աղջիկ մը կը տեսնէ՛ որ խելք կուտայ իրեն (վասն զի ձեզ ելած է՝ սիրուիլ ամէն կիներէ), կը հաւնի անոր գեղեցկութեան, այցելութիւններ կ'ընէ, կ'անողջնայ հետը, կը հառաչէ քծնօրէն, խանդավառութիւն կը յայտնէ: Աղջիկը տեղի կուտայ հետագնդու մեներու, նա ալ իր յաջողութիւնն յառաջ կը մղէ, ծնողք վրայ կը հասնին ու զէն ի ձեռին կը հարկադրեն զինք ամուսնանալու:

ԿԻՐԱԿՈՍ.— (Վեկուսի.) Վա՛յ խորամանկ խաբերայ վա՛յ:

ՄՔԱՔԷՆ.— Ի՞նչ, կուզէիք որ ընդդիմանար եւ սպաննէի՞ն զինքն: Վերջապէս աւելի լաւ է կարգուիլ քան մեռնիլ:

ԱՐԿԱՆԴ.— Բանն ինձ այդպէս չպատմեցին:

ՄՔԱՔԷՆ.— (Կիրակոսը ցուցնելով.) Կիրակոսին հարցուցէ՛ք, տեսնէ՛ք, պիտի չհաստատէ՞ ըսածս:

ԱՐԿԱՆԴ.— (Կիրակոսին.) Տէրդ բռնի՞ ամուսնացաւ:

ԿԻՐԱԿՈՍ.— Այո՛, պարօն:

ՄՔԱՔԷՆ.— Ի՞նչ, սո՞ւտ պիտի ըսէի ձեզ:

ԱՐԿԱՆԴ.— Եթէ այդպէս է՝ պէտք էր ուրեմն նօտարին երթար եւ բողոքէր թէ իր վրայ բռնութիւն բանեցուցեր էին:

ՄՔԱՔԷՆ.— Ձեր օրդին այդ բանն ընել չուզեց:
ԱՐԿԱՆԴ.— Ատով աւելի զիւրութիւն պիտի ունենայի այդ ամուսնութիւնն աւերելու:

ՄՔԱՔԷՆ.— Այդ ամուսնութիւնն աւերելո՞ւ, կ'ըսէք:

ԱՐԿԱՆԴ.— Այո՛, աւերելու:

ՄՔԱՔԷՆ.— Այդ ամուսնութիւնը դուք չպիտի աւրէք, տիար Արկանդ:

ԱՐԿԱՆԴ.— Չպիտի՞ աւրեմ:

ՄՔԱՔԷՆ.— Ո՛չ, չպիտի աւրէք:

ԱՐԿԱՆԴ.— Ի՞նչ ըսել է, հօրենական իրաւունքներս իմ կողմն չե՞ն, նաեւ այն իրաւունքը որ զաւկիս վրայ բռնութիւն բանեցուցած են:

ՄՔԱՐԷՆ. — Ձեր որդին այդ բանը չպիտի ընդունի:

ԱՐԿԱՆԴ. — Չպիտի՞ ընդունի:

ՄՔԱՐԷՆ. — Ո՛չ:

ԱՐԿԱՆԴ. — Որդի՞ս չպիտի ընդունի

ՄՔԱՐԷՆ. — Այո՛, ձեր որդին. ի՞նչ, կուզէք խոստովանի թէ ինք վախճող մէկն է եւ թէ բռնի՞ ամուսնացուցիւր են զինք: Չայդ չպիտի խոստովանի բնաւ, քանզի անպատուութիւն մ'է իրեն, եւ այդ ընթացքով ձեզ նման հօր մ'անարժան դաւակ եղած պիտի ըլլայ:

ԱՐԿԱՆԴ. — Քանի՞ր կառնում այդ խօսքերը:

ՄՔԱՐԷՆ. — Թէ՛ ձեր եւ թէ իր պատուոյն համար պէտք է ամէնուն ըսէ թէ իր յօժար կամօք կարդուած է այդ աղջկան հետ:

ԱՐԿԱՆԴ. — Ես ալ թէ՛ իմ եւ թէ իր պատուոյն համար կ'ուզեմ որ հակառակն ըսէ:

ՄՔԱՐԷՆ. — Ո՛չ, վստահ եմ թէ այդ բանը չպիտի ընէ:

ԱՐԿԱՆԴ. — Ես պիտի բռնադատեմ՝ որ ընէ:

ՄՔԱՐԷՆ. — Չպիտի՞ ընէ, կ'ըսեմ:

ԱՐԿԱՆԴ. — Պիտի ընէ՛, ապա թէ ոչ զինք ժառանգութենէ կը զրկեմ:

ՄՔԱՐԷՆ. — Դո՞ւք:

ԱՐԿԱՆԴ. — Այո՛, ես:

ՄՔԱՐԷՆ. — Աղէկ ա՛:

ԱՐԿԱՆԴ. — Ի՞նչ, աղէկ ա՛:

ՄՔԱՐԷՆ. — Դուք զինք ժառանգութենէ չէք զրկեր:

ԱՐԿԱՆԴ. — Չե՞մ մի զրկեր:

ՄՔԱՐԷՆ. — Ո՛չ:

ԱՐԿԱՆԴ. — Ո՞չ:

ՄՔԱՐԷՆ. — Ո՛չ:

ԱՐԿԱՆԴ. — Իբաւ որ, գուարճալի խօսք: Ես զաւակս ժառանգութենէ չե՞մ զրկեր, կ'ըսես:

ՄՔԱՐԷՆ. — Ո՛չ, չէք զրկեր:

ԱՐԿԱՆԴ. — Ո՞վ պիտի արգիլէ զիս:

ՄՔԱՐԷՆ. — Դուք զձեզ պիտի արգիլէք:

ԱՐԿԱՆԴ. — Ե՞ս:

ՄՔԱՐԷՆ. — Այո՛: Ձեր սիրտը չպիտի ներէ ձեզ այդ բանն ընել:

ԱՐԿԱՆԴ. — Շա՛տ աղէկ պիտի ներէ:

ՄՔԱՐԷՆ. — Լըջօրէն չէք խօսիր:

ԱՐԿԱՆԴ. — Խի՛ստ լըջօրէն կը խօսիմ:

ՄՔԱՐԷՆ. — Հայրական գորովն իր դերը պիտի կատարէ:

ԱՐԿԱՆԴ. — Բա՛ն մ'ալ չպիտի կատարէ:

ՄՔԱՐԷՆ. — Պիտի կատարէ՛:

ԱՐԿԱՆԴ. — Ես, կ'ըսեմ որ ժառանգութենէ պիտի զրկեմ զինք:

ՄՔԱՐԷՆ. — Պարա՛պ խօսք:

ԱՐԿԱՆԴ. — Պարապ խօսք մի՛ ըսեր, Աքաբէն:

ՄՔԱՐԷՆ. — Այսօ՞ր պիտի ճանչնամ զձեզ թէ բարի մարդ էք:

ԱՐԿԱՆԴ. — Ես բարի մարդ չեմ, ընդհակառակն ուղած ժամանակս, չար մարդ եմ. Այլ վերջացնենք, այս խօսքերս բարկութիւնս կը շարժեն, (Կիրակոսին.) Գնա՛, անպիտան, գնա՛ անտռակ զաւակս գտի՛ր հոս բեր, ես ալ երթամ տիար ժէրօնդի գլուխս եկած այս ձիւնը պատմեմ:

ՄՔԱՐԷՆ. — Եթէ բանի մը կրնամ օգտակար ըլլալ, տիար Արկանդ, պատրաստ եմ ծառայելու:

ԱՐԿԱՆԴ. — Շնորհակալ եմ: (Մեկուսի.) Ա՛խ, ինչո՞ւ մէկ հատիկ զաւակս ըլլար, եւ աղջիկս չապրէր՝ որ զինք միակ ժառանգս ընէր:

ՏԵՍԱՐԱՆ Է.


ՄՔԱՐԷՆ, ԿԻՐԱԿՈՍ

ԿԻՐԱԿՈՍ. — Իբաւ որ մեծ մարդ ես, Աքաբէն, գործը արդէն լաւ ճամբու մէջ է քու շնորհիւ, բայց միւս կողմէ սախ պողական պէտք ունինք ստիկի, ամէն կողմէ ետեւնէս ինչեր՝ զմեզ կը նեղեն:

ՄՔԱՐԷՆ. — Բանն ինձի թո՛ղ, ճամբան դտած եմ արդէն, մտքիս մէջ հաւատարիմ մէկը կը վնասեմ միայն՝ կարեւոր դեր մը կատարելու համար, միտքս բան մը եկաւ: Կեցի՛ր նայիմ մէջ մը: Խիզախ մէկու մը պէս վար իջնցուր գոակդ: Մէկ ոտքի վրայ կայնէ՛: Ձեռքդ կուշտիդ դի՛ր: Կատարել նայուածք մ'ա՛ռ: Քալէ՛ անգամ մը՝ որպէս թէ բեմին վրայ մեծ մարդ մ'եղած ըլլայիք: Լաւ: Հետս եկուր, երեսդ ու ձայնդ ծպտելու միջոցները պիտեմ ես:

ԿԻՐԱԿՈՍ.— Սա բանը կ'աղաչեմ քեզ, Աքաբէն, որ
չեղլեա ստեաններու հետ գործ բանաս գլուխս:

ՍՔԱՅԷՆ.— Հոգ մի՛ ընեք, Կիրակոս, երկուքս իբր եղբայր
վտանգներէ մեր բաժինը պիտի ունենանք, երեք տարի առելի
կամ պակաս թիպարտութիւն չկրնար վեհոգի սիրտ մը կա-
սեցնել:



ԱՐԱՐՔ ԵՐԿՐՈՐԴ

ՏԵՍԱՐԱՆ Ա.

ԺԵՐՐՈՆԴ, ԱՐԿԱՆԴ

ԺԵՐՐՈՆԴ.— Այո՛, անշուշտ, այս օգով մեր մարդիկները
այսօր կը հասնին, թարէնթէ եկած նաւաշ մը ինձ հաստա-
տեց թէ իմ մարդս նաև մտնելու վրայ տեսեր էր. բայց
աղջկան հասած ժամանակը՝ գործերը մեր խորհրդին նկատ-
մամբ աննպաստ վիճակի մը մէջ գտնուած պիտի ըլլան: Եթէ
տեղեկութիւնները՝ զոր ձեռք օրդուոյն վրայ տուիք, մեր որո-
շումները կը խանգարեն բոլորովին:

ԱՐԿԱՆԴ.— Դուք հոգ մի՛ ընեք, տիար Ժերօնդ, ես հի-
մակուրնէ պէտք եղածները պիտի ընեմ ամէն արգելք վերցնե-
լու համար:

ԺԵՐՐՈՆԴ.— Բան մը ըսե՛մ, տիար Արկանդ, պէտք է մեծ
ջանք՝ մեծ փոյթ ունենանք զաւակներու զաստիարակութեան
համար:

ԱՐԿԱՆԴ.— Անշուշտ այդպէս է, այլ ի՞նչ բանի համար
այդ խօսքը կը զրուցէք:

ԺԵՐՐՈՆԴ.— Այն բանին համար որ երիտասարդներու ան-
կարգ բարուց պատճառ՝ ստէպ իրենց ընդունած յոռի դաստի-
արակութիւնն է:

ԱՐԿԱՆԴ.— Այո՛, այդպէս կ'ըլլայ երբեմն, այլ ի՞նչ ըսել
կ'ուզէք:

Ժերօնի.— Ի՞նչ ըսել կուզեմ:

ԱրհԱնի.— Այո՛:

Ժերօնի.— Ըսել կ'ուզեմ որ եթէ իբր իմաստուն հայր լաւ կրթութիւն մը տուած ըլլայիք ձեր զաւակին՝ այս ձիւնը ձեր գլուխը չէր բերեր:

ԱրհԱնի.— Խիստ լաւ: Դուք ուրեմն ընտիր կրթութի՞ւն մը տուած կ'ըլլաք ձեր զաւակին:

Ժերօնի.— Անշուշտ, եւ խիստ դժուարս պիտի գար եթէ ատոր մօտ բան մ'ընէր երբէք:

ԱրհԱնի.— Եւ եթէ այդ զաւակը՝ զոր իբր իմաստուն հայր լաւ կրթած էք՝ եղեր, իմինէս աւելի գէշ բան մ'ըրած ըլլար, ի՞նչ կ'ըսէք անոր:

Ժերօնի.— Ի՞նչ խօսք է այդ:

ԱրհԱնի.— Ի՞նչ խօսք է այս:

Ժերօնի.— Այո՛, ի՞նչ ըսել կ'ուզէք:

ԱրհԱնի.— Սա ըսել կ'ուզեմ, տխար Ժերօնի, որ պէտք չէ անքան շուտ ուրիշներու ընթացքը դատապարտել, եւ թէ բան խօսիլ ուղղորդելը պէտք է լաւ մը նային իրենց շուրջ թէ գէշ բան մը կա՞յ թէ չկայ:

Ժերօնի.— Այդ հանելուկէն բան չեմ հասկնար:

ԱրհԱնի.— Այդ հանելուկը ձեզի բացատրողներ պիտի գտնուին:

Ժերօնի.— Ի՞նչ, արդեօք բա՞ն մը լսած էք որդւոյս վրայօք:

ԱրհԱնի.— Կարելի է:

Ժերօնի.— Ի՞նչ լսեցիք, խնդրեմ:

ԱրհԱնի.— Ձեր Աքարէնը բարկութեանս միջոցին՝ գործը հակիրճ կերպով մը խօսեցաւ, պարագաները իմէն կամ ուրիշէ մը կրնաք իմանալ, ես կերթամ փաստաբանի մը խորհուրդ հարցնելու, թէ ի՞նչ միջոցներ պէտք է ձեռք առնու՞մ: Տեսութիւն, տխար Ժերօնի:

ՏԵՍԱՐԱՆ Բ.

Ժերօնի

Ժերօնի.— (տաւնածիւն.) Ի՞նչ սան է արդեօք, իրենէն աւելի գէշ գործ մը ի՞նչպէս կ'ըլլայ, ինձ այնպէս կ'երեւի

թէ առանց հօր հրամանին կարգուիլը ամէնէ յօտի ընթացքն է է որ կրնայ երեւակայուիլ:

ՏԵՍԱՐԱՆ Գ.

Ժերօնի, ԼէԱնՏի

Ժերօնի.— Հա՛, եկա՞ք:

ԼէԱնՏի.— (դեպի Ժերօնի վազելով՝ զան գրկելու համար.) Ո՛հ, հայր իմ, քանի՛ ուրախ եմ զձեզ վերադարձած տեսնելով:

Ժերօնի.— (չուզելով գրկել ԼէԱնՏի.) Մի՛ աճապարեք, քիչ մը դործի վրայօք խօսինք:

ԼէԱնՏի.— Թողէք, հայր, որ գրկեմ զձեզ, եւ . . . :

Ժերօնի.— (դարձեալ մերժելով.) Մի՛ աճապարեք, կ'ըսեմ:

ԼէԱնՏի.— Ի՞նչ, հայր, կը մերժէ՞ք, չէ՞ք հաւանիր որ զրկախառնութեամբ սրախ ուրախութիւնը յայտնեմ:

Ժերօնի.— Այո՛, լուսաբանուելիք բան մը կայ մեր միջեւ:

ԼէԱնՏի.— Ի՞նչ բան, հայր:

Ժերօնի.— Շիտակ կեցի՛ր, որ դէմ առ դէմ տեսնեմ զքեզ:

ԼէԱնՏի.— Ի՞նչ կայ:

Ժերօնի.— Աչքիս մէջ նայէ՛:

ԼէԱնՏի.— Բայց ի՞նչ կայ, հայր:

Ժերօնի.— Ի՞նչ անցք անցեր է հոս:

ԼէԱնՏի.— Ի՞նչ անցք անցեր է, կը հարցունէ՞ք:

Ժերօնի.— Այո՛, ի՞նչ ըրիք հոս չեղած միջոցիս:

ԼէԱնՏի.— Ի՞նչ կ'ուզէք, հայր, որ ըրած ըլլամ:

Ժերօնի.— Ձէ թէ կ'ուզեմ որ ըրած ըլլաս, այլ կը հարցնեմ թէ ի՞նչ ըրիր:

ԼէԱնՏի.— Ե՞ս: Գանդատի առիթ տալիք բա՛ն մը չըրի:

Ժերօնի.— Ամենեւին բան մը չըրի՞ր:

ԼէԱնՏի.— Ո՛հ:

Ժերօնի.— Կը կենա՞ս այդ խօսքիդ վրայ:

ԼէԱնՏի.— Ես անմեղութեանս վրայ վստահ եմ:

Ժերօնի.— Սակայն Աքարէն քու բաներդ իմացուց ինձ:

ԼԷԱՆՏՐ. Աքարէն :
ԺԵՐՕՆԴ. Ա՛հ, ա՛հ, այս անուշը լսելով երեսներդ կար-
մըցան :

ԼԷԱՆՏՐ. — Իմ վրայօքս բա՞ն մ՛ըսաւ Աքարէն :
ԺԵՐՕՆԴ. — Այս դործս կարգադրելու տեղը չէ հոս, այլ-
ուր երթանք հարկ եղած քննութիւնն ընելու : Տուն գնա՛
հիմայ, ես ալ կուգամ ընդ հուպ : Ա՛յ, անդգամ զաւակ, եթէ
անուանս անպատուութիւն բերես՝ զքեզ զաւակութիւնէ կը
հանեմ եւ մխարդ դի՛ր որ յաւիտեան երեսս չես տեսներ :

ՏԵՍԱՐԱՆ Դ. ԼԷԱՆՏՐ

ԼԷԱՆՏՐ. — (սուսնձիւն.) Այսպէս մատնէ՛ գիս Աքարէն :
Այդ անդգամը որ հազար պատճառներով զաղանկքներս պա-
հել պէտք էր, առաջի՛նն ըլլայ երթալ զանոնք հօրս յայտնե-
լու : Ո՛հ, վկա՛յ երկինք, այս մատնութիւնս անպատիւ
չպիտի մնայ :

ՏԵՍԱՐԱՆ Ե. ՕՔԴԱՎ, ԼԷԱՆՏՐ, ՍՔԱՔԷՆ

ՕՔԴԱՎ. — Բու խնամածութեանցդ քանի՛ պարտական եմ,
սիրելիք իմ Աքարէն : Այդ ի՞նչ սքանչելի մարդ ես դուն, եւ
քանի՛ չնորհակալ եմ Աստուծոյ որ զքեզ իմ օգնութեանս
խրկեց :

ԼԷԱՆՏՐ. — Ա՛հ, ա՛հ, հո՞ս ես, պարոն անդգամ, խիստ
ուրախ եմ զքեզ գտնելուս :

ՍՔԱՔԷՆ. — Ձեր ամենախոնարհ ծառան եմ, տէր իմ, չա-
փազանց պատիւ մ՛է այդ դոր կ՛ընէք ինձ :

ԼԷԱՆՏՐ. — (սուրը փաշտելով.) Ինձ անչա՛ն խաղեր խաղա ը
պիտի սորվեցնեմ քեզ, անպիտան :

ՍՔԱՔԷՆ. — (ծունր դնելով.) Տէ՛ր իմ :

ՕՔԴԱՎ. — (երկուքիս սեղեղ անցնելով՝ որպէս զի ար-
գիլի վէհանս Սփառեկը ծեծելու.) Ի՞նչ է այդ, Լէանտր :

ԼԷԱՆՏՐ. — Ո՛հ, Օքդավ, թո՛ղ գիս, կ՛աղաչեմ :
ՍՔԱՔԷՆ. — (Լեանտրի.) Ձեզ ի՞նչ բեր տէր իմ :
ՕՔԴԱՎ. — (Լեանտրն բռնելով.) Կ՛աղաչեմ, Լէանտր :
ԼԷԱՆՏՐ. — (ուզելով Սփառեկը ծեծել.) Թո՛ղ որ վրէժս
լուծեմ :

ՕՔԴԱՎ. — Յանուն մեր սիրոյն, Լէանտր, մի՛ զարներ :
ՍՔԱՔԷՆ. — Այլ ի՞նչ է յանցանքս, տէր իմ, ի՞նչ բեր
ձեզի :

ԼԷԱՆՏՐ. — (ուզելով Սփառեկը ծեծել.) Ի՞նչ բեր, կը
հարցնես, անդգամ :

ՕՔԴԱՎ. — (Լեանտրն բռնելով.) Մի՛, մի՛ զարներ, Լէան-
տր :

ԼԷԱՆՏՐ. — Ո՛հ, Օքդավ, կ՛ուզեմ որ ինք անձամբ այս
ժամուս խոստովանի իւր գործած նենգութիւնը : Այո՛, ապի-
րատ ծառայ, գիտեմ ինձ ըրած չարութիւնդ, թերեւս չէիր
կարծեր որ այս գաղտնիքն յայտնեն ինձ, այլ ես իմացայ, եւ
կ՛ուզեմ որ քու բերնովք խոստովանիս, ապա թէ ոչ՝ հիմա
սուրս փորդ կը խօթեմ :

ՍՔԱՔԷՆ. — Ո՛հ, տէր իմ, ձեռքդ յառաջ կ՛երթա՞յ այդ
բանն ընելու :

ԼԷԱՆՏՐ. — Խօսէ՛ ուրեմն, չո՛ւտ :

ՍՔԱՔԷՆ. — Ձեզ բա՞ն մ՛ըրեր եմ, տէր իմ :

ԼԷԱՆՏՐ. — Այո՛ անպիտան, խիղճդ քեզ իմաց կուտայ թէ
ի՞նչ ըրած ես ինձի :

ՍՔԱՔԷՆ. — Իրաւ որ, չեմ գիտեր ըրածս :

ԼԷԱՆՏՐ. — (Սփառեկը ծեծելու համար յառաջ անցնելով.)
Ձե՞ս գիտեր, կըսես :

ՕՔԴԱՎ. — (Լեանտրն բռնելով.) Լէանտր :

ՍՔԱՔԷՆ. — Է՛հ, տէր իմ, քանի որ կ՛ուզէք որ ըսեմ՝
կը խոստովանիմ թէ քանի մ՛օր յառաջ ձեզ նուէր զրկուած
տակառ մը սպանիական զինին բարեկամներու հետ խմեցի,
ես էի տակառին ձեզ մը բացողը եւ չուրջը ջուր թափողը՝
որպէս զի կարծուի թէ զինին դուրս վաղեր էր :

ԼԷԱՆՏՐ. — Դո՞ւն ես, անդգամ, իմ սպանիկ զինիս խմողը
եւ սպասուհւոյն հետ կուտելուս պատճառ եղողը, կարծելով
թէ ա՛ն էր այս խաղը խաղացողը :

ՍՔԱՔԷՆ. — Այո՛ պարոն, թողութիւն կը խնդրեմ ձեզմէ :
ԼԷԱՆՏՐ. — Ազէկ որ հասկցայ այդ բանը, այլ ատոր հա-
մար չէ :

ՄՔԱՐԷՆ. — Ատոր համար չէ՞, տէր իմ :

ԼԷԱՆՏՐ. — Ո՛չ, ուրիշ գործի մը համար է որ ինձ համար շատ աւելի կարեւորութիւն ունի, եւ կ'ուզեմ որ խոստովանիս :

ՄՔԱՐԷՆ. — Ուրիշ բան ըրած ըլլալս չեմ յիշեր, տէր իմ :

ԼԷԱՆՏՐ. — (ուզելով Սփաթկնը ծեծել.) Չպիտի՞ խօսիս :

ՄՔԱՐԷՆ. — Ի՞նչ խօսիմ :

ՕՔԴԱՎ. — (քունկոյով Լեանտրը.) Հանդարտէ՛, Լեանտր :

ՄՔԱՐԷՆ. — Այո՛, պարոն, ստոյգ է որ ասկէ երկու-երեք շաբաթ յառաջ պզտի ժամացոյց մը տուիք ինձ, որ գիշերայն տանիմ ձեր սիրուհւոյն : Տղմաթաթաւ հագուստներով եւ արիւնշուայ երեսով տուն գարձայ եւ ըսի թէ գողերու հանդիպեր էի՝ որք զիս լաւ մը ծեծելէ ետք՝ ժամացոյցն ալ յափշտակեր էին : Ժամացոյցին գողը ես էի, տէր իմ, ես պանեցի զայն :

ԼԷԱՆՏՐ. — Դո՞ւն գողցար, դո՞ւն պանեցիր ժամացոյցս :

ՄՔԱՐԷՆ. — Այո՛, տէր իմ, ժամս զիտնալու համար :

ԼԷԱՆՏՐ. — Ո՛չ, ո՛չ, այս ի՞նչ գեղեցիկ բաներ է որ կը լսեմ, այս ի՞նչ հաւատարիմ ծառայ ունիմ եղեր, այլ հարցուցածս այդ ալ չէ :

ՄՔԱՐԷՆ. — Ա՞յդ ալ չէ :

ԼԷԱՆՏՐ. — Ո՛չ, սրիկայ, ուրիշ բան մը կ'ուզեմ որ խոստովանիս :

ՄՔԱՐԷՆ. — (վեկուռի.) Այս ի՞նչ փորձանք էր եկաւ գլուխս :

ԼԷԱՆՏՐ. — Խօսէ՛, շո՛ւտ, կորսնցնելու ժամանակ չունիմ :

ՄՔԱՐԷՆ. — Բոլոր ըրածներս ձեզ ըսի, տէր իմ, ուրիշ բան չեմ ըրած :

ԼԷԱՆՏՐ. — (ուզելով Սփաթկնը ծեծել.) Ուրիշ բան չե՞ս ըրած :

ՕՔԴԱՎ. — (Լեանտրի առջին անցնելով.) Է՛յ, է՛յ, Լեանտր :

ՄՔԱՐԷՆ. — Է՛նչ, այս ալ զրուցեմ քանի որ կ'ուզէք :

Ասկէ վեց ամիս մը յառաջ կը յիշէ՞ք այն մարդազայլը (louf-garon) որ գիշերով լաւ ծեծ մը քաշեց ձեզի, եւ փոխած ժա-

մանալինիդ դեռնափոր շտեմարանի մը մէջ ինալով՝ քիչ մնաց որ գլուխնիդ պիտի պատռէիք :

ԼԷԱՆՏՐ. — Է՛նչ, ի՞նչ ըսել կ'ուզես :

ՄՔԱՐԷՆ. — Մարդազայլն ե՛ս էի, տէր իմ :

ԼԷԱՆՏՐ. — Դո՞ւն էիր կ'ըսես, անպիտան թշուառական :

ՄՔԱՐԷՆ. — Այո՛, տէր իմ, միտքս զձեզ վախցնել էր որպէս զի գիշերները զմեզ վաղվտակ շտաք, ինչպէս սովոր էիք ընել :

ԼԷԱՆՏՐ. — Տեղւոյն եւ ժամանակին պիտի յիշեմ այս բոլոր քաջագործութիւններդ, այլ գործին դա՛նք, խոստովանէ՛ նայիմ ի՞նչ ըսիր հօրս :

ՄՔԱՐԷՆ. — Ձեր հօ՞րը :

ԼԷԱՆՏՐ. — Այո՛, անդամ, ի՞նչ ըսիր անոր :

ՄՔԱՐԷՆ. — Ես ձեր հօր վերադառնալէ հետէ երեսն իսկ տեսած չեմ :

ԼԷԱՆՏՐ. — Երեսը տեսած չե՛ս :

ՄՔԱՐԷՆ. — Ո՛չ, տէր իմ :

ԼԷԱՆՏՐ. — Վստա՞ն ես :

ՄՔԱՐԷՆ. — Խիստ վստահ : Այսպէս ըլլալն իր բերնով իսկ ձեզ ըսել պիտի տամ :

ԼԷԱՆՏՐ. — Ես ալ բուն իսկ իր բերնէն լսեցի բանը :

ՄՔԱՐԷՆ. — Ներեցէ՛ք ինձ, տէր իմ, ձեր հայրը ճշմարիտ չէ խօսած :

ՏԵՍԱՐԱՆ Զ.

ԼԷԱՆՏՐ, ՕՔԴԱՎ, ՔԱՐԼ, ՄՔԱՐԷՆ

ՔԱՐԼ. — Ձեր սիրոյն աննպաստ լուր մը կը բերեմ ձեզ :

ԼԷԱՆՏՐ. — Ի՞նչ կայ :

ՔԱՐԼ. — Ձեր գնչուներն Ձերպինէզը ձեր ձեռքէն փախցնելու կէտին մէջ են, օրվորը արտասուալից աչօք խնդրեց ինձմէ գալ իմացնել որ եթէ երկու ժամէն իրեն համար պահանջուած ստակը չտանիք գնչուներուն՝ յաւիտեան պիտի կորսնցնէք զինք :

ԼԷԱՆՏՐ. — Երկու՞ ժամէն :

ՔԱՐԼ. — Երկու ժամէն :

ՏԵՍԱՐԱՆ Է.

ԼԷՍՆՏՐ, ՕՔԴԱՎ, ՍՔԱՐԵՆ

ԼԷՍՆՏՐ. — Ո՛հ, սիրելիդ իմ Սքարէն, օգնութեանդ կարօտ եմ:

ՍՔԱՐԵՆ. — (ոտք եղեղով եւ գոռոզօրէն Լեանտրի առջեւ գալով.) Ո՛հ, սիրելիդ իմ Սքարէն, հիմայ որ պէտք ունիք ինձմէ՛ սիրելիդ իմ Սքարէն կ'ըլլամ:

ԼԷՍՆՏՐ. — Թո՛ղ հիմայ այդ խօսքերն, ես բոլոր այդ բաները, եւ աւելին իսկ՝ եթէ ըրած ես, կը ներեմ:

ՍՔԱՐԵՆ. — Ո՛չ, ո՛չ, ըրածներս մի՛ ներէք ինձի, ձեր սուրբ փորս խոթեցէք: Գոհ պիտի ըլլամ եթէ սպաննէք զի՛ս:

ԼԷՍՆՏՐ. — Ո՛չ, դուն ինձի ապրեցուր՝ սիրոյս նպաստելով:

ՍՔԱՐԵՆ. — Ո՛չ, ո՛չ, աւելի աղէկ կ'ընէք որ սպաննէք զի՛ս:

ԼԷՍՆՏՐ. — Գուն ինձի համար չգտնուելիք ծառայ մ'ես, Սքարէն. կ'աղաչեմ որ ինձ համար գործածես այն սքանչելի հանձարն՝ որ ամէն բան զլուս կը հանէ:

ՍՔԱՐԵՆ. — Ո՛չ, սպաննէ՛ զիս, կ'ըսեմ:

ԼԷՍՆՏՐ. — Ո՛հ, խնդրեմ, Սքարէն, մոռցի՛ր այս ամէն կղաժները եւ ինձի օգնելը միայն նայէ:

ՕՔԴԱՎ. — Պէտք է բան մ'ընես իրեն, Սքարէն:

ՍՔԱՐԵՆ. — Այսքան անարգութենէ ետք կարելի՞ է որ օգնեմ իրեն:

ԼԷՍՆՏՐ. — Այո՛, մոռցի՛ր բարկութիւնս եւ այս պարագայի մէջ քու ճարպկութիւնդ բանեցուր:

ՕՔԴԱՎ. — Ես ալ կ'աղաչեմ, Սքարէն:

ՍՔԱՐԵՆ. — Եղած նախատիւքը չեմ կրնար մարսել:

ՕՔԴԱՎ. — Է՛հ, ալ մոռցի՛ր:

ԼԷՍՆՏՐ. — Սիրոյս այս ամենատագնապալի վիճակին մէջ զիս պիտի թողո՞ւս, Սքարէն:

ՍՔԱՐԵՆ. — Գալ այսպիսի նախատի՛նք մ'ընել յեղակարծ:

ԼԷՍՆՏՐ. — Է՛հ, սխալեցայ:

ՍՔԱՐԵՆ. — Անպիտան, անդգամ, վատչուէր ածականները

տալ ինձի:

ԼԷՍՆՏՐ. — Կը ցաւիմ այդպէս գէշ վարուելուս:

ՍՔԱՐԵՆ. — Ձեր սուրբ փորս խօթե՛լ ուղէք:

ԼԷՍՆՏՐ. — Բոլոր սրտովս ներում կը խնդրեմ, Սքարէն, եւ եթէ հարկ է ծունկիդ իյնալ, ահա այդ ալ կ'ընեմ աղաչելով նորէն որ զիս ձեռքէ չթողուս:

ՕՔԴԱՎ. — Է՛հ, ա՛լ պէտք է զիջանիս, Սքարէն:

ՍՔԱՐԵՆ. — Ոտք ելէք, ուրիշ անգամ այսքան շուտ չբարկանաք:

ԼԷՍՆՏՐ. — Խօսք կուտա՞ս որ ինձ համար պիտի աչխատիս:

ՍՔԱՐԵՆ. — Է՛հ, պէտք եղածը պիտի ընեմ:

ԼԷՍՆՏՐ. — Բայց դիտես թէ ժամանակը կարճ է, պէտք է շուտ ընել ինչ որ պիտի ընես:

ՍՔԱՐԵՆ. — Գուք անհող եղի՛ք, ո՞րքան ստակ պէտք է ձեզի:

ԼԷՍՆՏՐ. — Ձորս հարկեր ոսկի:

ՍՔԱՐԵՆ. — Իսկ ձեզի՞, պարով Օքդավ:

ՕՔԴԱՎ. — Հինգ հարիւր ոսկի:

ՍՔԱՐԵՆ. — Այս ստակը ձեր հայրերէն կը փրցնեմ: (Օգրալին.) Ձեր մասին հնարքն արդէն գտ ուած է (Լեանտրի.) Իսկ ձեր մասին՝ թեպէտ հայրերնիդ յետին աստիճան կձծծի մէկն է՝ այլ երկար ձեւերու հարկ չկայ: Խելքի մասին գիտէք թէ փա՛ռք Աստուծոյ այնքան մեծ պաշար մը չունի. այնպիսի մարդ մ'է՛ որու ուղածդ կրնաս կլլեցնել: Այս բանս ձեր պատուոյն չկրնար դպչիլ, վասն զի նմանութեան ստուեր մը անգամ չկայ իր եւ ձեր մէջ, արդէն գիտէք հասարակութեան կարծիքը թէ անիկա ձեւի համար միայն հայր է ձեզ:

ԼԷՍՆՏՐ. — Այդքան յառաջ մի՛ երթար, Սքարէն:

ՍՔԱՐԵՆ. — Շա՛տ բան, այդ ալ խճմտութի՞ւն մը կ'ըլլայ եղբր: Այլ պարոն Օքդավի հայրը կը տեսնեմ. քանի որ նախ ան ներկայացաւ՝ իրմէ՛ սխալնք Գուք երկուքդ ալ հեռացէ՛ք ասկէ (Օգրալին.) Իսկ գուք իմացուցէք Կիրակոսին որ դայ շուտ իր գերը կատարէ:

ՏԵՍԱՐԱՆ Ը.

ԱՐԿՍԵՂ, ՍՔԱՐԵՆ

ՍՔԱՐԵՆ. — (Վեկուսի.) Մտածման մէջ կը տեսնեմ զինքը:

ԱՐԿՍԵՂ. — (Ինքզինք առանձին կարծելով.) Այսքան յոռի

վարք ու թերի դատողութիւն ունենայ, երթայ այսպիսի կապի մը տա՛կ մանէ: Ո՛հ, ո՛հ, երխասարդակա՛ն Ժորնու- թիւն:

ՍՔԱԲԷՆ.— Բարե՛ւ, տիար Արկանդ:

ԱՐԿԱՆԴ.— Բարե՛ւ, Սքաբէն:

ՍՔԱԲԷՆ.— Ձեր որդւոյն ըրածին վրա՞յ կը մտածէք:

ԱՐԿԱՆԴ.— Սոսկալի նեղացած եմ այդ բանին:

ՍՔԱԲԷՆ.— Կեանք ըսածդ, տիար Արկանդ, ճախողանքնե- ըով լի է, որոնց մարդս պէտք է միշտ պատրաստ ըլլայ: Երկար ժամանակ կայ նախնիի մը մէկ խօսքը լսած եմ՝ որ մտքէս չելլեր:

ԱՐԿԱՆԴ.— Ո՛ր խօսքն է այդ:

ՍՔԱԲԷՆ.— Ընտանեաց հայր մը եթէ քիչ մը ժամանակ բացակայ գտնուի իրեններուն քովն՝ պէտք է իր միտքը պտըտցնէ այն ամէն գէշ պատահաներուն վրայ՝ զորս ի դար- ձին կատարուած պիտի տեսնէ. երեւակայէ թէ տունն այրած է, ստակը գողցուած, կինը մեռած, որդին խեղած, աղջիկը գլխէ ելած, եւ ինչ բան որ չպատահած գտնէ՝ զայն իրեն համար բաղդ սեպէ: Ես իմ փոքր փիլիսոփայութեամբս այս խրատը միշտ ի գործ դրած եմ, երբէք տունն չեմ դարձած առանց պատրաստուած ըլլալու տիրոջս բարկութեան, սաս- տերու, թշնամանքներու, ձեծի, աքացի հարուածներու եւն, այս ամէն բաներու մէջէն ինչ որ չպատահի՝ փառք տուած եմ բաղդիս:

ԱՐԿԱՆԴ.— Այդ ամէնը լա՛ւ, բայց այս խենթ ամուսնու- թիւնը՝ որ մեր խորհրդին արդելք կ'ըլլայ, անհանդուրժելի բան մ'է, այս պատճառաւ փաստարաններու դիմեցի զայն ջնջելու համար:

ՍՔԱԲԷՆ.— Եթէ ինձ կը հաւատաք, տիար Արկանդ, աշխատեցէք ուրիշ ճամբով մը գործը կարգադրելու: Գիտէ՞ք քաջ թէ դատն ի՞նչ ըսել է այս երկրի մէջ, տարօրինակ նե- ղութիւններ եւ դժուարութիւններ պիտի կրէք:

ԱՐԿԱՆԴ.— Գիտեմ թէ ճշմարիտ է ըսածդ, այլ ուրիշ ի՞նչ ճամբայ կրնայ ըլլալ:

ՍՔԱԲԷՆ.— Ես մէկ հնարք մը գտայ, պահ մը յառաջ ձեր վիշտն ու թախիծը տեսնելով՝ այնքան մեծ կարեկցութիւն զգացի՝ որ զձեզ այս հնչնութէն ազատելու համար աշխատե- ցայ մտքովս ճար մը՝ միջոց մը փնտռել, վասն զի ամէն ան- գամ որ իրենց զաւակներուն երեսէն վշտի մէջ համակուած

պարկեշտ հայրեր կը տեսնեմ կը յուզուիմ սաստիկ. եւ ասկէ զատ, տիար Արկանդ, ձեր անձին նկատմամբ մասնաւոր հա- մակրութիւն մ'զգացած եմ միշտ:

ԱՐԿԱՆԴ.— Ծնորհակալ եմ այդ բարի զգացումներուդ համար:

ՍՔԱԲԷՆ.— Ուստի գացի այդ ամուսնացեալ աղջկան եղ- բայրը գտայ որ սիկարեան մ'է արուեստիւ, այն անձերէն՝ որք թուրի հարուածներէ զատ ուրիշ բան չեն գիտեր. եւ դիմացինին մէջքը կ'ուրեղ ջախջախելէ զատ ալ ուրիշ խօսք չունին. անոնց համար մարդ մը սպաննել գաւաթ մը ջուր խմելու նման բան մ'է: Այս ամուսնութեան վրայ խօսք բացի, զիտել տուի իրեն թէ բռնութեամբ եզած ըլլալուն համար ո՛րքան դիւրութեամբ կրնար եզուել այն, հասկցուցի ձեր իբր հայր ունեցած արտօնութիւնները, եւ թէ՛ ձեր իրաւունքով, ձեր ստակով եւ ձեր բարեկամներով ո՛րքան ոյժ իրաւունքով, ձեր ստակով եւ ձեր բարեկամներով ո՛րքան ոյժ եւ պաշտպանութիւն պիտի գտնէիք ամենուն քով: Վերջա- եւ պաշտպանութիւն պիտի գտնէիք ամենուն քով: Վերջա- կ'արգադրելու առաջարկութեանս վերջապէս սկսնջ կ'սկսեց, այնպէս որ եթէ իրեն դրամ տրուի՝ ինքն ալ կ'նքուած ամուսնութեան խառնելուն հաւանութիւն պիտի տայ:

ԱՐԿԱՆԴ.— Է՛հ, ի՞նչ կ'ուզէ:

ՍՔԱԲԷՆ.— Չտիէ սահմանէ գուրս գումար մը:

ԱՐԿԱՆԴ.— Այլ ո՞րչափ:

ՍՔԱԲԷՆ.— Սրտառոց, այլանդակ պահանջում մը:

ԱՐԿԱՆԴ.— Ըսէ՛ նայիմ ո՞րչափ է ուզածը:

ՍՔԱԲԷՆ.— Երեք-չորս հազար ոսկիէ պակաս խօսք չըներ:

ԱՐԿԱՆԴ.— Երեք-չորս հազար անգամ գետինին տա՛կն անցնի, ի՞նչ, զուարճանա՞լ կ'ուզէ:

ՍՔԱԲԷՆ.— Ես ալ այդ բո՛ւ, իր ըրած այլանդակ առաջար- կութիւնները բացէ ի բաց մերժեցի, հասկցուցի իրեն որ անանձ զի բախար մէկը չէք որ ելլէ երեք-չորս հազար ոս- կիի պահանջումներ ընէ ձեզմէ, վերջապէս մի կ'զատ խօսքի է ետք ա՛նա ո՛ւր կ'պարեցաւ մեր բանակցութեան արդիւնքը: Բանակ ել թալու ժամանակներս եւ բառ, հետեւաբար իմ Բանակ ել թալու ժամանակներս եւ բառ, հետեւաբար իմ նախու՛ս՝ եզած առաջարկին կ'ստիպուիմ տկամայ հաւանել: Ինձի յատուկ ձի մ'ունենալ պէտք եմ, եւ շնորհով ձի մը յիսուն ոսկիէ պակասի չկրնար առնուիլ:

ԱՐԿԱՆԴ. — Յիսուսն ոսկի շատ է, բայց ինչ եւ է կուտամ:
ՍՔԱՐԷՆ. — Ձիու զէն ու զարդ ու ատրճանակներ, քսան
ոսկի խօսք:

ԱՐԿԱՆԴ. — Յիսուսն եւ քսան ոսկիդ կընէ եօթանասուն
ոսկի:

ՍՔԱՐԷՆ. — Այդչափ:

ԱՐԿԱՆԴ. — Եօթանասուն ոսկի շատ է, բայց ինչ եւ է կը
հաւանիմ:

ՍՔԱՐԷՆ. — Ձի մ'ալ պէտք է սպասաւորին համար, քսան
ոսկի մ'ալ ան:

ԱՐԿԱՆԴ. — Ի՞նչ, քսան ոսկի ալ սպասաւորի ձիո՞ւ հա-
մար, թող բանը երթայ, մէ'կ ստակ չեմ տար:

ՍՔԱՐԷՆ. — Ի՞նչ կ'ըսէք, տիար Արկանդ, մտածեցէ՛ք:

ԱՐԿԱՆԴ. — Ո՛չ, կատարեալ լրբութիւն մ'է աս առա-
ջարկը:

ՍՔԱՐԷՆ. — Ի՞նչ, սպասաւորը հետի՞ պիտի երթայ:

ԱՐԿԱՆԴ. — Ինչպէս կ'ուզէ՝ այնպէս թող երթայ, տէրն
ալ նոյնպէս:

ՍՔԱՐԷՆ. — Է՛հ, ի՞նչ ըսեմ, տիար Արկանդ, ատանկ
պզտի գումարի մը խօսքը մի՛ ընէք: Աստուծոյ սիրո՞յն,
չըլլայ թէ դատի ելլէք, բոլոր ունեցածնիդ հանեցէ՛ք տուէ՛ք
դատաւորներու ձեռքէն ազատելու համար:

ԱՐԿԱՆԴ. — Շատ աղէկ. թող անանկ ըլլայ, այդ քսան
ոսկին ալ կուտամ:

ՍՔԱՐԷՆ. — Կ'ըսէ թէ ջորիի մ'ալ պէտք ունի՝ որ բեռերը
կրէ:

ԱՐԿԱՆԴ. — Գետի՛նն անցնի ինքն ալ ջորին ալ, ես դատ
պիտի բանամ:

ՍՔԱՐԷՆ. — Ի՞նչ կ'ըսէք, տիար Արկանդ, լաւ մտածեցէ՛ք:

ԱՐԿԱՆԴ. — Մտածելիք բան չունիմ, փարայ մ'անգամ
չեմ տար:

ՍՔԱՐԷՆ. — Պզտիկ ջորի մը, տիար Արկանդ, ատոր
խօսքը կ'ըլլայ:

ԱՐԿԱՆԴ. — Էջ անգամ չեմ տար անոր:

ՍՔԱՐԷՆ. — Խորհեցէ՛ք թէ . . . :

ԱՐԿԱՆԴ. — Ո՛չ, դատ պիտի վարեմ:

ՍՔԱՐԷՆ. — Ի՞նչ, դատի խօսք կ'ընէք, տիար Արկանդ, հա-
զար անգամ մտածեցէ՛ք այդ բանն ընելէ յառաջ, նետեցէ՛ք ձեր
ակնարկը անոր կերպ կերպ մանուածներուն վրայ, տեսէ՛ք

քանի՛ տեսակ կոչեր եւ իրաւասական աստիճաններ կան,
քանի՛ տեսակ նեղացուցիչ դատավարութիւններ, քանի՛ յա-
փշտակիչ գաղտնիներ՝ որոց ճանկէն պիտի հարկադրեք անցնիլ,
իրաւայրի փոխանորդներ: Ասոնցմէ ամէն մէկը ամենափոքր
մէկ պատճառով կրնայ աշխարհի լաւագոյն իրաւունքն ապ-
տակել: Ձեր փաստաբանը՝ նոյնպէս կաշառուած՝ ձեր դատը
նայուած օրը ներկայ չպիտի գտնուի եւ խնդրէ դուրս պատ-
ճառներ յատաջ պիտի բերէ՝ որոնք դործին հետ որ եւ է յա-
րաբերութիւն չունին, եւ երբ՝ աշխարհի ամէն նախազգու-
շութիւններով այս ամէն վտանգներուն առջին առած ըլլաք
խկ՝ մէյ մ'ալ շուարած՝ ապշած պիտի տեսնէք որ ամէնքը
ձեզ դէմ պիտի ելլեն սուտ բարեպաշտներէ կամ իրենց սիրած
կիներէ թելագրուած: Ո՛հ, տիար Արկանդ, ձեր օձիքն ազա-
տեցէ՛ք այդ դժոխքէն՝ եթէ կարելի է: Դատ ունենալը, դեռ
չմեռած այս աշխարհի մէջ դժոխքի դատապարտուիլ ըսել է,
եւ դատին անունը լսեմ՝ մինչեւ Հնդկաստան կը փախչիմ:

ԱՐԿԱՆԴ. — Ջորիին համար ի՞նչ կը պահանջէ:

ՍՔԱՐԷՆ. — Թէ՛ ջորիին, թէ՛ իր ձիուն եւ թէ՛ իր մարդու-
ձիուն համար, անոնց արդուզարդին եւ ատրճանակներու հա-
մար, նաեւ իր տանտիրոջ ունեցած մանր պարտուց համար
ընդամենը հինգ հարիւր ոսկի կը պահանջէ:

ԱՐԿԱՆԴ. — Հինգ հարիւր ոսկի՞ մի:

ՍՔԱՐԷՆ. — Այո՛, այդքան:

ԱՐԿԱՆԴ. — (քարկուրեալք ձեւեղով.) Օ՛հ անոր, դատ կը
վարեմ:

ՍՔԱՐԷՆ. — Լաւ խորհեցէ՛ք:

ԱՐԿԱՆԴ. — Լաւ խորհեցայ, դատ պիտի վարեմ:

ՍՔԱՐԷՆ. — Ձըլլայ թէ ինքզինքնիդ նետէք այդ . . . :

ԱՐԿԱՆԴ. — Դա՛տ պիտի վարեմ, կ'ըսեմ:

ՍՔԱՐԷՆ. — Այլ դատ վարելը ստիով կ'ըլլայ, տիար Ար-
կանդ. ստակ պիտի տաք ազգարարագրի համար, ստակ պիտի
տաք կրկնարձանագրի համար, ստակ պիտի տաք փոխանոր-
տաք համար, ստակ պիտի տաք իրաւայրի ներկայացման,
խորհուրդներու, թուղթերու եւ մուրհակներու հանման եւ
աւուրչէքներուն համար: Ստակ պիտի տաք փաստաբաններու
խորհրդակցութեանց եւ դատավարութեանց համար, դատական
թուղթերու պարկը եւ ուղեւու համար, դատագրերու բուն
թուղթերու համար: Ստակ պիտի տաք իրաւայրի փոխա-
որինակներուն համար: Ստակ պիտի տաք իրաւայրի փոխա-
նորդներու տեղեկագիրներու համար, ընդհանուր դատախա-

զուժեան վարձուց համար, դիւանապետի արձանագրութեան համար. թուղթեր ցուցնելու, վկայներ բերելու հրամանի խմբագրութեան համար, վճիռներու եւ դատակնիքներու համար, հակակշիռներու, ստորագրութեանց համար եւ իրենց զպիւրներու տուած վաւերական պատճէններու համար: Այս ստակը սա մեր մարդուն տուէ՛ք, եւ ամէն բանէ ազատած կ'ըլլաք:

ԱՐԿԱՆԻ. — Ի՞նչպէս, հինգ հարիւր ոսկի

ԱՔԱՔԷՆ. — Այո՛, հինգ հարիւր ոսկի եւ դուք շահաւոր պիտի ելլէ՛ք: Գատական բոլոր ծախուց մէկ պղտի հաշիւն բրի ինքնիբն, եւ տեսայ թէ այդ մարդուն հինգ հարիւր ոսկի տալով՝ գոնէ չորս հարիւր ոսկի գրպաննիդ պիտի մնայ, չեմ յիշեր այն ձեռնարկներն, այն հնչուքներն, եւ այն նեղութիւններն որոնցմէ պիտի ազատիք: Այդ անշահ փաստաբաններուն խօսած հաղարումէկ արկղցփեղ խօսքերը չլսելու համար միայն՝ ես աւելի աղեկ ունէի վեց հարիւր՝ եթէ հարիւր ոսկի տալ քան թէ դատ վարել:

ԱՐԿԱՆԻ. — Հո՛գս, փաստաբաններն իմ վրայօքս ի՞նչ կրնան խօսիլ:

ԱՔԱՔԷՆ. — Ազատ էք ձեր ուղածն ընելու, այլ ես ձեր տեղն ըլլայի՛ դատ չէի վարեր:

ԱՐԿԱՆԻ. — Ես հինգ հարիւր ոսկի չե՛մ տար:

ԱՔԱՔԷՆ. — Ահա նոյն ինքն կուգայ:

ՏԵՍԱՐԱՆ Թ.

ԱՐԿԱՆԻ, ԱՔԱՔԷՆ, ԿԻՐԱԿՈՍ՝ սիկարեանի հագուստներով

ԿԻՐԱԿՈՍ. — Սքաբէն, ցուցո՛ւր նայիմ ո՞վ է Օքդավի հայր ըլլալիք սա Արկանդը:

ԱՔԱՔԷՆ. — Ինչո՞ւ կուզէք ճանչնալ զինքը:

ԿԻՐԱԿՈՍ. — Իմացայ թէ կուզէ դատ բանալ ինձի դէմ, եւ դատարանի միջոցաւ քրոջս ամուսնութիւնն աւրել:

ԱՔԱՔԷՆ. — Չեմ գիտեր թէ տիար Արկանդ այդպիսի միտք մ'ունի՞, այլ ձեր պահանջած հինգ հարիւր ոսկին վճարելու չզիջանիք, կ'ըսէ թէ շատ ստակ է այդ:

ԿԻՐԱԿՈՍ. — Հո՛ւր եւ շա՛նթ, մէյմը գտնեմ զինքը՝ երկու կտոր պիտի ընեմ, եթէ կ'ուզեն թող կախն զիս:

(Արեւոյ՝ շախմատի համար արդարաւ Սիւսէնի երեւելու պահանջով:)

ԱՔԱՔԷՆ. — Օքդավի հայրը սրտոտ մէկն է, եւ գուցէ չվախնայ ձեզմէ:

ԿԻՐԱԿՈՍ. — Ա՛ն, ա՛ն, հո՛ւր ու շա՛նթ, եթէ սա տեղս ըլլար՝ հիմա՛յ սուրս փորը կը խօթէի: (Արկանդը նշմարեցով.) Այս մարդն ո՞վ է:

ԱՔԱՔԷՆ. — Ան չէ, ան չէ, պարոն:

ԿԻՐԱԿՈՍ. — Իր բարեկամներէն մէ՞կն է արդեօք:

ԱՔԱՔԷՆ. — Ո՛չ, պարոն, ընդհակառակն իր ռիսերիմ թշնամին է:

ԿԻՐԱԿՈՍ. — Իր ռիսերիմ թշնամի՞ն:

ԱՔԱՔԷՆ. — Այո՛:

ԿԻՐԱԿՈՍ. — Է՛հ, աղէկ որ այնպէս է: (Արկանդի.) Իրաւ այդ վատ Արկանդին թշնամի՞ն էք, պատասխանեցէ՛ք:

ԱՔԱՔԷՆ. — Այո՛, այո՛, ես կը վկայեմ այնպէս ըլլալը:

ԿԻՐԱԿՈՍ. — (Արկանդի ձեռքն ուժգնակի ցնցելով.) Տուէ՛ք ձեր ձեռքը, ճշմարիտ վկայ՝ կերպնում պատուոյս վրայ, կրած թուրիս վրայ, ամէն բանի վրայ, որ այսօր գիշեր չեղած այդ անպիտանէն՝ այդ զարշեղի՛ այդ ցած Արկանդէն պիտի ազատեմ զձեզ, դուք բանն ինձի թողուցէ՛ք:

ԱՔԱՔԷՆ. — Պարոն, չէ՞ք գիտեր թէ այս տեսակ բան մը մեծ պատիժ ունի այս երկրի մէջ:

ԿԻՐԱԿՈՍ. — Հոգս անգամ չէ, ես կորսնցնելիք բան չունիմ:

ԱՔԱՔԷՆ. — Ես անշուշտ զգուշութիւններ ի գործ պիտի դնէ, ազգականներ՝ բարեկամներ եւ ծառաներ ունի՛ որք զինք պիտի պաշտպանեն ձեր բարկութեան դէմ:

ԿԻՐԱԿՈՍ. — Իմ ալ ուղածս ա՛յդ է: (Սուրբ խաչելով.) Հո՛ւր եւ շա՛նթ, Ո՛ւր էր թէ այս ժամուս իրեն հանդպէի իր բոլոր օգնականներով: Ինչո՞ւ քսան-երեսուն պաշտպաններով զիմացս չելլեր, անոնք ամէնքն ալ շէն ի ձեռին թող վրաս իյնան: (Պաշտպանողական դիրք մ'առնելով.) Ի՞նչ, անպիտաններ, ինձի դէմ յարձակելու յանդգնի՛ք: Հապա՛, դարնե՛նք, ջարդե՛նք: (Սուրբ ամեն կողմ ուղղելով՝ ուսիկս քե շատ մ'աննիկիս իր դիւայր գտնուելին.) Ոչ մէկուն պիտի

խնայեմ, Հապա' ուղղե'նք մեր թուրը, տա'նք հարուածը: Չգո'յն: Ո՛հ, սրբիկաներ, ո՛հ, անպիտաններ, կուռի՞լ կ'ուզէք: Պիտի հասկնաք թէ կուռիլը ի՞նչպէս կ'ըլլայ: Դիմացէ՛ք նա- յինք, սինլքորներ, դիմացէ՛ք: Հապա պատասխանեցէք սա հարուածին, սա՛ միւսին (Արկանդի եւ Սփաբեկի կողմը դառ- նալով.) Սըւո՛ր: Սըւո՛ր, Ի՞նչ, կ'ընկրկի՞ք, հապա, մի նահան- շէ՛ք, տեղերնէք մի՛ շարժիք:

ՍՔԱՐԲԷՆ.— Է՛հ, պարոն, մեղմէ ի՞նչ կ'ուզէք, մենք անոնցմէ չենք:

ԿԻՐԱԿՈՍ.— Ինձի դէմ ելլելը պիտի սորվեցնե՛մ ձեզի:

ՏԵՍԱՐԱՆ Ժ.

ԱՐԿԱՆԴ, ՍՔԱՐԲԷՆ

ՍՔԱՐԲԷՆ.— Է՛հ, տեսա՞ք հիմայ, տիար Արկանդ, թէ հինգ հարիւր ոսկիի համար ո՛րքան մարդիկ կեանքերնին պիտի կորսնցնեն: Ձեզ յաջողութիւն կը մաղթեմ, տիար Արկանդ:

ԱՐԿԱՆԴ.— (դողողալով.) Սքաբէ՛ն:

ՍՔԱՐԲԷՆ.— Հրամանեցէ՛ք:

ԱՐԿԱՆԴ.— Այս հինգ հարիւր ոսկին տալ որոշեցի:

ՍՔԱՐԲԷՆ.— Ձձեզ սաստիկ սիրելու համար խիստ ուրախ եմ որ այդ խոհեմ որոշումը տուիք:

ԱՐԿԱՆԴ.— Երթանք գաննաք ղինք, հինգ հարիւր ոսկի քովս ունիմ:

ՍՔԱՐԲԷՆ.— Ինձի տուէք, իբրեւ ուրիշ անձ մը ներկայա- նալէ ետք ձեր պատուոյն համար լաւ չըլլար որ բանին մէջ երեւիք, ատկէ դատ՝ կը վախնամ որ զձեզ ճանչնալով՝ չելլէ աւելի պահանջումներ չընէ:

ԱՐԿԱՆԴ.— Այո՛, այլ կ'ուզէի ձեռքովս տալ այդ ստակը:

ՍՔԱՐԲԷՆ.— Ի՞նչ, վրաս չէ՞ք վստահիր:

ԱՐԿԱՆԴ.— Ձէ թէ չեմ վստահիր, բայց . . . :

ՍՔԱՐԲԷՆ.— Է՛հ, տիար Արկանդ, կա՛մ խարդախ եւ կամ պարկեշտ մարդ եմ, երկուքէն մէկը: Ի՞նչ, պիտի խարե՛մ զձեզ եւ այս դործիս մէջ միթէ ուրիշ նկատում մ'ունի՞մ քան ձեր շահը եւ իմ տիրոջ շահը՝ որու կ'ուզէք խնամենալ: Եթէ ձեր առջեւ կասկածելի մէկն եմ՝ ա՛լ բանի մը չեմ խառ-

նուիր, դացէ՛ք գործը շտկող ուրիշ մէկը գտէ՛ք այս ժամէս:

ԱՐԿԱՆԴ.— Ահա կուտամ, ա՛ն:

ՍՔԱՐԲԷՆ.— Ո՛չ, տիար Արկանդ, ձեր ստակը ինձի մի՛ հաւտաք. այս պարագայիս մէջ՝ իմ տեղս ուրիշ մէկը գործա- շեցէք:

ԱՐԿԱՆԴ.— Է՛հ, մի՛ երկնցներ, ա՛ն:

ՍՔԱՐԲԷՆ.— Ո՛չ, ինձի մի՛ վստահիր: Ո՞վ գիտէ, դուցէ կ'ուզեմ ձեր ստակը շորթել:

ԱՐԿԱՆԴ.— Ա՛ն կ'ըսեմ, աւելի խօսիլ մի՛ տար: Այլ նայէ՛ որ իրմէ ամէն կարելի երաշխաւորութիւններ առ- նուս:

ՍՔԱՐԲԷՆ.— Այս մասին ամենեւին հոգ մի՛ ընէք, դիմա- ցինը դարտակ մէկը չէ:

ԱՐԿԱՆԴ.— Տունս պիտի սպասեմ քեզի:

ՍՔԱՐԲԷՆ.— Շատ լաւ, կուգամ: (Առանձին.) Այս եղա՛ւ. մէկ, Հիմա մէկալին նայինք: Ահա կը տեսնեմ որ կուգայ: Կարծես թէ Աստուած իբար ետեւէ կը բերէ ցանցիս մէջ կը ձգէ զանոնք:

ՏԵՍԱՐԱՆ ԺԱ.

ԺԵՐՕՆԴ, ՍՔԱՐԲԷՆ

ՍՔԱՐԲԷՆ.— (Ժերօնդը չցեսնել ձեռացնելով.) Տէ՛ր Աս- տուած, ի՞նչ անակնկալ ձախողութիւն է այս: Ո՛հ խեղճ հայր, ո՛հ դժբաղդ հայր, խեղճ պարոն ժերօնդ, հիմայ ի՞նչ պիտի ընես:

ԺԵՐՕՆԴ.— (մեկուսի) Ինձի համար ի՞նչ կ'ըսէ այդպէս տրամած կերպով մը:

ՍՔԱՐԲԷՆ.— Արդեօք դիպցող մը կա՞յ, թէ ո՛ւր կը գտնուի տիար ժերօնդ:

ԺԵՐՕՆԴ.— Ի՞նչ կայ, Սքաբէ՛ն:

ՍՔԱՐԲԷՆ.— (օտարանին վրայ վազվոճելով՝ առանց ժե- րօնդը ցեսնել եւ շեղ ուզելու.) Ո՛ւր կ'ընամ գանել ղինք որ այս դժբաղդութիւնն իմացնեմ:

ԺԵՐՕՆԴ.— (Սփաբեկի ետեւէ վազելով.) Ի՞նչ կայ, Սքաբէ՛ն, ի՞նչ եղաւ:

ՍԲԱԲԷՆ. — Ձինք գտնելու համար տեղ չ'իմաց որ չերթամ չ'աղիմ:

ԺԵՐՕՆԴ. — Ահա հոս եմ, չե՞ս տեսներ:

ՍԲԱԲԷՆ. — Մտքէ չանցած տեղ մը պահուած պէտք է ըլլայ:

ԺԵՐՕՆԴ. — (Սխառեկը բռնելով.) Է՛հ, ծօ, կո՞յր ես. չե՞ս տեսներ զիս:

ՍԲԱԲԷՆ. — Ա՛խ, պարոն, ո՛րքան ջանք որ ըրի՝ անկարելի եղաւ ձեզ գտնելը:

ԺԵՐՕՆԴ. — Ժամէ մ'ի վեր դիմացդ կեցեր եմ, ու չես տեսներ: Ի՞նչ կայ, ի՞նչ պատահեցաւ:

ՍԲԱԲԷՆ. — Տէր իմ . . . :

ԺԵՐՕՆԴ. — Ի՞նչ:

ՍԲԱԲԷՆ. — Ձեր որդին . . . :

ԺԵՐՕՆԴ. — Է՛հ, լա՛ւ, իմ որդիս . . . :

ՍԲԱԲԷՆ. — Ամենամեծ փորձանքի մէջ ինկած է:

ԺԵՐՕՆԴ. — Ի՞նչ ամենամեծ փորձանք:

ՍԲԱԲԷՆ. — Պահ մը յառաջ տրտում տխուր տեսայ զինք, չգիտեմ ի՞նչ ըսեր էիք իրեն՝ ու պոռե՛ն անպատե՛ն զիս ալ խօսքի մէջ խառներ էիք Աշխատեցայ այդ տխուր թիւնը փարատել եւ միատեղ գացի՛նք նաւանգոտին վրայ պտըտելու: Հոն մէջ շատ ուրիշ բաներէ՛ զատ՝ մեր աչքերը սեւեռեցինք լուսորջուած Իտալացի ցոլանաւու մը վրայ: Բարետեսիլ Իտալացի մը նրաւերեց որ ներս մտնենք, եւ ձեռքը երկնցուց մեզի: Մենք ալ գացինք: Հողար կերպ պատուասիրութիւններէ ետք՝ սեղան մը հանեց՝ ուր ամենաքանչելի պտուղներ կերանք՝ որոնց նմանը չէ տեսնուած եւ ամենազատուական զինք մ'ալ խմեցինք:

ԺԵՐՕՆԴ. — Է՛հ, այդ բոլոր պատմածներուդ մէջ տխրելիք ի՞նչ կայ:

ՍԲԱԲԷՆ. — Համբերեցէք, տէր իմ, նիմայ հասանք ցաւայի կէտին, մինչ ուտելու վրայ էինք՝ մէյ մ'ալ նայիս ցոլանաւու է ձամբայ հանեց, եւ նաւանգոտէն բաւական հեռանալէ ետք զիս մակոյկի մը մէջ գնել տուաւ, եւ ձեզ կը խրկէ ըսելու համար որ եթէ այս ժամուս իմ ձեռքովս չորս հարիւր ոսկի չխրկէք՝ ձեր որդին լեռը պիտի տանի:

ԺԵՐՕՆԴ. — Ի՞նչ, չորս հարիւր ոսկի:

ՍԲԱԲԷՆ. — Այո՛, տէր իմ եւ միայն երկու ժամ ալ միջոց տուաւ:

ԺԵՐՕՆԴ. — Վա՛յ գարշելի մարդ, այսպէս գտնակը վզիս վրո՞յ գնես:

ՍԲԱԲԷՆ. — Հիմայ պէտք է, տէր իմ, շուտով միջոցը խորհիք ձեր սիրական զաւակը գերութենէ փրկելու:

ԺԵՐՕՆԴ. — Այլ ի՞նչու ցոլանաւը երթար:

ՍԲԱԲԷՆ. — Գլուխը գալիք փորձանքը ի՞նչպէս մտքէն անցընէր:

ԺԵՐՕՆԴ. — Գիտա՛, Սքարէն, դնա՛ ըսէ այդ մարդուն որ դատաւորները իր ետեւէն պիտի խրկեմ:

ՍԲԱԲԷՆ. — Կատար՞կ կ'ընէք, տէր իմ, դատաւորները բաց ծո՞վը պիտի երթան:

ԺԵՐՕՆԴ. — Այլ ի՞նչու ցոլանաւը երթար:

ՍԲԱԲԷՆ. — Ի՞նչ ընես, չար բաղըը երբեմն տասնկ խաղեր կը խաղայ:

ԺԵՐՕՆԴ. — Հիմայ պէտք է, Սքարէն, որ քու հաւատարիմ ծառայութիւնդ ցուցնես:

ՍԲԱԲԷՆ. — Ի՞նչ ընեմ, տէր իմ:

ԺԵՐՕՆԴ. — Երթաս այդ մարդուն ըսես որ զաւակս ետ խրկէ եւ մինչեւ պահանջուած գումարը ժողովեալ իր տեղը մնաս անոր քով:

ՍԲԱԲԷՆ. — Ի՞նչ կ'ընէք, տէր իմ, այդ աւազակը այնքան ախմա՞ր է որ ինձի պէս անարձաթ խեղճ մը ձեր զաւակին տեղ ընդունի:

ԺԵՐՕՆԴ. — Այլ ի՞նչու ցոլանաւը երթար:

ՍԲԱԲԷՆ. — Այս փորձանքը մտքէն չէր անցներ: Մտածեցէք, տէր իմ, թէ այդ շունչանորդին միայն երկու ժամ տուաւ ինձ:

ԺԵՐՕՆԴ. — Ի՞նչ կը պահանջէ ըսիր:

ՍԲԱԲԷՆ. — Չորս հարիւր ոսկի:

ԺԵՐՕՆԴ. — Չորս հարիւր ոսկի, խիղճ ըսած բանդ չունի՞ այդ մարդը:

ՍԲԱԲԷՆ. — Է՛հ, ի՞նչ խիղճ կ'սպասես ծովանէնէ մը:

ԺԵՐՕՆԴ. — Այլ գիտէ՞ թէ ի՞նչ ըսել է չորս հարիւր ոսկի:

ՍԲԱԲԷՆ. — Այո՛, տէր իմ, հաշիւն ըրի, չորս հարիւր յիսուն եւ եօթ գաղիական ոսկի եւ 92 զրուշ միշտ փոսած ստակ:

ԺԵՐՕՆԴ. — Այդ անօրէնը կը կարծէ թէ չորս հարիւր ոսկի դիւքաւ մեկտեղ կուգայ:

ՄՔԱՑԷՆ. — Այս տեսակ մարդիկ խօսք՝ իրաւունք չեն հասկնար:

ԺԵՐՕՆԴ. — Այլ ի՞նչու ցոկանաւը երթար:

ՄՔԱՑԷՆ. — Իրաւ է: բայց ի՞նչ ընես, չէր կրնար այդ փորձանքը գուշակել, այլ կ'աղաչեմ, տէր իմ, շուտ ըրէք՝ ժամանակ մի՛ կորսնցնէք:

ԺԵՐՕՆԴ. — Ահա, ա՛ն սա դարանիս բանալին:

ՄՔԱՑԷՆ. — Լա՛ւ:

ԺԵՐՕՆԴ. — Կը բանաս դարանը:

ՄՔԱՑԷՆ. — Խի՛ստ լաւ:

ԺԵՐՕՆԴ. — Ձախ կողմը խոշոր բանալի մը պիտի գտնես՝ որ շտեմարանինն է:

ՄՔԱՑԷՆ. — Այո՛:

ԺԵՐՕՆԴ. — Մեծ սակառիին մէջ գտնուած բոլոր հանդերձեղէնները կ'առնուս եւ հնաժամառներու կը ծախես որդւոյս փրկանքը վճարելու համար:

ՄՔԱՑԷՆ. — (բանալի ետ դարձրելով.) Ի՞նչ տէր իմ, երա՞զ կը տեսնէք, ձեր այս ըսած հինու մին հագուստներէն հինգ ոսկի անգամ ձեռքս չանցնիր, միւս կողմէն զիտէք թէ ո՞րքան կարճ միջոց տրուած է մեզի:

ԺԵՐՕՆԴ. — Այլ ի՞նչու ցոկանաւը երթար:

ՄՔԱՑԷՆ. — Բոլոր ասոնք փուճ խօսքեր են, ցոկանաւն հանգիստ թողէք եւ խորհեցէք թէ կորսնցնելիք ժամանակ չունինք, եւ թէ այս կերպով ձեր դաւակը պիտի կորսնցնէք: Բարէ՛, իմ խեղճ տէրս, գուցէ մէյ մ'ալ պիտի չտեսնեմ զքեզ, եւ այս ժամուս գերի կ'երթաս հեռու տեղ մը: Բայց վկա՛յ է Աստուած որ քեզի համար ձեռքէս եկածն ըրի, եւ եթէ փրկանքդ չվճարուի ու չաղատիս՝ պատճառը հայրական սիրոյ պակասութիւնն է միայն:

ԺԵՐՕՆԴ. — Կեցի՛ր, Սքաբէն, երթամ բերեմ ստակը:

ՄՔԱՑԷՆ. — Շո՛ւտ ըրէք, տէր իմ, կը վախնամ որ ժամանակը չանցնի:

ԺԵՐՕՆԴ. — Երեք հարիւր ոսկի չըսի՞ր:

ՄՔԱՑԷՆ. — Ոչ, չորս հարիւր ոսկի:

ԺԵՐՕՆԴ. — Չո՛րս հարիւր ոսկի:

ՄՔԱՑԷՆ. — Այո՛:

ԺԵՐՕՆԴ. — Այլ ի՞նչու ցոկանաւը երթար:

ՄՔԱՑԷՆ. — Իրաւունք ունիք, այլ շուտ ըրէք:

ԺԵՐՕՆԴ. — Պարտելու ուրիշ տեղ չկա՞ր:

ՄՔԱՑԷՆ. — Ծշմարիտ է, այլ շտապեցէ՛ք:

ԺԵՐՕՆԴ. — Ա՛խ, անիծեա՛լ ցոկանաւ:

ՄՔԱՑԷՆ. — (առանձին.) Այդ ցոկանաւը քարի պէս մնացեր է սրտին վրայ, չկրնար մարսել:

ԺԵՐՕՆԴ. — Կեցի՛ր, Սքաբէն, չէի յիշեր թէ քիչ մը յառաջ ճիշդ չորս հարիւր ոսկի ընդունած էի, եւ չէի կարծեր թէ այսքան շուտ պիտի ելլէր ձեռքէս: (Քսակը հանելով գրպանէն եւ Սփաթէնի ներկայացնելով.) Ահա ա՛ն, եւ գնա՛ դաւակս աղատելու:

ՄՔԱՑԷՆ. — (ձեռքը երկնցնելով.) Այո՛, տէր իմ:

ԺԵՐՕՆԴ. — (ձեռքին սեղ բռնելով քսակը՝ գոր Սփաթէնի շարու պես կ'ընէ.) Այլ ըսէ՛ այդ ծովահէնին թէ եղեռնագործ մ'է:

ՄՔԱՑԷՆ. — (նորեւ ձեռքը երկնցնելով.) Այո՛, տէր իմ:

ԺԵՐՕՆԴ. — (սիւննայն գործողութիւնը վերսկսելով.) Անորէ՛ն մը:

ՄՔԱՑԷՆ. — (միշտ ձեռքը երկնցնելով.) Այո՛:

ԺԵՐՕՆԴ. — (նոյնպէս.) Հաւատք, օրէնք չունեցող մէ՛կը, դո՛ղ մը, աւազա՛կ մը, հուղկահա՛ր մը:

ՄՔԱՑԷՆ. — Դուք անհոգ եղիք, պէտք եղածը պիտի խօսիմ անոր:

ԺԵՐՕՆԴ. — (նոյնպէս.) Թէ այս չորս հարիւր ոսկին ինձ մէջ բռնի առնուը ամէն օրէնքի՛ ամէն իրաւունքի ղէմ է:

ՄՔԱՑԷՆ. — Այո՛, այդպէս է:

ԺԵՐՕՆԴ. — (նոյնպէս.) Թէ ոչ այս աշխարհի եւ ոչ միւս աշխարհի մէջ այս ստակը չեմ տար իրեն:

ՄՔԱՑԷՆ. — Խի՛ստ լաւ:

ԺԵՐՕՆԴ. — (նոյնպէս.) Եւ թէ՛ եթէ երբէք բռնեմ զինք՝ որսս պիտի առնում:

ՄՔԱՑԷՆ. — Այո՛, իրաւունք ունիք:

ԺԵՐՕՆԴ. — (քսակը գրպանը դնելով եւ հեռանալով.) Գնա՛, շուտ դաւակս բե՛ր:

ՄՔԱՑԷՆ. — (ժերօնդի ետեւէն վազելով.) Է՛հ, տէր իմ:

ԺԵՐՕՆԴ. — Ի՞նչ կայ:

ՄՔԱՑԷՆ. — Ստակն ո՛ւր է:

ԺԵՐՕՆԴ. — Չտուի՞ միթէ:

ՄՔԱՑԷՆ. — Ոչ, չտուիք, նորէն ձեր գրպանը դրիք:

ԺԵՐՕՆԴ. — Ա՛խ, զգացած վշտէս շփոթեր մնացեր եմ:

ՄՔԱՑԷՆ. — Շփոթած ըլլալնիդ կ'երեւի:

ԺՆՐՈՆԴ — Այլ ի՞նչու ցակամաւ Երթար, ա՛խ, ան իծ-
եա՛լ ցեղանաւ, ապրեա՛տ գող, գեաթ՞նն անցնիք երկուքդ
ալ՝

ՍՔԱՐԻՆ. — (առանձին.) Իրմէ առած չորս հարիւր ոսկիս
չկրնար մարսել, այլ իր պարտքէն տակաւին չէ ազատած,
զաւկին քով վրաս քսած մուրին փոխարէնը կ'ուզեմ որ ուրիշ
կերպով վճարէ՛ :

ՏԵՍԱՐԱՆ ԺԲ.

ՕՔԴԱՎ, ԼԷԱՆՏՐ, ՍՔԱՐԻՆ

ՕՔԴԱՎ. — Ի՞նչ լուր, Սքարէն, գործս յաջողցուցի՞ր :

ԼԷԱՆՏՐ. — Զիս իմ տագնապալի վիճակէս ազատելու հա-
մար բան մ'ըրի՞ր, Սքարէն :

ՍՔԱՐԻՆ. — (Օֆղավի.) Ահա հինգ հարիւր ոսկի՛ զոր ձեր
հօրմէն փրցուցի :

ՕՔԴԱՎ. — Ո՛հ, ո՛րքան կ'ուրախացնես զիս, Սքարէն :

ՍՔԱՐԻՆ. — (Լեանտրի.) Զեղի համար, աէր իմ, բան չկըր-
ցայ ընել՝

ԼԷԱՆՏՐ. — (երբայ ուզեղով.) Պէտք է մեռնիմ, ուրեմն,
Զերպինէզը ձեռքէս փախցնելէ ետք ապրելէ ի՞նչ պիտի
հասկնամ :

ՍՔԱՐԻՆ. — Ա՛յ, ա՛յ, քիչ մը կամաց. ո՛րքան ալ կ'աճա-
պարէք :

ԼԷԱՆՏՐ. — (ետ դառնալով.) Է՛հ, ի՞նչ կուզես որ ըլլամ
ասկէ վերջ :

ՍՔԱՐԻՆ. — Սնհոզ եղիք, ձեր ստակն ալ դրպանս է :

ԼԷԱՆՏՐ. — Ո՛հ, Սքարէն, կեանքս ինձ կը պարզուես :

ՍՔԱՐԻՆ. — Բայց պայմանաւ որ ինձ խաղացած խաղին
համար թոյլ պիտի տաք որ պզտի վրէժ մը լուծիմ ձեր հօրմէն :

ԼԷԱՆՏՐ. — Ինչ որ կ'ուզես՝ ըրէ՛ :

ՍՔԱՐԻՆ. — Վկայի առջեւ կը խոստանա՞ք ինձի :

ԼԷԱՆՏՐ. — Այո՛

ՍՔԱՐԻՆ. — Ահա ձեր չորս հարիւր ոսկին :

ԼԷԱՆՏՐ. — Երթանք շուտով սիրական Զերպինէզիս զինը
վճարելու :

ԱՐԱՐՔ ԵՐՐՈՐԴ

ՏԵՍԱՐԱՆ Ա.

ԶԵՐՊԻՆԷԴ, ՀԻԱՍԻՆԴ, ՍՔԱՐԻՆ, ԿԻՐԱԿՈՍ

ԿԻՐԱԿՈՍ. — Այո՛, ձեր տարփածուները որոչեցին որ միա-
տեղ մնաք, մենք ալ մեզ տրուած հրամանը կը կատարենք :

ՀԻԱՍԻՆԴ. — (Զերպինէդի.) Այսպիսի կարգադրութիւն
մ'ըստ ամենայնի հաճե ի է ինձ : Զեզ նման ընկերուհի մ'ու-
րախութեամբ կ'ընդունիմ. ինձ հաճութիւն է որ մեր սիրա-
հարներու միջեւ զսնուած բարեկամութիւնը մեր երկուքին
միջեւ ալ տարածուի :

ԶԵՐՊԻՆԷԴ. — Առաջարկը սիրով կ'ընդունիմ, բարեկա-
մութեան հրաւերի առջեւ ընկրկող մէկը չեմ ես :

ՍՔԱՐԻՆ. — Իսկ եթէ սիրոյ հրաւէր մ'ըլլայ ձեզ

ԶԵՐՊԻՆԷԴ. — Այդ տարբեր խնդիր է, սիրոյ մէջ վտանգն
աւելի մեծ է, եւ ես հարկ եղած համարձակութիւնը չունիմ

ՍՔԱՐԻՆ. — Հիմա կարծեմ տիրոջս մասին պիտի ունենաք
այդ համարձակութիւնը, ձեզ նկատմամբ ըրածը պէտք է արի-
ացնէ զձեզ որ իր սիրոյն պատասխանէք :

ԶԵՐՊԻՆԷԴ. — Թէպէտ հարկ եղած վստահութիւնն ունիմ
տիրոջ վրայ, այլ սակայն իր ըրածը՝ բաւական չէ ինձ լիուրի
ապահովութիւն ներշնչելու : Բնութեամբ զուարթ եմ, միշտ

կը խնդամ, այլ խնդացած միջոցիս ինչ ինչ կէտերու նկատմամբ լուրջ եմ ու խիստ. ուստի տէրդ եթէ կը կարծէ թէ զիս ծախու առնուլը կը բաւէ որպէս զի նուիրուիմ իրեն՝ կը սխալի: Այս բանիս համար ստակէ ուրիշ բան մը պէտք է, այսինքն իր սիրոյն ամեն կերպով պատասխանելու համար՝ պէտք է որ իր անկեղծ հաւատարմութեան հաւաստիքն ունենամ՝ կարեւոր դատուած ինչ ինչ ձեւակերպութիւններով ամօքուած:

ՄՔԱՔԷՆ. — Ինքն ալ այդ կերպով կ'ուզէ կատարել բանը, ձեր ձեռքն օրինաւոր կերպով կը խնդրէ, արդէն եթէ ուրիշ կերպ զիտում ունենար՝ ես այս գործին մէջ չէի խառնուեր:

ՉԵՐՊԻՆԷԴ. — Բանի որ այդպէս կ'ըսես՝ ես ալ սիրով այդպէս կը հաւատամ, այլ սակայն հօր կողմէ զօրուարութիւններ կը նախատեսեմ:

ՄՔԱՔԷՆ. — Բանը կարգադրուելու կերպը կը գտնուի:

ՀԻԱՍԻՆԴ. — (Ձերպիսիքի.) Մեր երկուքի բաղդերուն նմանութիւնն ալ պէտք է նպաստէ մեր փոխադարձ բարեկամութեան հաստատութեանը, երկուքս ալ միեւնոյն սրտադողի մէջն ենք, երկուքս ալ նշաւակ ենք միեւնոյն ձախողութեան:

ՉԵՐՊԻՆԷԴ. — Դուք դոնէ այն առաւելութիւնն ունիք թէ որմէ՞ ծնած ըլլալնիդ զիտէք, եւ թէ ձեր ծնողքը ճանչցնելով կրնաք հարկ եղած պաշտպանութիւնը գտնել ամէն բան շտակելու, ձեր երջանկութիւնն ապահովելու եւ եղած կատարուած ամուսնութեան մը համար հաւանութիւն ձեռք բերելու, այլ սակայն ես՝ իմ այս զիրքի մէջ այսպիսի նպաստ մը չեմ կարող գտնել, իմ վիճակս երբէք չպիտի կակղէ հայր մ'որ հարստութեան աչք ունի միայն:

ՀԻԱՍԻՆԴ. — Այլ միւս կողմէ դուք ալ այն առաւելութիւնն ունիք որ ձեր սիրած երիտասարդին ուրիշ աղջիկ մը չեն առաջարկեր՝ որով գուցէ անոր միտքը պղտորուի:

ՉԵՐՊԻՆԷԴ. — Ամէնէ աւելի վախցուելիք կէտը սերահարի մը սրտին փոփոխութիւնը չէ: Աղջիկ մը բնականապէս կրնայ հաւատալ թէ իր շահած երիտասարդն իրեն պահելու համար բաւական արժանիք ունի, այսպիսի ինչ որ մը մէջ իմ տեսած ամենէ ահարկու բանս հայրական իշխանութիւնն է՝ որով որ եւ է արժանիք նշանակութիւն անգամ չունենար:

ՀԻԱՍԻՆԴ. — Բարէ՛, ինչո՞ւ այսպիսի օրինաւոր հակումներ արգելքներու՝ խափաններու հանդիպին, ի՞նչ քաղցր բան է

սէրը՝ երբ որ եւ է խոչընդոտ չկայ այն քաղցր կապին՝ որով երկու սրտեր կցուած են իրարու:

ՄՔԱՔԷՆ. — Սխալ կարծիք, սիրոյ մէջ խաղաղութիւնը այնքան անորո՞թ բան մը չէ: Անխոտ սէր մը ձանձրալի կը դառնայ, այլազանութիւններ պէտք են կենցաղի մէջ. երբ բանի մը մէջ զօրուարութիւններ զան խառնուին՝ խանդը կը սաստկանայ, հաճոյքը կ'աւելնայ:

ՉԵՐՊԻՆԷԴ. — Սքարէն, պատմէ՛ մտիկ ընենք թէ ի՞նչ հնարքով քու ժլատ ձերուկէդ ստակ խլեցիր, խիստ զուարճալի բան մ'է եղեր այն: Գիտես թէ երբ ինձ պատմութիւն մը պատմուի՝ պարտաւր չերթար, յայտնած ուրախութեամբս փոխարինած կ'ըլլամ ստանձնուած նեղութեան:

ՄՔԱՔԷՆ. — Իմ տեղս Կիրակոս կրնայ այդ պատմութիւնը պատմել, մտքիս մէջ պզտի վրէժխնդրութիւն մը ունիմ՝ որով վայելքը կ'ուզեմ հանել:

ԿԻՐԱԿՈՍ. — Ձեմ հասկնար թէ ինչո՞ւ երթաս գլուխդ տարապարտ փորձանքներ հանես:

ՄՔԱՔԷՆ. — Ի՞նչ ընեմ, ձեռքս չէ, ես կ'ախորժիմ վտանգալի ձեռնարկներէ:

ԿԻՐԱԿՈՍ. — Ըսի ու կը կրկնեմ, հաւատա թէ լաւ կ'ընես այդ դիտաւորութիւնդ մէկդի թողով:

ՄՔԱՔԷՆ. — Բայց ես ամենէ յառաջ ինձի կը հաւատամ:

ԿԻՐԱԿՈՍ. — Ի՞նչ է ունենալիք զուարճութիւնդ:

ՄՔԱՔԷՆ. — Եւ քու վախը ի՞նչ է:

ԿԻՐԱԿՈՍ. — Իմ վախս սա՛ է որ լաւ տփոց մ'ուտելու անհարկի վտանգին կ'ենթարկես ինքզինքդ:

ՄՔԱՔԷՆ. — Այդ իմ կենակիս զիտնալիք բանն է չէ թէ քու:

ԿԻՐԱԿՈՍ. — Իբաւ է որ կ'ունկիդ տէրը դուն ես, եւ անոր տնօրէնութիւնն ալ քեզ կը վերաբերի:

ՄՔԱՔԷՆ. — Այդ տեսակ վտանգներէ իմ աչքս երբէք վախցած չէ, ես կ'ատեմ այն երկչոտներն՝ որոնք գործի մ'ունենալիք հետեւանքը չափազանց մտածելով՝ որ եւ է ձեռնարկի սիրտ չեն ընել:

ՉԵՐՊԻՆԷԴ. — (Սփառե՛ի.) Բեզմէ պէտք պիտի ունենանք միշտ, Սքարէն:

ՄՔԱՔԷՆ. — Դուք գացէք ամենքդ ալ, քիչ ատենէն կուգամ զձեզ կը գտնեմ: Ո՛չ, անպատիժ չպիտի մնայ ան՝ որ ինքզինքս մատնելու վիճակին մէջ դրաւ զիս, եւ ծածուկ մնալիք գաղտնիք մը պարտաւորեց յայտնել:

Տ Ե Ս Ա Ր Ա Ն Բ .

ԺԵՐՕՆԴԻ, ՄՔԱՔԷՆ

ԺԵՐՕՆԴԻ. — Ի՞նչ լուր, Սքարէն, ի՞նչ եղաւ զաւելիս գործը:

ՄՔԱՔԷՆ. — Ձեր զաւակը, տէր իմ, աղատած է, այլ հիմայ զուրք ամենամեծ վտանգի մէջ կը գտնուիք, կ'ուզէի որ այս ժամուս ձեր տան մէջ փակուած ըլլայիք:

ԺԵՐՕՆԴԻ. — Ի՞նչ խօսք է այդ ի՞նչ կայ

ՄՔԱՔԷՆ. — Ի՞նչ պիտի ըլլայ, այս ժամուս ամէն կողմ զձեզ կը փնտռեն՝ սպաննելու համար:

ԺԵՐՕՆԴԻ. — Ձի՞ս կը փնտռեն:

ՄՔԱՔԷՆ. — Այո՛, տէր իմ:

ԺԵՐՕՆԴԻ. — Եւ ո՞վ է փնտռողը:

ՄՔԱՔԷՆ. — Օքդավի առած աղջկան եղբայրը՝ նա կը կարծէ թէ ձեր աղջիկն իր քրոջ տեղ կ'նստնայ տալու ձեր խորհուրդը ամենամեծ պատճառն է կ'նքուած ամուսնութեան խզուելուն, եւ այս մտածմամբ աներկիւղ որոշած է իր յուսահատութիւնը ձեր վրայ թափել եւ զձեզ սպաննել պատուոյ վրէժ լուծելու համար: Իր բոլոր բարեկամները՝ ամէնքն ալ սուր խաղցնողներ՝ ամէն կողմ կը փնտռեն զձեզ եւ ո՞ւր ըլլալնիդ կը հարցնեն: Իր զօրակուսքէն զինուորներ իսկ տեսայ հոս հոն որք իրենց դէմն ելածին հարցումիորձեր կ'ընեն եւ պզտի գունդերու բաժնուած՝ ձեր տան բոլոր մուտքերը բռնած են, անանկ որ ձեր բնակարանն երթալու համար աջ կամ ձախ ինչ քայլափոխ ալ առնուք՝ անպատճառ իրենց ձեռք պիտի իյնաք:

ԺԵՐՕՆԴԻ. — Է՛հ, ես հիմայ ի՞նչ ընեմ, սիրելիդ իմ Սքարէն:

ՄՔԱՔԷՆ. — Ես ալ չգիտեմ, տէր իմ, զի խիստ գէշ գործ մ'է այս. Գլխէս մինչեւ ոտքերս կը դրզամ ձեզի համար, եւ . . . կեցի՛ք:

(Սքարէնը շտապով իջնալով ետէն իջնալով գետնէն վերստէ վերստէ ըլլալ հոն:)

ԺԵՐՕՆԴԻ. — (դողդողալով) Ի՞նչ կայ:

ՄՔԱՔԷՆ. — Ո՛չ, ո՛չ, բան չկայ

ԺԵՐՕՆԴԻ. — Այս վտանգէն զիս ազատելու համար միջոց մը չե՞ս կրնար գտնել, Սքարէն:

ՄՔԱՔԷՆ. — Միջոց մը կ'երեւակայեմ, այլ կը վախնամ որ զլուսս փորձանքի պիտի հանգստի:

ԺԵՐՕՆԴԻ. — Ո՛հ, սիրելի Սքարէն, հաւատարիմ ծառայ ըլլալդ ցուցուր, զիս մի՛ թողուր, կ'աղաչեմ:

ՄՔԱՔԷՆ. — Ես ալ զայդ կը փափաքիմ: Ձեր վրայ սաստիկ սէր ունենալով՝ չեմ կրնար զձեզ անօգնական թողուլ:

ԺԵՐՕՆԴԻ. — Եւ ես կը վարձատրեմ քեզ, Սքարէն, հագած մեկնոցս երբ քիչ մը մաշի քեզ կուտամ:

ՄՔԱՔԷՆ. — Կեցի՛ք: Ճիշտ ժամանակին միտքս հնարք մը կուղայ զձեզ ազատելու համար, պէտք է որ սա պարկին մէջ մտնէք, եւ . . . :

ԺԵՐՕՆԴԻ. — (կարծեղով թե մեկը կուղայ) Հասի՛ր, Սքարէն:

ՄՔԱՔԷՆ. — Ձէ՛, չէ՛, չէ՛, մի՛ վախնար. մարդ չկայ: Պէտք է որ սա պարկին մէջ մտնէք կ'ըսեմ, եւ ամենափոքր շարժում մ'իսկ չընէք: Ես իբր որ եւ է բեռ մը՝ զձեզ կանակս առած՝ ձեր թշնամիներուն մէջէն այդպէս մինչեւ տուն պիտի տանիմ: Մնգամ մ'որ ներս մտնենք՝ կամրանանք հոն եւ եղած բռնաբարութեան դէմ օգնութեան կը կանչենք:

ԺԵՐՕՆԴԻ. — Լաւ հնարք է այդ, Սքարէն:

ՄՔԱՔԷՆ. — Այո՛, պատուական հնարք մը, ինչպէս պիտի տեսնէք, (Մեկուսի.) Ջրպարտութեանդ պատիժը պիտի քուես:

ԺԵՐՕՆԴԻ. — Ի՞նչ կ'ըսես, Սքարէն:

ՄՔԱՔԷՆ. — Կ'ըսեմ թէ ձեր թշնամիները պիտի խաբուին, ծուղակն իյնան: Պարկին խորը խորը կծկուեցէ՛ք, եւ մանաւանդ հոգ տարէ՛ք որ զձեզ չտեսնեն, եւ՝ ինչ որ ալ ըլլայ՝ ամենափոքր շարժում մ'իսկ մի՛ ընէք:

ԺԵՐՕՆԴԻ. — Դուն անհոգ եղի՛ր, Սքարէն, արձանի պէս անշարժ պիտի մնամ, եւ . . . :

ՄՔԱՔԷՆ. — Պահուեցէք. «Ի՞նչ, սա ժերօնը չպիտի՞ փնտռէ: (Անոր ձայնը կեղծելով.) «Ի՞նչ, սա ժերօնը չպիտի՞ գտնեմ՝ որ անոր գեղկը գեղին փռեմ, մէկը չկայ որ լսելի համար հասկցնէ թէ ո՞ւր կը գտնուի: (Ժերօնի իր սովորական ձայնով.) Մի՛ շարժիք բնաւ: «Ինչո՞ն անիծած, պիտի գտնե՛մ, պիտի գտնե՛մ՝ եթէ գետնի տալին իսկ անցած գտնե՛մ, պիտի գտնե՛մ՝ եթէ գետնի տալին իսկ անցած գտնե՛մ: (Ժերօնի իր սովորական ձայնով.) Երեսներդ մի՛ ըլլայ:» (Ժերօնի իր սովորական ձայնով կեղծած մարդու ձայնով.) «Ինչ հոգ, ինչ հոգ, պարկակիբ մա՛րդ:» քաղորուի, մնացածը՝ իրը:»

Հրամայեցէք, պարոն: « Բեղ ոսկի մը տամ, հասկցուր թէ ժերօնդն հիմայ ո՞ւր կրնայ ըլլալ: » Տխար ժերօնդը կը փընտռէք: « Այո՛, խեռն անիծած, զան կը փնտռեմ: » Եւ Ի՞նչ բանի համար, պարոն, տխար ժերօնդը կը փնտռէք: « Ի՞նչ բանի համար: » Այո՛, « Խեռն անիծած, կ'ուզեմ զաւազանիս տակ սատկեցնել զան: » Ո՛հ, պարոն, տխար ժերօնդի նման մէկու մը գաւազանի հարուածները հարուէր, ձեռուելիք մարդ չէ անիկա: « Ո՞վ, այդ զարտա՛կ ժերօնդը, այդ անա՛րզն, այդ անպիտանը: » Ներեցէ՛ք պարոն, տխար ժերօնդը ոչ զարտակ է, ոչ անարգ, եւ ոչ անպիտան. իր վրայ այդ կերպ լեզու մը պէտք չէ՝ որ դորձածէք: « Ի՞նչ, ինձի հետ այսպէս խրոխտանօ՞ք խօսիս: » Ես խրոխտանօք չեմ խօսիր, պարոն, պատուաւոր մէկը կը թշնամանէք, ես ալ կը պաշտպանեմ զան՝ ինչպէս պարտքս է: « Ի՞նչ, միթէ այդ ժերօնդին բարեկամներէ՞ն ես դուն: » Այո՛, պարոն, անոր բարեկամներէն եմ: « Խեռն անիծած, անոր բարեկամներէն ես, կ'ըսես, հիմայ կը տեսնես: » (Պարկին գաւազանի հարուածներ տեղացնելով.) « Ահա՛, անոր տեղ քեզ կը ձեռնեմ: » (Ծեծ կերածի պէս պոռչճաղով.) Ա՛հ, ա՛հ, ա՛հ, ա՛հ, պարոն, ա՛հ, ա՛հ, պարոն, կամա՛ց: Ա՛հ, մի՛ այդպէս սաստիկ զարնէք: Ա՛հ, ա՛հ, ա՛հ: « Գնա՛ բարեւըրէ՛ իմ կողմէս, ես կ'երթամ հիմայ: » Ա՛հ, դարչելի՛ մարդ, ա՛հ, անզգա՛մ: Ա՛հ:

ԺԵՐՕՆԴ. — (գլուխը պարկին հանելով.) Ա՛հ, Աքարէն, ջա՛րդուքուրդ եղայ, դիմանալիք կարողութիւնս չմնաց:

ԱՔԱՐԷՆ. — Հասա ե՞ս, տէր իմ, հասա ե՞ս, ողջ մէկ կողմս չմնաց, ուսերս խուրտուխաջ են:

ԺԵՐՕՆԴ. — Իմ ուսերուս զարկաւ, եւ քու ուսե՞րդ խուրտուխաջ կ'ըլլան:

ԱՔԱՐԷՆ. — Ոչ, տէր իմ, նա իմ ուսերուս կը զարնէր, ոչ թէ ձերիններուն:

ԺԵՐՕՆԴ. — Պարա՛պ խօսք, հարուածները ուտողն ե՛ս եմ, եւ ցաւը կ'ըզամ տակաւին:

ԱՔԱՐԷՆ. — Ոչ ընաւ, գաւազանին ծայրը միայն կը հասնէր ձեր ուսերուն:

ԺԵՐՕՆԴ. — Ուրեմն քիչ մ'աւելի հեռուն երթալու էիր որ ինձի չհասնի . . . :

ԱՔԱՐԷՆ. — (Ժերօնդի գլուխը նորէն պարկին մէջ խօքելով.) Պահուրտեցէ՛ք, օտար կերպարանքով ահա ուրիշ մէկը կուզայ: (Հոս ալ նոյնպէս խօսակցութեան մեկ մասը կեղ-

ծուած անձինը կ'ենքարդուի, մնացածը՝ իրը.) Ի՞նչ, ամէն կողմ վազվտեմ եւ չկրնամ այդ դարչելի ժերօնդը գտնել: « Լաւ պահուեցէ՛ք: « Ըսէ՛ նայիմ, դուն ով որ ես, չե՞ս գիտեր թէ ո՞ւր կը գտնուի սա ժերօնդը՝ զոր կը փնտռեմ: » Ոչ, պարոն, չեմ գիտեր թէ ո՞ւր կը գտնուի ժերօնդ: « Ըսէ՛ համարձակ, ես մեծ չարիք չպիտի հասցնեմ իրեն: Միայն երկոտասնեակ մը գաւազանի պատիւ պիտի ընեմ իր կոնկին, եւ թուրս ալ երեք կամ չորս անգամ կուրծքին պիտի մխեմ: » Հաւատացէ՛ք, պարոն, թէ ո՞ւր ըլլալը չեմ գիտեր: « Աչքիս անանկ մ'երեւցաւ թէ այդ պարկին մէջ բան մը կը խլրտի: » Ներեցէ՛ք, պարոն, բան մ'ալ չխլրտիր պարկին մէջ: « Ես կ'ըսեմ որ մէջը բան մը պիտի ըլլայ: » Ամենեւին պարոն, սխալ է ձեր կարծիքը: « Ներսէս կուզայ որ թուրի հարուած մը տամ այդ պարկին: » Ո՛հ, պարոն, այդ բանը չընէք: « Սա մէջինը ցուցուր անգամ մը որ տեսնեմ: » Կամաց, պարոն, հանդարտեցէ՛ք: « Ի՞նչ ըսել է հանդարտիմ: » Այս պարկին մէջինը տեսնելէն ի՞նչ օգուտ կ'ելլէ ձեզի: « Բեզի Ի՞նչ, ես կ'ուզեմ տեսնել: » Չէ՛, չպիտի տեսնէք: « Ի՞նչ յանդիմութիւն է այդ: » Մէջինը ինձ վերաբերեալ զգեստեղէն է: « Յուցուր տեսնեմ: » Չեմ ցուցուներ: « Չե՞ս մի ցուցներ: » Ոչ: « Ես ալ այս գաւազանս կոնկիդ կ'ըջեցնեմ: » Ես ատանկ խօսքերէ չեմ վախնար: « Ի՞նչ, կարճութիւն կը ծախես: » (Պարկին գաւազանի հարուածներ տեղացնելով եւ ձեռ կերածի պէս ձայններ հանելով.) Ա՛յ, ա՛յ, ա՛յ: Ա՛հ, պարոն, ա՛հ, ա՛հ, ա՛հ: « Յատուութիւն, ասիկա պզտի դաս մ'էր որ սորվիս թէ լրբօրէն խօսիլն ի՞նչպէս կ'ըլլայ: » Վա՛յ անօրէն վա՛յ:

ԺԵՐՕՆԴ. — (գլուխը պարկին դուրս հանելով.) Ա՛հ, խուրտուխաջ եղայ, ողջ տեղս չմնաց:

ԱՔԱՐԷՆ. — Ա՛հ, մեռայ, լմնցա՛յ:

ԺԵՐՕՆԴ. — Ինչո՞ւ իմ կոնակիս զարնեն:

ԱՔԱՐԷՆ. — (Ժերօնդի գլուխը նորէն պարկին մէջ խօքելով.) Ո՛հ, պահուրտեցէ՛ք, վեց-եօթ զինուորներու խումբ մը կուգայ: (Մի շահ անձերու ձայնը նմանցնելով.) « Օ՛հ, աչխատիքը գտնել սա ժերօնդը, ամէն տեղ փնտռենք զան: Յոգնենք նայի՛նք, բոլոր քաղաքը գառնա՛նք: Եւ ոչ իսկ տեղ մը զանց ընենք: Ամէն տեղ քննենք նայինք: Ամէն կողմ փնտռատե՛նք: Ո՞ւսկից պիտի երթանք: Անկէ գառնա՛նք: Ոչ, ասկէ: Չա՛խ կողմէն: Ա՛ջ կողմէն: Ո՛չ: Այո՛. » (Ժերօնդի իր սօկէ: Չա՛խ կողմէն: Ա՛ջ կողմէն: Ա՛ջ: Այո՛. ») (Ժերօնդի իր սօկի մէջ խօսակցութեան մեկ մասը կեղ-

ՋԵՐՊԻՆԷԴ. — Ահա մարդուկը խարելու համար բանեցուցած հնարքը: Ա՛հ, ա՛հ, ա՛հ, ա՛հ: Ամէն անգամ որ միտքս գայ՝ բոլոր սրտովս կը խնդամ: Ա՛հ, ա՛հ, ա՛հ: Դհնաց մեր փնթին գտաւ. ա՛հ, ա՛հ, ա՛հ, եւ ըսաւ անոր թէ՛ նաւահանդատին վրայ էր դաւկին հեա պտտած միջոցին, հի՛, հի՛, ցոկանաւ մը տեսեր՝ ու հրաւիրուեալ են մէջը մտնելու. երիտասարդ մը ճաշ հաներ է իրենց. ա՛հ, կերակուրի առնն ցոկանաւը ճամբայ հաներ են, եւ մարդն ալ մակոյկով մը զինք քաղաք խրկեր է որպէս զի իր տերջը հօրը ըսէ որ եթէ անմիջապէս չորս հարիւր ոսկի չսրկէր՝ ի միտքին պիտի առնուր առնէր իր որդին: Ա՛հ, ա՛հ, ա՛հ: Սոսկալի հնչուքի մէջ կ'իյնայ մեր կծծին, մեր փնթին. ծնողական սէրը ահագին պայքար մը կ'մղէ իր անտանելի ազանութեան հետ: Պահանջուած չորս հարիւր ոսկին չորս հարիւր դաշոյն էր՝ որ կը միտէր իր սրտին մէջ: Ա՛հ, ա՛հ, ա՛հ, ա՛հ: Այս գումարը քսակէն հանելու որոշում չկրնար ընել, այդ բանն այնքան ցաւ կը պատճառէ իր սրտին՝ որ դաւակն աղատելու համար հազար կերպ ծաղրելի միջոցներ կը մտածէ: Դատաւորները կ'ուղէ բաց ծովը խրկել՝ ցոկանաւին կտուէն: Ա՛հ, ա՛հ, ա՛հ: Կաղաչէ իր ծառային որ երթայ պատանդ մնայ իր դաւկին տեղ՝ մինչեւ որ տալու միտք չունեցած դումարը պատրաստուի: Ա՛հ, ա՛հ, ա՛հ: Այդ չորս հարիւր ոսկին դոյացնելու համար կ'ուղէ չորս-հինգ հինամիկն հագուստներ յանձնել՝ որք չորս ոսկի անգամ չեն բռներ: Ա՛հ, ա՛հ, ա՛հ: Ծառան ամեն անգամ եղած առաջարկութեանց անհեթեթութիւնը կը հասկցնէ անոր, եւ իր մէն մի զիտողութիւնը «Այլ ի՞նչու ցոկանաւը երթար, ա՛խ, անիծեա՛լ ցոկանաւ, ա՛խ անղզա՛մ աւազակ» մորմոքալի բացադարձութեան շարժառիթ կ'ըլլայ: Վերջապէս մէկ շատ դարձուածներէ՝ երկար ողբերէ եւ հեծեմանքներէ ետք . . . այլ կը տեսնեմ թէ պատմութեանս վրայ չէք ծիծաղիր, դուք այս բանիս ի՞նչ կ'ըսէք:

ԺԵՐՕՆԵԴ. — Կ'ըսեմ թէ երիտասարդը ոչուփուճ լիբրին մէկն է որ իր խաղցած անղգամ խաղին պատիժը իր հօրմէն պիտի ընդունի, թէ գնչուհին թեթեւօլիկ յիմարին մէկն է որ պատուաւոր մէկու մը թշնամանքներ կ'ընէ, եւ որ պիտի սորվի ընտանիքի դաւակ մը գլխէ հանելն ի՞նչպէս կ'ըլլայ: Իսկ ծառան ապիրատ մ'որ այսօր զիչեր չեղած ժերօնդի ձեռքով կախաղան պիտի ելլէ:

ՏԵՍԱՐԱՆ Դ.

ՋԵՐՊԻՆԷԴ, ԿԻՐԱԿՈՍ

ԿԻՐԱԿՈՍ. — Ո՛ւր այդպէս կը փախչէք, օրիորդ՝ զիտէ՞ք թէ այս մարդը՝ որու հեա կը խօսէիք, ձեր սիրահարին հայրն է:

ՋԵՐՊԻՆԷԴ. — Այդպէս ըլլալը իմ ալ մտքէս անցաւ: Առանց դիտնալու իր պատմութիւնը իրեն չպատմե՞մ մի:

ԿԻՐԱԿՈՍ. — Ի՞նչ կ'ըսէք, իր պատմութիւնը պատմեցիք իրեն:

ՋԵՐՊԻՆԷԴ. — Այո՛, այնքան խելքս առած էր՝ որ զայն պատմելու համար ետուեփ կ'ելլէի: Այլ ի՞նչ փոյթս, քարը զլո՛ւսը, մեր դործն անով ո՛չ կը շակուի, ո՛չ կ'աւրուի:

ԿԻՐԱԿՈՍ. — Շատխօսութեան մարմաջ կ'զգայիք. իր դործերուն վրայ լուծիւն չպահելու համար պէտք է մէկը չափազանց թրթռակ լեզու մ'ունենայ:

ՋԵՐՊԻՆԷԴ. — Եթէ ես չխօսէի՝ ուրիշէն չպիտի՞ լսէր:

ՏԵՍԱՐԱՆ Ե.

ԱՐԿԱՆԴ, ՋԵՐՊԻՆԷԴ, ԿԻՐԱԿՈՍ

ԱՐԿԱՆԴ. — (սեսարսանի ետեհն.) Է՛յ, ծօ՛, Կիրակոս: **ԿԻՐԱԿՈՍ.** — (Չերպիկեղի.) Դուք տուն գացէք, տէրս ինձ կը կանչէ:

ՏԵՍԱՐԱՆ Զ.

ԱՐԿԱՆԴ, ԿԻՐԱԿՈՍ

ԱՐԿԱՆԴ. — Այսպէս ուրնմն երեք անպիտաններ, Սքարէն դուն եւ որդիս, խօսք մէկ ըրիք նենդութեամբ զիս խարելու համար:

ԿԻՐԱԿՈՍ. — Եթէ Սքարէն զձեզ կը խարէ նենդութեամբ՝ ես անպարտ եմ, տէր իմ, ես գործին մէջ մատ չունիմ բնաւ:

ԱՐԿԱՆԴ. — Պիտի տեսնենք այդ դործը, թշուառական, պիտի տեսնենք այդ դործը, ես այնպէս խաբուող մարդ չեմ:

ՏԵՍԱՐԱՆ Է.

ԺԵՐՕՆԴ, ԱՐԿԱՆԴ, ԿԻՐԱԿՈՍ

ԺԵՐՕՆԴ. — Ա՛հ, տիար Արկանդ, ամենամեծ ձախողութեան մէջ կը դանուիմ:

ԱՐԿԱՆԴ. — Ես ալ նկուն՝ բեկուն վիճակի մէջ եմ:

ԺԵՐՕՆԴ. — Անօրէն Սքաբէնը նենդութեամբ չո՛րս հարբւր ոսկիս չյափշտակէ՛:

ԱՐԿԱՆԴ. — Մի եւ նոյն անօրէն Սքաբէնը նոյնպէս նենդութեամբ իմ ալ հինգ հարբւր ոսկիս դողցաւ:

ԺԵՐՕՆԴ. — Չորս հարբւր ոսկիս յափշտակելէ զատ՝ այնպիսի վարմունք մ՛ ունեցաւ որ կ՛ամչնամ զրուցել, այլ այս ամէնը քթէն պիտի հանեմ:

ԱՐԿԱՆԴ. — Կ՛ուզեմ որ ինձ խաղցած խաղին պատիժը գաննէ:

ԺԵՐՕՆԴ. — Միտքս դրած եմ անմոռանալի վրէժ մը լուծել իրմէ:

ԿԻՐԱԿՈՍ. — (մեկրուսի.) Տա՛ր Աստուած որ այս բաներուն մէջ ես ալ բաժին չունենայի:

ԺԵՐՕՆԴ. — Բայց ձախողութիւնս այս չէ միայն, տիար Արկանդ. դժբաղդութեան մ՛ հտեւէն ուրիշ մ՛ ալ կը հասնի: Այսօր կը բերկրէի այն յուսով թէ աղջիկս պիտի գար որով զբայ դրած էի իմ բոլոր միսթարութիւնս, եւ հիմայ իմ մարդէս կ՛իմանամ թէ վաղուց մեկներէ թաբէնթէ, ուր այնպէս կ՛ըսուի եղեր որ ծովակուլ եղած ըլլայ հեծած նաւուն հետ:

ԱՐԿԱՆԴ. — Այլ ըսէ՛ք, կ՛ազաչեմ, տիար Ժերօնդ, ինչո՞ւ թաբէնթ պահէ՛ք զան, եւ ձեր քովն ունենալու ուրախութիւնը չվայելէ՛ք:

ԺԵՐՕՆԴ. — Այդպէս ընելու համար իմ պատճառներս ունէի, ընտանեկան շահեր զիս մինչեւ հիմայ հարկադրեցին այս երկրորդ ամուսնութիւնը զաղտնի պահելու: Այլ ի՞նչ կը տեսնեմ:

ՏԵՍԱՐԱՆ Ը.

ԱՐԿԱՆԴ, ԺԵՐՕՆԴ, ՆԷՏԻՆ, ԿԻՐԱԿՈՍ

ԺԵՐՕՆԴ. — Ո՛հ, դուն եկե՛ր ես, Նէտին:

ՆԷՏԻՆ. — (Ժերօնդի ծնկընկերուն փարեղով.) Ա՛հ, տիար Բանտօլի . . . :

ԺԵՐՕՆԴ. — Ա՛լ այդ անունը մի՛ տար, Ժերօնդ կոչէ զիս այն պատճառներն՝ որք զիս ստիպած էին Թաբէնթի մէջ այդպէս անուանուելու՝ գոյութիւն չունին ա՛լ:

ՆԷՏԻՆ. — Ափսո՛ս, անուան այս փոփոխութիւնը զձեզ զալ գտնելու դործին մէջ ո՛րչափ հնչուքի եւ ո՛րչափ նեղութեանց պատճառ եւ առիթ եղաւ:

ԺԵՐՕՆԴ. — Աղջիկս ու կլինս ո՛ւր եմ:

ՆԷՏԻՆ. — Չե՛ր աղջիկը հետուն չէ, տէր իմ, այլ զայն ձեր առջեւ հանելէ յառաջ բանի մը համար պէտք է ձեզմէ թողութիւն խնդրեմ. դուք բացակայ՝ մեր լքուն վիճակին մէջ զան ամուսնացուցի:

ԺԵՐՕՆԴ. — Ի՛նչ, աղջիկս ամուսնացա՞ւ:

ՆԷՏԻՆ. — Այո՛, տէր իմ:

ԺԵՐՕՆԴ. — Որո՞ւ հետ:

ՆԷՏԻՆ. — Օքգավ անուն երիտասարդի մը հետ՝ որդի տիար Արկանդ կոչուած մէկու մը:

ԺԵՐՕՆԴ. — Ի՛նչ հրաշք, տէր Աստուած:

ԱՐԿԱՆԴ. — Ի՛նչ հանդիպում:

ԺԵՐՕՆԴ. — Շո՛ւտ, իր քովը տար, իր քովը տա՛ր զմեզ:

ՆԷՏԻՆ. — Այս տունս մտէ՛ք, հոն է:

ԺԵՐՕՆԴ. — Առջեւնէս քալէ՛, դուք ալ հետս եկէ՛ք, տիար Արկանդ:

ԿԻՐԱԿՈՍ. — (առանձին.) Իբաւ որ զարմանալի՛ պատահար:

ՏԵՍԱՐԱՆ Թ.

ՍՔԱՐԷՆ, ԿԻՐԱԿՈՍ

ՍՔԱՐԷՆ. — Է՛հ, ի՞նչ լուր, Կիրակոս, ի՞նչ կ՛ընեն մեր մարդիկը:

ԿԻՐԱԿՈՍ.— Երկու լուր քեզի, մէկը՝ թէ Օքդալի դործը չտկուած է, մեր Հիասինդը տիար ժերօնդի աղջիկն է եղեր, եւ ինչ որ ծերունի հայերն խորհած էին՝ բազը զայն գլուխ հանեց: Միւս լուրն այն է թէ երկու ալեւորները սոսկալի սպառնալիքներ կ'ընեն քեզ դէմ, եւ մանաւանդ տիար ժերօնդ:

ՍՔԱԲԷՆ.— Այդ բան մը չէ, ես սպառնալիքներէ վնաս մը տեսած չեմ, այնպիսի ամպեր են անոնք՝ որք մեր գլխուն վրայ խիստ կեռուէն կ'անցնին:

ԿԻՐԱԿՈՍ.— Աչքդ չորս բա՛ց, Աքարէն, դաւակները կըրնան իրենց հայրերուն հետ հաշտուիլ եւ զքեզ մէջտեղը ձգել:

ՍՔԱԲԷՆ.— Դուն անհոգ եղի՛ր, ես կընամ անոնց բարկութիւնն և ջեցնել եւ . . . :

ԿԻՐԱԿՈՍ.— Հեռացի՛ր ասկէ, ահա կուգան:

Տ Ե Ս Ա Ր Ա Ն Ժ .

ԺԵՐՕՆԴ, ԱՐԿԱՆԴ, ՀԻԱՍԻՆԴ, ԶԵՐՊԻՆԷԴ, ՆԷՏԻՆ, ԿԻՐԱԿՈՍ

ԺԵՐՕՆԴ.— Հապա՛, աղջիկս, տունս եկուր, եթէ մայրդ ալ կարող ըլլայի հոն գանել՝ ուրախութիւնս կատարեալ պիտի ըլլար:

ԱՐԿԱՆԴ.— Ահա Օքդալը խիստ յարմար ժամանակին կուգայ:

Տ Ե Ս Ա Ր Ա Ն Ժ Ա .

ԱՐԿԱՆԴ, ԺԵՐՕՆԴ, ՕՔԴԱՎ, ՀԻԱՍԻՆԴ, ԶԵՐՊԻՆԷԴ, ՆԷՏԻՆ, ԿԻՐԱԿՈՍ

ԱՐԿԱՆԴ.— Եկու, դաւակս, եկու մեզ հետ ուրախացի՛ր քու բարեբաստիկ ամուսնութեանդ համար: Աստուած . . . :

ՕՔԴԱՎ.— Ոչ, հայր իմ, ձեր ամուսնական առաջարկներն օգուտ մը չունին: Դիմակը պէտք է որ վար առնու՛մ, արդէն կնքած ամուսնութեանս վրայօք խօսուած է ձեզի:

ԱՐԿԱՆԴ.— Այո՛, այլ չես ղիտեր . . . :

ՕՔԴԱՎ.— Իմ գիտցածս ղիտեմ ես:

ԱՐԿԱՆԴ.— Ըսել կ'ուզեմ թէ տիար ժերօնդի աղջիկը . . . :

ՕՔԴԱՎ.— Ես տիար ժերօնդի աղջկան հետ դործ չունիմ:

ԺԵՐՕՆԴ.— Այն աղջիկն է զոր . . . :

ՕՔԴԱՎ.— (Ժերօնդի.) Ո՛չ, պարոն, ներում կը խնդրեմ, ես իմ որոշումս ըրա՛մ եմ:

ԿԻՐԱԿՈՍ.— (Օֆդալի.) Մտիկ ըրէք . . . :

ՕՔԴԱՎ.— Ո՛չ, ձայնդ քաշէ, ես բան մտիկ չեմ ըներ:

ԱՐԿԱՆԴ.— (Օֆդալի.) Կինդ . . . :

ՕՔԴԱՎ.— Ո՛չ, հայր իմ, ոչ, ես կը մեռնիմ եւ իմ սիրական Հիասինգս չեմ թողուր: (Հիասինդի ֆոյ երթալու համար քեւը կտրել անցնելով.) Այո՛, ինչ ընէք օգուտ չունի, ահա այն աղջիկը՝ որու խօսքս տուած եմ, Մինչ ցմա՛ս պիտի սիրեմ զինք, ես ուրիշ կին չեմ ուզեր:

ԱՐԿԱՆԴ.— Է՛հ, մտիկ ըրէ՛, քեզ ալ տրուածը ճիշդ այդ աղջիկն է: Ի՞նչ անխորհուրդ ընթացք որ իր ըսածը կը բռնէ կ'երթայ եւ խօսք անդամ չուզեր լսել:

ՀԻԱՍԻՆԴ.— (Ժերօնդը ցուցնելով.) Այո՛, Օքդալ, ահա հայրս՝ զոր դտայ, մեր հնչուքները վերջացան:

ԺԵՐՕՆԴ.— Տունս երթա՛նք, հոն աւելի հանդիստ կընանք խօսակցել:

ՀԻԱՍԻՆԴ.— (Զերպինեդը ցուցնելով.) Ո՛հ, հայր իմ, իբր չնոր՛ կը խնդրեմ ձեզմէ որ սա սիրուն օրիորդէն չբաժնուիմ: Արժանիքի տէր աղջիկ մ'է եւ երբ լաւ մը ճանչնաք՝ իր վրայ ձեր համարումը պիտի աւելնայ:

ԺԵՐՕՆԴ.— Ի՞նչ, կուզես որ տո՛ւնս պահեմ եղբորդ այդ սիրունին՝ որ պահ մը յառաջ այնքան արիւղցիկը բաներ խօսեցաւ երեսիս:

ԶԵՐՊԻՆԷԴ.— Պարո՛ն, խնդրեմ որ ներէք ինձ, եթէ գիտնայի որ զուք էք՝ անշուշտ այդ կերպ չէի խօսեր, անուշտով միայն կը ճանչէի զձեզ:

ԺԵՐՕՆԴ.— Ի՞նչպէս, անուշտով միայն:

ՀԻԱՍԻՆԴ.— Հայր իմ, եղբորս սէրը օրինաւոր սէր մ'է, եւ ես այս աղջկան առաքինութիւնը կ'երաշխաւորեմ:

ԺԵՐՕՆԴ.— Շիտակը աղուո՛ր խօսք, ի՞նչ ելլեմ տղամ կարգեմ այդ օրիորդին հետ, անձանթ աղջիկ մը՝ վարքը բարձր կասկածելի:

Տ Ե Ս Ա Ր Ա Ն Ժ Բ .

ԱՐԿԱՆԴ, ԺԵՐՕՆԴ, ԼԷԱՆՏՐ, ՕՔԳԱՎ, ՀԻԱՍԻՆԴ,
ՋԵՐՊԻՆԷԴ, ՆԷՏԻՆ, ԿԻՐԱԿՈՍ .

ԼԷԱՆՏՐ.— Հայր իմ, մի՛ գանդատիք թէ անձանօթ աղջիկ մը կը սիրեմ՝ անտոն՝ և և անինչ . Երեսն ընկերացող խումբը՝ որմէ ծախու առի զան, եկան ըսին թէ այս քաղաքէս պարկեշտ ընտանիքի մը զաւակ է եղեր՝ զոր չորս տարեկան հասակին մէջ դողցեր են . ապարանջան մ՝ ալ տունն որու միջոցաւ կրնանք իր ծնողքը գտնել :

ԱՐԿԱՆԴ.— Աւա՛ղ, այս ապարանջանը քննելով՝ իմ աղջիկս է Ջերպինէդ . ճշմարիտ է, այդ ըսուած տարիքին մէջ կորուսի զան :

ԺԵՐՕՆԴ.— Ձեր աղջիկը մի՛ :

ԱՐԿԱՆԴ.— Այո՛, իմ աղջիկս, եւ իր բոլոր դիմադները կը հաւատեն թէ իրօք ա՛ն է :

ՀԻԱՍԻՆԴ.— Տէ՛ր Աստուած, ի՛նչ երկնահրաշ պատահարներ են ասոնք :

Տ Ե Ս Ա Ր Ա Ն Ժ Գ .

ԱՐԿԱՆԴ, ԺԵՐՕՆԴ, ԼԷԱՆՏՐ, ՕՔԳԱՎ, ՀԻԱՍԻՆԴ,
ՋԵՐՊԻՆԷԴ, ՆԷՏԻՆ, ԿԻՐԱԿՈՍ, ՔԱՐԼ

ՔԱՐԼ.— Ա՛ն, պարոններ, ծանր արկած մը պատահեցաւ :

ԿԻՐԱԿՈՍ.— Ի՞նչ արկած :

ՔԱՐԼ.— Խեղճ Սքարէնը . . . :

ԺԵՐՕՆԴ.— Խեղճ Սքարէնը մի՛, անդամ թշուառականին մէկն է՝ զոր կախել պիտի տամ :

ՔԱՐԼ.— Սփսո՛ս, այդ նեղութիւնը չպիտի ունենաք, պարոն : Շէնքի մ՝ առջեւէն անցած միջոցին քարակոփի ծանր մուրճ մը գլխուն ինկաւ . եւ անոր գանկը ջախջախելով բոլոր ուղեղը դուրս թափեց, մահամերձ վիճակի մէջ աղաչեց որ հոս բերուի մեռնելէ յառաջ ձեզի հետ խօսելու համար :

ԱՐԿԱՆԴ.— Ո՞ւր է :

ՔԱՐԼ.— Ահա :

Տ Ե Ս Ա Ր Ա Ն Ժ Դ .

ԱՐԿԱՆԴ, ԺԵՐՕՆԴ, ԼԷԱՆՏՐ, ՕՔԳԱՎ, ՀԻԱՍԻՆԴ,
ՋԵՐՊԻՆԷԴ, ՆԷՏԻՆ, ՍՔԱԲԷՆ, ԿԻՐԱԿՈՍ, ՔԱՐԼ

ՍՔԱԲԷՆ.— (զոր երկու մարդիկ կը բերեն իբր վիրաւոր գոլիսը կտաւնէրով պատահուած .) Ահի՛, ահի՛, պարոններ, կը տեսնէք զիս . . . ահի՛, շատ գէշ վիճակի մէջ կը գտնուիմ : Ահի՛ : Ուղեցի որ մեռնելէ յառաջ զամ թողութիւն խնդրեմ այն ամէն անձերէն՝ զորս կրնամ վշտացուցած ըլլալ : Ահի՛ : Այո՛, պարոններ, յետին շունչս տակաւին չաւանդած՝ կը պաղատիմ ի բոլոր սրտէ որ բոլոր ըրածներուս համար ներէք ինձ, եւ մահաւանդ տխար Արկանդէ եւ տխար Ժերօնդէ ներում կը խնդրեմ :

ԱՐԿԱՆԴ.— Իմ մասիս կը ներեմ քեզ, մեռի՛ր հողոյ խաղաղութեամբ :

ՍՔԱԲԷՆ.— (Ժերօնդի .) Ձձեղ, տխար Ժերօնդ, դձեղ աւմենէ աւելի վշտացուցի դաւաղանի հարուածներով՝ զոր . . . :

ԺԵՐՕՆԴ.— Է՛ն, մի՛ երկնցներ խօսքը, ես ալ կը ներեմ : ՍՔԱԲԷՆ.— Իմ կողմէս ամենամեծ յանգստութիւն էր այն դաւաղանի հարուածները՝ զոր . . . :

ԺԵՐՕՆԴ.— Բաւակա՛ն է : ՍՔԱԲԷՆ.— Մահուան կէտիս անհնարին վիշտ կ՛զգամ այն դաւաղանի հարուածներուն համար՝ զոր . . . :

ԺԵՐՕՆԴ.— Է՛ն, ա՛լ լռէ՛, Սքարէն : ՍՔԱԲԷՆ.— Այն անպիտան դաւաղանի հարուածները՝ զոր ես ձեզի . . . :

ԺԵՐՕՆԴ.— Լռէ՛, ըսի, ես մոռցայ ամէն բան : ՍՔԱԲԷՆ.— Ո՛րքան ազնիւ՝ ո՛րքան բարի էք, տխար Ժերօնդ, այլ իրաւ ի բոլոր սրտէ կը ներէ՞ք այն դաւաղանի հարուածները՝ զոր . . . :

ԺԵՐՕՆԴ.— Է՛ն, ներեցի, ի բոլոր սրտէ ներեցի, ա՛լ խօսքը չընե՛նք, ներեցի, կը լսե՞ս, լմնցաւ ա՛լ :

ՍՔԱԲԷՆ.— Ո՛ն, տխար Ժերօնդ, ձեր այս խօսքին վրայ սիրտս թեթեւցաւ :

ԺԵՐՕՆԴ.— Այո՛, կը ներեմ պայմանաւ որ պիտի մեռնի՛ս : ՍՔԱԲԷՆ.— Ի՞նչպէս ըսիք, տխար Ժերօնդ :

ԺԵՐՕՆԴ.— Խօսքս ետ կ'առնուամ, եթէ փորձանքէն պրծիս:


ՍՔԱԲԷՆ.— Ահի', ահի', ահա ցաւերս նորէն բռնեցին:

ԱՐԿԱՆԴ.— Տխար ժերօնդ, այս մեր ուրախութեան սիրոյն պէտք է որ անպայման կերպիւ ներէք իրեն:

ԺԵՐՕՆԴ.— Էհ, թող այդպէս ըլլայ:

ԱՐԿԱՆԴ.— Երթա՛նք, միասին ճաշենք՝ մեր ուրախութիւնը լաւ մը վայելելու համար:

ՍՔԱԲԷՆ.— Զիս ալ մինչեւ որ մեռնելուս ժամն հասնի՝ տարէք սեղանին ճօթը նստեցուցէք:



ԿԱՐԴԱՑՈՂ ԿԻՆԵՐ

(LES FEMMES SAVANTES)



ԿԱՏԱԿԵՐԳ ՀԻՆԳ ԱՐԱՐՔՈՎ



Ա Ն Ձ Ի Ն Ք



ՔՐԻՉԱԼ
ՖԻԼԱՄԷՆԴ
ԱՐՄԱՆՏ
ՀԱՆՐԻԷԴ
ԱՐԻՍԴ
ՊԵԼԻՉ
ՔԼԻԴԱՆՏՐ
ԹՐԻՍՕԴԷՆ
ՎԱՏԻՈՒՍ
ՄԱՐԴԻՆ
ԼԵՔԻՆ
ԺԻԼԼԻԷՆ
ՆՕՏԱՐ ՄԸ

Բարեւոյն քաղքեկի:
Կիև Քրիզաչի:
Քրիզաչի և Ֆիլամենդի ազգիկներ:
Եղբայր Քրիզաչի:
Քոյր Քրիզաչի:
Սիրահար Հանրիեդի:
Գրագետ:
Գիտնական:
Խոհանոցի սպասուհի:
Սպասաւոր:
Ծառայ Վատիոնի:

ՏԵՍԱՐԱՆ Է Ի ԲՈՒԲՉ ԴԵԲՉԱԼԻ ՏՈՒՆԸ



Ա Ր Ա Ր Ք Ա Ռ Ա Ջ Ի Ն



ՏԵՍԱՐԱՆ Ա.

ԱՐՄԱՆՏ, ՀԱՆՐԻԷԴ

ԱՐՄԱՆՏ.— Ի՞նչ, քոյր իմ, աղջկութեան գեղեցիկ անու-
նը բանի տեղ չդնելով՝ կ'ուզես հրաժարի՞լ անոր սիրալի
քաղցրութենէն, եւ կը համարձակիս ուրախաթիթ բան մը
սեպել ամուսնութիւնը. ի՞նչ, խեղճ կուտաս այդպիսի գոե-
հիկ մէկ խորհուրդի:

ՀԱՆՐԻԷԴ.— Այո՛, քոյր:

ԱՐՄԱՆՏ.— Ո՛հ, կարելի՞ է միթէ հանդուրժել այդ այո՛-
ին, կարելի՞ է միթէ առանց զգուանքի լսել այդ այո՛ն:

ՀԱՆՐԻԷԴ.— Եւ ամուսնութիւնն ի՞նչ ունի իր մէջ, քոյր
իմ, որ . . .

ԱՐՄԱՆՏ.— Բո՛ւհ, զգուանք:

ՀԱՆՐԻԷԴ.— Ի՞նչ խօսք է ադ:

ԱՐՄԱՆՏ.— Բո՛ւհ կըսեմ. չե՞ս հասկնար, քոյր, որ այդ
ամուսնութիւն բառին արտաբերութիւնը միայն ո՛րքան խոր-
չում կ'ազգէ սրտի, ի՞նչ վիրատորիչ այլանդակ պատկեր
կ'ընծայէ մարդու մտքին, ուր աղտեղի տեսիլ մը կը յարու-
ցանէ միայն. Այդ պիղծ բառէն չե՞ս զարչիր, չե՞ս սարսփր,
քոյր, եւ կրնա՞ս սիրտդ համակերպել անոր հետեւանքներուն:

ՀԱՆՐԻԷԴ.— Ամուսնութիւն բառին հետեւանքները աչքիս առջեւ բերած ատեն՝ կը տեսնեմ ամուսին մը, զաւակներ, ընտանիք, եւ եթէ զատողութիւնս ուղիղ է՝ չկայ բան մ'անոր մէջ որ միտք վիրաւորէ եւ սարսուռ ազդէ սրտի:

ԱՐՄԱՆՏ.— Ի՞նչ, Աստուած իմ, համով, խնորհելի բա՛ն կը սեպես սրտի այդ տեսակ ստորին կապեր:

ՀԱՆՐԻԷԴ.— Եւ իմ տարիքիս մէջ աղջիկ մ'ի՞նչ լաւագոյն բան կրնայ ընել՝ բայց եթէ իբր ամուսին իրեն միացնել մարդ մ'որ կը սիրէ զինք եւ ինքն ալ իր կողմէ սիրելի է իրեն, եւ սիրոյ հետեւանք եղող այս միութեամբ անձեղ կեանքի մը քաղցրութիւնները վայելել: Քաջայարմար ամուսնութիւն մը հրապոյրներ չունի՞ ուրեմն քու աչքիդ:

ԱՐՄԱՆՏ.— Տէր իմ Աստուած, ի՞նչ գոհելի միտք եւ անարդ մտածումներ են ասոնք: Աշխարհի մէջ ի՞նչ գուղնաքեայ, ի՞նչ փանաքի դեր մը կատարել է ընտանեկան ողորմելի կեանքի մէջ փակուիլ բանտարկուիլ, եւ իբր կուռք պաշտուած ամուսնէ մը եւ անկէ ծնած լակոտներէ աւելի բարձր հաճոյք եւ մխրթարութիւն չկրնալ ըմբռնել: Այս տեսակ կեանքի մ'ստորին զուարճութիւնները թանձր զգացմանց տէր գոհելի անձերու թո՛ղ, քոյր իմ, բարձրացո՛ւր սրտիդ իղձն ու թոխն աւելի վսեմ բաներու, սկսէ՛ ազնիւ հաճոյքներէ միայն ճաշակ առնուլ, եւ առ ոչինչ զրելով նիւթ եւ զգայարանք՝ մտաւոր կեանքի նուիրուէ՛ մեզ նման: Առջեւդ օրինակ ունիս մեր մայրը՝ որ ամէն տեղ յարգ եւ պատիւ ունի իբր ուսումնական, ինձ նման աշխատէ՛ արժանի զաւակ ըլլալ անոր, եղի՛ր տենչացող մեր ընտանիքին բաժին եղող ազնուացուցիչ հմտութեանց, եւ ճանչցի՛ր վերջապէս այն քաղցր հեշտութիւնները՝ զոր ուսման եւ գիտութեան սէրը կը հեղու մարդուս սրտին մէջ: Ամուսնոյ մը կամքին գերի ըլլալու տեղ՝ փիլիսոփայութեան հետ ամուսնացի՛ր՝ որ մարդկային ազգէ վե՛ր կը բարձրացնէ զմեզ, եւ զերագոյն իշխանութիւնը մտքի՛ ընծայելով՝ անոր հրամանին կ'ենթարկէ իր թանձր բերմունքներով զմեզ կենդանեաց հաւասարեցնող անասնական մասը, բարձր խանդեր, վեհանոյճ յարչտակութիւններ, ասո՛նք պէտք է զրաւեն մեր կեանքի բոլոր վայրկեանները: Զգայնոտ կիներու տարած անտախ հոգերն ու խնամքները պարզապէս խեղճ ու ողորմելի զբաղումներ կ'երեւին իմ աչքիս:

ՀԱՆՐԻԷԴ.— Ես այդպէս չեմ մտածեր: Աստուած իր իմաստուն տնօրէնութեամբ՝ ծնած ժամանակինս տարբեր տարբեր պաշտօններու յատկացուցած է զմեզ, եւ ամէն մէկը փիլիսոփայ ըլլալու յատկութիւններով չէ օժտուած: Եթէ քու միտքդ, քոյր, այն վեհ մտածումներու սահմանուած է՝ ուր կը բարձրանան գիտնականներու հայեցողութիւնք, փմս ընդհակառակն հետեւակ զաղափարներու համար ծնած՝ մանր հոգերու ու խնամքներու մէջ կ'ամփոխուի համեստօրէն: Ուստի բունց երկնային իմաստուն տնօրէնութեանց խանդարիչ հանդիսանալու՝ պարզապէս մեր անձնական բնազդներուն հետեւի՛նք: Դուն բարձր ու վսեմ հանճարի մը թոխով փիլիսոփայութեան վերնագաւառները սաւառնէ՛, մինչ իմ գետնաքարչ միտքս ամուսնութեան մարմնաւոր քաղցրութիւնները կ'ուզէ ճաշակել: Այսպէս մեր գնացից մէջ իբար հակառակ՝ երկուքս ալ մեր մօր օրինակին հետեւած պիտի ըլլանք: Դուն հոգեոյ եւ ազնուախոն տենչանքներու կողմէ, ես ալ՝ զգայարանքներու եւ երկրաւոր հաճոյցի կողմէ, դուն մտքի եւ հմտութեան արտադրութեանց պիտի նուիրես ինքզինքդ, իսկ ես՝ հոգեղէն երկրային բաներու:

ԱՐՄԱՆՏ.— Քոյր, երբ մէկու օրինակին հետեւիլ կ'ուզես՝ անոր ընտիր կողմերէն պէտք է նմանելու աշխատել: անոր պէս հաղախն ու թքնելն՝ զայն օրինակ առնուլ չէ, գիտցի՛ր զայս:

ՀԱՆՐԻԷԴ.— Բայց դուն այսօր եղածիդ վրայ չպիտի պարծէիր՝ եթէ մեր մայրը այդ գերիվեր կողմերուն միայն հետեւող եղած ըլլար, եւ քեզ համար լաւ պարագայ մ'է որ անոր վսեմ հանճարը միշտ եւ յաւէտ փիլիսոփայութեամբ զբաղած ըլլայ: Ուստի չնորհ ըրէ՛ ներողամիտ ըլլալու այնպիսի երկըրաքարչ բերմանց՝ որոնց կեանքդ կը պարտաւորիս, եւ եթէ կ'ուզես աջակից մը գտնել՝ աղէ՛, մի՛ արգիլեր աշխարհ գալիք պզտի գիտնական մը:

ԱՐՄԱՆՏ.— Կը տեսնեմ թէ միտքդ անբձկելի է էրեկ առնելու յիմար կամակորութենէն, այլ ըսէ՛ նայիմ զո՞վ պիտի ընտրես. միտքդ գէթ Քլիգանտրն առնուլ չէ, կը յուսամ:

ՀԱՆՐԻԷԴ.— Եւ ինչո՞ւ միտքս Քլիգանտրն առնուլ չըլլայ, միթէ արժանիք չունի՞ նա, միթէ անպատեն ընտրութիւն մ'է ըրածս:

ԱՐՄԱՆՏ.— Ո՛չ, այլ անվայել խորհուրդ մ'է ուրիշին

սիրողը ձեռքէն յափշտակել, աշխարհ արարած գիտէ թէ՛ Քրի-
զանոր սիրահար մ'է ինձ:

ՀԱՆՐԻԷԴ.— Այո՛, այլ իր սիրահարական բոլոր յայտա-
բարութիւններն ի դերեւ ելած են, այն պատճառաւ որ դուն
երկրաքարչ բաներու խելք չես տար, եւ փիլիսոփայութեանդ
հետամուտ՝ յաւիտեան ձեռք քաշած ես ամուսնութենէ, ուս-
տի քանի որ աչք չունիս Քրիզանտրի՛ քեզ ի՞նչ փոյթ, կը
հարցնեմ, որ ուրիշ մը կարգուիլ ուզէ անոր հետ:

ԱՐՄԱՆՏ.— Այն իշխանութիւնը՝ զոր միտքը զդայարանք-
ներու վրայ ի գործ կը դնէ, քաղցրանոյ զովանքները չվտարեր,
եւ աղջիկ մը կրնայ արժանեաց տէր մէկը մերժել իբր ամու-
սին, եւ սակայն պահել զան միշտ իբր պաշտող սիրահար:

ՀԱՆՐԻԷԴ.— Ես արդեւ չեղայ որ նա հրապոյրներուդ
չչարունակէ իր մեծարանքները, այլ երբ դուն մերժեցիր իր
սիրոյ արտայայտութիւնները, ես պարզապէս ընդունեցայ
զանոնք:

ԱՐՄԱՆՏ.— Այլ ի՞նչպէս կրնաս վստահիլ դժկամակ սիրա-
հարի՛ մը սրտնեղած յայտարարութեանց, կը կարծե՞ս որ սեւ
աչքիդ յօնքիդ իրապէս զարնուած ըլլայ՝ եւ ինձ նկատմամբ
իր սրտին տարփը չիջած բոլորովին:

ՀԱՆՐԻԷԴ.— Նա կը հաստատէ չիջած ըլլալը եւ ես կը
հաւատամ թէ այնպէս է:

ԱՐՄԱՆՏ.— Այդքան բարեմիտ մի՛ ըլլար, եւ հաւատա՛
որ երբ Քրիզանտր կը հաստատէ թէ վրաս ունեցած սէրը
մարած է եւ զքեզ կը սիրէ՝ ըսածին ինքն ալ չհաւատար, եւ
պարզապէս կը խաբէ ինքզինք:

ՀԱՆՐԻԷԴ.— Ես ատոր այդպէս ըլլալը չգիտեմ, այլ եթէ
կուզես՝ զիւրին է բանն հասկնալ: Ահա կուզայ Քրիզանտր,
նա կարող է մեր տարակոյսները փարատել:

Տ Ե Ս Ա Ր Ա Ն Բ .

ՔՐԻԴԱՆՏՐ, ԱՐՄԱՆՏ, ՀԱՆՐԻԷԴ

ՀԱՆՐԻԷԴ.— Եկո՛ւր, Քրիզանտր, քոյրս երկբայի մէջ կը
թողու զիս, յայտնէ՛ բացէ ի բաց թէ սիրող անո՞ր հետ է թէ
իմ, ե՞ս կամ նա իրաւունք ունի հաւատալ սիրոյ հաւաստիք-
ներուդ:

ԱՐՄԱՆՏ.— Ո՛չ, ո՛չ, Քրիզանտր, ես չեմ ուզեր բռնա-
դատել սէրդ, որ իր ներքին բուն զիտու՛մը յայտնէ: Ես այս
տեսակ խնդիրներու մէջ զգուշաւոր ընթացք ունիմ, եւ զի-
տեմ թէ այսպիսի դէմ յանդիման խոստովանութիւն մ'ո՛րքան
տագնապալի է ըստ ինքեան:

ՔՐԻԴԱՆՏՐ.— Ո՛չ, օրիորդ, անկեղծ սիրտ մ'ունիմ՝ որ
աղատ խոստովանութիւն մ'ընելէ չքաշուիր. այսպիսի պա-
րագայ մ'ինձ համար՝ տագնապալի չէ բնաւ, եւ համարձակ,
որոշ ու մեկին կը խոստովանիմ թէ սրտիս ու հոգւսյս բոլոր
սէրն ու խանդը դէպի այս կողմ (Հաւնիեղը ցուցնելով)
դարձած են վերջնականապէս: Այս խոստովանութենէս չյուզ-
ուիք բնաւ, վասն զի դո՛ւք ուզեցիք որ բանն այսպէս
ըլլայ: Ես սիրահարուած էի ձեզ, եւ արձակած հառաչանք-
ներս զգացմանցս սաստկութեան ապացոյցն էին, սիրտս յա-
ւիտեանական սէր մը ուխտած էր ձեզ, այլ սակայն ձեր աչ-
քերը զիս արժանի չգտան այս սիրահարութեան, անոնք դո-
ռողաբար կ'իշխէին իմ հոգւոյս վրայ՝ որ ըիւր քամանքներ
կը կրէր իրենց լուծին տակ նկուն ու կորակոր: Այսքան վիշտ
ու տառապանքէ յոգնած դագրած՝ յաղթական այլ աւելի գթոտ
ականողիք եւ նուազ դժնդակ սէր մը փնտոցիլ, եւ գտայ
զանոնք (Հաւնիեղը ցուցնելով) այս աչքերուն մէջ՝ որոնց
աշգած հուրը ինձ նուիրական պիտի ըլլայ յաւիտեան. անոնք
հո՛սեցան ձեր մերժածը չարամարհել եւ իրենց զիւրազգաց
նայուածքով արցունքներս սրբեցին: Իր այս բարեսիրտ եւ
համբոյր ընթացքէն սիրտս այն աստիճան շարժած է՝ որ իր
սէրը սրտէս հանել կրցող որ եւ է ոյժ չկայ աշխարհի մէջ,
կը խնդրեմ ուրեմն, օրիորդ, հին կրակ մ'արծարծելու համար
որ եւ է անօգուտ ճիղ չթափէք, եւ չփորձէք ընդունայն ձեզ
վերադարձնել սիրտ մ'որ իր նորածիլ քաղցր սիրոյն մէջ
մեռնելու անդարձ որոշում ըրած է:

ԱՐՄԱՆՏ.— Եւ ո՞վ կ'ըսէ ձեզ, պարոն, որ այսպիսի փա-
փաք մ'ունեցած ըլլամ եւ ձեր ինձմէ հեռանայն հոգ ընեմ
երբէք: Ձեր այսպիսի բան մ'երեւակայելն զուարճալի է
ստուգիւ, եւ զայն յայտնելը մանաւանդ՝ ոչ սակաւ ժպրհու-
թիւն:

ՀԱՆՐԻԷԴ.— Է՛հ, հանդարտէ՛, քոյրիկ, ո՞ւր մնաց այն
բարոյականը՝ որ անասնական մասը կը վարէ, ու սանձ կը
դնէ զայրոյթի թափին:

ԱՐՄԱՆՏ.— Եւ դու որ քոյրդ խրատելու ելեր ես՝ ո՞ւր

կը մնայ քու բարոյականդ՝ որ քեզ կեանք տուող ծնողներու հաւանութիւնը չստացած՝ քեզ յայտարարուած սիրոյ մը կը պատասխանես իսկոյն: Գիտցի՛ր թէ հորդ մօրդ հրամանին անսալու պարտական ես յաւէտ, որոնք սրտիդ վրայ գերագոյն իշխանութիւն ունին, եւ թէ անոնց ընտրած մա՛րդը միայն կրնաս սիրել, քանզի մեծ մեղք է ելլել սիրահարութեան մը մէջ այդպէս նետուիլ ինքնագլուխ:

ՀԱՆՐԻԷԴ. — Ծնորհակալ եմ, քոյր, ազնիւ հոգածութեանդ համար՝ որ ելիր պարտաւորութիւններս կը սորվեցնես ինձ: Տուած խրատներուդ համեմատ կ'ուզեմ շարժիլ, եւ ցուցնելու համար որ կ'օգտուիմ անոնցմէ՝ խնդրեմ, Քլիդանաւոր, որ երթաս սիրոյդ մասին ծնողացս հաւանութիւնն առնուս, օրինաւորապէս տէր եղի՛ր իմ սրտիս, եւ զքեզ առանց մեղաց սիրելու միջոցն հայթայթէ՛ ինձ:

ՔԼԻԴԱՆԱՎ. — Այս մասին քու քաղցր թոյլտուութեանդ կ'սպասէի, անուշիկս, պիտի երթամ ամէն ճիգս թափեմ այդ հաւանութիւնը ձեռք ձգելու:

ԱՐՄԱՆՏ. — Յաղթանակը կը տանիս, քոյր, եւ խելքովդ կ'երեւակայես թէ Քլիդանաւորի այս ընթացքը հո՞գ կ'ընեմ:

ՀԱՆՐԻԷԴ. — Ե՞ս այդ բանը երեւակայեմ, քոյր: Բաւ լիցի գիտեմ թէ բանի եւ ողջմտութեան իրաւունքները հզօր ոյժ մ'ունին զգայարանացդ վրայ, եւ թէ քեզ յատուկ եղած իմաստութեամբ այդպիսի տկարութենէ մ'անազգելի կը մնաս: Չէ թէ միայն չեմ երեւակայեր որ հոգ կընես այդ բանը՝ այլ նաեւ կը կարծեմ եւ կը հաւատամ որ այս խնդրիս մէջ ինձի համար պիտի աշխատես, ոյժ պիտի տաս Քլիդանաւորի առաջարկին, եւ քու ազդեցութեամբ մեր ամուսնութեան բարեբաստիկ ժամը պիտի մօտեցնես: Կը թախանձեմ ուրեմն որ գործին յաջողութեան աջակցես, եւ . . . :

ԱՐՄԱՆՏ. — Կը տեսնեմ Հանրիէդ, թէ խեղճու կ խելքովդ զիս հեգնելու ելիր ես, եւ հպարտանք կ'զգաս տիրանալով սրտի մը՝ զոր քու առջիկ նետեցի արհամարհանօք:

ՀԱՆՐԻԷԴ. — Եւ սակայն կ'ախորժիս մըշտ այդ սրտէն՝ զոր առջեւս նետեր ես արհամարհանօք, եւ աչքերդ պիտի զիջանէին խոնարհիլ՝ եթէ զայն ինձմէ ետ առնելու կարող ըլլային միայն:

ԱՐՄԱՆՏ. — Եւ ոչ իսկ կը պատասխանեմ այդպիսի ամիզօփեղ խօսքերու, զանոնք լսելէն բիւր անգամ լաւագոյն ունիմ չլսել բնաւ:

ՀԱՆՐԻԷԴ. — Լա՛ւ ընթացք քու կողմէդ, ցուցուցած չափաւորութիւնդ անխմանալի է առուզիւ:

ՏԵՍԱՐԱՆ Գ.

ՔԼԻԴԱՆԱՎ, ՀԱՆՐԻԷԴ

ՀԱՆՐԻԷԴ. — Ըրած անկեղծ խոստովանութիւնդ, Քլիդանաւոր, մեծ զարմանք պատճառեց քրոջս:

ՔԼԻԴԱՆԱՎ. — Այսպիսի համարձակախօսութիւն մը պէ՛տք էր անոր, իր մեծամիտ եւ յիմար գոռողութիւնն արժանի էր գէթ որ այս անկեղծ յայտարարութիւնը լսէր բերնէս: Այլ որովհետեւ կը հաւանիս՝ հիմա իսկ կը զիմեմ հօրդ որպէս զի . . . :

ՀԱՆՐԻԷԴ. — Ապահով ճամբան, Քլիդանաւոր, մօրս դիմելն եւ զան շահելն է: Հայրս ամէն բանի հաւանող՝ ամէն բանի զիջանող ընոյթ մ'ունի, եւ ըրած որ եւ է մէկ որոշումին կշիռ ու կարեւորութիւն տուող մէկը չէ: Աստուած անոր սրտին այնպիսի բարութիւն մը պարգեւած է՝ որ անմիջապէս իր կիով կամքին կը համակերպի հլութեամբ: Ղինք կառավարողը մայրս է, որ իր տուած որ եւ է որոշումն անարդել յատաճ կը տանի Փափաքելի էր մեծապէս որ թէ՛ իրեն եւ թէ՛ հօրաքրոջս մասին աւելի հաշտարար ընթացք մը բռնէիր, եւ անոնց մտքի ցնորքները ողօքելով՝ զբաւէիր երկուքին ալ համարումը:

ՔԼԻԴԱՆԱՎ. — Այն աստիճան անկեղծ է սիրաս՝ որ կարող եղած չեմ նոյն իսկ քոյրդ Արմանաւոր ողօքել՝ որ ճիշտ անոնց բնաւորութիւնն ունի. զորդ կարգացող կիներէ չեմ ախորժիր ես: Կ'ընդունիմ որ կին մ'ամէն բանի վրայ տեղեկութիւններ ունենայ, բայց չեմ սիրեր բնաւ որ ուսումնական երեւալու համար միայն ուսումնական ըլլալու զմիտակ աստան ունենայ, համար միայն ուսումնական ըլլալու զմիտակ աստան ունենայ, համար միայն թէ կը փափաքիմ որ իրեն հարցումներ եղած ժամանաւանդ թէ կը փափաքիմ որ իրեն հարցումներ եղած ժամանակ անդիտանայ զիտցածն իսկ, կը փափաքիմ վերջապէս որ իր սորվածներն ինք իր անձէն անդամ պահէ, հմտութիւն ունենայ առանց յայտնելու, առանց մեծ մեծ բառեր հայնելու: Բերնէն, եւ իր ամէն մէկ խօսքին մէջ սրախօսութիւն գնելու: Չեմ մայրը կը յարգեմ մեծապէս, բայց չեմ կարող իր ցնորքներն ընդունիլ, եւ իր հիացումը զբաւող պարոն թրխօղէնը

երկինք հանած ժամանակը արձագանգ ըլլալ բերնէն ելած գրաբանութեանց, իր այդ մտքի զիւցազնը պարզապէս Չղերուս կը դպչի, կը բարկանամ որ մայրդ պատուէ փառաւորէ այդպիսի ոչինչ մարդ մը, մեծ եւ բարձր հանճարի մը տեղ դնէ ապուշ մը՝ որու գրուածները կը սուլուին ամենուրեք, իմաստակ մ'որու շողոմ գրիչն անբաւ թուղթ կը հայթայթէ նպարալաճառի պիտոյից եւ . . . :

ՀԱՆՐԻՔԻԴ. — Պարոն Թրխօղէնի թէ՛ խօսքերն ու թէ՛ գրուածները, Քլիդանտր, ինձ ալ տաղտուկ հեւ անհամ երեւցած են, ես ալ քեզի պէս կը դատեմ զանոնք, այլ մօրս վրայ մեծ ազդեցութիւն ունենալուն համար՝ պէտք է կամայ ակամայ փոքր ինչ կամահած գտնուիլ անոր. սիրահար մ'իր դարպասը կընէ մտադիւր ուր որ իր սիրտը կապուած է, եւ կ'աշխատի բոլոր պարագաներուն համակրութիւնը չահիլ, եւ մինչեւ իսկ կը ջանայ տանը շան հաճելի երեւալ՝ որպէս զի իր սիրոյն որ եւ է հակառակող մը չզըտնուի:

ՔԼԻԴԱՆՏՐ. — Այո՛, ճշմարիտ է խօսքդ, Հանրիէդ, այլ ի՞նչ ընեմ տիրապէս հակակրելի է ինձ այդ պարոն Թրխօղէնը: Բարեխօսութիւն մը չահելու համար իր անշահ գրուածները գովելու անպատուութեան չեմ կրնար յանձնառու ըլլալ, վասն զի ամենէ յառաջ ա՛յդ գրուածներով իր անձը յայտնած է ինձ, այնպէս որ տակաւին չտեսած՝ կը ճանչնայի զինք: Իր երկերու խառնակոյտին մէջ տեսայ ինչ որ իր իմաստակ անձնաւորութիւնը կը ցուցադրէ ամէն տեղ. անտանելի եւ անզուսպ յանձնապաստանութիւն, անվերեր եւ անսասան համարում մը՝ ծայրագոյն վստահութիւն մ'իր վրայ՝ որով միշտ եւ ամէն ժամանակ գոհ է իր անձէն, գոհ՝ իր անբաւ արժանիքէն: Իր լղրճուկ գրուածներուն ա՛յն աստիճան հաւնած է՝ ա՛յն աստիճան յափշտակուած անոնցմով՝ որ իր վարկն ու հոչակը ընդհանուր զօրապետի մը պատուոյն հետ չփոխեր:

ՀԱՆՐԻՔԻԴ. — Ի՛նչ լաւ տեսեր ու հասկցեր ես այս ամէն բաներս:

ՔԼԻԴԱՆՏՐ. — Իմ քաջատեսութիւնս մինչեւ իսկ անոր դէմքին տարածուեցաւ, իր տեղացուցած ոտանաւորներէն սեպէ թէ աին յանդիման տեսայ թէ ի՞նչ կերպարանքի տէր մէկն էր զանոնք յօրինորդ կարծեցեալ պուէտը. անոր դիմազօծերն այնչափ քաջ գոչակած էի՝ որ օր մը մէկու մը հանդի-

պելով՝ զբաւ դրի որ նոյն ինքն Թրխօղէնն էր, եւ հաստատեցի թէ զբաւ գրաւս ճիշդ էր իրօք:

ՀԱՆՐԻՔԻԴ. — Ե՛հ, ա՛լ ատիկա չափազանցութիւն մ'է, չտկոց մ'է, Քլիդանտր:

ՔԼԻԴԱՆՏՐ. — Ո՛չ, Հանրիէդ, բանը եղածին պէս կը պատմեմ: Այլ կը տեսնեմ որ հօրաքոյրդ կուգայ: Եթէ կը հաւանիս՝ մեր սիրային գաղտնիքը պարզեմ իրեն՝ որպէս զի բարեխօսէ մօրդ քով:

ՏԵՍԱՐԱՆ Դ.

ՊԵԼԻՉ, ՔԼԻԴԱՆՏՐ

ՔԼԻԴԱՆՏՐ. — Թոյլ տուէ՛ք, օրիորդ, որ ջերմ սիրահար մ'օգուտ քաղելով այս բարեբաստիկ ժամէն՝ իր անկեղծ սիրոյն բոցը յայտնէ ձեզ համարձակ:

ՊԵԼԻՉ. — Ո՛հ, զգուշացէ՛ք, չըլլայ թէ ձեր հոգին առջեւ բանաք լայնարձակ: Եթէ ուրիշ շատ մը սիրահարներու հետ ձեր սիրտն ալ բռնկցուցած եմ՝ անոր ներքին զգացմանց ձեր սիրտն ալ բռնկցուցած եմ՝ անոր ներքին զգացմանց նէք ինձ այնպիսի տենչանքներ՝ զորս անձիս նախատինք պիտի համարեմ: Սիրեցէք զիս, հռոպեցէք որքան կ'ուզէք, այրեցէ՛ք մրկեցէ՛ք հրապոյրներովս, այլ ես այդ բանը զիտցած չըլլամ: Որքան ժամանակ որ շատանաք անխօս թարգցած չըլլամ, Որքան ժամանակ որ շատանաք անխօս թարգցած չըլլամ, Որքան ժամանակ որ շատանաք անխօս թարգցած չըլլամ, մաններով՝ ձեր սիրտը տոչորող կրակին կրնամ աչք գոցել, այլ եթէ լեզուն բանի խառնուելու ելլէ՝ մէյ մ'ալ երեսս չէք տեսներ:

ՔԼԻԴԱՆՏՐ. — Իմ սիրոյս մասին այլ ընդայոյ կարծիքներու մի՛ երթաք, օրիորդ, զի ապահով եղի՛ք, Հանրիէդն է անոր միակ առարկան, եւ ես կուգամ աղաչել զձեզ՝ որ հաճեք այս մասին ձեր աշուուամիտ օժանդակութիւնն ինձ շնորհել:

ՊԵԼԻՉ. — Ո՛հ, հանճարե՛ղ է դարձուածը, կը խոստովանեմ, եւ ամէն գովեստէ վեր, կարգացած բոլոր վէպերուս մէջ այսպիսի ճարտար հնարքի չեմ հանդպած:

ՔԼԻԴԱՆՏՐ. — Ճարտար հնարք, հանճարեղ դարձուած չկայ հոս, այլ հոգւոյս անկեղծ զգացման մէկ պարզ յայտա-

բարութիւնը: Հանրիէզի գեղեցկութեան սիրահարուած եմ խանդազին, Հանրիէզ սիրտս գերած է իր անդիմադրելի հրապոյրներով, իմ բոլոր իղձս՝ իմ բոլոր երանութիւնս անոր հետ ամուսնանալու վրայ կը կայանայ միայն: Ձեր ազդեցութիւնը, օրիորդ, կրնայ մեծապէս օգտակար ըլլալ, եւ թախանձս այս է որ հաճիք օժանդակել սրտիս իղձերու պսակման:

ՊէլիՉ.— Կիմանամ թէ ո՞ւր կը ձգտի ձեր թախանձը, եւ թէ ձեր տուած անունին տակ զո՞վ պէտք է հասկնալ, ապաքէն ճարտար է ձեր գործածած ձեւը. եւ բոլոր այն պատասխաններուն մէջէ՛ զորս սիրտս կը թելադրէ տալ ձեզի, պիտի ըսեմ միայն թէ Հանրիէզ ըմբոստ եւ անհաւան է ամուսնութեան, եւ թէ իսպառ անյոյս պիտի տուչորիք անոր սիրով:

ՔԼԻԴԱՆՏԲ.— Ի՞նչ հարկ, օրիորդ, այսպիսի այլընդայլոյ խօսքերու, եւ ինչո՞ւ չեղած բանը անցընէք ձեր մտքէն:

ՊէլիՉ.— Աղէ՛, պարոն Քլիդանտր, մի՛ գործածէք, խընդրեմ, այդպիսի ընդունայն ձեւեր, մի՛ ուրանաք այլ եւս ինչ որ ձեր արձակած նայուածներն ինձ հասկցուցած են ստէպ: Կը բաւէ որ գոհ կը մնամ ձեր սիրոյն հնարիմաց դարձուածէն, եւ այն ձեւին տակ՝ զոր յարգանքը կը ներշնչէ, կը յօժարիմ ընդունիլ անոր հաւաստիքները, միայն թէ այդ սիրոյն բուռն յոյզքերը՝ պատուոյ զգացումը իրենց առաջնորդ առած՝ մաքուր եւ անարատ իղձեր մըայն նուիրեն իմ խորաններուս, բայց . . . :

ՔԼԻԴԱՆՏԲ.— Բայց . . . :

ՊէլիՉ.— Մնաք բարով. Այս անգամուան համար այսքան բացատրութիւն բաւ համարեցէք, արդէն ըսել ուղածէս աւելին խօսեցայ:

ՔԼԻԴԱՆՏԲ.— Այլ ձեր սխալումը . . . :

ՊէլիՉ.— Բաւական է, կ'ըսեմ, տարապայման ճիգ մ'էր որ ըրաւ աթթղածութիւնս, որու համար հիմայ ես ալ կ'ամչնամ:

ՔԼԻԴԱՆՏԲ.— Գիտցէ՛ք, լաւ դիտցէ՛ք, օրիորդ, թէ ձեր վրայ չէ՛ սէքս, եւ . . . :

ՊէլիՉ.— Ո՛չ, ո՛չ, այս մասին ա՛լ խօսք մ'անգամ լսել չեմ ուզեր:

ՏԵՍԱՐԱՆ Ե.

ՔԼԻԴԱՆՏԲ

ՔԼԻԴԱՆՏԲ.— (առանձին.) Գիտինն անցնիս, խե՛նթ աղջիկ, զո՛ւն ալ, ցնորքներդ ալ. այսքան յիմար համոզում տեսնուած է երբէք: Երթամ գործն աւելի խելօք մէկու մը յանձնեմ եւ անոր օգնութեան ապաւինիմ:



ԱՐԱՐՔ ԵՐԿՐՈՐԴ

ՏԵՍԱՐԱՆ Ա.

ԱՐԻՍԴ

ԱՐԻՍԴ. — (Քլիդանտի բաժնուկով.) Այո՛, պատասխանը կարելի եղածին չափ չուտ կը բերեմ, ոյժ պիտի տա՛մ առաջարկիդ, պիտի թախանձեմ, վերջապէս ամէն հարկ եղածը պիտի ընեմ: Սիրահար մը մէկ խօսքի տեղ ո՛րքան բան կը խօսի, եւ փափաքներուն մէջ ալ ո՛րքան անհամբեր է: Երբէք . . . :

ՏԵՍԱՐԱՆ Բ.

ՔՐԻՉԱԼ, ԱՐԻՍԴ

ԱՐԻՍԴ. — Բարի լոյս, եղբայր իմ:

ՔՐԻՉԱԼ. — Աստուծոյ բարին, եղբայր:

ԱՐԻՍԴ. — Գիտե՞ս թէ ի՞նչ բանի համար եկայ:

ՔՐԻՉԱԼ. — Չգիտեմ, այլ եթէ խօսիս՝ պատրաստ եմ լսե-

լու:

ԱՐԻՍԴ. — Վաղուց կը ճանչնա՞ս Քլիդանտը:

ՔՐԻՉԱԼ. — Անշուշտ, մեր տան բարեկամ մ'է:

ԱՐԻՍԴ. — Ի՞նչպէս երեւցած է քեզ:

ՔՐԻՉԱԼ. — Վարքը բարձր բարի, պատուաւոր եւ խելացի երիտասարդ մը, անոր նման արժանեաց տէր անձ քիչ կը գտնուի:

ԱՐԻՍԴ. — Նա փափաք մ'ունի, եւ անոր համար եկած եմ. ուրախ եմ որ համարմանդ արժանացած է արդէն:

ՔՐԻՉԱԼ. — Ի Հոռոմ ճամբորդութեանս մէջ անոր լուսահոգի հայրը ճանչցած եմ:

ԱՐԻՍԴ. — Իրա՞ն:

ՔՐԻՉԱԼ. — Լաւ ընտանիքէ պատուական մարդ մ'էր:

ԱՐԻՍԴ. — Այո՛, այդպէս կըսեն:

ՔՐԻՉԱԼ. — Երկուքս ալ քսան եւ ութ-երեսուն տարուան էինք, կնահածոյ երիտասարդներ:

ԱՐԻՍԴ. — Կը հաւատամ:

ՔՐԻՉԱԼ. — Հոռոմացի կանանց ետեւէն կ'իյնայինք, եւ մեր ըրած խենթութիւններն ամէնուն բերանն էր, երկուքս ալ նախանձողներ շատ ունեցանք:

ԱՐԻՍԴ. — Խիստ լաւ, այլ հոս գալուս պատճառին վրայ խօսիմ:

ՏԵՍԱՐԱՆ Գ.

ՔՐԻՉԱԼ, ԱՐԻՍԴ, ՊԷԼԻՉ՝ կամացուկ մը մտնելով և մտիկ ընելով:

ԱՐԻՍԴ. — Քլիդանտը զիս ղրկեց յայտնել ձեզ թէ Հանրիէզը սիրահարած է:

ՔՐԻՉԱԼ. — Ի՞նչ, Հանրիէզի սիրահարա՞ծ է:

ԱՐԻՍԴ. — Այո՛, եւ սաստիկ սիրահարած:

ՊԷԼԻՉ. — (Արիսդի.) Ըսածդ լսեցի, եղբայր, այդպէս չէ՛, այդպէս չէ՛, դուն պատմութիւնը չես գիտեր, գործը ուրիշ կերպ է բոլորովին:

ԱՐԻՍԴ. — Ի՞նչ կ'ըսես, քոյր:

ՊԷԼԻՉ. — Քլիդանտը խաբեր է քեզ, իր սիրան ուրիշ հետ է:

ԱՐԻՍԴ. — Ի՞նչ խօսք է ադ, Հանրիէզը չէ՞ որ կը սիրէ:

ՊԷԼԻՉ. — Ո՛չ, Հանրիէզը չսիրեր:

ԱՐԻՍՊԻ. — Ի՞նչպէս կըլլայ, իր բերնովն ըսաւ զան սի-
րելը:

Պէլի՛Ձ. — Իր բերնովն ըսեր է եղեր:

ԱՐԻՍՊԻ. — Եւ ինձի ալ պաշտօն տուաւ որ այսօր իսկ գամ
զան իր հօրմէն ուղեմ:

Պէլի՛Ձ. — Խի՛ստ լաւ շիտակը:

ԱՐԻՍՊԻ. — Ու նաեւ թախանձեց սր ամուսնութիւնը կա-
րելի եղածին չափ շուտ կատարուի:

Պէլի՛Ձ. — Աւելի լաւ ա՛, ատկէ աւելի վարպետ կերպիւ
խաբել չըլլար: Խօսքը մէջերնիս, եղբայր, խաբի առարկայ
մ՛ է Հանրիէդ, հնարիմաց քօղ մը, պատրուակ մ՛ ուրիշ սէր մը
ծածկելու, սէր մ՛ որու գաղտնիքը գիտեմ, եւ կուզեմ երկու-
քիդ ալ պատրանքը փարատել:

ԱՐԻՍՊԻ. — Է՛հ, որովհետեւ այդչափ բան գիտես, քոյր,
ըսէ՛ նայինք թէ ո՞վ է իր բուն սիրածը:

Պէլի՛Ձ. — Կուզե՞ս գիտնալ:

ԱՐԻՍՊԻ. — Այո՛, ըսէ՛, ո՞վ է:

Պէլի՛Ձ. — Ե՛ս:

ԱՐԻՍՊԻ. — Դո՞ւն, քոյր:

Պէլի՛Ձ. — Այո՛, ես:

ԱՐԻՍՊԻ. — Վա՛յ, վա՛յ, վա՛յ:

Պէլի՛Ձ. — Ի՞նչ ըսել է վա՛յ, վա՛յ, վա՛յ, ինչո՞ւ զարմա-
նալի կը գտնես ըսածս, կը կարծես թէ հրապոյրներս մէկ հող-
ւոյ սի՞րտ գիւթած՝ գերած են միայն. ըսածիս վկայ՝ Տօրանդ,
Տամիս, Քլէժնդ եւ Լիսիդաս՝ որք ամէնքն ալ հոգի կուտան
վրաս:

ԱՐԻՍՊԻ. — Ի՞նչ, այդ ամէն ըսածներդ կը սիրե՞ն քեզի:

Պէլի՛Ձ. — Այո՛, իրենց հողւոյն բոլոր ոյժովը կը սի-
րեն:

ԱՐԻՍՊԻ. — Քեզ ըսած են թէ կը սիրեն:

Պէլի՛Ձ. — Ո՛չ մէկն ունեցած է այդ համարձակութիւնը.
Իրենց տածած մեծ յարգանքն արգելք եղած է որ սիրահարա-
կան բառ մ՛ իսկ խօսին ինձի, այլ իրենց սիրան եւ բոլոր
մեծարանքն ինձ նուիրելու համար՝ անխօս թարգմաններ՝
աչքերն ըսել կ՛ուզեմ, իրենց պաշտօնը կատարած են ան-
խափան:

ԱՐԻՍՊԻ. — Այլ Տամիս ոտք չկոխեր այս տան մէջ:

Պէլի՛Ձ. — Եթէ ոտք չկոխեր՝ աւելի հլու յարգանք մը
յայտնելու համար է:

ԱՐԻՍՊԻ. — Տօրանդ ամէն անգամ կծու խօսքեր կ՛արձակէ
քեզի դէմ:

Պէլի՛Ձ. — Իր սիրտը կրծող նախանձութեան հետեւանք
է այդ:

ԱՐԻՍՊԻ. — Քլէժնդ եւ Լիսիդաս կարգուեցան երկուքն ալ:

Պէլի՛Ձ. — Յուսահատութենէ ըրին այդ բանը, որովհետեւ
իրենց սիրոյն չպատասխանեցի:

ԱՐԻՍՊԻ. — Խենթութիւն, բանդագուշա՛նք այս ամէն
ըսածներդ, քոյր:

ՔՐԻՉԱԼ. — (Պէլի՛Ձ.) Թո՛ղ, Պէլի՛Ձ, թո՛ղ այդ ցնորքները:

Պէլի՛Ձ. — Տնորքներ են եղեր ասոնք, ցնորքներ, ի՞նչ
գեղեցիկ խօսք, ցնորքներ՝ ե՛ս՝ ցնորքներ, շա՛տ խնդացի
այս ցնորք բառին վրայ չէի գիտեր բնաւ որ այս ըսածներս
ցնորք եղած ըլլան:

ՏԵՍԱՐԱՆ Դ.

ՔՐԻՉԱԼ, ԱՐԻՍՊԻ

ՔՐԻՉԱԼ. — Իրաւ որ մեր քոյրը փախուցեր է:

ԱՐԻՍՊԻ. — Եւ իր խենդութիւնն օր ըստ օրէ կ՛աւելնայ:
Այլ զա՛նք նորէն մեր խօսակցութեան: Ըսի թէ Քլիդանար
Հանրիէդը կնութեան կ՛ուզէ, ի՞նչ կը պատասխանես:

ՔՐԻՉԱԼ. — Ատ ալ հարցնելի՞ք բան է, այսպիսի առաջարկ
մ՛ ինձ պատիւ կը համարիմ եւ բոլոր սրտովս հաւանութիւնս
կուտամ:

ԱՐԻՍՊԻ. — Գիտես թէ Քլիդանար մեծ հարստութիւն չունի,
եւ . . . :

ՔՐԻՉԱԼ. — Այդ կէտը երկրորդական կը համարիմ, նա
հարուստ է առաքինութեամբ, եւ այս դանձ կարժէ իմ աչքիս,
ատկէ զատ իր հայրը եւ ես երկու մարմին եւ մի հոգի էինք:

ԱՐԻՍՊԻ. — Պէտք է կնոջդ ալ բանանք գործը եւ անոր ալ
միտքն ընենք . . . :

ՔՐԻՉԱԼ. — Ես Քլիդանարը փեսայ կ՛ընդունիմ, եղաւ դնաց:

ԱՐԻՍՊԻ. — Այո՛, եղբայր, այլ քու հաւանութեանդ ոյժ
տալու համար գէշ չըլլար կնոջդ հաճութիւնն ալ առնուլ
երթանք . . . :

ՔՐԻՉԱԼ. — Պարապ խօսք, ատոր հարկ չկայ, ես իր կողմէ
կը խոստանամ, եւ գործը վրաս կ՛առնուիմ:

ԱՐԻՍԿ.— Բայց . . . :

ՔՐԻԶԱԼ.— Բանն ինձ թո՛ղ եւ անկասկած եղի՛ր, ես հիմայ կերթամ միտքը կ'ընեմ:

ԱՐԻՍԿ.— Լաւ, ես ալ երթամ Հանրիէղի միտքն հասկնամ, եւ ետքը կուգամ իմանալ թէ . . . :

ՔՐԻԶԱԼ.— Բանը լմնցածէն սեպէ՛, առանց ժամանակ կորսնցնելու փութամ գործը կնոջս հասկցնել:

ՏԵՍԱՐԱՆ Ե.

ՔՐԻԶԱԼ, ՄԱՐԴԻՆ

ՄԱՐԴԻՆ.— Այս ի՛նչ բաղդ է իմս, իրաւ է այն խօսքը թէ շունը խղզել ուղողը՝ կատղած է կ'ըսէ. մարդ չկրնար վստահ ըլլալ թէ ուրիշի ծառայութեան մէջ իր բաղդը պիտի չտկէ անխաբան:

ՔՐԻԶԱԼ.— Ի՛նչ կայ, Մարդին, ի՞նչ ունիս:

ՄԱՐԴԻՆ.— Ի՞նչ ունիմ կը հարցնէք:

ՔՐԻԶԱԼ.— Այո՛:

ՄԱՐԴԻՆ.— Այս ունիմ որ այսօր ինձ ճամբայ կուտան, տէր իմ:

ՔՐԻԶԱԼ.— Ճամբայ կուտան, կ'ըսես:

ՄԱՐԴԻՆ.— Այո՛, Տիկինը կը վռնտէ զիս:

ՔՐԻԶԱԼ.— Չեմ հասկնար խօսքդ: Ի՞նչպէս ճամբայ կուտան:

ՄԱՐԴԻՆ.— Կ'սպառնան որ եթէ չձգեմ չերթամ՝ ծեծի տակ զիս պիտի սատկեցնեն:

ՔՐԻԶԱԼ.— Ո՛չ, Մարդին, մի՛ երթար, դուն այս տունը պիտի մնաս. ես քեզմէ գո՛հ եմ: Կի՛նս վառօղի նման բռնկուն մէկն է, ես չեմ ուզեր . . . :

ՏԵՍԱՐԱՆ Զ.

ՖԻԼԱՄԷՆԴ, ՊԵԼԻՉ, ՔՐԻԶԱԼ, ՄԱՐԴԻՆ

ՖԻԼԱՄԷՆԴ.— (Մարդիկնը նշմարեղով.) Ի՞նչ, հո՞ս ես, ջլթիկ. շո՛ւտ, ե՛լ կորսուէ գնա աստեղէն, եւ մէյ մ'ալ աչքիս չերեւաս:

ՔՐԻԶԱԼ.— Կամա՛ց, կնիկ, հանդարտէ՛:
ՖԻԼԱՄԷՆԴ.— Ո՛չ, աս աս է, խօսք մտիկ չեմ ընէր:

ՔՐԻԶԱԼ.— Ատ ի՞նչ տեսակ ընթացք է՛:
ՖԻԼԱՄԷՆԴ.— Կ'ուզեմ որ այդ անպիտան աղջիկն անմիջապէս հեռանայ տունէս:

ՔՐԻԶԱԼ.— Այլ ի՞նչ մեղք գործեց այդ աղջիկը որ կ'ուզես . . . :

ՖԻԼԱՄԷՆԴ.— Ի՞նչ, թե՞ր կ'ելլես այդ հոտածին:

ՔՐԻԶԱԼ.— Ո՛չ, միտքս թեր ելլել չէ՛:
ՖԻԼԱՄԷՆԴ.— Անոր կո՞ղմը կը բռնես ինծի զէմ:

ՔՐԻԶԱԼ.— Չէ՛, հոգիս, չէ՛, միայն կը հարցնեմ թէ ի՞նչ մեղքի տէր է Մարդին:

ՖԻԼԱՄԷՆԴ.— Ես առանց օրինաւոր պատճառի կը վառնտեմ զինք:

ՔՐԻԶԱԼ.— Այդ չեմ ըսեր, այլ հարկ է . . . :

ՖԻԼԱՄԷՆԴ.— Ո՛չ, երկար խօսք մտիկ չեմ ընէր, հի՛մայ պիտի կորսուի երթայ իմ տունէս, ա՛յսքան:

ՔՐԻԶԱԼ.— Շա՛տ լաւ, երթայ, ես չերթայ ըսի՞:
ՖԻԼԱՄԷՆԴ.— Չեմ ուզեր որ կամքիս ընդդիմութիւն ըլլայ:

ՔՐԻԶԱԼ.— Լա՛ւ . . . :

ՖԻԼԱՄԷՆԴ.— Եւ դուն իբրեւ շնորհքով էրիկ՝ իմ կողմն բռնել եւ ինծի պէս բարկանալ պէտք ես:

ՔՐԻԶԱԼ.— Ես ալ այդպէս կ'ընեմ, (Մարդիկնը կողմը դառնալով.) Այո՛, կի՛նս իրաւունք ունի քեզ իր տունէն վռնտելու, անպիտան, գործած յանցանքդ խի՛ստ մեծ է եւ աններիւր:

ՄԱՐԴԻՆ.— Է՛հ, ի՞նչ ըրեր եմ, ի՞նչ է եղեր գործած մեղքը՞:

ՔՐԻԶԱԼ.— (Մեղմիկ.) Իրաւ որ ես ալ չգիտեմ:

ՖԻԼԱՄԷՆԴ.— Նայէ՛ սրւոր, ըրած յանցանքը բանի տեղ ալ չգնիր:

ՔՐԻԶԱԼ.— Ի՞նչ, հայելի՞ մը՝ թանկագին ճենապակի՞ մը կոտրեց, որ այսքան բարկացած ես իրեն զէմ:

ՖԻԼԱՄԷՆԴ.— Ատանկ փուճ պատճառի մը համար միթէ բարկութեան կ'ելլէի՞, միթէ կը վռնտէի՞ այդ անպիտանը:

ՔՐԻԶԱԼ.— (Մարդիկնը) Ի՞նչ կը նշանակէ աս, (Ֆիլամենդի.) Աւելի մեծ բան է պատահածը:

ՅԻԼԱՄԷՆԴԻ. — Անտարակոյս, ես այնքան անխելք մէ՛ կն հմ:

ՔՐԻՉԱԼ. — Արդեօք արծաթ քուստին մը կամ պնա՞կ մը գողցուց անհոգութեամբ:

ՅԻԼԱՄԷՆԴԻ. — Այդ ալ բա՞ն է:
ՔՐԻՉԱԼ. (Մարդիկնի.) Ո՛հ, ո՛հ, շիտակը ապրի՛ կինս՝ (Յիշամենդի.) Արդեօք մէկ անհաւատարմութի՞ւնը բռնեցիր:

ՅԻԼԱՄԷՆԴԻ. — Այդ բոլոր ըսածներէդ աւելի՛ գէշ բան, շա՛տ աւելի գէշ բան:

ՔՐԻՉԱԼ. — Շա՞տ աւելի գէշ բան, կ'ըսես:

ՅԻԼԱՄԷՆԴԻ. — Այո՛, շա՛տ աւելի գէշ բան:

ՔՐԻՉԱԼ. — (Մարդիկնի.) Ի՞նչպէս, անառա՛կս (Յիշամենդի.) Գործածն արդեօք . . . :

ՅԻԼԱՄԷՆԴԻ. — Գործածն այն անհամեմատ լրբութիւնն է՝ որով այդ անպիտանն ինձմէ՛ ա՛յնքան դասեր առնելէ ետք՝ ականջներս վերաւորեց, թշնամանեց խորթ, դռնիկ եւ պիտակ բառով մը, զոր բոլոր քերականագէտք կը դատապարտեն միանամուռ:

ՔՐԻՉԱԼ. — Ա՞յդ է եղեր իր . . . :

ՅԻԼԱՄԷՆԴԻ. — Ի՞նչ, մեր բոլոր խրատներուն հակառակ, մեղանչե՛լ՝ քերականութեան դէմ՝ որ հիմ է բոլոր գիտութեանց:

ՔՐԻՉԱԼ. — Ես կը կարծէի թէ ոճիրներու՝ եղեւններու ամենէ ծանրը գործած ըլլար Մարդին:

ՅԻԼԱՄԷՆԴԻ. — Ի՞նչ, աններելի չե՞ս գտներ իր ընթացքը:

ՔՐԻՉԱԼ. — Անչո՛ւշտ:

ՅԻԼԱՄԷՆԴԻ. — Հա՛ նայինք ելլէիր իր ջատագովանքն ընելու:

ՔՐԻՉԱԼ. — Քա՛ւ լիցի որ զան ջատագովել ուղեմ:

ՊԷԼԻՉ. — Ի՞նչ տգիտական ընթացք այդ անպիտանինը. նա կը խանգարէ, կ'ապականէ բառերու ամէն կանոնաւոր դասաւորութիւն, թէպէտ գուցէ հազար անգամ լեզուի օրէնքները սորվեցուցած ըլլանք իրեն:

ՄԱՐԴԻՆ. — Ձեր բոլոր քարոզները կրնան խիստ պատուական ըլլալ, այլ ի՞նչ ընեմ, ես ձեր խօսած արպերէնը չեմ կրնար խօսիլ:

ՅԻԼԱՄԷՆԴԻ. — Անամօ՛թ, ելլէ արպերէն կոչէ բանավարութեան եւ ընտիր սովորոյթի վրայ հիմնուած լեզուն:

ՄԱՐԴԻՆ. — Իմ գիտցածս այն է որ երբ մէկը իր միտքը կը հասկցնէ՛ լաւ խօսած կ'ըլլայ. ձեր մեծ մեծ խօսքերը ոչինչ օգուտ չունին:

ՅԻԼԱՄԷՆԴԻ. — Ահա այդ անճոռնիին ոճին մէկ օրինակը, ոչինչ օգուտ չունի՛ն:

ՊԷԼԻՉ. — Ո՛հ, խակ եւ անհրահանգելի միտք, քեզ այդքան հոգ տանելով շնորհքով խօսիլ չկրցանք սորվեցնել. ոչինչը չունիլի հետ գուցորդելով զեղծ կրկնութիւն մը կ'ընես, քանի՛ անգամ հասկցուցած ենք քեզ որ մէկ բացասական բառ կը բաւէ, եւ միւսն աւելորդ է բոլորովին. կամ « ոչինչ օգուտ ունին » ըսէ եւ կամ քու բերնիդ արժանի հասարակ ձեւով մը՝ « օգուտ մը չունին »: Ձե՞ս գիտեր, ո՛ ամենատգէտ աղջիկ, թէ երկու բացասականը մէկ հաստատական կը շինէ:

ՄԱՐԴԻՆ. — Է՛հ, ինչ ընեմ, ես ձեզի պէս վեցալարեա, Պղնձէ քաղաք, Երազանն կարգացած չեմ, մեր քաղաքը ինչպէս կը խորաթեմ՝ ես ալ այնպէս կը խորաթեմ, ես չկրցեր ձեզի պէս խորաթեր էի:

ՅԻԼԱՄԷՆԴԻ. — Ո՛հ, դիմացուելի՞ք բան է այս, մեզի պէս Պղնձէ քաղաք, Երազանն, վեցալարեա կարգացած չէ եղեր, մենք միթէ՛ ատանկ հինօրինաց դարտակ զիրքեր կը կարդա՞նք երբէք, վեցալարեա՛, գոնէ վեցալարեակ ըսէ՛, խեղճ ողորմելի, այս տեսակ տգիտական սխալներ մարդուս ականջը կը վերաւորեն չարաչար:

ՊԷԼԻՉ. — Հապա խորաթել գաւառական ագե՛ղ բառը, հապա քերականական սոսկալի սխալը. ես չկրցեր ձեզի պէս խորաթեր էի պէտք էիր ըսել — ես չկրցեր էի ձեզի պէս խորաթել. խորաթելն ալ խորթ բառ մ'է, պէտք էիր ըսել, ես չկրցեր էի ձեզի պէս խօսիլ, քերականութիւնը այսպէս կը հրամայէ:

ՄԱՐԴԻՆ. — Է՛հ, ո՞վ կ'ըլլայ կոր այդ քերականութիւնը, ի՞նչ ընեմ, ես այդ մարդը չեմ ճանչնար:

ՅԻԼԱՄԷՆԴԻ. — Ի՞նչ թանձր տգիտութիւն, աէ՛ր Աստուած:

ՊԷԼԻՉ. — Քերականութիւնը մարդ չէ, ողորմելի, հազար անգամ ըսած եմ քեզ թէ քերականութիւնը ուղիղ գրելու եւ ուղիւ խօսելու արուեստն է:

ՄԱՐԴԻՆ. — Է՛հ, միթէ՛ ես սոսանց այդ քերականութեան չիտակ չե՞մ խօսիր, միտքս չե՞մ բացատրեր, ե՞րբ իմ որ եւ է մէկ խօսքս չէք հասկցած, ես իմ խոհանոցի գործերս գիտեմ, եւ երբ կերակուր մը խաղբրեմ՝ ա՛յն ժամանակ միայն իրաւունք

ուներք զիս յանդիմանելու: Չեր այդ քերականութիւն ըսածին մէկ կուտ անգամ չեմ տար:

Պէլիճ.— Ի՞նչ շինական տխմար միտք, քերականութիւն ըսուածը կարեւոր արուեստ մ'է որ կը սորվեցնէ մեզ բային, տէր բային ինչպէս նաեւ գոյականին ու անականին կանոնները:

ՄԱՐԴԻՆ.— Ես բացէ բաց ըսե՞մ, տիկին, այդ մարդիկը չեմ ճանչնար, եւ ճանչնալու ալ պէտք չունիմ:

Ֆիլիսթէն.— Այսքան տգէտ ծառայ զլսի փորձանք ու երեսի կեղտ է պարզապէս:

Պէլիճ.— Գիտցի՛ր, ո՛ր յիմար անասուն, որ ատոնք բառերու անուններն են՝ զորս մէկ բերել համաձայնեցնելը պէտք է սորվիլ:

ՄԱՐԴԻՆ.— Համաձայներ են կամ չհամաձայներ են՝ իմ ի՞նչ հոգս:

Ֆիլիսթէն.— (Պեղիզի.) Ո՛հ, Պէլիճ, լմնցուր ա՛լ, Աստուծոյ սիրոյն, ա՛լ չեմ կրնար համբերել այդ էջին խօսքերուն: (Բրիզալի.) Սա աւանակը դուրս պիտի վռնտե՞ս կամ ոչ:

Քրիզալ. Անշուշտ, պիտի վռնտեմ: (Մեկուսի.) Իր քմայքին հարկ է համակերպիլ: (Մարդիկնի.) Օ՛հ, ե՛լ գնա, Մարգին, տիկինդ մի՛ բարկացներ:

Ֆիլիսթէն.— Այդ ի՞նչ անոյշ ձեւով կը խօսիս հետը, ի՞նչ կը վախնաս որ այդ անպիտանը չվշտանայ քեզմէ:

Քրիզալ. Ե՞ս անոյշ ձեւով կը խօսիմ, երբէ՛ք (աւուր ձայնով լը.) Հապա Մարգին, դրան ձամբան բռնէ՛ նայինք: (աւելի մեղմ ձայնով լը.) Ե՛լ գնա՛, խեղճ աղջիկ:

ՏԵՍԱՐԱՆ Է.

Ֆիլիսթէն, Քրիզալ, Պէլիճ

Քրիզալ.— Ահա գնաց, գո՞հ ես հիմայ, բայց ես այս հանած փոթորիկիդ չհաւնեցայ. իր գործին խիստ յարմար ծառայ մ'էր Մարգին, եւ ոչինչ պատճառով մը կը վռնտես զանի:

Ֆիլիսթէն.— Ի՞նչ, կ'ուզես որ մի տ իմ ծառայութե՞անս մէջ պահեմ զան՝ որպէս զի շարունակ ազանջներս խոցոտէ,

որպէս զի սովորոյթի եւ ուղիղ բանի ամէն օրէնք քայքայէ եղձանէ իր բերնէն հանած անթիւ սխալներով, խեղած՝ հաշմոտած բառերով բառեր՝ որք ամենագուհիկ միջավայրերու յատուկ առաջներով համեմուած են սաէպ . . . :

Պէլիճ.— Ստոյգ է թէ անտանելի չարչարանք մ է այս ախմար շինականին խօսուածքը մտիկ ընել՝ որ ամէն օր ամէն ժամ քերականութիւնը կը թշնամանէ. աւելադրութիւն եւ չարաձայնութիւն իր ամենէ պզտի թերութիւններն են:

Քրիզալ.— Ի՞նչ փոյթ որ խոհանոցի սպասուհի մը թերանայ քերականութեան դէմ՝ միայն թէ իր պաշտօնին դէմ չթերանայ, ես հազար անգամ լաւագոյն կը սեպեմ որ խոստակած միջոցին անունը բային հետ չկրնայ համաձայնեցնել, եւ ամէն վայրկեան ստորին կամ սխալ բառեր հանէ բերնէն՝ քան թէ կերակուրն այրէ կամ անոր աղը շատկեկ փախցնէ՞ քան թէ ընտիր ոճով՝ այլ ընտիր ապուրով կ'ապրիմ ես, եւ ձեր Ձէ թէ ընտիր ոճով՝ այլ ընտիր ապուրով կ'ապրիմ ես, եւ ձեր անդադար յեղեղած ամենէ գերազանց հեղինակներն՝ որոնք մեծ մեծ բառեր ըսելու մասին այնքան հմուտ են, թերեւս մէյմէկ մեծ անմիտներ ըլլան խոհակերութեան մէջ:

Ֆիլիսթէն.— Ո՛հ, ի՞նչ տգիտական անհանդուրժելի խօսքեր են ասոնք, եւ մարդ կոչուած արարածին համար ի՞նչ անարգ՝ ի՞նչ արհամարհ ընթացք է դէպի հոգեւորականը՝ դէպի մտաւորականը բարձրանալու տեղ՝ նիւթական չնչին առարկաներու խոհարհիւլ գետնաքարչ, Մարմինը՝ այս փուճ ցնցոկաններու խոհարհիւլ գետնաքարչ, Մարմինը՝ այս փուճ ցնցոկաններու խոհարհիւլ գետնաքարչ կը լինէ՞ ամենափոքր կարեւորութիւն տին ունի՞ ամենափոքր կը լինէ՞ ամենափոքր կարեւորութիւն՝ որ վայրկեան մ'իսկ մտածես վրան. պէտք չհոնք միթէ մեր մտքէն բոլորովին արտաքսել զայն՝ իբեւ անարժան եւ գուհիկ բան մը:

Քրիզալ.— Ես քեզի պէս չեմ մտածեր, ֆիլամէնդ, մարմինս՝ ես իսկ եմ եւ կ'ուզեմ հոգալ անոր պէտքերը, թող փուճ բան մը՝ ցնցոտի մ'ըլլայ այն՝ ինչպէս որ կ'ուզես ըսել, այլ այդ ցնցոտին սիրելի է ինձի:

Պէլիճ.— Մաքո՛վ՝ միմիայն մտքով մարմինը բան մ'է, եւ եթէ աւհասարակ ամէն գիտնականներու խօսքին միտ գնես՝ միաքը միշտ առաջնութիւն ունի մարմինէն, եւ մեր ամենէ մեծ հոգը՝ ամենէ մեծ փոյթը պէտք է ըլլայ սնուցանել զայն գիտութեան կերսատու հիւթով:

Քրիզալ.— Եթէ կ'ուզես բոլոր հոգ ու փոյթդ միաքը անուցանելու նստիլիլ խիստ թեթեւ եւ անսնունդ բան մ'է տալիք սնունդդ, դուն միւս կողմէ չես ուզեր որ եւ է խնամք

ՏԵՍԱՐԱՆ Ը.

ՖԻԼԱՄԷՆԴԻ, ՔՐԻՉԱԼ

ՖԻԼԱՄԷՆԴԻ.— Մեզ դէմ արձակելիք սլաքներ ունի՞ս տակաւին:

ՔՐԻՉԱԼ.— Ե՞ս, ո՛չ: Լճացաւ, կռոււք տեղ գործի վրայ խօսինք. Ֆիլամէնդ, Անդրանիկ աղջիկդ ամուսնութեան խորշում կը յայտնէ, վերջապէս փիլիսոփայ մ'է, ի՞նչ ըսեմ, լաւ կառավարութեան տակ է, եւ տուած ուղղութիւնդ խիստ ընտիր, այլ կրտսերը տարբեր տրամադրութիւններ ունի, կարծեմ լաւ կընենք ամուսին մ'ընտրելով անոր . . . :

ՖԻԼԱՄԷՆԴԻ.— Ես ալ մտածած եմ այդ բանը, եւ այդ մասին միտքս յայտնեմ: Այդ պարոն Թրիսօղէնը՝ որու հետ յարաբերութիւններ մշակելը յանցանք կը սեպես, եւ որ քեզմէ յարգուելու պատիւը չունի, լաւ ամուսին մը կը համարիմ Հանրիէզի համար, վասն զի քեզմէ շատ աւելի աղէկ գիտեմ գնահատել այդ մարդուն բարձր արժանիքը, այս մասին մի՛ վիճիր ի զո՛ւր, գործը որոշած լճացուցած եմ: Այս ընտրութեան վրայ դուն բան մի՛ ըսեր, ես հիմայ կ'երթամ կը խօսիմ Հանրիէզի հետ: Իմ պատճառներս ունիմ այս որոշումս ընելու, եւ եթէ տարբեր հրահանգներ տաս աղջկանդ՝ պիտի հասկնամ, գիտցած եղիր:

ՏԵՍԱՐԱՆ Թ.

ԱՐԻՍԴ, ՔՐԻՉԱԼ

ԱՐԻՍԴ.— Տեսայ, եղբայր, որ կինդ դուրս կ'ելլէր: հարկաւ խօսեցար իրեն հետ:

ՔՐԻՉԱԼ.— Այո՛, խօսեցայ:

ԱՐԻՍԴ.— Եւ ի՞նչ եղաւ հետեւանքը: Հանրիէզը պիտի տա՞նք Քլիդանտրի կինդ հաւնեցա՞ւ այս խորհուրդին, գործը լճացա՞ծ է:

ՔՐԻՉԱԼ.— Դեռ ոչ բոլորովին:

ԱՐԻՍԴ.— Ի՞նչ, կը մերժէ՞ արդեօք

ՔՐԻՉԱԼ.— Ո՛չ:

ԱՐԻՍԴ.— Կը վարանի՞:

ՔՐԻՉԱԼ.— Ո՛չ բնաւ:

ԱՐԻՍԴ.— Ի՞նչ է ուրեմն կարծիքը:

ՔՐԻՉԱԼ.— Ուրիշ փեսայ կ'առաջարկէ:

ԱՐԻՍԴ.— Ուրի՞նչ փեսայ:

ՔՐԻՉԱԼ.— Այո՛:

ԱՐԻՍԴ.— Եւ ո՞վ է նայինք այդ փեսան:

ՔՐԻՉԱԼ.— Պարոն Թրիսօղէնը:

ԱՐԻՍԴ.— Պարոն Թրիսօղէնը մի . . . :

ՔՐԻՉԱԼ.— Այո՛, պարոն Թրիսօղէնը, որ ստանաւ որէ ու լատիններէն է զատ ուրիշ խօսք չունի:

ԱՐԻՍԴ.— Դուն ալ ընդունեցա՞ր այդ առաջարկը:

ՔՐԻՉԱԼ.— Ե՞ս, քա՛ւ լիցի:

ԱՐԻՍԴ.— Է՛հ, ի՞նչ պատասխանեցիր նայինք:

ՔՐԻՉԱԼ.— Պատասխան մը չտուի, եւ խիստ ուրախ եմ բան մը չըսելուս: Բռնուելիք խօսք մը բերանէս հանած չըլլալուս:

ԱՐԻՍԴ.— Լա՛ւ պատճառ ստուգիւ, մեծ գործ տեսեր ես. այլ գոնէ կըցա՞ր Քլիդանտրի խօսքը բանալ:

ՔՐԻՉԱԼ.— Ո՛չ, տեսնելով թէ ուրիշ փեսայի վրայ կը խօսի՛ բան մը չխօսիլը լաւագոյն սեպեցի:

ԱՐԻՍԴ.— Է՛հ, ա՛լ այդ չնաչխարհիկ խոհեմութեանդ ըսելիք չկայ: Ամօ՛թ չէ, եղբայր, որ այդքան թոյլ եւ կ'նամարդի ըլլաս: Ի՞նչպէս բան է այս որ տարօրինակ տկարութեամբ մը բացարձակ իշխանութիւնը կ'ստանայ ձեռքը թողուս, եւ իր որոշման ընդդիմանալու չհամարձակիս երբէք:

ՔՐԻՉԱԼ.— Ի՞նչ գիւրին գիւրին կը խօսիս, եղբայր, չես խորհիր թէ ո՞րքան անտանելի է ինձ չչուկ եւ իրարանցում: Չե՞ս գիտեր թէ ի՞նչ ահաւոր բնաւորութեան մը տէր է կինս, եւ թէ ես ընդհակառակն ո՞րքան կը սիրեմ հանգիստ, հանգիստութիւն եւ խաղաղութիւն: Նա փիլիսոփայ անունը մեծ զարտութիւն եւ խաղաղութիւն: Բարկասիրտ է եւ կըքոտ, իր բապատիւ սեպելով հանդերձ՝ բարկասիրտ է եւ կըքոտ, իր բարոյականը՝ որ հարստութիւն եւ ինչք արհամարհելու վրայ կը կայանայ, ցասկոտ բնաւորութեանը վրայ ազդեցութիւն մը չունի: Իր մէկ կամքին դէմ գրի՞ր՝ ահագին փոթորիկ մ'է կը փրթի եւ ամբողջ շաբաթ մը կը տեւէ, ես չիտակը կը դողամ երբ այդ բարկասիրտ արարածն իր իշխանական շեշտը կ'առնու, եւ սակայն մոռնալով, անտեսելով իր դիւագի կատղու թիւնը՝ պէտք կ'ըլլայ անուշիկս, հոգի՛ս կոչել զան:

ԱՐԻՍԴ. — Ի՛նչ անտեղի խօսքեր կինդ եթէ բացարձակ կերպիւ կ'իշխէ քու վրադ, վախկոտութեամբդ ու թուլութեամբդ է միայն, քու ցուցուցած տկարութենէ՛դ առած է վրադ իր բոլոր իշխանութիւնը, դո՛ւն զինքն ըրած ես քեզ տիրունի, դո՛ւ տեղի կուտաս իր ամբարտաւան վարմունքներուն, եւ ամօթ է ըսել՝ իբր անբան անասուն մը քթէդ բռնած ուզածին պէս կ'առաջնորդէ զքեզ: Ի՛նչ, էրիկ մարդու անուն կը կրես եւ մէկ անգամ իսկ չե՞ս կրնար խիզախել, չե՞ս կրնար ճշմարիտ մարդ մ'ըլլալ, կին մը քու կամքիդ խոնարհեցնել, եւ անվեհեր եւ աներկիւղ՝ «Ա՛յսպէս կ'ուզեմ» մը ըսել, չե՞ս խպնիր, ընտանեացդ յիմարական ցնորքներուն զո՛հել աղջիկդ, ու կովին՝ յիմար անասունին մէկը տէր ընել բոլոր ընչիցդ փոխան չորս լատիններէն բառի՝ զոր ճոռոմ շեշտով մը կը հնչեցնէ անոնց ականջին, իմաստա՛կ մ'որու կինդ ամէն առթիւ գիտնականի եւ մեծ փիլիսոփայի անուն կուտայ եւ որու ընտիր քերթուածներուն հասնող չկայ եղեր, թէպէտ այդ արժանիքներուն նշոյլն անգամ չունենայ: Դարձեալ կ'ըսեմ, եղբայր, անտեղութիւններ են բոլոր ըսածներդ, եւ ցցուցած թուլութիւնդ ու երկչոտութիւնդ ծաղու եւ հեզուութեան արժանի:

ՔՐԻՉԱԼ. — Այո՛, եղբայր, քանի մտիկ կ'ընեմ խօսքերդ՝ կը համոզուիմ թէ իրաւունք ունիս եւ սխալումը իմ կողմս է: Ա՛լ ասկէ ետքը աւելի աներկիւղ՝ աւելի անվեհեր՝ սիրտ մը պիտի ցուցնեմ, եւ դուն ալ պիտի հաւնիս:

ԱՐԻՍԴ. — Այդ աղէ՛կ լուր:

ՔՐԻՉԱԼ. — Այսպէս կ'նոջ մ'իշխանութեան տակ ըլլալ վատութիւն է:

ԱՐԻՍԴ. — Խիստ լա՛ւ:

ՔՐԻՉԱԼ. — Ֆիլամէնդ կը զեղծանի բարութենէս:

ԱՐԻՍԴ. — Այնպէս է:

ՔՐԻՉԱԼ. — Կը՞զեղծանի՞ ճշտփաղանց՞ ներողամտութենէս:

ԱՐԻՍԴ. — Անշո՛ւշտ կը զեղծանի:

ՔՐԻՉԱԼ. — Ես այսօր պիտի հասկցնեմ իրեն թէ աղջիկս իմ աղջիկս է, թէ ես տէրն եմ անոր, եւ ե՛ս ունիմ իշխանութիւն զինք իմ հաւնած մարդուս հետ կարգելու:

ԱՐԻՍԴ. — Հիմայ,՝ եղբայր, ճշմարտապէս մարդ եղար, ո՛ւր էր թէ միշտ այդպէս մտայիր:

ՔՐԻՉԱԼ. — Դուն Քլիզանտրի կողմէն եկած էիր եւ իր

տունը գիտես. խնդրեմ, եղբայր, իմաց տո՛ւր որ գայ անմիջապէս զանէ զիս:

ԱՐԻՍԴ. — Երթա՛մ առանց ժամանակ կորսնցնելու:

ՔՐԻՉԱԼ. — Բաւական է որքան խոնարհութիւն ու զիջութիւն ցուցուցի. խիզախ՝ հրամայող էրիկ մը պիտի ըլլամ, եւ կ'նոջս կամքն ու քմայքն ա՛լ բանի տեղ չպիտի՛ դնեմ:



ԱՐԱՐՔ ԵՐՐՈՐԴ

ՏԵՍԱՐԱՆ Ա.

ՖԻԼԱՄԵՆԴԻ, ԱՐՄԱՆԴԻ, ՊԷԼԻՉ, ԹՐԻՍՏՈՒԷՆ, ԼԷՔԻՆ

ՖԻԼԱՄԵՆԴԻ. — Օ՛ն, նստի՛նք, հանդարտիկ մտիկ ընենք այդ ոտանաւորն՝ զոր կ'արժէ կէտ առ կէտ քննել ու կշռել: **ԱՐՄԱՆԴԻ.** — Ես ալ անհամբեր եմ լսել զայն:

ՊԷԼԻՉ. — Բոլոր տունը թունդ ելած է այդ աննման հատուածը մտիկ ընելու իղձով:

ՖԻԼԱՄԵՆԴԻ. — (Թրիստոդէնի.) Ձեր բոլոր գրածներուն զմայլած եմ, պարոն Թրիստոդէն:

ԱՐՄԱՆԴԻ. — Ես ալ շիտակը մեծ հաճոյք կ'զգամ անոնցմէ:

ՊԷԼԻՉ. — Խորտիկներ՝ համազամներ են անոնք իմ ականջիս համար:

ՖԻԼԱՄԵՆԴԻ. — Մի՛ այգբան հատցնէք մեր հնչացող սրբուտերը, պարոն բանաստեղծ:

ԱՐՄԱՆԴԻ. — Ո՛հ, շուտ ըրէ՛ք, կ'աղաչենք:

ՊԷԼԻՉ. — Այո՛, շո՛ւտ, փութացուցէ՛ք մեր վայելքը:

ՖԻԼԱՄԵՆԴԻ. — Մեկ ցոյց տուէք ձեր վերտառութիւնը՝ զոր այնքան անհամբեր կ'սպասենք:

ԹՐԻՍՏՈՒԷՆ. — Բարէ՛, նորածին երախայ մ'է այն, տիկին, որու իրաւունք ունիք համակրելու:

ՖԻԼԱՄԵՆԴԻ — Չայն սիրելու համար կը բաւէ որ հայրը դուք եղած ըլլաք:

ԹՐԻՍՏՈՒԷՆ. — Ձեր հաւանութիւնը, տիկին, կրնայ մայրութիւն ընել անոր:

ՊԷԼԻՉ. — Ի՛նչ աննման հանճար:

ՏԵՍԱՐԱՆ Բ.

ՀԱՆՐԻԷԴԻ, ՖԻԼԱՄԵՆԴԻ, ՊԷԼԻՉ, ԱՐՄԱՆՏ, ԹՐԻՍՏՈՒԷՆ, ԼԷՔԻՆ

ՖԻԼԱՄԵՆԴԻ. — (Հանրիեդին՝ որ կուզէ հեռանալ.) Ինձ նայէ՛, ինչո՞ւ կ'երթաս, Հանրիէդ:

ՀԱՆՐԻԷԴԻ. — Կը վախնամ որ այսպիսի փսեմ ընկերութեան մ'արգելք չըլլամ:

ՖԻԼԱՄԵՆԴԻ. — Եկո՛ւր, մօտեցիր, եւ ականջներուդ բոլոր ուշադրութիւնը նուիրելով, հրաշալի ոտանաւոր մը լսելու անպատում հաճոյքը վայելէ:

ՀԱՆՐԻԷԴԻ. — Հրաշալի ոտանաւորներու գեղեցկութենէն մեծ համ առնող մը չեմ ես, մտաւոր հաճոյքներն ինձի համար չեն:

ՖԻԼԱՄԵՆԴԻ. — Հոգ չէ, ետքէն քեզի կարեւոր գաղտնիք մ'ալ պիտի ըսեմ:

ԹՐԻՍՏՈՒԷՆ. — (Հանրիեդի.) Գիտութիւնները ձեր սիրած չեն վառեր, օրիորդ: Դուք ուրիշներուն սիրտերը հմայելով կը պանծաք միայն:

ՀԱՆՐԻԷԴԻ. — Ո՛չ մին եւ ոչ միւսը, պարոն ես չեմ փափաքիր . . . :

ՊԷԼԻՉ. — Պարոն Թրիստոդէն, դառնա՛նք խնդրեմ ձեր նորածին երախային:

ՖԻԼԱՄԵՆԴԻ. — (Լեքիկին.) Մա՛նչ, շո՛ւտ, աթոռներ բե՛ր մեղի, (Լեքիկ գեսիկ կ'իյնայ) Տե՛ս սա անպիտանը, հաւասարակշռութեան օրէնքները սորվելէ ետք՝ պէ՞տք է գետին իյնայ:

ՊԷԼԻՉ. — Տգէ՛տ տղայ, չե՞ս հասկնար իյնալուդ պատճառը, որ ոչ այլ ինչ է բայց եթէ ծանրողութեան կեղրոն կոչուած բանին հաստատուն կէտէն հեռացած ըլլալը:

ԼԷՅԻՆ. — Գետին ինկած միջոցիս, տիկին, ատոր այդպէս
ԸԼԼԱԸ հասկցայ:

ՖԻԼԱՄԷՆԴ. — (Լեքինի որ դուրս կ'եղի.) Հաստգլուխ
տղայ:

ԹՐԻՍՏՐԷՆ. — Բարեբաղդաբար մարմինը ապակիէ շին-
ուած է՞ր:

ԱՐՄԱՆՏ. — Ո՛հ, հանապազ սրախօսութի՛ւն:

ՊԷԼԻԶ. Պարոն Թրիստրէնի սրախօսութիւնը ապաքէն
հանք մ'է անսպառ: (Կը շարիւն:)

ՖԻԼԱՄԷՆԴ. — Հապա՛, մեծարեցէ՛ք մեզ անյապաղ ձեր
պատուական խորտիկը:

ԹՐԻՍՏՐԷՆ. — Ցուցուած անյազ նօթութեան ութ տողէ
բողկացեալ միակ ճաշ մը բաւական չպիտի գայ կարծեմ,
ուստի կը խորհիմ թէ գէշ չպիտի ըլլայ վերտառութեանս կամ
քծներգիս (madrigal) վրայ հնչեակի մը խորտիկն ալ աւել-
ցնել, հնչեակ՝ զոր իշխանուհի մը խիստ քնքոյշ գտաւ, եւ որ
ծայրէ ի ծայր ատտիկեան աղով համեմուած է. յուսամ ձեզ ալ
ախորժելի երեւի:

ԱՐՄԱՆՏ. — Ո՛հ, ի՞նչ տարակոյս ատոր:

ՖԻԼԱՄԷՆԴ. — Մտիկ ընե՛նք, շո՛ւտ:

ՊԷԼԻԶ. — (ընդմիջելով զԹրիստրէնի արեւն անգամ որ այս
վերջինը կարդալու կ'ըլլայ.) Յատուածն է սիրոս ցնծու-
թեամբ կը խայտայ, կը խենթեամբ բանաստեղծութեան վրայ,
մանաւանդ երբ ընտիր հիւսք ունենայ:

ՖԻԼԱՄԷՆԴ. — Եթէ միշտ խօսինք այսպէս՝ պարոն Թրիստ-
րէն չպիտի կրնայ իր հնչեակը կարդալ:

ԹՐԻՍՏՐԷՆ. — Հնչ. . . .

ՊԷԼԻԶ. (Հանրիեդի.) Չըլլայ որ բերնէդ բառ մը հանես:

ԱՐՄԱՆՏ. — Է՛հ, թողէ՛ք որ կարդայ:

ԹՐԻՍՏՐԷՆ. — (Հնչեակ առ Ուրանիա՝ իր տեղիկն առթիւ.)

Քու խոհեմութիւն կայ ի քուն խորին,
Ապահովութեանդ դաժան թշնամին,
Ասպնջականել փառաւորապէս,
Եւ օթեւանել յոյժ շքեղապէս:

ՊԷԼԻԶ. Ի՞նչ սիրուն սկսուած:

ԱՐՄԱՆՏ. — Ի՞նչ շնորհք, ի՞նչ վայելչութիւն:

ՖԻԼԱՄԷՆԴ. — Այսպիսի դիւրասան ոտանաւորներ պարոն
Թրիստրէնի տրուած են միայն

ԱՐՄԱՆՏ. — Քու խոհեմութիւն կայ ի քուն խորին, ասկէ
ընտիր բացատրութիւն չկրնար ըլլալ:

ՊԷԼԻԶ. — Օթեւանել իր թշնամին, ի՞նչ սիրուն ձեւ:

ՖԻԼԱՄԷՆԴ. — Փառաւորապէս, յոյժ շքեղապէս, այդ մակ-
բայնի՛րն երեւցան ինձի ամենէ գեղեցիկ, սքանչելի են եր-
կուքն ալ իրենց տեղը:

ՊԷԼԻԶ. — Մնացեալը մտիկ ընենք:

ԹՐԻՍՏՐԷՆ. —

Քու խոհեմութիւն կայ ի քուն խորին
Ապահովութեանդ դաժան թշնամին
Ասպնջականել փառաւորապէս,
Եւ օթեւանել զայն շքեղապէս:

ԱՐՄԱՆՏ. — Քու խոհեմութիւն կայ ի քուն խորին:

ՊԷԼԻԶ. — Ասպնջականել դաժան թշնամին:

ՖԻԼԱՄԷՆԴ. — Փառաւորապէս, յոյժ շքեղապէս:

ԹՐԻՍՏՐԷՆ. —

Քու ճոխ սենեակէդ, ինչ որ ալ ըսուի,
Դուրս վճնտէ զա՛յն, ո՛ր գեղեցկուհի.
Ձի այդ ապաշնորհ կենացդ ազնիւ թել
Անլուր ժպրհութեամբ կ'աշխատի խզել:

ՊԷԼԻԶ. — Ո՛հ, կամո՛ց, պարոն Թրիստրէն, թողէք խընդ-
րեմ, որ շունչ անուամ:

ԱՐՄԱՆՏ. — Կ'աղաչենք, ժամանակ տուէ՛ք մեզ որ զմայ-
լինք հիանանք ձեր սքանչելի ոտանաւորին վրայ:

ՖԻԼԱՄԷՆԴ. — Այսպիսի հիանալի տողեր անանկ բան մը
կ'աղղեն մինչեւ հոգւոյն խորը՝ որ մարմնուք կուտայ մար-
դուս:

ԱՐՄԱՆՏ. — Քու ճոխ սենեակէդ, ինչ որ ալ ըսուի, դուրս
վճնտէ՛ զա՛յն, ո՛ր գեղեցկուհի: Քու ճոխ սենեակէդ, ի՞նչ սի-
րուն ըսուածք, ո՛րքան մեծ հանճարով գրուած է փոխաբերու-
թիւնը:

ՖԻԼԱՄԷՆԴ. — Դուրս վճնտէ զայն՝ ինչ որ ալ ըսուի, ո՛հ,
ստուգիւ հիանալի է այս ինչ որ ալ ըսուի, գին չունի այդ
աննման հատուածը:

ԱՐՄԱՆՏ. — Ես ալ զարնուեցայ այդ ինչ որ ըսուիքն:

ՊԷԼԻԶ. — Եւ ես համամիտ եմ ձեզ, ինչ որ ալ ըսուի
ստուգիւ սքանչելի ձեւ մ'է:

ԱՐՄԱՆՏ. Ո՞ւր էր թէ ես գրած ըլլայի զայն:
 ՊէլիՉ. — Ամբողջ քերթուած մը կ'արժէ ինչ որ ալ ըսուին:
 ՖիլԱՄէնԴ. — Այլ ինձի պէս կը հասկնա՞ք անոր բոլոր նրբութիւնը:

ԱՐՄԱՆՏ ԵՒ ՊԵԼԻՉ. — Այդ ալ հարցնելիք բա՞ն է:
 ՖիլԱՄէնԴ. —

Գուրս վունտէ՛ զայն՝ ինչ որ ալ ըսուի:
 Եթէ տենդին ջատագովներ ալ գտնուին՝ ահանջ մի՛ կախեր, բանի տեղ մի՛ զներ բարբաջանքները:

Գուրս վունտէ զայն՝ ինչ որ ալ ըսուի,
 ինչ որ ալ ըսուի, ինչ որ ալ ըսուի:

Այդ ինչ որ ալ ըսուին երեւցածէն աւելի խորունկ իմաստ ունի. Չեմ գիտեր թէ ամէնքդ ինձի պէս կը խորհի՞ք. ես կ'ըսեմ թէ այդ խօսքը միլիոնաւոր բառեր կը պարունակէ իր մէջ:

ՊէլիՉ. — Պզտիկ խօսք մ'է, այլ ո՛րքան բան կը հասկցնէ:

ՖիլԱՄէնԴ. — (Թրիսողեկի.) Երբ այս սխրալի, այս աննման ինչ որ ալ ըսուին յօրինեցիք՝ հասկցա՞ք անոր բոլոր ոյժն ու աղէութիւնը, հասկցա՞ք թէ ո՛րքան խորունկ եւ վսեմ իմաստներ կը պարունակէր, մտքերնէդ կ'անցնէ՞ր թէ այնքան հանճար՝ այնքան սրախօսութիւն դրած ըլլա՞ք անոր մէջ:

ԹՐԻՍՕԴԷՆ. — Է՛ն, է՛ն:

ԱՐՄԱՆՏ. Ապաշնորհն ալ շատ հաւնեցայ, այդ ապաշնորհ տենդը, այդ անիրաւը, այդ տմարդին՝ որ զիրենք օթեւանողներուն հետ այնքան չարաչար կը վարուի:

ՖիլԱՄէնԴ. — Վերջապէս սքանչելի էին երկու քառեակներն ալ, գա՛նք հիմայ ետեակներուն:

ԱՐՄԱՆՏ. — Չէ՛, կրկնեցէ՛ք նորէն այն գերազանց ինչ որ ալ ըսուին:

ԹՐԻՍՕԴԷՆ. — Քու հոխ սենեակէդ, ինչ որ ալ ըսուի:

ՖիլԱՄէնԴ, ԱՐՄԱՆՏ, ՊԵԼԻՉ. — Ճո՛խ սենեակէդ:

ԹՐԻՍՕԴԷՆ. — Ինչ որ ալ ըսուի:

ՖիլԱՄէնԴ, ԱՐՄԱՆՏ, ՊԵԼԻՉ. — Ինչ որ ալ ըսուի:

ԹՐԻՍՕԴԷՆ. — Զի այդ ապաշնորհ կենացդ ազնիւ թել:

ՖիլԱՄէնԴ. — Կենացդ ազնի՛ւ թել:

ԱՐՄԱՆՏ, ՊԵԼԻՉ. — Սքանչելի՛:

ԹՐԻՍՕԴԷՆ. — Այդ ապաշնորհն կ'աշխատի խզել:
 ՖիլԱՄէնԴ, ԱՐՄԱՆՏ, ՊԵԼԻՉ. — Այդ ապաշնորհ տե՛նդը, հիանալի՛:

ԹՐԻՍՕԴԷՆ. —
 Ի՞նչ քու ատիճան չյարգելով նա՛
 Պերճաշուք արեանդ յարձակի՛ լրայ:

ՖիլԱՄէնԴ, ԱՐՄԱՆՏ, ՊԵԼԻՉ. — Հիանալի՛, հիանալի՛:

Եւ գիշեր ցորեկ սպառնայ քեզի:
 Եթէ բաղանիք դու տանիս զանի՛
 Զվարանելով եւ ոչ մի ըսպէ՛
 Այդ վատ թշնամին քու ձեռքով խղէ՛:

ՖիլԱՄէնԴ. — Ա՛լ չմնաց վրաս հիանալու ոյժ՝ զօրութիւն:
 ՊԵԼԻՉ. — Զմայլումէ մարելիքս կուգայ:

ԱՐՄԱՆՏ. — Սքանչացումէ մեռնիլ լիննալը բան մ'ըսել չէ՛:

ՖիլԱՄէնԴ. — Բիւր հեշտալի սարսուռներ կը համակեն զիս իսպառ՝:

ԱՐՄԱՆՏ. — Եթէ բաղանիք դու տանիս զանի՛:

ՊԵԼԻՉ. — Զվարանելով եւ ոչ մի ըսպէ՛:

ՖիլԱՄէնԴ. — Այդ վատ թշնամին զու ձեռքով խղէ՛:

Քու ձեռքովը հոն՝ այսինքն բաղանիքին մէջ խզէ՛ զանի՛:

ԱՐՄԱՆՏ. — Զեր ոտանաւորին մէջ՝ մարդ մէն մի քայլափոխին՝ գեղեցիկ իմաստի մը կը հանդպի:

ՊԵԼԻՉ. — Սխրանքով, յափշտակութեամբ համակուած կը շրջագայի հոն:

ՖիլԱՄէնԴ. — Բոլոր կոխածները մէյմէկ ընտիր հասուածներ են:

ԱՐՄԱՆՏ. — Պզտի ուղիներ են՝ վարդասփիւռ, խնկաւէտ

ԹՐԻՍՕԴԷՆ. — Ուրեմն շինած այս վերջին հնչեակս գեղեցիկ կ'երեւի ձեզ:

ՖիլԱՄէնԴ. — Գեղեցիկ ըսել չբաւեր. նորասքանչ է այն,

զմայլելի, հրաշալի, մինչեւ հիմայ այսպիսի գերընտիր հնչեակ յօրինուած չէ բնաւ:

ՊԵԼԻՉ. — (Հանրիկդի.) Ի՞նչ քեռորդիս, այսպիսի սքանչելի հատուած մը լսելով յուզմունք մը չե՞ս յայտներ. տարօրինակ, անզգայ դեր մ'է այդ՝ զոր կը կատարես:

ՀԱՆՐԻԷՒՆՆԵՐ.— Աշխարհի մէջ ամէն մէկն իր կրօնած զիրը կը կատարէ, սիրելի մօրքոյր, եւ ամէն մարդ չկրնար խելացի ուսումնական ըլլալ:

ԹՐԻՍՏՐԵՆ.— Ոտանաւորս արդեօք ձեզ տաղտո՞ւկ կը պատճառէ, օրիորդ:

ՀԱՆՐԻԷՒՆՆԵՐ.— Ո՛չ բնաւ: Ես արդէն մտիկ չէի ընել:

ՖԻԼԱՄԷՆՆԵՐ.— Է՛հ, պարոն Թրիստրէն, դա՛նք վերտառու-թեան:

ԹՐԻՍՏՐԵՆ.— Բարեկամուհւոյ մը նուիրուած Թաւրնչա-կագոյն կառքի մը վրայ:

ՖԻԼԱՄԷՆՆԵՐ.— Ձեր վերնագիրները, պարոն Թրիստրէն, չքնաղ գրոջմ մ՛ ունին միշտ:

ԱՐՄԱՆՏ.— Եւ իրենց յաւէտ նորասքանչ նկարագրով հա-զար գեղեցիկ իմաստներու կը պատրաստեն մարդուս միտքը:

ԹՐԻՍՏՐԵՆ.—

Սէրն այն աստիճան ինձ սուղի նստաւ:

ՖԻԼԱՄԷՆՆԵՐ, ԱՐՄԱՆՏ, ՊԷԼԻՉ.— Սքանչելի՛, հիանալի՛:

ԹՐԻՍՏՐԵՆ.—

Սէրն այն աստիճան ինձ սուղի նստաւ՝

Որ ինչքերուս կէսն արդէն իսկ կերաւ,

Եւ երբոր տեսնաս

Գեղեցիկ կառքն աս՝

Ուր ա՛յնքան ոսկւոյ ուռեր կը ցցուին՝

(Սքանչանա՛ց նիւթ բոլոր քաղաքին),

Որ շքեղօրէն իմ պերճ Լաիսի

ՖԻԼԱՄԷՆՆԵՐ.— Ո՛հ, ահա՛ խելք, ահա հմտութիւն, իմ պերճ Լաիսի: Հասցէն սիրուն է, եւ միւրոն մը կ'արժէ ըստ ինքեան:

ԹՐԻՍՏՐԵՆ.—

Եւ երբոր տեսնաս

Գեղեցիկ կառքն աս՝

Ուր ա՛յնքան ոսկւոյ ուռեր կը ցցուին՝

(Սքանչանա՛ց նիւթ բոլոր քաղաքին),

Որ շքեղօրէն իմ պերճ Լաիսի

Յաղթանակ կանգնել կուտայ պանծալի,

Ա՛լ մի ըսեր թէ

Այդ մեծահոխ կառք Թաւրնչագոյն է:

Ըսէ՛ միայն զաս՝

Թէ իմ հասերու կը կազմէ մի մաս:

ԱՐՄԱՆՏ.— Ո՛հ, ո՛հ, ո՛հ, ի՛նչ անակնունելի գեղեցկու-թիւններ:

ՖԻԼԱՄԷՆՆԵՐ.— Պարոն Թրիստրէն միայն կարող է գրել այսպիսի անստգիւտ ճաշակով:

ՊԷԼԻՉ.—

Ըսէ՛ միայն զաս՝

Թէ իմ հասերու կը կազմէ մի մաս:

Ի՛նչ հարուստ եւ ճոխ յանգաւուութիւն աս, աս, հաս, հաս մաս:

ՖԻԼԱՄԷՆՆԵՐ.— Չգիտեմ, պարոն Թրիստրէն, թէ զձեզ ճան-չըցած վայրկեանէս միտքս նախապաշարուեցա՞ւ. ձեր մասին ի՞նչ ըսեմ, ձեր բոլոր գրուածներն՝ արձակ թէ ոտանաւոր՝ սքանչացում պատճառած են ինձի ամէն ժամանակ:

ԹՐԻՍՏՐԵՆ.— (Ֆիլամեհեղի.) Ձեր գրածներէն դուք ալ բան մը ցուցնէիք մեզ, տիկին, որ մենք ալ մեր հիացումը յայտնէինք:

ՖԻԼԱՄԷՆՆԵՐ. Ոտանաւոր գրուած մը չունիմ այլ կը յուսամ թէ քիչ ատենէն մտերմօրէն պիտի ցուցնեմ ձեզ մեր ակադեմիայի ծրագրի մասին ութ գլուխներ: Պղատոն իր հասարակագետութեան վրայ ճառած ատեն՝ սանկ հարեւանցի մ'անցած է այս նիւթիս վրայէն, այլ ես այդ գաղափարին կա-րելի եղած ընդլայնումը տալով՝ դայն գրի տաւ եմ արձակ լեզուաւ: Ես սաստիկ կը նեղանամ տեսնելով թէ խելքի՛ հանճարի մասը մեզ՝ կանանցս՝ կը զլացոյի անիրաւա-բար, եւ կ'ուզեմ կանացի սեռին վրէժը լուծել թէ ինչո՞ւ էրիկ մարդիկ այդ անարժան զիրքը ասն մեզ՝ փուճուճուճ բաներն ցուցնելով սահման իրական տաղանդին եւ բարձր հմտութեանց դոները փակելով մեր առջեւ:

ԱՐՄԱՆՏ.— Ի՛նչ թշնամանք է այս՝ զոր կ'ընեն մեր սե-ռին՝ մեր իմացականութեան ա՛յնքան միայն զարգացում տա-լով՝ որքան պէտք է ճշգիւ՝ շրջագդեստի կամ կրկնօցի մը ձեւը գտնելու՝ կամ կարի եւ կամ նոր գիպակի (brocart) մը գեղեցկութիւնը հասկնալու համար:

ՊԷԼԻՉ.— Այս ամօթալի զիրքէն պէտք է վե՛ր ելլենք բարձրանանք, եւ մեր միտքը բաց է թաց տղատագրենք հպա-տակութենէ:

ԹՐԻՍՏՐԵՆ.— Կանանց մասին իմ յարգանքս քաջածանօթ

է, ես թէ՛ մեծարանքներ կ'ընծայեմ իրենց գեղեցիկ աչքերուն եւ թէ՛ միեւնոյն ժամանակ իրենց մաքի ձիւքերն ու հմտութիւնները կը պատուեմ

ՖԻԼՍՄԷՆԴԻ. — Իգական սեռն ալ այս մասին ձեր բոլոր արժանիքը կը ճանչնայ, այլ մենք կ'ուզենք զմեզ՝ բանի տեղ չընող գոռոզ գիտնականներու դուցնել թէ կանա՛րք ալ ունին եւ կրնան ունենալ գիտութիւն, թէ անոնք ալ կրնան կազմել ուսումնասպերձ կաճառներ, կառավարուիլ լաւագոյն կարգ ու կանոններով, զուգորդել ընտիր լեզու եւ բարձր մակարգութիւններ, բիւրաւոր փորձերով բնութեան դաղտնիքներն երեւան հանել, եւ առաջարկեալ հարցերու վրայ իւրաքանչիւր ազանդի գաղափարներուն մուտ չնորհել՝ առանց բնաւ անոնց մէկուն յարելու:

ԹԻՒՍՕԴԷՆ. — Ես մէթոտաւոր ուղղութեան մասին ճեմականութիւն (Արիստոտէլի փիլիսոփայութիւնը) կ'ընդունիմ: ՖԻԼՍՄԷՆԴԻ. — Ես վերացականութեանց մասին պղատունութիւնը սիրած եմ:

ԱՐՄԱՆՏ. — Եպիկուրութիւնը փոքր ինձ իր գորեղ վարդապետութիւններով:

ՊԷԼԻՉ. — Ես չիտակը ըսելով շամանդաղները չեմ ընդունիր ըստ ամենայն մասին՝ այլ սակայն դատարկութիւնն ալ անհանդուրժելի կ'երեւայ ինձ, եւ նրբատարր նիւթը լաւագոյն ունիմ:

ԹԻՒՍՕԴԷՆ. — Տէքարդ համակարծիք է ինձ մագնէսի մասին:

ԱՐՄԱՆՏ. — Իր յորձանքներու դրութիւնը սիրած եմ:

ՖԻԼՍՄԷՆԴԻ. — Ես ալ իր անկուն աշխարհները:

ԱՐՄԱՆՏ. — Ո՛րքան կը փափաքիմ որ ժամ յառաջ մեր կաճառը բացուի եւ նոր գիւտով մը պանծալի հանդիսանանք աշխարհի առջեւ:

ԹԻՒՍՕԴԷՆ. — Ձեր խորունկ հմտութիւններէն մեծամեծ արդիւնքներ կ'ախնկալուին, դուք բնութեան ամէն գաղտնիքներուն թափանցած էք գողցես:

ՖԻԼՍՄԷՆԴԻ. — Ես իմ մասիս արդէն կարեւոր գիւտ մ'ըրած եմ, յայտնապէս մարդեր տեսայ լուսնին մէջ:

ՊԷԼԻՉ. — Ես իրաւն ըսելով մարդեր չտեսայ՝ այլ զանգակատուններ նշմարեցի որպէս թէ ձեզ տեսնէի:

ԱՐՄԱՆՏ. Բնագիտութիւն, քերականութիւն, պատմութիւն, բնաստեղծութիւն, բարոյագիտութիւն եւ քաղաքա-

կանութիւն մեր խորաթափանց ուսումնասիրութեանց մէյմէկ առարկաներ պիտի ըլլան:

ՖԻԼՍՄԷՆԴԻ. — Բարոյագիտութիւնը գերընտիր մասեր ունի, եւ բարձր մարտեր սիրական ուսումն էր հին ժամանակ, այլ ես իրաւունքը ստորկեաններուն կուտամ՝ իրենց նկարագրած իմաստունն ընտրելագոյն տիպար մը համարելով:

ԱՐՄԱՆՏ. — Մեր կանոնադիրներէն պիտի տեսնուի թէ մենք լեզուի մէջ մեծամեծ փոփոխութիւններ պիտի ընենք: Կա՛մ հիմնաւոր եւ կամ ընդածին հակակրութեամբ մը՝ մեզմէ իւրաքանչիւրը սոսկալի ատելութիւն մը կ'զգայ կարգ մը բռնութիւն դէմ թէ՛ անուն ըլլան թէ բայ, զորոնք չենք գործածեր մեր խօսակցութեանց մէջ. մահատու վճիռներ պատրաստած ենք անոնց դէմ, եւ մեր հմտալից բանաստեղծութիւններն սկսած ժամանակ ամենէ յառաջ այդ բռնութիւնը պիտի վտարենք, որոնցմէ թէ՛ արձակն եւ թէ՛ ոտանաւոր հարկ է որ մաքրուին սրբուին:

ՖԻԼՍՄԷՆԴԻ. — Այլ մեր կաճառին ամենէ գեղեցիկ վախճանը, վսեմ ձեռնարկ մ'որ սիրանք կը պատճառէ սրտիս, պանծալի գիտում մ'որ ապագայ ուսումնական սերունդին լիաբերան գովեստից առարկայ պիտի ըլլայ, պիղծ ու զաղիք վանկերը ջնջելու յապաւելու մեր գովելի խորհուրդն է, վանկեր՝ որք ամենէ ընտիր բռնութիւն արտասանութեան ժամանակ գայթակղութիւն յառաջ կը բերեն. այդ յաւիտենական խաղալիկներն ամէն դարերու մորոսներուն, այդ անշահ հասարակ տեղիքը մեր անհամ ապուր զուարճախօսներուն, այդ անսպառ աղբիւրները լկտի հոմարանութեանց՝ որոնցմով կանացի համեստութիւնը կը վերաւորուի շարունակ:

ԹԻՒՍՕԴԷՆ. — Ի՞նչ վսեմ եւ սքանչելի խորհուրդներ:

ՊԷԼԻՉ. — Մեր կանոնները երբ պատրաստուին, պիտի ցուցնենք ձեզ:

ԹԻՒՍՕԴԷՆ. — Անտարակոյս թէ՛ ընտիր պիտի ըլլան եւ թէ՛ իմաստուն:

ԱՐՄԱՆՏ. — Մեր սահմանադրութեամբ՝ հրատարակուած ամէն գրքերու դատաւոր պիտի ըլլանք, թէ՛ արձակ եւ թէ՛ ոտանաւոր մեզմէ հաստատուած օրէնքներուն ոյժով մեր քննութեանց պիտի ենթարկուին. ոչ ոք մեզմէ եւ մեր բաքննութեանց պիտի ենթարկէն գուրս միտք եւ խելք պիտի ունենայ, բեկամներու շրջանակէն գուրս միտք եւ խելք պիտի ունենայ, ամէն բան պիտի խժբձենք եւ պիտի ցուցնենք թէ գրելու արուեստը լաւ հասկցող մե՛նք ենք միայն:

ՏԵՍԱՐԱՆ Գ.

ՖԻԼԱՄԵՆԴ, ՊԵԼԻՉ, ԱՐՄԱՆՏ, ՀԱՆՐԻԷՒԳ, ԹՐԻՍՏԻՆ, ԼԷՖԻՆ

ԼԷՖԻՆ. — (Թրիստոգիևի.) Պարոն, սեւազգեստ մէկը որ հեղ ձեւով մը կը խօսի, եկեր է ու զձեզ տեսնել կուզէ: (Ուր Կ'եւլէն):

ԹՐԻՍՏՈՒԷՆ. — Հասկցայ, գիտնական բարեկամ մ'է որ թախանձիւ կը խնդրէ ձեզ հետ տեսութիւն ընելու պատուոյն արժանանալ:

ՖԻԼԱՄԵՆԴ. — Այդ գիտունը ներս հրամցնելու ամէն արտօնութիւն ունի:

(Թրիստոգիև վարդապետը բռնաբերելու Կ'եւլէնի մոտ)

ՏԵՍԱՐԱՆ Դ.

ՖԻԼԱՄԵՆԴ, ՊԵԼԻՉ, ԱՐՄԱՆՏ, ՀԱՆՐԻԷՒԳ

ՖԻԼԱՄԵՆԴ. — (Արմանէի եւ Պելիզի.) Աշխատի՛նք գոնէ մեր խելքը ցուցնել այդ նորեկ գիտնականին: (Հանրիեղի որ ելնել կուզէ) Հանրիեղ, կարծեմ ըսի թէ քեզի խօսք մ'ունիս:

ՀԱՆՐԻԷՒԳ. — Ի՞նչ բանի համար պիտի խօսիք, մայր իմ:

ՖԻԼԱՄԵՆԴ. — Եկո՛ւ, պիտի հասկնաս ընդ հուս:

ՏԵՍԱՐԱՆ Ե.

ԹՐԻՍՏՈՒԷՆ, ՎԱՏԻՈՒՍ, ՖԻԼԱՄԵՆԴ, ՊԵԼԻՉ
ԱՐՄԱՆՏ, ՀԱՆՐԻԷՒԳ

ԹՐԻՍՏՈՒԷՆ. — (Վատիւսը ներկայացնելով.) Տիկին, հրամանքը մեծ փափաք ունի ձեզ հետ տեսնուելու, զինք ծանօթացնելով չեմ վախնար բնաւ թէ գիտութեանց անտեղեակ մէկն ընդունած ըլլալու որ եւ է մեղադրանք ընեն ձեզ, հանձարեղներու կարգին մէջ իր յատուկ տեղն ունի պարոն Վատիւս:

ՖԻԼԱՄԵՆԴ. — Ձեր ներկայացնելը միայն բաւական ապահովութիւն է մեզ թէ կշռաւոր մէկն է եկողը:

ԹՐԻՍՏՈՒԷՆ. Պարոն Վատիւս կատարելապէս հմուտ է հին մատենագրութեանց, եւ ամենաքաջ յունարէն գիտէ:

ՖԻԼԱՄԵՆԴ. — (Պելիզի.) Լսեցի՞ր, քոյր, լսեցի՞ր. յունարէն գիտէ եղբ, յունարէն:

ՊԵԼԻՉ. — (Արմանէի.) Յունարէ՛ն, Արմանտ, յունարէ՛ն:

ԱՐՄԱՆՏ. — Յունարէ՛ն, ի՛նչ քաղցր լեզու է յունարէնը:

ՖԻԼԱՄԵՆԴ. — Ի՛նչ պարոն, յունագէ՛տ էք ուրեմն. ո՛ն, թոյլ տուէք ինձ որ յունարէնի սիրոյն ողջագործեմ զձեզ:

(Վատիւսը Պելիզն — Արմանտն ալ կը համբուրէ:)

ՀԱՆՐԻԷՒԳ. — (Վատիւսի՝ որ զիևիկն աչ հաւընուել կ'ողզէ.) Ներեցէ՛ք ինձ, պարոն, ես յունարէն չեմ հասկնար:

(Կը նստի:)

ՖԻԼԱՄԵՆԴ. — Յոյն մատենագրութեան վրայ հիացումս ու յարգանքս մեծ է ապաքէն:

ՎԱՏԻՈՒՍ. — Կը վախնամ, տիկին, որ ձեզ արժանի եղած մեծարանքն ընծայած ժամանակս՝ մի գուցէ տաղտուկ պատճառով, հմտալից խօսակցութեան մ'արգելք եղալ թերեւս:

ՖԻԼԱՄԵՆԴ. — Ձեր գիտցած յունարէնով բնաւ երբէք բանի մ'արգելք չէք ըլլար, պարոն:

ԹՐԻՍՏՈՒԷՆ. — Պարոն Վատիւս սքանչելի կերպիւ կը շարադրէ թէ՛ արձակ եւ թէ՛ ոտանաւոր, եւ ի՞թէ կ'ուզէք՝ կրնայ իր մէկ դրածը ցուցնել ձեզ:

ՎԱՏԻՈՒՍ. — Հեղինակներու սովորական պակասութիւն մ'է իրենց մտային արտադրութիւններով ծանրանալ խօսակցութեանց վրայ, եւ իրենց ազդեցալի ոտանաւորներն անըստապառ շունչով մը երթալ կարգալ տեսնի մէջ, ճեմալայրբերու մէջ, իբրեւ խօսատրան ծառայող կանացի ննջաստանակներու մէջ եւ խնձոյթի սեղաններու վրայ անգամ:

Իմ մասին ասկէ աւելի անհեթեթ, ասկէ աւելի յիմարական բան չկրնար ըլլալ՝ տեսնել հեղինակ մ'որ խուսկ կը մուրայ ամենուրեք, որ առաջին հանգստած մարդուն ականջներուն որպէս թէ տիրացած՝ իր զիչերաջան տքնութիւններով զատրպէս թէ տիրացած՝ իր զիչերաջան մեծ խենթութիւն է աս. նոնք կը շարչրկէ անխնայ: Ո՛րքան մեծ խենթութիւն է աս. ես իմ մասին համակարծիք եմ հին Յոյնի մ'որ բացորոշապէս կ'արգելէ ամէն իմաստուններու՝ իրենց գործերը կարգալու:

նուստացուցիչ խօյ ցանկութիւնը. Ես հիմայ կարգամ ձեզ նորատի սիրահարներու համար շինած մէկ ոտանաւորս՝ որու վրայ կը փափաքիմ ձեր կարծիքն իմանալ:

ԹՐԻՍՏՕԴԷՆ. — Ձեր ոտանաւորներու գեղեցկութեան հաւասարող չկայ:

ՎԱՏԻՈՒՍ. — Շնորհք եւ վեհուս սիրալի կերպիւ կը տիրեն ձերիններուն մէջ:

ԹՐԻՍՏՕԴԷՆ. — Դիւրասահ ձեւ մ'ունիք եւ հաւընտիր բառեր:

ՎԱՏԻՈՒՍ. — Թէ՛ բարոյական դասեր եւ թէ՛ հոգեյոյզ ձեւեր անպակաս են ձեր բոլոր գրուածոց մէջ:

ԹՐԻՍՏՕԴԷՆ. — Այնպիսի հովուերգներ գրած էք՝ որոնց գեղեցիկ ոճը կը գերազանցէ զՎիրգիլ եւ զԹէոկրիտէս:

ՎԱՏԻՈՒՍ. — Ձեր տաղերը ընտիր վայելուչ եւ ոտանիկ ձեւ մ'ունին՝ որու Ովրատիոս չէ հասած երբէք:

ԹՐԻՍՏՕԴԷՆ. — Ո՞վ ձերիններուն նման սիրաչունչ երգիկներ կրցած է յօրինել:

ՎԱՏԻՈՒՍ. — Ո՞վ կրնայ հաւասարիլ ձեր շինած սրախօս հնչեակներուն:

ԹՐԻՍՏՕԴԷՆ. — Ձեր պղտի եռանդներն (rondeaux) հիանալի են պարզապէս:

ՎԱՏԻՈՒՍ. — Ձեր քծներգներն աշխոյժ եւ սրախօսութիւն կը բուրեն:

ԹՐԻՍՏՕԴԷՆ. — Նա մանաւանդ սքանչելի էք գեղօններու (ballades) մէջ:

ՎԱՏԻՈՒՍ. — Բռնայանգերու (bouts-rimés) մասին ձեր տաղանդն անմասն է:

ԹՐԻՍՏՕԴԷՆ. — Եթէ Ծրանսա գիտնար ձեր բարձր արժանիքը . . . :

ՎԱՏԻՈՒՍ. — Եթէ դարս քաջ ուսումնականներու յարզը ճանչնար . . . :

ԹՐԻՍՏՕԴԷՆ. — Ոսկեղօծ կաւքով պիտի շրջէիք փողօցներու մէջ:

ՎԱՏԻՈՒՍ. — Արձաններ՝ յիշակերտներ պիտի կանգնուէին ձեզի (Թրիստօդէնի) կարգալիքս գեղօն մ'է՛ որու մասին կը բաղձամ որ բացէ ի բաց . . . :

ԹՐԻՍՏՕԴԷՆ. — (Վասիուսի.) Տեսա՞՞՞ք էք պղտի հնչեակ մը՝ Ուրանիա իշխանուհւոյն տենդին վրայ յօրինուած:

ՎԱՏԻՈՒՍ. — Այո՛, երէկ ընկերութեան մը մէջ կարդացին զայն:

ԹՐԻՍՏՕԴԷՆ. — Գիտէ՞ք թէ ո՞վ է հեղինակը:
ՎԱՏԻՈՒՍ. — Ոչ, չեմ գիտել, այլ զայս միայն գիտեմ թէ անչա՛ն բան մ'է այդ հնչեակը:

ԹՐԻՍՏՕԴԷՆ. — Սակայն իբրեւ գերընտիր գրուած մը գնահատուեցաւ շատերէ:

ՎԱՏԻՈՒՍ. — Կրնայ շատերէ այդպէս գնահատուիլ, այլ ողորմելի գրուած մ'է պարզապէս, եւ եթէ՛ դուք ալ տեսնէք զայն՝ ինձ համակարծիք պիտի գտնուիք:

ԹՐԻՍՏՕԴԷՆ. — Ես գիտեմ թէ այդ մասին բնաւ համակարծիք չեմ ձեզ, գիտեմ նաեւ թէ քիչեր կը գտնուին այսպիսի ընտիր հնչեակ մը գրելու կարող:

ՎԱՏԻՈՒՍ. — Աստուած մի՛ արասցէ որ ես երբէք այդպիսի հնչեակ մը գրեմ:

ԹՐԻՍՏՕԴԷՆ. — Կը պնդեմ որ անկէ ընտիր՝ անկէ գերազանց հնչեակ չըլլար, որու ամենամեծ փաստն ա՛յն է որ զայն գրողը ես եմ:

ՎԱՏԻՈՒՍ. — Դո՞ւք էք գրողը:

ԹՐԻՍՏՕԴԷՆ. — Այո՛, ես:

ՎԱՏԻՈՒՍ. — Ձգիտեմ թէ ի՞նչպէս եղեր է այդ բանը:

ԹՐԻՍՏՕԴԷՆ. — Ձեզ հաւանցեալու բաղդը չեմ ունեցեր:

ՎԱՏԻՈՒՍ. — Կ'երեւի թէ մտիկ ըրած պահուս խելքս վրաս չէր, եւ կամ կարդացողը լաւ կարդացած չըլլայ, այլ այս խօսքերս թողում գա՛նք յօրինած գեղօնիս:

ԹՐԻՍՏՕԴԷՆ. — Գեղօնը հիմայ խափանուած է, եւ հինօրինաց բան մը դարձած. իմ կարծիքով ըստ ինքեան համով բան մ'ալ չէ:

ՎԱՏԻՈՒՍ. — Սակայն եւ այնպէս շատերու աճոյք եւ զմայլում կը պատճառէ տակաւին:

ԹՐԻՍՏՕԴԷՆ. — Ես գեղօնէ ախորժած չեմ, այս գիտեմ:

ՎԱՏԻՈՒՍ. — Այլ ատով գեղօնը գէշ բան մ'եղած չըլլար:

ԹՐԻՍՏՕԴԷՆ. — Այո, մեծ հրապոյր ունի . . . իմաստականներու համար:

ՎԱՏԻՈՒՍ. — Եւ սակայն կը տեսնեմ թէ դուք չէք հասնիր զայն:

ԹՐԻՍՏՕԴԷՆ. — Ձեր անունն յիմարարար ուրիշի կուտաք (Անիւստոսի Կ'ելլէն):

ՎԱՏԻՈՒՍ. — Դուք անամօթաբար ձեր անունը կուտաք ուրիշի:

ԹՐԻՍՕԴԷՆ. — Օ՞ն անդր, թուղթ մրտաող անշա՛հ հեղինակի
ՎԱՏԻՈՒՍ. — Օ՞ն անդր, անպիտա՛ն ոտանաւորող, նախա-
տի՛նք արուեստի:

ԹՐԻՍՕԴԷՆ. — Օ՞ն անդր, անարգ եւ անպատկառ բանագող:
ՎԱՏԻՈՒՍ. — Օ՞ն անդր, գձո՛ւձ իմաստակ:

ՖԻԼԱՄԷՆԴ. — Է՛հ, ի՞նչ է այդ, պարոններ, վերջացու-
ցէ՛ք այս կռիւը՝ որ ձեզ չվայլեր:

ԹՐԻՍՕԴԷՆ. — Ետ դարձո՛ւք յունաց եւ լատինաց իրենց-
մէ ըրած լսլոր ամօթալի գողօններդ

ՎԱՏԻՈՒՍ. — Ի՞նչ ոտանաւորներու դ մէջ Ովբատիոսը չա-
րաչար հաշմած ըլլալուդ համար դնա՛հ հրապարակաւ մեղա՛յ
ըսէ՛ Պարնասոսի:

ԹՐԻՍՕԴԷՆ. — Յիշէ՛ շինած գիրքդ եւ անոր գտած սառ
ընդունելութիւնը:

ՎԱՏԻՈՒՍ. — Եւ դուն զբաւաճառդ յիշէ՛ որ աղքատա-
նոցի ճամբան բռնեց:

ԹՐԻՍՕԴԷՆ. — Ի՞մ փառքս ամենէն ճանչցուած է, ի դո՛ւր
կը մրտես դայն:

ՎԱՏԻՈՒՍ. — Այո՛, այո՛, քու փառքդ՝ որու Պուալօ արժա-
նաւոր չափը տուաւ իր Երգիծանութեանց մէջ:

ԹՐԻՍՕԴԷՆ. — Եւ քու չափդ չտուա՞ւ միթէ:

ՎԱՏԻՈՒՍ. — Ես գոնէ այն գոհունակութիւնն ունիմ՝ որ
Երգիծանութեանց հեղիակին աւելի պատուով խօսած է իմ
վրաս, ուրիշ մի չատ յարգի հեղինակներու հետ ինձ ալ թեթեւ
հարուած մը կուտայ անցողակի, մինչդեռ իր գրուածոց մէջ
վայրկեան մ'իսկ օձիքդ չթողուր եւ իր սլաքներուն նշաւակ
կ'ընէ անդադար:

ԹՐԻՍՕԴԷՆ. — Ասով իսկ իմ աստիճանս ու պատիւս կը
հասկցուի նա՛ իբր աննշան մէկը՝ ամբոխին կարգը կ'ընէ զքեզ՝
եւ այն կարծիքով որ զլսուդ հարուած մը միայն իջեցնելը
բաւական է, այդ հարուածը կրկնելու պատիւը չընիր Բնդ-
հակառակը, դատ եւ առանձին կերպով կը յարձակի ինձ դէմ,
իբրեւ այնպիսի մեծ հակառակորդ մը՝ որու վրայ հարկ կ'ըզայ
բոլոր ճիգերը թափել. իր ինձ դէմ անդադար կրկնած հար-
ուածները կ'ապացուցանեն որ Երգիծանութեանց հեղինակին
յաղթանակը տարած չհամարիր ինքզինք

ՎԱՏԻՈՒՍ. — Ի՞մ գրիչս պիտի ցուցնէ քեզ թէ ո՞վ եմ:

ԹՐԻՍՕԴԷՆ. — Ի՞մ գրիչս ալ պիտի ցուցնէ քեզ թէ կարող
եմ քու վարժապետդ ըլլալ:

ՎԱՏԻՈՒՍ. — Եթէ կարող ես՝ չափուէ՛ հետս թէ՛ արձակի
եւ թէ՛ ոտանաւորի մէջ, կ'ուզէ՛ յունարէն ըլլայ, կ'ուզէ՛
լատիներէն:

ԹՐԻՍՕԴԷՆ. — Է՛հ, պարպէնի զբաւաճաստեղը կը տես-
նուինք:

ՏԵՍԱՐԱՆ Զ

ԹՐԻՍՕԴԷՆ, ՖԻԼԱՄԷՆԴ, ԱՐՄԱՆՏ, ՊԷԼԻՉ, ՀԱՆՐԻԷԴ

ԹՐԻՍՕԴԷՆ. — Կրթի ելլելուս մի՛ մեղադրէք զես, տիկին,
ձեր դնահատու՛մը պաշտպանեցի այն հնչեակին մէջ՝ զոր պա-
րոնը չհանելու յանդգնութիւնն ունեցաւ:

ՖԻԼԱՄԷՆԴ. — Ես զձեզ հաշտեցնելով վերջ պիտի տամ
այդ անհաճոյ կռուին, այլ ուրիշ բանի վրայ խօսի՛նք: Մօտ
եկո՛ւք, Հանրիէդ, երկար ժամանակներէ ի վեր մատտանջու-
թեան մէջ եմ քեզ համար՝ որ խելքի եւ ուշիմութեան
նշոյլ իսկ չես ցուցներ, այլ հիմայ միջոցը գտայ որ զրկուած
չմնաս այդ գերազանց շնորհն:

ՀԱՆՐԻԷԴ. — Ձեր կողմէ անհարկի հոգածութիւն մ'է
այդ սիրելի մայր. հմտալի խօսակցութիւնք ինձ չեն յարմա-
րիլ, ես հանդիստ կեանքը կը սիրեմ եւ ձեր տեսակցութեանց
մէջ մարդս չափազանց նեղել պէտք է ինքզինք խելք եւ
սրբխօտութիւն ծախելու համար. ես այդ փառասիրութենէ
հեռի՛ խիստ գոհ եմ ազէտ մ'ըլլալուս, եւ լաւագոյն կը
սեպեմ հասարակ խօսքեր հանել բերնէս՝ քան թէ մեծ մեծ
բառեր ըսելու համար ինքզինքս չարչրկել:

ՖԻԼԱՄԷՆԴ. — Դուն այդպէս կրնաս մտածել, այլ սակայն
ես վիշտ կ'ըզամ, ամօթ կը համարիմ որ այսպիսի ազէտ զա-
ւակ մ'ունենամ: Դէմքի գեղեցկութիւնը անցաւ որ զարդ մ'է,
վաղաժառամ ծաղիկ մը, առժամանակեայ փայլ մը՝ որ վերնա-
մորթին միայն կը վերաբերի, այլ մտքի գեղեցկութիւնը ան-
բաժան է եւ մնայուն: Ուստի երկա՛ր խորհեցայ թէ ի՞նչպէս
կրնամ տալ քեզ անեղձ եւ մշտատեւ գեղեցկութիւնը, զի-
տութեանց սէրը մտցնել քու խակ մաքիդ մէջ, եւ զայն
կամաց կամաց հպիլի ընել օգտակար հմտութեանց, վերջապէս
այն խորհուրդն յղացայ որ քեզ ընկեր տամ խելացի եւ ուշիմ
մարդ մը, եւ այդ մարդն. (Թիխօդեկը ցուցնելով) պարոնն է

զոր կը սահմանեմ քեզ իբրև իմ հասուն ընտրութեամբ որոշուած ընտիր ամուսին մը:

ՀԱՆՐԻԷԴ. — Ի՞նչ կը սահմանէք զանս մայր իմ:

ՅԻԼԱՄԷՆԴ. — Այո՛, քե՛զ: Հո՛ւ նայիմ, դէ՛մ կեցիր, խե՛նթութիւնս ըրէ՛:

ՊԷԼԻԶ. (Թրիսօթենի) Կը հասկնամ ձեր միտքը. աչքերով իմ հաւանութիւնս կը խնդրէք՝ որպէս զի ուրիշ ընծայէք սիրտ մ'որ ինձ կը վերաբերի միայն: Օ՛ն, կուտամ հաճութիւնս, զձեզ ազատ կը թողում ի գլուխ հանել այս ամուսնութիւնս՝ որով դերք մը պիտի ապահովէք:

ԹՐԻՍՕԴԷՆ. — (Հանրիեդի.) Զգիտեմ, օրիորդ, թէ ի՞նչ ըսեմ իմ բերկրապատար ցնծութեանս մէջ. այս ամուսնութիւնն զոր ինձ բաղդ ու պատիւ կը համարիմ . . .

ՀԱՆՐԻԷԴ. — Մի՛ այդքան աճապարէք, պարոն Թրիսօդէն, այդ ամուսնութիւնը եղած լինցած բան չէ տակաւին:

ՅԻԼԱՄԷՆԴ. — Այդ ի՞նչ անվայել պատասխան է որ կուտաս, Հանրիեդ: Գիտե՞ս որ եթէ . . . Այսքանս բաւ է, միտքս կը հասկնաս: (Թրիսօթենի.) Համբերութիւն ունեցէ՛ք, խօսք պիտի հասկնայ Հանրիեդ:

ՏԵՍԱՐԱՆ Է.

ՀԱՆՐԻԷԴ, ԱՐՄԱՆՏ

ԱՐՄԱՆՏ. — Կը տեսնես թէ մեր մայրը ո՛րքան հոգածութիւն ունի վրայ. պարոն Թրիսօդէնէ աւելի պերճ ամուսին մը չէր կրնար ընտրել քեզի:

ՀԱՆՐԻԷԴ. — Եթէ պերճ ամուսին մ'է պարոն Թրիսօդէն, դուն ինչո՞ւ չես ամուսնուր զանս քոյր իմ:

ԱՐՄԱՆՏ. — Նա քեզի եւ ոչ թէ ինձի ամուսին սահմանուած է:

ՀԱՆՐԻԷԴ. — Ես քեզ՝ իմ անդրանիկ քրոջս՝ կը թողում զանս յօժար սրտիս:

ԱՐՄԱՆՏ. — Ուրախութեամբ պիտի ընդունէի առաջարկդ եթէ քեզ նման կարգուելը աղու որ բանի մը տեղ դրած ըլլայի:

ՀԱՆՐԻԷԴ. — Ես ալ շատ պատուական փեսայ պիտի սե-

պէի պարոն Թրիսօդէնը՝ եթէ խելքս միտքս իմաստակներուն տուած ըլլայի քեզ նման:

ԱՐՄԱՆՏ. — Թեպէտ մեր ճաշակները տարբեր են եւ իրար չեն կրնար յարմարիլ, այլ ծնողաց հնազանդիլ պարտք մ'է նուիրական: Մայր մը լիակատար իշխանութիւն ունի մեր վրայ, եւ քու կողմէն ընդունայն դիմադարձութիւն մ'է . . .

ՏԵՍԱՐԱՆ Ը.

ՔՐԻԶԱԼ, ԱՐԻՍԳ, ՔԼԻԴԱՆՏՐ, ՀԱՆՐԻԷԴ, ԱՐՄԱՆՏ

ՔՐԻԶԱԼ. — (Քլիդանտրն ներկայացնելով Հանրիեդի.) Հապա՛, աղջիկս, պէտք է յարգես իմ որոշումս. ձեռնոցդ հանելով՝ թօթուէ՛ պարոն Քլիդանտրի ձեռքը, եւ սակէ վերջը նկատէ՛ զան իբր ամուսինդ, քանզի կ'ուզեմ զքեզ կնութեան տալ իրենս:

ԱՐՄԱՆՏ. — Արդէն ուզածդ ալ ա՛յդ էր, Հանրիեդ:

ՀԱՆՐԻԷԴ. — Ծնողաց հնազանդիլ պարտք մ'է նուիրական, հայր մը լիակատար իշխանութիւն ունի մեր վրայ:

ԱՐՄԱՆՏ. — Այլ մայրն ալ ունի իր իշխանութեան մասը:

ՔՐԻԶԱԼ. — Ի՞նչ խօսք է այդ, Արմանտ:

ԱՐՄԱՆՏ. — Ըսել կ'ուզեմ թէ կասկածելի է որ մայրս ձեզ համակարծիք ըլլայ, նա ուրիշ ամուսին . . .

ՔՐԻԶԱԼ. — Լռէ՛, շատիս անծեղ, գնա՛ ուզածիդ չափ փրկսփայէ անոր հետ, եւ գործերուս մի՛ խառնուիր: Որոշումս իմացուր իրեն, եւ ըսէ՛ միանգամայն որ զիս զուր տեղը կրքի չհանէ Հապա՛, շո՛ւտ:

ՏԵՍԱՐԱՆ Թ.

ՔՐԻԶԱԼ, ԱՐԻՍԳ, ՀԱՆՐԻԷԴ, ՔԼԻԴԱՆՏՐ

ԱՐԻՍԳ. — Կեցցե՛ս, եղբայր, սքանչելի՛ կը վարուիս:

ՔԼԻԴԱՆՏՐ. — Ի՞նչ բերկրութիւն է այս, ի՞նչ քաղցր բաղդի կը վիճակիմ:

ՔՐԻՉԱԼ. — (Քրիդանսրի.) Հապա, Քլիդանար, Հանրիէդի
 ձեռքէն բռնէ՛ եւ մեր առջեւ անցած՝ առաջնորդէ զան իր
 սենեակը: Հիմայ ի՛նչ ուրախութիւն կ'զգան այս ծաղկահա-
 սակ նշանածները: (Արիւղի.) Այս սիրոյ տեսարանով սիրտս
 կը յուզուի եւ ձերութիւնս մոռնալով՝ կը յիշեմ երիտասար-
 դական քաղցր տարիանքներս:



ԱՐԱՐՔ ՉՈՐՐՈՐԴ

ՏԵՍԱՐԱՆ Ա.

ՖԻԼԱՄԷՆԴ, ԱՐՄԱՆՏ

ԱՐՄԱՆՏ. — Այո՛, առանց վարանելու հնազանդեցաւ Հան-
 րիէդ եւ իր հնազանդութիւնը իրեն պարծանք սեպեց: Իր
 սիրտը մէկէն տալու համար՝ հազիւ ժամանակ ունեցաւ իրեն
 տրուած հրամանը մտիկ ընելու, նա աւելի իր մօրը խիզախօ-
 րէն զիմազրաւել կը ցուցնէր քան թէ հօրը կամքին հպատա-
 կիւ:

ՖԻԼԱՄԷՆԴ. — Ես պիտի ցուցնեմ անոր թէ բանավարու-
 թեան իրաւունքներով իր սրտին անձուկներն հօ՞ր կամ մօր
 հրամաններուն տակ կը դտնուին: Ես պիտի ցուցնեմ, այո՛, թէ
 հայրը կամ մայրը, այսինքն հոգի՞ն թէ մարմինը՝ ձե՞ւր կամ
 նիւթը պէտք է որ իշխեն:

ԱՐՄԱՆՏ. — Գոնէ յարգանք մը՝ մեծարանք մը ցուցնէր
 ձեզ այդ պարոնը, իր կողմէն տարօրինակ ընթացք մը չէ՞ որ
 ձեր կամաց հակառակ ձեզի փեսայ ըլլալ ուզէ:

ՖԻԼԱՄԷՆԴ. — Գործը դեռ հասած չէ այն կէտը՝ որու իր
 սիրտը կը փափաքի իրաւ, շնորհքով երիտասարդ մ'է Քլի-
 դանար, եւ ձեր սիրային յարաբերութիւններն հաճութեամբ
 կը տեսնէի՛ այլ իր վարմունքն հաւնած չէի երբեք: Նա, փառք
 Աստու, շատ լաւ գիտնալով հանդերձ, թէ զրչի տէր եմ՝
 օր մ'օրանց չխնդրէ՛, փափաք չյայտնէ՛, որ ամենափոքր
 բան մը կարգա՛մ իրեն:

ՏԵՍԱՐԱՆ Բ.

ՔԼԻԴԱՆՏՐ՝ որ կամացոչկ մը մտնելով՝ խօսակցոչքիւնը
մտիկ կ'ընէ. ԱՐՄԱՆՏ. ՖԻԼԱՄԷՆԴ

ԱՐՄԱՆՏ.— Ես ձեր տեղն ըլլայի՛ մայր, երբէք չէի թո-
ղուր որ Կլիդանար Հանրիէզի ամուսին ըլլայ: Անտեղի պիտի
ըլլար ենթադրել թէ իբր գործին մէջ շահ ունեցող աղջիկ կը
խօսիմ, եւ թէ անոր ինձ դէմ բռնած վատ ընթացքը հոգւոյս
մէջ գաղտնի սրտնեղութիւն մը թողած ըլլայ: Մարդուս հոգին
այս տեսակ հարուածներու դէմ փիլիսոփայութեան թանկա-
զին օժանդակութեամբ կ'ամրապնդի, կը զօրանայ, եւ անով
ամէն ինչ կրնայ արհամարհել, այլ ձեզ հետ իր ունեցած
վարժուածքն ստուգիւ անհանդուրժելի է, եւ ձեր պատիւը կը
պահանջէ որ իր նորայայտ սիրոյն դէմ զնէք: Դուք պէտք չէք
ամենեւին հաւնիլ այդ մարդուն՝ որ խօսքը մէջերնիս՝ ձեզ
նկատմամբ համարում ու յարգանք ըսուած բանը չունի սրտին
մէջ:

ՖԻԼԱՄԷՆԴ.— Անպիտան մորո՛սը:

ԱՐՄԱՆՏ.— Ուրիշները որքան եւ հռչակին ձեր փառքը՝
նա զձեզ չգրուատելու համար սառ լուծութիւն մը կը պահէ:

ՖԻԼԱՄԷՆԴ.— Կոպի՛տը:

ԱՐՄԱՆՏ.— Քանի՛ քանի՛ անգամներ ձեր նոր յօրինած
ոտանաւորները կարդացած եմ իրեն, եւ նա միշտ անձուներ
գտած է գանոնք:

ՖԻԼԱՄԷՆԴ.— Անա՛մօթը:

ԱՐՄԱՆՏ.— Այդ պատճառաւ ստէպ կուրի կը բռնուէինք,
եւ գիտնալի՛ք, մայր, թէ ի՛նչ ակեղցփեղ խօսքեր . . .

ՔԼԻԴԱՆՏՐ.— (Արմանսի.) Է՛հ, ա՛լ այդքան մի՛ շարա-
խօսէք զիս, օրիորդ, քիչ մը աւելի գթութիւն ցոյց տուէ՛ք
կամ գոնէ՛ քիչ մը աւելի ազնուութիւն: Ի՞նչ չարք գործած
եմ ձեզ, ի՞նչ մեղքի տէր եմ որ այսպէս ձեր բոլոր լեզուանի-
ութիւնն ինձ դէմ զինէք: Կործա աւրել ուզէք եւ զիս ատելի
ընծայէք ձեր մօր՝ որու բարեացակամութեան պէտք ունիմ:
Ըսէ՛ք, խնդրեմ, ի՞նչ է ձեր այս սոսկալի գայրոյթին պատճա-
ռը, եւ թող ձեր տիկին մայրը դատաւոր ըլլայ:

ԱՐՄԱՆՏ.— Եթէ ձեր ըսած գայրոյթն՝ որու իրապէս ար-

ժանի էք, ունեցած ըլլայի, անոր օրինաւորութիւնն հաստատող
փաստեր ինձ չէին պակսեր: Մարդուս առաջին սէրն հոգւոյ
վրայ իր մասին այնքան նուիրական իրաւունքներ կը հաստա-
տէ՛ որ մէկը պէտք է իր բոլոր ինչքէն եւ նոյնիսկ կեանքէն
հրաժարի՝ քան թէ նորարծարծ տարփանքով մը վառուի
երբէք: Յեղեղուկ սիրոյ նման վատ բան չկայ աշխարհի
մէջ եւ ամէն անհաւատարիմ սիրտ բարոյականի առջեւ հրէշ
մ'է:

ՔԼԻԴԱՆՏՐ.— Եւ կրնա՞ք, օրիորդ, անհաւատարմութիւն
կոչել ինչ որ ձեր հոգւոյ գոտողութիւնը անհրաժեշտ հարկ
դրաւ իր վրայ, ես պարզապէս ձեր կամքը կը կատարեմ եւ ոչ
ուրիշ բան, եւ եթէ ատով վերաւորած կ'ըլլամ զձեզ՝ պատ-
ճառը դուք իսկ էք: Ի սկզբան ձեր հրապոյրները վառեցին
բորբոքեցին սիրտս՝ որ երկու տարի անյողողդ եւ հաւատա-
րիմ սէր մը ցուցուց ձեզ: չմնաց յարգանք, մեծարանք եւ բա-
րակ ուշադրութիւններ՝ զոր չնուիրէի ձեզի իբր ճշմարիտ
ներս ոչինչ ազդեցին ձեր վրայ, զձեզ միշտ ներշնչող զտայ իմ
ամենաքաղցր ըզձանքերուս: Արդ, ինչ որ դուք մերժեցիք
այսքան երկար ժամանակ՝ կ'երթամ ուրիշի մը կը նուիրեմ:
Է՛հ, հիմայ ըսէ՛ք ինձ, օրիորդ, յանցանքն ի՞նչ է թէ ձերը:
Սի՞րտս է փոխուողը, կամ դուք կը մեղք դայն փոխուելու,
և՞ ո՞ր եմ զձեզ լքողը, կամ դուք կը մերժէք զիս:

ԱՐՄԱՆՏ.— Ի՞նչ, պարոն, ձեր ամենաքաղցր ըզձանքնե-
րուն ներհա՞կ ըլլալ կը կոչէք անոնց ստորին հանգամանքը
ջնջել վերցնել ուղելա, եւ փափաքիչս վերածել զանոնք ա՛յն
մաքրութեան՝ այն սրբութեան՝ ուր կայացած կը գտնուի ան-
թերի սիրոյ հարազատ զեղեցկութիւնը: Դուք չէք կարող իմ
մասին ձեր զգացումը զգայարաններու թանձր յարաբերու-
թենէ զերմ պահել, եւ ճաշակել սրտերու միութեան՝ ուր մար-
մինը մաս եւ բաժին չունի ամենեւին: Հոգեգմայլ քաղցրու-
թիւնը: Դուք կոչա սիրով մը եւ նիւթի գուհիկ զօգերով
միայն կրնաք սիրել: Եւ ձեզ ազգած տարփանացս հուրը վատ
պահելու համար՝ ամուսնութիւնն իր բոլոր զեղեւանքներով
ստիպանալով մ'է ձեզի համար: Ո՛հ, ի՛նչ տարօրինակ սէր
անհրաժեշտ հարկ մ'է ձեզի համար: Ա՛յ, ի՛նչ տարօրինակ սէր
է այդ ձերինը, մեծ հողիներն ո՛րքան հեռի են այսպիսի երկ-
րաբար թորթբուծով մը վառուելէ, անոնց բոլոր զգացումնե-
րաբար թորթբուծով մը վառուելէ, անոնց բնաւ, եւ իրենց ազնիւ
րուն մէջ զգայարանները մաս չունին բնաւ, եւ իրենց ազնիւ

տարիանքը սրտերու միանդրութիւն միայն կը փնտտէ՝ բոլոր մնացեալը մէկդի թողով իրր անպէտ ու անարժան Նրկնային հրոյն նման զուտ ու ջինջ հուր մ'է այն, անով մէկը պարկեկատ հառաչներ միայն կ'արձակէ, զաղիւր ճանձրութեանց չմիտիւր ամենեւեւն, եւ ինչ որ պիղծ է՝ շխառնութիւր քնաւ յառաջադրեալ անդին: Տապառակութիւնները, եւ մարմին մ'ունեցած ըլլալը չնշմարեց անգամ:

ՔԼԻԴԱՆՏՏԲ. — Ես, օրիորդ, դժբաղդարար կը նշմարեմ — եւ մի՛ զչարիք այս բանիս — թէ ինչպէս հողի մը, նոյնպէս եւ մարմին մ'ունիմ, կ'զգամ թէ այդ մարմինը կը պահանջէ որ զատ եւ մեկուսի ձգուի: Ես չգիտեմ այդպիսի անջատումներ ընել, ա՛յս փրկչութեան թիւնս տունս է ինձ երկինք, եւ իմ թէ՛ հողիս եւ թէ՛ մարմինս զուրնթաց կը քալին: Անտարա-կոյս խիստ զեղեցիկ խիստ ազնիւ բաներ են, ինչպէս ըսիք, հոգիի միայն ձգտող այդ մաքուր ըղձանքները, զգայարանք-ներու թանձր յարաբերութենէ զերծ սրտերու այդ միաւորու-թիւնը եւ այդ ընթաց ու փափուկ զգացումները, այլ ինձ հա-մար չափազանց նրբացեալ է այդ սէրը, ես փոքր ինչ թանձ-րապաշտ եմ ինչպէս կը մեղադրէք զիս, ես իմ բոլոր ինքնու-թեամբս կը սիրեմ, եւ իր բոլոր ինքնութեանը մէջ կ'ուզեմ սիրել հաւնած արարածս: Խիստ աշպանելի զգացում մը չէ այս, եւ առանց անխառնելու ձեր զգացմանց վսեմութեան՝ կը սեռ-տեմ թէ բոլոր աշխարհը իմ մէթոտիս կը հետեւի, թէ ամուս-նութիւնը ի պատուի է միշտ, եւ կը նկատուի իբր կապ մ'այն-քան քաղցր՝ որքան սրարկեչտ, ըսել է թէ կրնայի ձեզ ամու-սինք ըլլալ փափաքել՝ եւ այսպիսի փափաքի մը յայտարարու-թիւնը պէտք չէր ձեզ համար որ եւ է վերաորանքի առիթ ըլլալ:

ԱՐՄԱՆՏ. — Լա՛ւ, թող այդպէս ըլլայ պարոն, քանի որ չէք ուզեր համոզուիլ եւ ձեր կոչա՝ զգացումները դոհացում կը պահանջեն, քանի որ ձեր սէրն հաւատարիմ եւ անայլայլ պահելու համար պէտք են մարմնաւոր կապեր, ցանկական հրապոյցներ՝ կը համոզուիմ՝ եթէ մտքս կը հաճի հաւանել ձեր յայտնած բոլոր դիտումներուն:

ՔԼԻԴԱՆՏՏԲ. — Կը ցաւիմ, օրիորդ, որ այդ բանին համար ժամանակն ա՛լ չառ ուչ է: ձեր տեղը ուրիշ մը բանեց սրտիս մէջ, անչնորհ բան մը պիտի ըլլար սէրս նորէն ձեզ վերա-դարձնելով թշնամանել զիս ընդունող սիրուն արարածը եւ

վերաւորել այն բարութիւնը՝ որ զիս փրկեց ձեր բոլոր գոտող ձեւերէն:

ՖԻԼԱՄԷՆԴ. — Բայց, պարոն, երբ այդ նոր ամուսնութիւնը կը դնէք ի մտի՝ ապահով էք որ պիտի հաւանիմ անոր, եւ ձեր անուրջներուն մէջ օրորուած ժամանակ գիտէ՞ք թէ Հանրիէզի համար ուրիշ ամուսին մը պատրաստ ունիմ ձեռքիս մէջ:

ՔԼԻԴԱՆՏՏԲ. — Է՛հ, աիկին, խնդրեմ լաւ ուշ դնէք ձեր ընտրութեան, Աստուծո՛ սիրոյն մի՛ ենթարկէք զիս այն անպատուութեան, մի՛ վիճակեցնէք զիս այն դճուճ բաղ դին՝ որ պարոն թրիսողէնը սիրոյս հակառակորդ ունենամ: Ուսումնականներու մասին ձեր տածած սէրն ու համարումը՝ որ զիս ձեր առջեւ անհամակրելի կ'ընծայէ, այդ անձէն ար-համարհ հակառակորդ չէր կարող հանել ինձ դէմ: Իրաւ, չա-տեր կան որ իրենց ուսումնականութեամբ պատիւ գտած են տիրող յոռի ճաշակին շնորհիւ, այլ պարոն թրիսողէնի կեղա-կարծ աղանդին հաւատացող մէկը չկայ, եւ ամէն մարդ լաւ գիտէ անոր դրուածներուն անպիտանութիւնը: Այս առնչէն դուքս ամէնքը անոր բուն արժէքը կը ճանչնան եւ իմ մասիս կը զարմանամ կը մնամ սեմնելով որ երկինք կը հանէք այն-պիսի փուճ ու սին երկեր՝ զորս եթէ դուք յօրինած ըլլայիք՝ ամէնու առջեւ պիտի ուրանայիք:

ՖԻԼԱՄԷՆԴ. — Եթէ պարոն թրիսողէնը մեզմէ տարբեր կը դատէք՝ պատճառն ա՛յն է որ մենք ուրիշ աչքով կը նկատենք զան, դուք՝ ուրիշ:

ՏԵՍԱՐԱՆ Գ.

ԹՐԻՍՕՒԷՆ, ՖԻԼԱՄԷՆԴ, ԱՐՄԱՆՏ, ՔԼԻԴԱՆՏՏԲ

ԹՐԻՍՕՒԷՆ. — (Ֆիլառեկեղի.) Տիկին, եկայ ձեզ մեծ լուր մը տալու: Երէկ գիշեր ի քուն եղած ժամանակ անաղին վտան-գէ մ'ազատեր ենք մազապուր, աշխարհ մ'իր բոլոր տարա-գէ մ'ազատեր ենք մեր քովէն անցնելով՝ մեր յորձանքին ծութեանը մէջ ձիւղ մեր քովէն ամբարն մեր երկրին հանդպէք՝ մէջտեղն ինկեր է, եւ եթէ ձամբան մեր երկրին հանդպէք՝ զայն ջարդուիչուր պիտի ընէր ապակիի նման:

ՖԻԼԱՄԷՆԴ. — Ուրիշ ժամանակի թողունք այդ խնդրը՝ որ պարոնին այլանդակ բան մը պիտի երեւայ, նա իրեն փառք

եւ պարծանք կը համարի սիրել տղիտու թիւնը, եւ մա'նաւանդ ատել հմտութիւնն ու խելքը:

ՔԼԻԴԱՆՏՐ.— Այդ ճշմարտութիւնը, տիկին, բացատրութեան մը կը կարօտի. ես կ'ատեմ միայն այն խելքը ու հմտութիւնն՝ որ զմարդ կ'աւրին կը խանդարեն: Թէպէտ ըստ ինքեան լաւ եւ պատուական բաներ՝ այլ ես լաւագոյն ունիմ տգէտներու դասակարգին մէջ գանուիլ՝ քան թէ գիտուն եւ ուսումնական ըլլալ տեսակ մը մարդերու նման:

ԹՐԻՍՕԴԷՆ.— Ի՛նչ ազդեցութիւն ալ վերադրէք գիտութեան՝ չեմ կարծեր ամենուին որ բան մը աւելի խանդարելու զօրութիւն ունենայ ինչպէս կըսէք:

ՔԼԻԴԱՆՏՐ.— Ես իմ մասիս կը կարծեմ թէ գիտութիւնը մեծամեծ յիմարներ յառաջ բերելու ընդունակ է թէ՛ խօսքի եւ թէ՛ գործի մէջ:

ԹՐԻՍՕԴԷՆ.— Նորանշան՝ տարօրինակ խօսք:

ՔԼԻԴԱՆՏՐ.— Թէպէտ բանիբուն մէկը չեմ՝ այլ կարծեմ զմուտը չպիտի ըլլար այդ ճշմարտութիւնն ապացուցանել, եւ եթէ պակսէին փաստեր՝ աներկբայ եւ թէ նշանաւոր օրինակներ չպիտի պակսէին:

ԹՐԻՍՕԴԷՆ.— Եթէ օրինակներ յառաջ բերէք անգամ՝ անկէ հետեւանք մը չպիտի կ'ըլլէր:

ՔԼԻԴԱՆՏՐ.— Եւ ինձ պէտք եղած օրինակը հեռուն չպիտի փնտռէի:

ԹՐԻՍՕԴԷՆ.— Այդպիսի օրինակներ ես չեմ տեսներ:

ՔԼԻԴԱՆՏՐ.— Այլ սակայն խիստ ակնհերեւ են:

ԹՐԻՍՕԴԷՆ.— Ես մինչեւ հիմայ ա՛յնպէս կարծած էի թէ մեծամեծ յիմարներ յառաջ բերողը տղիտութիւնն է միշտ ու չէ թէ գիտութիւնը:

ՔԼԻԴԱՆՏՐ.— Խիստ սխալ կարծիք էք, պարոն, եւ կը հաւաստեմ զձեզ թէ յիմար գիտուն մը յիմար տգէտէ մը շատ աւելի յիմար մէկն է:

ԹՐԻՍՕԴԷՆ.— Եւ սակայն ընդհանուրին կարծիքը ձեր այդ ըսածին հակառակ է, պարոն, քանզի տգէտ եւ յիմար հոմանիշ բառեր են:

ՔԼԻԴԱՆՏՐ.— Եթէ բառերու կիրառութեան միտ գնելու ըլլաք՝ իմաստակի եւ յիմարի խնամութիւնն աւելի մեծ է, պարոն:

ԹՐԻՍՕԴԷՆ.— Յիմարութիւնը տգէտին վրայ իբր բաւոր իսկութեանը մէջ կ'երեւի:

ՔԼԻԴԱՆՏՐ.— Եւ ուսումը իմաստակին վրայ անոր բնական թերութեանը աւելի ոյժ կուտայ:

ԹՐԻՍՕԴԷՆ.— Գիտութիւնն իր բարձր արժանիքը իր վրայ կը պահէ յաւէտ:

ՔԼԻԴԱՆՏՐ.— Գիտութիւնն ինքնահաս յիմարի անձին վրայ ժպիտի հանդամանք մը կ'աւուր:

ԹՐԻՍՕԴԷՆ.— Կ'ելեւայ թէ տղիտութիւնը մեծ հրապոյրներ ունի ձեզ համար, քանի որ այսքան եռանդով ախոյեան կը հանդիսանաք անոր:

ՔԼԻԴԱՆՏՐ.— Կարգ մը գիտուններ աչքիս առջեւ ունենալէ ի վեր է որ տղիտութիւնն ինձ համար մեծ հրապոյրներ ունի:

ԹՐԻՍՕԴԷՆ.— Այդ կարգ մը գիտունները՝ եթէ լաւ մը ճանչցուին՝ կրնան՝ կարգ մը մարդերէ՝ զոր աչքիս առջեւ ունիմ, աւելի արժէք ու կշիռ ունենալ:

ՔԼԻԴԱՆՏՐ.— Այո՛, եթէ մէկը հաւաստալ ուղէ այդ կարգ մը գիտուններուն դատաստանին, այլ կարգ մը մարդիկներ չեն ընդունիր բնաւ, ու կը մերժեն այդպիսի անտեղի դատաստան մը:

ՅԻԼԱՄԷՆԴ.— (Քլիդանտրի.) Ինձ կը թուի, պարոն . . .

ՔԼԻԴԱՆՏՐ.— Է՛հ, տիկին, շնորհ կը հայցեմ, պարոն Թրիսօդէն զօրեղ ընդդիմախօս մ'է, եւ պէտք չունի օղնութեան, արդէն խիստ զժուարթաւ կը մաքատիմ այսպիսի անաւոր առարկուի մը դէմ, եւ ընկրկելով միայն կրնամ ինքզինքս պաշտպանել:

ԱՐՄԱՆՏ.— Այլ ձեր կծու եւ թշնամանիկ պատասխանները, պարոն . . .

ՔԼԻԴԱՆՏՐ.— Ուրիշ աջակի՞ց մ'ալ կ'ելլէ, ա՛լ չեմ վիճիր ուրմի:

ՅԻԼԱՄԷՆԴ.— Խօսակցութեան մէջ այսպիսի վիճաբանութիւններ տեղի կրնան ունենալ, միայն թէ բանն անձնականի չիլլէ:

ՔԼԻԴԱՆՏՐ.— Եւ ինչո՞ւ պարոն Թրիսօդէն վշտանայ իմ խօսքերէս, ինք կատակ վերցնող մէկն է, հազ օրումէկ սլաքներ ընդունած է՝ եւ ինքնալստան մեծամտութեամբ զամենքն արհամարհած:

ԹՐԻՍՕԴԷՆ.— Ես այս վիճաբանութեան մէջ պարոն Քլիդանտրի պաշտպանած բնաբանին չեմ զարմանար, նա մեծ բարեկամ մ'է ազնուականաց, այս խօսքս կը բաւէ:

ՔԼԻԴԱՆՏՐ.— Այդ խեղճերուն շատ միտք կը ծամէք, պարոն թրխօղէն, մեծ դժբաղդութիւն մ'է որ դուք՝ խելապանձ ուսումնականներ՝ ելլէք ամէն օր դէմ խօսիք, ձեր բոլոր նեղութեանց համար իրենց վրայ իյնաք, եւ իրենց յոռի կարծուած ճաշակը դատի քաշէք՝ ձեր բոլոր անյաջողութեանց պատճառ միայն զանոնք բռնելով:

ԹՐԻՍՕԴԷՆ.— Ո՛հ, անոնց կիրթ ճաշակին արդիւնքները չիտակը շատ կը տեսնենք:

ՔԼԻԴԱՆՏՐ.— Եւ ի՞նչ պարագայի մէջ, պարոն թրխօղէն, հաստատած էք ճաշակի խակութիւնը:

ԹՐԻՍՕԴԷՆ.— Ի՞նչ պարագայի մէջ, կը հարցնէք: Ռազիուսի եւ Պալտուսի նման Ֆրանսայի փառք ու պարծանք եղող գիտնականներ կա՞ն միթէ, եւ ահա կը տեսնենք թէ իրենց չնաչխարհիկ տաղանդը, անփութելի արժանիքն կողմէ ո՛չ վարձուց եւ ոչ իսկ ուշադրութեան արժանի կ'ըլլան:

ՔԼԻԴԱՆՏՐ.— Կը հասկնամ ձեր ցաւը, պարոն թրխօղէն՝ դուք առ համեստութեան միայն ձեր անունն ալ մէջ չէք դնել, ուստի առանց զձեզ մէջ խառնելու՝ ըսէք ինձ, խնդրեմ, այդ ձեր յիշած պանծալի հերոսներն ի՞նչ օգուտ ունին, իրենց գրուածներն ի՞նչ ծառայութիւն մատուցած են որ անլուր ապերախտութիւնը նշաւակէք՝ դանդատելով միշտ թէ իրենց շնորհներով զանոնք չեն խրախուսել: Իրենց հմտութիւնը չիտակը շատ պիտանութիւն ունի Ֆրանսայի, եւ իրենց չինած գրքերն ալ՝ նոյնպէս: Երկու-երեք դարտակներ՝ իրենց օղորմելի ուղեղով մտքերնին այնպէս զրած են թէ գիրք չինած՝ հեղինակ եղած ըլլալուն համար իբր թէ մէյմէկ ականաւոր անձեր հանդիսացած են, թէ՛ իրենց հրատարակած ամենաչնչին մէկ երկի համար՝ թռչակներն իրենց վրայ տեղալ պէտք են, թէ՛ տիեզերք զիրենք կը դիտէ ակնապիշ, թէ իրենց պանծալի անունը տարածուած է ամենուրեք, եւ թէ՛ հրաշալիքներ գործած են գիտութեան մէջ՝ սա միակ արժանիքով որ զիտին եղեր թէ իրենց նախորդք ի՞նչ խօսած են կանխաւ, երեսուն տարի տեսնելու համար աչք՝ եւ լսելու համար ականջ ունեցեր են, երկար տքնութիւններով իրենց զլուխին մէջ յունարէն եւ լատիներէն լեցուցեր՝ եւ հին գրքերու խառնափնդոր աւարով իրենց մտքերը բեռնաւորեր են: Այս մարդիկ իրենց հմտութեամբ արբշիտ՝ իբր միակ արժանիք՝ տաղտուկ շաղփաղփութեան մը ձիրքն ունին, ոչ մէկ բանի կարող են, միշտ

թափուր ուղիղ բանէ՝ եւ ուրիշներու հանձարն ու գիտութիւնը անուհարկելու համար՝ ծաղրելի ժպրհութեամբ լի: **ՖԻԼԱՄԷՆԴ.**— Չափազանց բորբոքմամբ կը խօսիք, պարոն Քլիդանտր, եւ ձեր այդ յոյզը ձեր ներքին կերքը կը յայտնէ, ձեր սիրոյ հակառակորդին անունը կը վառէ, կը զրգոէ ձեր հողին եւ . . . :

ՏԵՍԱՐԱՆ Դ.

ԹՐԻՍՕԴԷՆ, ՖԻԼԱՄԷՆԴ, ՔԼԻԴԱՆՏՐ, ԱՐՄԱՆՏ, ՓԻԻԼԻՔՆ

ՓԻԻԼԻՔՆ.— Տիկն, պահ մը յառաջ ձեզ այցելութեան եկող գիտունը՝ որու խոնարհ ծառան ըլլալու պատիւն ունիմ, կը խնդրէ ձեզմէ սոյն տոմսակը կարգալ:

ՖԻԼԱՄԷՆԴ.— Ինձ նայէ՛, գիտցի՛ր թէ որքան կարեւոր ալ եղած ըլլայ բերած տոմսակը՝ քու կողմէ մեծ անկրթութիւն մ'է խօսքս ընդմիջել, խափանել, եւ թէ՛ իբր շնորհքով ծառայ առջեւս ելլելու համար պէտք է որ նախ եւ յառաջ տան սպասաւորներուն դիմես:

ՓԻԻԼԻՔՆ.— Լաւ, տիկին, միտք կը պահեմ այդ դասը:

ՖԻԼԱՄԷՆԴ.— «Տիկին, թրխօղէն պարծեր է որ ձեր աղջկան հետ պիտի ամուսնանայ եղեր: Կը ծանուցանեմ ձեզ թէ անոր փիլիսոփայութիւնը ձեր հարստութեան միայն աչք տնկած է, եւ թէ լաւ կ'ընէք այդ ամուսնութիւնը գլուխ չհանել՝ մինչեւ որ իրեն դէմ շարադրած մէկ քերթուածս չկարդաք: Գըրջեալ որ իրեն դէմ շարադրած՝ ուր իր եղածին պէս նկարաուածս դեռ չհրատարակուած՝ ուր իր եղածին պէս նկարագրած եմ զինք, ձեզ առ այժմ կը խրկեմ չորս գրքեր, Ովրատիոս, Վիրգիլիոս, Թերանս եւ Քաղուլ՝ որոնց լուսանցներուն վրայ ծանօթագրուած պիտի գտնէք բոլոր իր բանագողած հատուածները:»

Ահա ի՞նչոյէս յառաջադրած ամուսնութեանս անթիւ նախանձոտ թշնամիներ ճշմարիտ արժանիքի վրայ կը յարձակին: ցուցուած այս կատարութիւնն աւելի եւս կը զրգոէ դիս յառաջ տանիլ խորհուրդ մը՝ որ ամօթով պիտի ձգէ բոլոր նախանձող սրտերը՝ ցուցնելու անոնց թէ իրենց թափած ձիգերը՝ աւերել աչխատած գործերնին ալ աւելի փութացնելու կը ծառայեն: (Փիլիքիեիս) Գնա՛ բոլոր այս ըսածներս հաղորդէ

քու տիրոջ, եւ ըսէ՛ նաեւ թէ իր բարեպէք ազգարարութեան ըրած պատիւս ցուցնելու եւ անոր տուած կարեւորութիւնս յայտնի բնելու համար նոյն իսկ այս գիշեր (Թրխսողէնը ցուցնելով) պարոնին հետ պիտի ամուսնացնեմ աղջիկս:

ՏԵՍԱՐԱՆ Ե.

ՖԻԼԱՄԷՆԴԻ, ԱՐՄԱՆՏ, ՔԼԻԳԱՆՏՐ

ՖԻԼԱՄԷՆԴԻ.— (Քլիդանտրի.) Դո՛ւք պարոն Քլիդանտրի իբր ընտանեաց բարեկամ մը՝ կրնաք ամուսնութեան դաշնագրին ստորագրուելուն ներկայ դանուիլ. եւ ես ինքս կը հրաւիրեմ զձեզ: Արմանտ, դնա՛ մարդ խրկէ նոտարին որ դայ, եւ բանն ալ իմացո՛ւր քրոջդ:

ԱՐՄԱՆՏ.— Բանը քրոջս իմացնելու հարկ չկայ, պարոնը պիտի հաճի այդ հոգն ստանձնելով վազել լուրը հաղորդել Հանրիէզի, միանգամայն եւ դիմադարձութեան պատրաստել անոր սիրտը:

ՖԻԼԱՄԷՆԴԻ.— Տեսնե՛նք թէ Հանրիէզի վրայ ո՞վ աւելի իշխանութիւն պիտի ունենայ, եւ թէ կարող պիտի ըլլամ կամ ոչ իր պարտքը ճանչնալ եւ կատարելու հարկադրել զինք:

ՏԵՍԱՐԱՆ Զ.

ԱՐՄԱՆՏ, ՔԼԻԳԱՆՏՐ

ԱՐՄԱՆՏ.— Մեծապէս կը ցաւիմ, պարոն, թէ բանն ձեր փափաքին համեմատ ընթացք չառնե՛ր:

ՔԼԻԳԱՆՏՐ.— Պիտի երթամ, օրիորդ, բոլոր ջանքս թափեմ որպէս զի սրտիդ այդ մեծ ցաւին ասիլ չթողում:

ԱՐՄԱՆՏ.— Վախնամ որ ձեր ջանքերը յաջող ելք չունենան:

ՔԼԻԳԱՆՏՐ.— Աստուծով ձեր այդ վախը կը փարատի:

ԱՐՄԱՆՏ.— Երանի՛ թէ:

ՔԼԻԳԱՆՏՐ.— Քաջայոյս եմ թէ այդպէս պիտի ըլլայ զուք անշուշտ ձեր օժանդակութիւնը չպիտի զլանաք:

ԱՐՄԱՆՏ.— Այո՛, ձեռքէս եկածը պիտի ընեմ ձեզ ծառայելու համար:

ՔԼԻԳԱՆՏՐ.— Ես ալ երախտապարտ պիտի մնամ ձեզ:

ՏԵՍԱՐԱՆ Է.

ՔՐԻԶԱԼ, ԱՐՄԳ, ՀԱՆՐԻԷԴ, ՔԼԻԳԱՆՏՐ

ՔԼԻԳԱՆՏՐ.— Կորսուած եմ եթէ ինձ օգնութեան չհասնիք, պարոն Քրիզալ, տիկինը մերժեց առաջարկս, եւ Թրխսողէնով նախապաշարուած՝ զա՛ն կ'ուզէ ընել իրեն փեսայ:

ՔՐԻԶԱԼ.— Ի՞նչ փշեր է խելքին, ինչո՞ւ կ'ուզէ զԹրխսողէն:

ԱՐՄԳ.— Պատճառն այն է որ Թրխսողէն եւ լատիներէն նոյնայանդ անուններ են, եւ այդ պատուով անա յաղթանակը կը տանի իր հակառակորդին վրայ:

ՔԼԻԳԱՆՏՐ.— Տրկինը այս գիշեր իսկ հարսնիքը պիտի կատարէ:

ՔՐԻԶԱԼ.— Ա՛յս գիշեր մը:

ՔԼԻԳԱՆՏՐ.— Այո՛, այս գիշեր:

ՔՐԻԶԱԼ.— Ես ալ՝ իրեն հակառակ ըլլալու համար՝ ա՛յս գիշեր զքեզ պսակել պիտի տամ Հանրիէզի հետ:

ՔԼԻԳԱՆՏՐ.— Նա զաշնագիրը շինելու համար արդէն մարդ խրկեց նոտարին:

ՔՐԻԶԱԼ.— Ես ալ սոյն դաշնագիրը շինելու համար մարդ պիտի խրկեմ նոտարին:

ՔԼԻԳԱՆՏՐ.— (Հանրիէզը ցուցնելով.) Եւ օրիորդ Հանրիէզ անտարակոյս իմացած է քրոջմէն իրեն համար պատրաստուած հարսնիքը:

ՔՐԻԶԱԼ.— Ես ալ լիազօր իշխանութեամբս կը պատուիրեմ օրիորդ Հանրիէզի որ ինքզինք այս հարսնիքին համար պատրաստէ: Պիտի հասկցնեմ անոնց թէ տան մէջ ինձմէ զատ կա՞յ տէր եւ հրամայող: (Հանրիէզի.) Մեզ սպասէ՛, Հանրիէզ, հիմայ կուգանք: Դուն, եղբայր իմ, եւ դուք իմ փեսացուս, հետս եկէ՛ք:

ՀԱՆՐԻԷԴ.— (Արխային.) Զինք միշտ այդ արամադրութեան մէջ պահելու հոգ տարէք, սիրելի մօրեղբայր:

ԱՐՄԳ.— Զեր սիրոյն օգնելու համար ամէն միջոց ի գործ պիտի դնեմ:

ՏԵՍԱՐԱՆ Ը.

ՀԱՆՐԻԷԴ, ՔԼԻԴԱՆՏՐ

ՔԼԻԴԱՆՏՐ. — Որքան մեծ օգնութիւն ալ խոստացուի իմ սիրոյս՝ իմ ամենամեծ յոյսս՝ ամենամեծ ապաւենա ջու սիրտդ է, օրհորդ:

ՀԱՆՐԻԷԴ. — Եւ անոր վրայ, Քլիդանտր, կրնաս աներկմիտ ըլլալ ամէն կերպիւ:

ՔԼԻԴԱՆՏՐ. — Քանի՛ երջանիկ եմ որ ձեր ազնիւ սիրտն ինձ հետ է, օրհորդ:

ՀԱՆՐԻԷԴ. — Սակայն կը տեսնես թէ զիս ի՛նչ բանազատութեան տակ կը դնեն:

ՔԼԻԴԱՆՏՐ. — Քանի որ իմ հետ ես, Հանրիէդ, բանէ մը չեմ վախնար:

ՀԱՆՐԻԷԴ. — Մեր սիրոյն ի նպաստ ամէն հնարք պիտի բանեցնեմ, եւ եթէ իմ բոլոր ջանիցս հակառակ չկրնամ միանալ քեզ հետ՝ կայ ապաւեն մը որ չպիտի թողու ինձ քեզմէ դատ ուրիշի մ'ըլլալ:

ՔԼԻԴԱՆՏՐ. — Աստուած հեռի՛ ընէ այն օրն՝ ուր քու հաւատարիմ սիրոյդ այդ ապացոյցը ինձ պիտի տաս: Հանրիէդ՝



ԱՐԱՐՔ ՀԻՆԳԵՐՈՐԴ

ՏԵՍԱՐԱՆ Ա.

ՀԱՆՐԻԷԴ, ԹՐԻՍՏՈՒԷՆ

ՀԱՆՐԻԷԴ. — Ուզեցի, պարոն Թրիստօզէն, խօսիլ ձեզ սոյն ամուսնութեան վրայ՝ զոր մայրս որոշած կ'երեւի, եւ կը յուսամ թէ այն իրարանցումն մէջ՝ ուր բոլոր ընտանիքը կը գտնուի, կարող ըլլամ իրաւունքի եւ բանավարութեան ձայնը ձեզ լսելի ընել: Դիտեմ թէ ինձ հետ ամուսնանալով մեծ հարստութիւն մը ձեռք բերելու ահնկալութիւնն ունիք, այլ ստալը թէպէտ հասարակ մարդկանց սիրելի՝ որ եւ է հրապոյր չունի ճշմարիտ փիլիսոփայի մը համար, եւ դուք միայն խօսքով չէ որ ընչից եւ ունայն մեծութեանց արձամարանք կը յայտնէք:

ԹՐԻՍՏՈՒԷՆ. — Անտարակոյս, եւ իմ ալ ի ձեզ սիրածս զրամը չէ բնաւ, ձեր չքնաղ հրապոյրները, ձեր վառվռուն անոյշ աչքերը, ձեր ձեւերն ու ձեր շնորհալի կերպարանքն այն ինչքերն եւ այն հարստութիւններն են՝ որ իմ սրտիս բոլոր սքանչացումը զբաւած են. այդ գանձերուն միայն սիրահարուած եմ ես:

ՀԱՆՐԻԷԴ. — Արդարեւ կարի երախտագարտ եմ ձեր այդ ազնիւ եւ բարեսէր սիրահարութեան համար՝ որ զիս ամթով կը թողու, այլ կը ցաւիմ, պարոն Թրիստօզէն, որ չեմ կարող

պատասխանել նոյնին: Չձեզ կը յարգեմ ու կը պատուեմ՝ որքան կարելի է յարգել ու պատուել մէկը, այլ սիրել կարենալու: համար անյաղթելի խոչընդոտի մ'առջեւ կը դանդաղեմ: Գիտէ՞ք թէ սիրտ մը չկրնար երկու հոգիի վերաբերել, եւ կ'ըզգամ թէ իմա արդէն գրաւուած է Բլիզանարէ: Այո՛, գիտեմ թէ Բլիզանար ձեր արժանիքները չունի, թէ ամուսնոյ մ'ընտրութեան համար քաջատես աչքեր չեմ ունեցած, թէ ձեր բիւր գեղեցիկ տաղանդներուն համար պէտք էի զձեզ սիրել, կը տեսնեմ թէ սխալած եմ, այլ իմ այս վիճակիս մէջ ի՞նչ կրնամ ընել, մտածում եւ արամաբանութիւն զայս միայն կրնան թելադրել: որ այս կուրուութեան համար ինքզինքս դատապարտեմ:

ԹՐԻՍՏՕԴԷՆ.— Չեր ինձ հետ միութիւնը՝ որու քաղցը ակնկալիքը կուտան ինձ, աւ իս պիտի վերադարձնէ Բլիզանարի դրաւած սիրտը, եւ կը յուսամ թէ բիւր դուրդուրանքներով ինքզինքս սիրելի ընծայելու միջոցը պիտի գտնեմ:

ՀԱՆՐԻԷԴ.— Ո՛հ, պարոն Թրիստօէն, մի՛ յուսաք այդ բանը, սիրտս՝ իր առաջին սիրոյն անբաժան կերպիւ յարած՝ չպիտի զզաճուի ձեր զուրգուրանքներէն: կը համարձակիմ բացէ ի բաց պարզել ձեզ հողէոյս խորը, եւ խոստովանութիւնս պէտք չէ որ վերաւորէ զձեզ: Սիրոյ խանդը՝ որ կը վատի կը բորբոքի սրտերուն մէջ, ինչպէս յայտնի է՝ արժանիքի մ'արդասիք չէ՛, այդ պարզ քմայքի, եւ երբ մէկու մը կը հաւնիք, կը զարնուինք՝ ստէպ մենք ալ չենք գիտեր պատճառը: Եթէ սէր ըսուած բանը խելքով եւ ընտրութեամբ ըլլար՝ իմ բոլոր սրտիս եւ անոր բոլոր դորովին տէր պիտի ըլլայիք, պարոն Թրիստօէն, բայց հասկցուցի՞ արդէն որ սիրոյ ընթացքը բոլորովին ուրիշ կերպ է: կը խնդրեմ ուրեմն որ զիս իմ կուրուութեանս թողուք, եւ ձեզ զէնք չընէք՝ այն բանութիւնը՝ զոր ի նպաստ ձեզի հնազանդութեանս վրայ կը բանեցնեն: Ուղիղ եւ պատուակիր մարդ մը չզիջանիր որ ծնողք մեր վրայ շտաբար իշխանութիւն ի դործ դնեն խորտում կ'զգայ սիրածն իր կրից զո՞հ մ'ընելէ եւ յօժար սիրտ մը միայն կը փնտռէ: Խնդրեմ ուրեմն մի՛ թողուք որ մայրս իր ընտրածն յառաջ քշելու համար իր իրաւանց խոստովանը գործածէ սրտիս ըզձանքներուն դէմ: ձեր սէրն վերցուցէ՞ք վրայէս, եւ ձերինն նման նման թանկ սրտի մը մեծարանքներն ուրիշ աղջկան մ'ընծայեցէք:

ԹՐԻՍՏՕԴԷՆ.— Ի՞նչպէս կարող եմ գոհացնել զձեզ, օրիորդ, ինձ այնպիսի նրամաններ տուէք՝ զորս կարող ըլլամ կտտա-

րել, իմ ձեռքս է, կրնամ չսիրել զձեզ, միայն թէ դուք օրիորդ, դադրիք այդքան չքնաղ ու սիրուն ըլլալէ, դադրիք ձեր սքանչելի հրապոյրներն աչքերու առջեւ պարզելէ . . . :

ՀԱՆՐԻԷԴ.— Ի՛նչ, թողունք, պարոն Թրիստօէն, վարայդ խանդավառ խօսքերը, դուք մի շատ Սիրանոյշներ, վարայանոյշներ ունիք՝ զորս ձեր ստանաւորներուն մէջ՝ կը նկատուի: Եւ որոնց կ'ուխտէք ձեր սրտին յաւիտեանական հուրը:

ԹՐԻՍՏՕԴԷՆ.— Այդ ստանաւորներու մէջ խօսողը միայն է, օրիորդ, եւ ոչ թէ սիրտս, իբր բանաստեղծ միայն սիրահարած եմ անոնց, մինչդեռ հողոյս՝ բոլոր հողոյս զօրութեամբ կը սիրեմ իմ պաշտելի Հանրիէզս:

ՀԱՆՐԻԷԴ.— Ո՛հ, խնդրեմ, դադրեցէ՛ք, պարոն Թրիստօէն . . . :

ԹՐԻՍՏՕԴԷՆ.— Պատրաստ եմ լռելու, օրիորդ, եթէ խօսքերս կը վիրաւորեն զձեզ: Չեզմէ մինչեւ հիմայ անձանթ մնացած սիրտս մշտաբարք սէր մը կ'ուխտէ ձեզի, սէր մը որու հոգեյոյզ յափշտակութիւնը աշխարհի վրայ ոչ մի բան կարող է կասեցնել, եւ թէպէտ դուք չքնաղագեղ արարած, դատապարտէք իմ թափած բոլոր ճիղերս՝ ես չեմ կարող մերժել ձեր մօր օգնութիւնը՝ որ այսպիսի բուսն եւ ճշմարիտ սէր մը պատկել կը յօժարի, իմ փոյթս չէ որ եւ է միջոց՝ միայն զձեզ ձեռք ձգեմ, եւ այդ գերագոյն երջանկութիւնը վայելեմ:

ՀԱՆՐԻԷԴ.— Այլ գիտէ՞ք, պարոն Թրիստօէն, թէ կարծուածէն աւելի վտանգներ ունի սրտի մը վրայ բռնութիւն բանեցնել ուզելը: բացէ ի բաց խօսելով՝ ապահով բան չէ բռնի աղջան մը հետ կարգուել, զի այդպիսի բանադատութեան մ'առջեւ կրնայ պահել ո՞ր մ'որմէ էրիկ մը պէտք է վախնայ:

ԹՐԻՍՏՕԴԷՆ.— Այսպիսի խօսքերս օրիորդ, զիս չեն կարող սմբեցնել, իմաստունը միշտ պատրաստ է ամէն պատահարի մօքի ոյժով զգահիկ տկարութիւններէ բուժուած՝ այդ տեսակ բաներէ վեր ի վեր կը հանդիսանայ, եւ իր կամքէն անկախ պարագաներն փոյթ չընել բնաւ:

ՀԱՆՐԻԷԴ.— Յերաւի կ'սքանչանամ ձեր վրայ, պարոն Թրիստօէն, ես չէի կարծեր բնաւ թէ փրկսփայլութիւնը՝ որքան գեղեցիկ բան ալ ըլլայ ըստ ինքեան՝ սորվեցնէ մարդու այսպիսի պատահարներու հանդուրժել յաւիտեան: Հոգեոյ այդ նորանչան անդրդուութիւնը՝ զոր կը ցուցնէք, կ'արժէ ապա-

քէն որ մեծ դաս մ'ընդունին, եւ արժանի է իր դիմաց գտնելու մէկը՝ որ այդ զարմանալի անդրդուութիւնն իր ճշմարիտ նկարագրով ի յայտ բերելու յարատեւ հոգն ստանձնէ, եւ ըստ որում՝ ճշմարիտն ըսելով՝ ինքզինքս այնքան կարող չեմ զգար այդ պաշտօնին անթերի եւ փառաւոր կատարման՝ ուրիշի մը կը թողում զայն, հաւաստելով զձեզ թէ յօժարակամ կը հրաժարիմ այն օգուտներէն՝ զոր ձեզ կին ըլլալը կրնար հայթայթել:

ԹՐԻՍՕՊԷՆ. — (Զգե՛լ ելլելով.) Շատ չանցած պիտի տեսնենք թէ գործն ո՞ւր պիտի յանգի, նօտարին լուր գացած է արդէն:

Տ Ե Ս Ա Ր Ա Ն Բ.

ՔՐԻԶԱԼ, ՔԼԻԴԱՆՏՐ, ՀԱՆՐԻԷՂ, ՄԱՐԴԻՆ

ՔՐԻԶԱԼ. — Հո՞ս ես, աղջիկս, ուրախ եմ զքեզ տեսնելուս, եկո՛ւ, կատարէ՛ պարտքդ հօրդ կամքին հնազանդելով: Իմ ո՛վ ըլլալս պիտի սորվեցնեմ մօրդ, եւ իրեն ղէմ աւելի լաւ խիզախելու համար՝ ահա Մարդինը բերի հաստատեցի իր պաշտօնին մէջ. թող կրցածն ընէ հիմայ:

ՀԱՆՐԻԷՂ. — Ձեր այդ ընթացքը յոյժ գովելի է, հայր, նայեցէ՛ք որ երբէք չփոխէք զայն, եւ ուզած բաներնիդ ուզեցէ՛ք միշտ անյողողդ: ՆԸԼԼայ թէ ձեր բարի սրտով խաբուիք ու տկարանաք, ՆԸԼԼայ թէ թուլնաք՝ եւ մայրս ձեր վրայ յաղթանակը տանի:

ՔՐԻԶԱԼ. — Հանրիէղ, ի՞նչ, զիս տխմա՞ր կը կարծես:

ՀԱՆՐԻԷՂ. — Բաւ լիցի, հայր:

ՔՐԻԶԱԼ. — Անխելք մէկը՞:

ՀԱՆՐԻԷՂ. — Ամենեւին:

ՔՐԻԶԱԼ. — Կը կարծես որ իբր լուրջ մարդ՝ հաստատ կամքի տէր չե՞մ ես:

ՀԱՆՐԻԷՂ. — Ո՛չ, հայր, այդպիսի կարծիք չունիմ ձեր վրայ:

ՔՐԻԶԱԼ. — Ի՞նչ, այս տարիքիս մէջ բաւական խելք չունի՞մ որ տանս իշխողը ե՛ս ըլլամ:

ՀԱՆՐԻԷՂ. — Անշուշտ ունիք, հայր իմ:

ՔՐԻԶԱԼ. — Եւ թող վարտիքի մը նման՝ կնոջմէ՞ս պիտի կառավարուիմ:

ՀԱՆՐԻԷՂ. — Անշուշտ ո՛չ, հայր իմ:

ՔՐԻԶԱԼ. — Չարմա՛նք որ այնպիսի խօսքեր խօսիս ինձ:

ՀԱՆՐԻԷՂ. — Եթէ զձեզ վերաւորեցի, հայր, ներում կը խնդրեմ, այդպիսի դիտում մը չունէի:

ՔՐԻԶԱԼ. — Տանս մէջ պէտք է որ իմ կամքս կատարուի:

ՀԱՆՐԻԷՂ. — Անշուշտ հայր:

ՔՐԻԶԱԼ. — Ինձմէ՛ զատ ոչ մէկը իրաւունք ունի հրամայելու՝ ես:

ՀԱՆՐԻԷՂ. — Այդպէս է, իրաւունք ունիք:

ՔՐԻԶԱԼ. — Ե՛ս եմ ընտանիքին ղլուխը:

ՀԱՆՐԻԷՂ. — Ճշմարիտ է ըսածնիդ:

ՔՐԻԶԱԼ. — Աղջկանս ե՛ս կ'իշխեմ, հաւանք մարդուս կուտամ զանս:

ՀԱՆՐԻԷՂ. — Անշուշտ, հայր, ատոր ո՞վ ինչ կրնայ ըսել:

ՔՐԻԶԱԼ. — Աստուած քո վրադ հայրական լիազօր իշխանութիւն տուած է ինձի:

ՀԱՆՐԻԷՂ. — Ո՞վ ատոր հակառակ կը խօսի:

ՔՐԻԶԱԼ. — Եւ էրիկ առած ժամանակդ պիտի ցուցնե՛մ քեզ թէ հօ՛րդ եւ ոչ թէ մօրդ պէտք է հնազանդիս:

ՀԱՆՐԻԷՂ. — Իհարէ՛, հայր, սրտիս ամենաքաղցր տենջանքին համեմատ կը խօսիք, Հաճեցէ՛ք հրամայել եւ ձեր հրամայնը կատարել տալ իմ ալ ուղածս այ՛դ է:

ՔՐԻԶԱԼ. — Տեսնե՛նք կինս պիտի համարձակի՞ կամացս անաստել:

ՔԼԻԴԱՆՏՐ. — Ահա նոյն ինքը կուգայ՝ նօտարը հետը բերելով:

ՔՐԻԶԱԼ. — Մինակ մի՛ թողուք, օգնեցէ՛ք ինձ ամէնքդ ալ:

ՄԱՐԴԻՆ. — Հող մի՛ ընէք, եթէ հարկ ըլլայ՝ ես կը խրախուսեմ զձեզ:

Տ Ե Ս Ա Ր Ա Ն Գ.

ՏԻԼԱՄԷՆԴ, ՊԷԼԻԶ, ԱՐՄԱՆՏ, ԹՐԻՍՕՊԷՆ, ՆՕՏԱՐ ՄԸ,

ՔՐԻԶԱԼ, ՔԼԻԴԱՆՏՐ, ՀԱՆՐԻԷՂ, ՄԱՐԴԻՆ

ՏԻԼԱՄԷՆԴ. (Նօտարին) Կարելի չէ՞ որ ձեր խուժդուժ ոճը փոխելով՝ ընտիր ու վայելուչ լեզուով զայնազեր մը խմբագրէք:

ՆՕՏԱՐԸ. — Մեր ոճը խիստ լաւ է, աիկին, եւ իմ կողմէ յիմարու թիւն պիտի ըլլար բառ մը փոխել անգամ:

Պէ՛լ, Ի՞նչ խժարանութիւն է այս Ֆրանսայի աշխարհի կեղընին մէջ: Այլ պարոն, գոնէ՛ ի չնոր՝ զիտութեան դանկեան եւ փարայ դնելու տեղ՝ մնասով եւ քանքարով դրամածիտը բացատրեցէք, եւ թուականն ալ նշանակեցէք քալանտով եւ իսասով:

ՆՕՏԱՐԸ. — Ե՞ս այդպէս ընեմ, օրիորդ, բոլոր ընկերակիցներս պիտի սուլեն զիս՝ եթէ ձեր այդ խնդիրը կատարեմ:

Ֆիլ. Ա. Միշնի. — Այդ բարբարիկ ձեռքու դէմ որքան դանդաղեմք՝ օգուտ մը չունի: Հապա, պարոն Նօտար, սեղանն առէ՛ք գրելու համար (Մարդիկը նշմարեղով.) Ի՞նչ այդ լիբրատածը նորէն հօս կեկեր է: Ըսէ՛ նայիմ, ինչո՞ւ բերիք անկեցուցիկ զան:

Քրի. ՉԱ. — Պատճառը ետքէն կը հասկցնեմ, հիմայ ուրիշ գործ ունինք կատարելիք:

ՆՕՏԱՐԸ. — Դաչնազիրը խմբագրե՛նք: Ո՞ւր է նայիմ հարսնացուն:

Ֆիլ. Ա. Միշնի. — Կրասեր աղջիկս կը կարգեմ:

ՆՕՏԱՐԸ. — Լա՛ւ:

Քրի. ՉԱ. — (Հանրիեղը ցուցնելով.) Ահա՛, սա աղջիկը պարոն Նօտար, անունը Հանրիէզ է:

ՆՕՏԱՐԸ. — Խիստ լա՛ւ: Իսկ փեսացո՞ւն:

Ֆիլ. Ա. Միշնի. — (Թրիստիկը ցուցնելով.) Ահա՛ այս անձը փեսայ կուտամ աղջկանս:

Քրի. ՉԱ. — (Քլիդանսը ցուցնելով.) Իսկ ես այս պարոնը փեսայ կուտամ:

ՆՕՏԱՐԸ. — Երկու փեսայ մէկ հարսի, օրէնքի առջեւ շատ է այդ:

Ֆիլ. Ա. Միշնի. — (Նօտարին.) Ինչո՞ւ կանկ կ'առնուք, պարոն Նօտար, դէք, պարոն Թրիստիկը ինձի փեսայ դրէ՛ք:

Քրի. ՉԱ. — Քլիդանսը դրէ՛ք, զա՛ն դրէ՛ք ինձ փեսայ:

ՆՕՏԱՐԸ. — Նախ պէտք է միաբանիք ձեր մէջը, եւ հասուն խորհրդով որոշէք թէ փեսան ո՞վ պիտի ըլլայ:

Ֆիլ. Ա. Միշնի. — Դուք իմ ըսածս գրեցէ՛ք, զան գրեցէ՛ք, պարոն Նօտար:

Քրի. ՉԱ. — Ինչ որ որոշած եմ՝ զայն դրէք, զայն դրէք միայն, պարոն Նօտար:

ՆՕՏԱՐԸ. — Նախ սա հասկցուցէք թէ ձեր երկուքէն որ ո՞ւ մտիկ պիտի ընեմ:

Ֆիլ. Ա. Միշնի. — (Քրիդանսին.) Ի՞նչ է այդ, խօսքիս դէ՞մ կը դնես:

Քրի. ՉԱ. — Ես սակի համար փեսայ չեմ ուզեր:

Ֆիլ. Ա. Միշնի. — Ի՞նչ զարմանալի խօսք, սակիդ ո՞վ աչք ունի, իմաստուն մը՝ փելիսովայ մը ստակ մտքէն կանցունէ՞:

Քրի. ՉԱ. — Կա՛րձ խօսք, ես Քլիդանսը ընտրած եմ փեսայ Հանրիէզի:

Ֆիլ. Ա. Միշնի. — Ես ալ սա պարոնը (Թրիստիկը ցուցնելով) ընտրած եմ անոր փեսայ, որոշումս որոշում է, այս ա՛յսպէս պիտի ըլլայ:

Քրի. ՉԱ. — Է՛հ, կրիկ, շա՛տ հրամայական կը խօսիս:

ՄԱՐԴԻՆ. — Հրամանը կնոջ կողմը չէ. մենք՝ կիներս՝ պէտք է ամէն բանի մէջ տեղի տանք էրկան կամքին:

Քրի. ՉԱ. — Ճշմարիտ խօսք:

ՄԱՐԴԻՆ. — Հարբւր անգամ ինձ ճամբել ալ ուզէ՛ք՝ սա ա՛ս է: հաւը պէտք չէ՛ աքաղաղին առջեւ խօսի:

Քրի. ՉԱ. — Անշո՛ւշս այդպէս է:

ՄԱՐԴԻՆ. — Եւ կը տեսնենք որ այն մարդը որ իր կնոջ հրամանով կը շարժի՝ ծաղրելի կ'ըլլայ ամէնու առջեւ:

Քրի. ՉԱ. — Ճշմարիտ է:

ՄԱՐԴԻՆ. — Ես եթէ էրիկ ունենայի՝ պիտի ուզէի որ տան մեծն ու հրամայողը ա՛ն ըլլայ, չպիտի սիրէի զան՝ եթէ կատարած - աւելին՝ թաց Աւետիքին մէկն ըլլար, եւ եթէ քմայքի բերմամբ անաստէի իրեն դէմ, եթէ ձայնս քիչ մը բարձր հանէի՝ ինձ համար գոհութեան ասիթ պիտի ըլլար, տեսնելը թէ քանի մ'ապտակով բերանս կը կարկէր:

Քրի. ՉԱ. — Իրաւացի՛ խօսք:

ՄԱՐԴԻՆ. — Պարոնը իր աղջկան չնորհքով փեսայ մը տալու իրաւունքն ունի:

Քրի. ՉԱ. Սյո՛:

ՄԱՐԴԻՆ. — Ի՞նչ խելքով չտայ անոր Քլիդանսը՝ որ աղինու երկաթաբաժնի մ'է, եւ գլուխը հանել կրող կարգացող մը որ խճճեւէ ուրիշ բան չպիտի:

Հանրիէզի էրիկ մը պէտք է, եւ ոչ վարժապետ մը, եւ քանի որ չուզեր յունարէն կամ լատիներէն սորվիլ՝ պարոն Թրիստիկն պէտք մը չունի:

Քրի. ՉԱ. — Խի՛ստ լաւ:

ՖԻԼԱՄԵՆԴԻ. — Այսպէս պիտի ձգե՞նք սա սըլըրածը՝ որ բերնին եկածը դուրս տայ:

ՄԱՐԴԻՆ. — Այդ ուսումնական ըսածներդ աթոռին վրայ նստած քարոզ տալու միայն լաւ կուզան. ես իմ մասին՝ հազար անգամ ըսած եմ, երբէք չպիտի ուզեմ կարդացող էրիկ մ'առնուլ: Տան մէջ պէտք եղածը խելքը չէ, ու գիրքերն ալ բնաւ չեն յարմարիր ամուսնութեան հետ. եթէ երբէք կարգուիմ՝ անանկ էրիկ մը կ'ուզեմ որ ինձմէ զատ ուրիշ գիրք չկարդայ, տգէտին մէկն ըլլայ եւ իր կնոջ համար միայն ունենայ գիտութիւն:

ՖԻԼԱՄԵՆԴԻ. — (Քրիզաչի.) Լմեցա՞ք թէ ոչ, բաւական չէ՞ որքան համբերեցի այդ քու բարեծաղիկ թարգմանիդ:

ՔՐԻԶԱՆ. — Խօսածները բոլոր ճշմարտութիւններ են:

ՖԻԼԱՄԵՆԴԻ. — Չվիճի՞նք պարապ տեղի երկար խօսքի հարկ չկայ. անպատճառ պէ՛տք է կամքս կատարուի, Հանրիէդ (Քրիստօքէնը ցուցնելով) պարոնին հետ պիտի կարգուի, ըսի եւ այսպէս կ'ուզեմ, պատասխան պէտք չէ՛, եւ եթէ խօսքդ տուած ես Քլիդանտրի՝ առաջարկէ՛ իրեն որ անդրանիկ աղջիկդ առնու:

ՔՐԻԶԱՆ. — Է՛հ, իրաւ ախտութիւն մ'է ադ ալ, (Հանրիէդի եւ Քլիդանտրի.) Ի՞նչ կըսէք, հաւանութիւն կուտա՞ք այս առաջարկի:

ՀԱՆՐԻԷԴ. — Ի՞նչ ըսիք, հայր:

ՔԼԻԴԱՆՏՐ. — (Քրիզաչիին.) Ի՞նչ ըսիք, պարոն Քրիզաչ:

ՊԷԼԻՉ. — Պարոն Քլիդանտրի քմաց աւելի յարմար առաջարկներ կրնան ըլլալ, բայց մենք տեսակ մը սէր կը հաստատենք՝ որ պէտք է մաքուր ըլլայ արփիի նման, այդ սիրոյ մէջ խոհուն նիւթը կրնայ ընդունուիլ, այլ տարածուն նիւթը պէտք է դուրս մնայ:

ՏԵՍԱՐԱՆ Դ.

ԱՐԻՍԴ, ՔՐԻԶԱՆ, ՖԻԼԱՄԵՆԴԻ, ՊԷԼԻՉ, ՀԱՆՐԻԷԴ, ԱՐՄԱՆՏ, ԹՐԻՍՕԴԷՆ, ՆՕՏԱՐ ՄԸ, ՔԼԻԴԱՆՏՐ, ՄԱՐԴԻՆ

ԱՐԻՍԴ. — Կը ցաւիմ որ տխուր լուրով մը ձեր ամէնուդ ուրախութիւնը կը խանգարեմ: Բերած սա երկու գիրքնս եր-

կու բօթեր կը գուժեն՝ որոնց ձեզ պատճառելիք վիշտը ես ալ զգացի: (Ֆիլաւեկնի.) Մին ձեզի է տիկին, ձեր դատական փոխանորդն է գրողը: (Քրիզաչի.) Միւսն ալ ձեր հասցէին է, եղբայր իմ, եւ Լիոնէ կուզայ:

ՖԻԼԱՄԵՆԴԻ. — Գուժուածն ի՞նչ դժբաղդութիւն է արդեօք: ԱՐԻՍԴ. — Կարդացէ՛ք նամակը, տիկին, որ հասկնաք:

ՖԻԼԱՄԵՆԴԻ. —

«Տիկին, չհամարձակելով գալ բերանացի յայտնել իրողութիւնը՝ խնդրեցի ձեր եղբորմէն որ այս ազդարարական գիրս յանձնէ ձեզ: Գործերու մասին ձեզմէ ցուցուած մեծ անփութութեան պատճառաւ ձեր դատի տեղեկաբերին դպիրը ինձ բան մը չազդարարեց եւ այս կերպով շահուելիք դատ մը խապաւ կորուսիք:»

ՔՐԻԶԱՆ. — (Ֆիլաւեկնի.) Դատդ կորսուեր է, ի՞նչ դժբաղդութիւն:

ՖԻԼԱՄԵՆԴԻ. — (Քրիզաչի.) Այդ ո՞րքան կը խոռվիս, էրիկ, ես իմ մասին անտարբեր կը մնամ այս ձախողութեան, չե՞ս կարող ինձ նման աննկուն հողի մը ցուցնելով դիմազբաւել բաղդի հարուածներուն:

(Կը շարունակէ կարգաւ)

«Ձեր անհոգութեամբ կը տուժէք քառասուն հազար սկուդ, եւ այս գումարը՝ ինչպէս նաեւ դատական ծախսերը վճարելու դատապարտուած էք ատենանի վճիռով:» Դատապարտուած էք, ի՞նչ անվայել բառ որ միայն ոճրագործներու կրնայ յարմարիլ:

ԱՐԻՍԴ. — Իրաւունք ունիք, այդ կոշտ բառը գործածելու տեղ պէտք էր ըսել «Ատենանի վճիռով կը հրաւիրուիք» վճարել քառասուն հազար սկուդ, ինչպէս նաեւ դատաստանական ծախսերը:

ՔՐԻԶԱՆ. — Միւսը տեսնե՛նք:

«Պարոն, ձեր ազնիւ եղբոր մտերիմ բարեկամն ըլլալով՝ ձեզ վերաբերեալ գործերու կը շահագրգռուիմ: Գիտեմ թէ ձեր ինչքերը Արկանդի եւ Տամօնի ձեռքն յանձնած էք, եւ պարտք կը սեպեմ իմացնել թէ երկուքն ալ միեւնոյն օրը սնանկացան:»

Տէ՛ր Աստուած, բոլոր հարստութիւնը կորսնցնե՛լ մէկ օրուան մէջ:

ՖԻԼԱՄԷՆԴ. — (Բրիգայի.) Ի՞նչ ամօթալի յուսահատու-
թիւն է այդ, էրիկ, բո՛ւհ, նշանակութիւն իսկ չունի այս ամէ-
նը. ճշմարիտ իմաստունի մը համար պէտք կամ ձախողու-
թիւն չկայ ընտ, նա ամէն ինչ կորսնցնէ անդամ՝ ինքն իրեն
համար կը մնայ միշտ: Թո՛ղ այդ վիշտդ, եւ առջեւնիս եղած
զործը լմնցնե՛նք: (Թրխօդեկը յուրցնելով.) Պարտին ունե-
ցածը թէ՛ իրեն կը բաւէ եւ թէ՛ մեզ:

ԹՐԻՍՕԴԷՆ. — Ո՛չ, տիկին, ա՛լ այդ զործին ետեւէն մի՛
իյնաք, կը տեսնեմ թէ ամէն ոք հակառակ է այս ամուսնու-
թեան խորհուրդին, եւ ես բռնի գործ չեմ ուզեր:

ՖԻԼԱՄԷՆԴ. — Այս մտածումը հիմա՛յ մտքերնիդ կուգայ,
պարոն Թրիսօդէն, այսինքն երբ կ'իմանաք մեզ գլուխը եկած
զօրազուգութիւնը:

ԹՐԻՍՕԴԷՆ. — Ես ձեռք կը քաշեմ այս խորհուրդէն, քանի
որ ա՛յնքան ընդդիմութիւն տեսայ, ես աղմուկ, նեղութիւն
չեմ ուզեր եւ ոչ ալ անհաւան սիրտ մը:

ՖԻԼԱՄԷՆԴ. — Ձեր կողմէ տեսած ընթացքս, պարոն Թրի-
սօդէն, պատիւ չընդեր ձեզ մինչեւ այս վայրկեանս չէի կա-
րող հաւատալ այդ բանին:

ԹՐԻՍՕԴԷՆ. — Իմ կողմէ ինչ որ ուզ'ր՝ կրնաք տեսնել,
տիկին, եւ այդ ձեր տեսածին կրնաք ձեր ուզած բացատրու-
թիւնը տալ. ես մերժումի անարդանքը կրող մարդ չեմ, եւ
աւելի յարգանք տեսնելու արժանիք ունիմ. ինձի չուզողն ես
ամենեւին չեմ ուզեր:

ՏԵՍԱՐԱՆ Ե.

**ԱՐԻՍՒ, ՔՐԻՉԱԼ, ՖԻԼԱՄԷՆԴ, ՊԷԼԻՉ, ԱՐՄԱՆՏ, ՀԱՆՐԵԷԴ,
ՔԼԻԴԱՆՏՐ, ՆՕՏԱՐ ՄՐ, ՄԱՐԳԻՆ**

ՖԻԼԱՄԷՆԴ. — Ի՞նչպէս յայտնի ըրաւ իր վարձկան հողին,
եւ իր բռնած ընթացքը ո՛րքան հեռի է ճշմարիտ փիլիսոփա-
յութենէ:

ՔԼԻԴԱՆՏՐ. — Ես, տիկին, չեմ պարծիր փիլիսոփայու-
թեամբ, բայց վերջապէս՝ աղէկ կամ գէշ՝ ձեր բաղդին հետ
կապուած կը մնամ, եւ ձեր ընտանեաց կը նուիրեմ անձիս
հետ՝ քիչ թէ շատ ունեցած բոլոր հարստութիւնս:

ՖԻԼԱՄԷՆԴ. — Մեծապէս դժուր է ձեր վեհանձն ընթաց-
քը, պարոն Քլիդանտր, եւ ես ձեր օրախօս իղձը պիտի պահեմ.
այո՛, Հանրիէզը կուտամ ձեզի . . .

ՀԱՆՐԻԷԴ. — Ո՛չ, մայր, ես հիմայ միաքս կը փոխեմ, ես
չպիտի կրնամ ձեր կամքը կատարել:

ՔԼԻԴԱՆՏՐ. — Ի՞նչ, Հանրիէզ, դէ՞մ կը դնես իմ երանու-
թեան, եւ երբ կը տեսնեմ թէ ամէնք նոպաստու որ դարձած են
մեր սիրոյն . . .

ՀԱՆՐԻԷԴ. — Գիտեմ, Քլիդանտր, թէ մեծ հարստութեան տէր
մէկը չես, եւ փափաքեցայ զքեզ ինձ ամուսնին ունենալ, մտա-
ծելով որ թէ՛ սրտիս ամենաքաղցր իղձը կը կատարէի. եւ թէ
անով ձեր գործերը կը շարունակես: Այլ երբ բաղդն այսքան
ներհակ դարձաւ մեզ՝ ես զքեզ սիրելուս չեմ ուզեր որ մեր
այս սահնակալի պարագայի մէջ մեր ամենուս ձախողու-
թիւնը քու վրայ ծանրանայ:

ՔԼԻԴԱՆՏՐ. — Բեզի հետ, Հանրիէզ, ամէն տեսակ բաղդ
տանելի է ինձ, եւ առանց քեզի՝ իսպառ անհանդուր-
ծելի:

ՀԱՆՐԻԷԴ. — Սէրն իր յափշտակութեան մէջ այդպէս կը
խօսի այլ ետքէն կը զըջայ, առիթ չտանք այդ դժնդակ զիդ-
ջին, չկայ բան մ'որ ամուսնութեան սուրբ կապերն այնքան
թուլցնէ մաշեցնէ՝ որքան կեանքի տաղտուկ պէտքերն, եւ
չատ անգամ բան հոն կ'ելլէ որ ամուսնացեալք իրենց կրած
բոլոր նեղութեանց պատճառ զիրար կը բռնեն:

ԱՐԻՍՒ. — (Հանրիէզի.) Ա՛յդ նկատումով Քլիդանտրի հետ
ամուսնանալու դէմ կը դնես, այնպէս չէ՞:

ՀԱՆՐԻԷԴ. — Անչո՛ւշտ, եթէ այդ նկատումը չըլլար՝ սիր-
աբա դէպի անոր պիտի վաղէր, ես զինք շատ սիրելուս համա՛ր
է որ չեմ ուզեր հետն ամուսնանալ:

ԱՐԻՍՒ. — Ուրեմն, Հանրիէզ, անկասկած հետեւէ՛ սրտիդ
օրինաւոր փափաքներուն, բերած լուրերս շինձու էին, այս
հնարքով ուղեցի օգնել ձեր սիրոյն, քրոջս պատրանքը փարա-
տել եւ ճանչցնել անոր թէ փորձի տակ զրուած պահուն ի՞նչ
գոյն պիտի ցուցնէր իր փիլիսոփան:

ՔՐԻՉԱԼ. — Օրհնեա՛լ է Աստուած:

ՖԻԼԱՄԷՆԴ. — Կը հրճուիմ մտածելով թէ սրտի ի՞նչ կսկիծ
պիտի զգայ այդ վատ շահախնդիրը՝ առօք փառօք հարսնիք մը
կատարե՛նք, այդ պիտի ըլլայ իր անարգ ժլատութեան պա-
տիժը:

ՔՐԻՉԱԼ. — (Քլիդանտրի.) Ես վստահ էի թէ որ եւ է կերպիւ պիտի ամուսնանայիր Հանրիէղի հետ:

ԱՐՄԱՆՏ. — (Ֆիլառեկի.) Այսպէ՛ս ուրեմն, մայր, իրենց ամուսնութեամբը կը զոհե՞ս զիս:

ՖԻԼԱՄԷՆԴ. — Ես իրենց չեմ զոհեր զքեզ, Արմանտ, դուն փելիսոփայութեան ապաւէնն ունենալով՝ իրենց փափաքին կատարումը գոհ աչքով կրնաս տեսնել:

ՊԷԼԻՉ. — Թող Քլիդանտր չմոռնայ թէ իր սրտին կ'իշխեմ միշտ. մարդս վաղվաղուկ յուսահատութեամբ մը կ'ամուսնանայ ստէպ, եւ ետքը բոլոր ժամանակ կը զղջայ:

ՔՐԻՉԱԼ. — (Նոստրիև.) Հապա, պարոն նոտար, հետեւեցէ՛ք ձեզ սուլած հրահանգիս, եւ ըսածիս պէս դաշնագիրը գրել առէ՛ք:



Յ Ե Ն Ե Ն Ե Լ Բ Բ Ա Յ



ԱԶՆՈՒՍՄՈՒ ՔԱՂՔԵՆԻՆ
ՍՔԱԲԷՆԻ ՆԵՆԳՈՒԹԻՒՆՆԵՐԸ
ԿԱՐԴԱՅՈՂ ԿԻՆԵՐ

1
85
143



01444000



1

88

148

УЧЕБНИК ПО МАТЕМАТИКЕ

ДЛЯ ДЕТЕЙ ВОЗРАСТА 10-12 ЛЕТ

АВТОР: А. П. КИРИЛЛОВ



